



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքեր ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել կյուրը ցանկացած ձևաչափով կամ կրիչով

ձևափոխել կամ օգտագործել առկա կյուրը ստեղծելու համար նորը

You are free to:

Share – copy and redistribute the material in any medium or format

Adapt – remix, transform, and build upon the material




2362

70 King St  
170

Yhligan  
1867

2010





# ՔԵՐԱՎԱՆՈՒԹԻՒՆ

ԱՅԽՈՎՐՀԱՅՐ

ԿԱՄ

1710

## ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ

ՅՈՒՆԵԱՑ

Հ. ԱՐՍԵՆ Վ. ԱՅՏԵՆԵԱՆ

Ի ՄԻՒԹ. ՈՒԽՏԵՆ

*Արման Այտեն*

491542-5  
Q-54

22/1876

ՎԻԵՆԱԾ

ՄԻՒԹԵՐԵԵՆ 8 ՊԱՐԱՆ

1867,

57350-нр



170-2015

153  
39

18 (70)

12 002

491.99-55

Q - 54

48

## ՅԱԴՎԱՅՐԱԿԱՆ

կրկին նպատակաւ Արդի հայերէն լեզուի քերականութեան հրատարակութեանը յորդորամիտ եղած ենք . նոյն կրկին վախճանն եղած է շատոնց ի վեր նոյնպիսի աշխատասիրութիւն մը մեզմէ թախանձանօք խնդրողներուն ալ : Այսինքն դիտելով նախ՝ ազգային հասարակութեան մէջ ազգային նոր լեզուին ըստ մասին անժանօթ մեացած ըլլալը , և երկրորդ՝ տեսնելով որ ըստ մասին անմերձենալի եղած է գրաւորն ու կանոնաւորը , որն որ հիմակու ատենս միակ միջոցն է մեր օրըստօրական մատենադրութեանը , — երկու վախճանին ալ ի մերձուստ հասցընող գործիք մը մատակարարել նոյն հասարակութեան :

Եթէ մինչեւ հիմայ գրաբար հայերէնի քերականութեամբ կը մոտածուէր նոյն կրկին կարօտութիւնը լեցընել , երկար փորձառութիւնը ցուցուց այդ տաժանական միջոցին անբաւականութիւնը , որով երկու լեզուին ալ ժանօթութենէն կը զրկուէր ուսանողաց մեծագոյն մասը : Իսկ թէ արդի լեզուին պարզ քերականութիւնը միտք առնողին , նոր գրաւոր լեզու մը ձեռքն ունենալէն զատ՝ նաեւ գրաբարի ուսման անցնիլն որչափ դիւրացած կ'ըլլայ , այնպիսի տեսութիւն մըն է :

որ կարծենք թէ առանց փորձառութեան ալ իւրովի կ'արդարանայ. — Եւ ահաւասիկ երրորդ վախճան մ'ալ աս է առաջիկայ հրատարակութեանս :

Ժամանակիս պիտոյից համեմատ՝ ասկէ յառաջ ընդարձակ եւ քննական քերականութիւն մ'ի պէտս ուսուցչաց եւ բանասիրաց հրատարակելէն ետքը՝ հիմայ նոյն գործոյն զուտ քերականական մասը կը փութանք հայերէնասէր ուսանողներու առանձինն ընծայեցընել. միայն բանասիրական, պատմական եւ երկրորդական կարգի տեղեկութիւնները դուրս թողլով, որ հասարակութեան հարկաւոր չեն :

‘Սերկայ գասագիրքս նախ Բառերու կազմութեան եւ երկրորդ Մասանց-բանի համաձայնութեան կանոններն ըստ սովորութեան աւանդելէն ետքը՝ քերականութեան լրացոցիշ միւս երեք մասերը, այսինքն է Ռւզգագրութիւն, Առողանութիւն եւ Ցաղաչափութիւն՝ առանձինն կ'աւանդէ։ Բայց նոր լեզուին հնոյն հետ ունեցած կապակցութիւնը նկատելով, ոչ միայն գրաբարի փոքր ի շատէ հմտութիւն տալու, այլ նաև նոյն իսկ աշխարհաբար լեզուի ժանօթութիւնը կատարելագործելու համար յատուկ Յաւելուածով մը կու տակք Գրաբար հայերէն լեզուի համասու Սկզբունքը, որն որ շատ գիւրութեամբ եւ քիչ ատենուան մէջ կրնայ միտք առնուիլ, եւ որով կարգաւորեալ գրաբարի ընթացք մ'ընելու ճամբան հարթուած ու գիւրացած կ'ըլլայ։ Իսկ քերականական լուծման՝ աշխարհաբարի եւ գրաբարի միատեղ տրուած են կանոններն ու օրինակները, միայն քանի մը թզթի ամփոփելով. վասնզի բովանդակ քերականութեան ընթացքը լուծման շատ պէտք չի թողուր, ուր ստէպ լուծման վերաբերեալ մեկնութիւններ

յաճախած ըլլալով, այս քերականական հրահանգն ալ մտադիր ընթերցողին բաւական ընտելացած կ'ըլլայ:

Առաջիկայ երկասիրութիւնս իւր դիւրութիւններովն ու պարզութեամբը՝ եթէ գրաւոր աշխարհաբարի նկատմամբ եւ եթէ բուն գրաբարի՝ ինքնին յորդոր եւ խրախոյս մըն է՝ ազգային լեզուն կանոնաւոր կերպով ծանչնալու եւ գործածելու. — եւ արդէն յայտնի է որ ազգի մը մէջ սեպհական լեզուին զարգացումն ու յառաջադիմութիւնը՝ ազգին ալ յառաջադիմութեանը մէկ էական մասն է:

### ԾՐԱՅԻՑ Ը ՍԱՐԱ

ՄԱԿԱՐԱՐԱՅՈՒԹՅՈՒՆ ՏԵՇԻՐ ՅԱՐԱՎՈՒ ԱՅՐՈՒ — ԱՅՐՈՒ

ՄԱԿԱՐԱՐԱՅՈՒԹՅՈՒՆ ՏԵՇԻՐ ՅԱՐԱՎՈՒ

ՀԱՅՈՒ Ա ԱՅՐՈՒ Ա ԱՅՐՈՒ Ա ԱՅՐՈՒ

# ԳԻՒԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ

(Մէջի թուերը քերականական կանոնաց թուահամարները  
կը ցուցընեմ:)

ԵՐԻԿ.

ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ. — Քերականաւթիւն. գիր.  
Խօսք. Մասունք-բանի . . . . . 1

## ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԲԱԺ — ԿԱՄ ՄԱՍԱՆՑ - ԲԱՆԻ ԿԵԶՄՈՒԹԻՒՆ . . . . .	
ՀԼՈՒԽ ԱԹԱԶԻԿ . — ԱՆԻՆ . . . . .	4
ՅՕԴՈՒԱԾՈՎ Ա. Անուան թիւը, հոլովն ու հոլով- մունքը . . . . .	
Թիւ. 17. Հոլով, 20. Հոլովումն, 21:	
§. 1. Կանոնաւոր հոլովմունք . . . . .	5
Ա. հոլովումն, 25. Բ. հոլովումն, 26. Գ. հոլո- վումն, 28. Դ. հոլովումն, 33:	
§. 2. Անկանոն կամ Զարտուղի հոլովմունք . . . . .	8
Ա. կէս զարտուղիք, 39. Բ. Բուն զարտու- ղիք, 53:	
§. 3. Կախդիք: Աննախդիք հոլովներ . . . . .	12
§. 4. Կորուսմամբ եւ փոփոխմամբ հոլովմունք . .	14
ՅՕԴՈՒԱԾՈՎ Բ. Անուան յօդը . . . . .	17
§. 1. Որոշեալ կամ Որոշիչ յօդ . . . . .	—
§. 2. Անրոշ յօդ . . . . .	19
ՅՕԴՈՒԱԾՈՎ Գ. Գլյական եւ ածական . . . . .	20
§. 1. Ածական անուն . . . . .	—
§. 2. Ածականին աստիճանները . . . . .	21
Ա. Գրական, 97. Բ. Բազդատական, 98.	
Գ. Գերադրական, 99:	
ՅՕԴՈՒԱԾՈՎ Դ. Յատուկ, Թուական եւ Մասնա- կան անուանք . . . . .	22

§. 1. Յատուկ անուանք . . . . .	22
Ա. Գոյական յատուկ անուն, 101. Բ. Ածական յատուկ անուն. 102 :	
§. 2. Թոռւական անուանք . . . . .	23
Ա. Բացարձակ, Բ. Դասական, Գ. Բաշխական, 111 :	
§. 3. Մաննական անուանք . . . . .	26
Հարցական, 137—140 :	
<b>Գլուհիս ԵՐԿՐՈՐԴԻ. — ԴԵԲԸՆՈՒՆ</b> . . . . .	29
Գոյական եւ Ածական դերանուններ, 140 .	
Դերանուան դէմքը, 141 :	
§. 1. Անձնական դերանուն . . . . .	30
§. 2. Ցուցական դերանուն . . . . .	32
Դիմորոշ կամ Դերանունական յօդեր, 152 :	
§. 3. Ստացական դերանուն . . . . .	35
Սեռականէ-ուղղական, (ստացական.) 169 :	
§. 4. Յարաբերական դերանուն . . . . .	40
<b>Գլուհիս ԵՐԿՐՈՐԴԻ. — ԲԱՑ</b> . . . . .	41
Ա. Ներգործական, 177. Բ. Կրաւորական, 178 .	
Գ. Զէզը, 179 : — Եղանակ, Ժամանակ, Թիւր եւ Դէմք, 180 : Լծորդութիւնք, 185 :	
<b>ՅՕԴՈՒԱԾ</b> Ա. Բայերու խոնարհմունքը . . . . .	43
§. 1. Էական բայ . Ա. Եմ. Բ. Բացւ . . . . .	—
§. 2. Կանոնաւոր խոնարհմունք, կամ Չորս լծորդութիւն . . . . .	44
Ա. Ներգործական եւ չէզը բայերուն չորս լծորդութիւնք . . . . .	—
Ա. լծորդութիւն, 193. Բ. լծորդութիւն, 194 .	
Գ. լծորդութիւն, 195. Դ. լծորդութիւն, 196 :	
Բ. Կրաւորական բայերուն չորս լծորդութիւնք . . . . .	49
§. 3. Անկանոն խոնարհմունք . . . . .	50
Ա. Կէս զարտուղիք, 203. Բ. Բուն զարտուղիք, 207 :	
<b>ՅՕԴՈՒԱԾ</b> Բ. Պակասաւոր եւ Միադիմի բայեր .	56
§. 1. Պակասաւոր բայեր . . . . .	—
§. 2. Միադիմի կամ Դիմազուրկ բայեր . . . . .	57
<b>ՅՕԴՈՒԱԾ</b> Գ. Բացասական, (Ուրացական կամ Ժխտական) բայեր . . . . .	
	58

ՅՈՒԹԻԾԾՈՒՅՑ Դ. Բայերու աժանցմունքը . . . . .	62
Անցողական բայեր . . . . .	232.
ՅՈՒԹԻԾԾՈՒՅՑ Ե. Բայերու ժամանակներուն վրայ պիտելիք . . . . .	66
§. 1. Բազագրեալ ժամանակներ . . . . .	—
§. 2. Ժամանակ շինող մասնիկներ . . . . .	69
ԳԼՈՒԽ ԶՈՐԾՈՐԾԻ — ԴԵՐԲԱՑ . . . . .	70
Բայանուն . . . . .	267.
ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՇՐՈՐԾԻ — ՄԱԿՐԱՑ . . . . .	73
§. 1. Բուն մակրայներ . . . . .	—
Ա. Որակական, Բ. Տեղական, Գ. Ժամանակական, Դ. Հարցական, բացառական, Եւայլն:	
§. 2. Գոյականէ-մակրայներ . . . . .	75
Ա. Տեղական, Բ. Ժամանակական:	
§. 3. Հոլովեալ մակրայներ . . . . .	76
Ա. Որակական, Բ. Տեղական, Գ. Ժամանակական:	
§. 4. Ածականէ մակրայներ . . . . .	77
Ա. Որակական, Բ. Ժամանակական, Գ. Քանակական:	
§. 5. Դերանունական մակրայներ . . . . .	78
Ա. Որակական կամ Յուցական, Բ. Տեղական:	
§. 6. Կրկնաւոր մակրայներ . . . . .	79
Մակրացակերպներ, 281.	
ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԾԻ — ՆԵԽԵԴՐՈՒԹԻՒՆ . . . . .	81
§. 1. Բուն նախադրութիւններ . . . . .	—
Ա. Յետագաս, Բ. Նախադաս . . . . .	302.
§. 2. Գոյականէ նախադրութիւններ . . . . .	82
§. 3. Մակրայէ նախադրութիւններ . . . . .	84
ԳԼՈՒԽ ԵԹԹՆԵՐՈՐԾԻ — ՋԵՂԱՎՊ . . . . .	85
ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԾԻ — ՄԻՋԵՐԿԱՒԹԻՒՆ . . . . .	87

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԽՕՍՔ — ԿԱՄ ԲԱՌԵՐՈՒ ՀԱՄԱՉԱՅՆՈՒԹԻՒՆ

Երես.	
<b>ԳԼՈՒԽԸ ԱԹԱՋԻՆ — ՀԱՄԱՉԱՅՆՈՒԹԻՒՆ</b>	90
<b>ՅՈԴՈՒԱԾՈ Ա. Անոն՝ բայի հետ</b>	—
<b>ՅՈԴՈՒԱԾՈ Բ. Անոն՝ անուան հետ</b>	92
§. 1. Գոյական՝ գոյականի հետ . . . . .	—
Ա. Բացայայտիչ եւ Բացայայտեալ . . . . .	—
Բ. Յատկացուցիչ եւ Յատկացեալ . . . . .	93
§. 2. Ածական գոյականի հետ . . . . .	95
<b>ԳԼՈՒԽԸ ԵՐԿՐՈՐԾ — ԽԵԴՐԱԾՈՒԹԻՒՆ</b>	96
<b>ՅՈԴՈՒԱԾՈ Ա. Բայերու խնդիր</b>	97
§. 1. Խնդիր-սեռի . . . . .	—
§. 2. Խնդիր-քնութեան . . . . .	99
Ուղղական խնդիր-ըն. 351. Հայցական, 355,	
Սեռական, 357. Տրական, 359. Աննախդիր	
տրական, 364. Աննախդիր ներգոյական, 367;	
Բացառական, 369. Գործիական, 371:	
<b>ՅՈԴՈՒԱԾՈ Բ. Դերբայներու խնդիր</b>	105
<b>ՅՈԴՈՒԱԾՈ Գ. Ածականներու, եւ թուական ու</b>	
մասնական անուաններու խնդիր	106
§. 1. Ածական անուաններու խնդիր . . . . .	—
Ուղղական խնդիր, 377. Տրական, 378. Բա-	
ցառական, 379. Գործիական, 381: — Բաղ-	
դատականներու խնդիր, 383:	
§. 2. Թուական եւ մասնական անուաններու թիւնը . . . . .	108
<b>ԳԼՈՒԽԸ ԵՐՐՈՐԾ — ՄԸԸԸՆՑ-ԲԱՆԻ ԿԻԲԸԾՈՒԹԻՒՆ</b>	
<b>ՅՈԴՈՒԱԾՈ Ա. Անոն.</b>	109
§. 1. Անուան թուոյն կիրառութիւնը . . . . .	—
§. 2. Հորժվներու գործածութիւն . . . . .	—
Ուղղական, Հայցական, Աննախդիր տրական	
եւ ներգոյական, 397—403. Սեռական, 404.	
Բացառական, 405. Գործիական, 408:	

	ԵՐԵՎ.
Հոլովոց զուդակչիռը . . . . .	112
Տեղւոյ եւ ժամանակի որոշմունք . . . . .	113
§. 3. Ածական եւ Գոյական . . . . .	114
§. 4. Յօդերու գործածութիւնը . . . . .	116
Որոշեալ յօդ. 422. Անորոշ յօդ. 441.	
§. 5. Թուական եւ Մասնական անուանց գործածութիւնը . . . . .	121
<b>ՅՕԴՈՒԱԾ Բ. Դերանուանց եւ Դերանունական յօդերու գործածութիւնը . . . . .</b>	123
§. 1. Դերանուներ . . . . .	—
§. 2. Դերանունական յօդեր . . . . .	126
<b>ՅՕԴՈՒԱԾ Գ. Բայերու կիրառութիւն . . . . .</b>	127
§. 1. Բայերուն սեռը . . . . .	—
§. 2. Բայերուն եղանակներն ու ժամանակները .	128
<b>ՅՕԴՈՒԱԾ Դ. Դերբայներու գործածութիւն . . . . .</b>	131
§. 1. Դերբայ աներեւոյթ . . . . .	133
Ա. Աներեւոյթ բայ. 499. Բ. Աներեւոյթ գոյական. 506. Գ. Աներեւոյթ ածական. 509:	
§. 2. Դերբայ ընդունելութիւն (ներկայ) . . . . .	137
§. 3. Դերբայ անցեալ . . . . .	138
Ա. Անցեալ բայ. 517. Բ. Անցեալ գոյական. 520. Գ. Անցեալ ածական. 524:	
§. 4. Դերբայ ապառնի . . . . .	140
Ա. ըստ լէտ գերբայներուն գործածութեան առանձին կանոնները . . . . .	141
<b>ՅՕԴՈՒԱԾ Ե. Անփոփոխ մասանց-բանի կիրառութիւնը . . . . .</b>	146
§. 1. Մակրայ . . . . .	—
§. 2. Կախադրութիւն . . . . .	148
§. 3. Շաղկապ . . . . .	150
<b>ՅՕԴՈՒԱԾ Զ. Բառերու կրկնութիւնը . . . . .</b>	154
Ա. Գոյական անուն. 577. Բ. Ածական անուն. 580. Գ. Բայ եւ դերբայ. 582. Դ. Մակրայ. 583:	
<b>ԳԼՈՒԽ ԶՈՐՅՈՒՐԴԻ — ՔԵՐԵԿԵՆԵՍԿԵՆ ԶԵՒԵԲ</b> . . . . .	157
<b>ՅՕԴՈՒԱԾ Ա. Շրջումն կամ Շրջան . . . . .</b>	158
<b>ՅՕԴՈՒԱԾ Բ. Զեղչումն . . . . .</b>	159

ՅՈՒԹՈՒՄԾ Գ.	Աւելագրութիւն	161	
ՅՈՒԹՈՒՄԾ Դ.	Բակառութիւն	164	
Ա.	Հոլովց, 614. Բ.	Թուոց, 616. Գ.	Դիմոց, 617:

---

## ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆ,

## ԱՌՈԴԱՆՈՒԹԻՒՆ, ՑԱՂԱՉԱՓՈՒԹԻՒՆ

ԾԱՆՈՒՑՈՒՄ	167	
<b>Ա. ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆ</b>	168	
ՅՈՒԹՈՒՄԾ Ա.	Աւզդագրութեան ընդհանուր սկզբ-	
	րունք	
Ա.	Չայնաւոր գրեր, 621. Բ.	Բաղաձայն
	գրեր, 631:	
ՅՈՒԹՈՒՄԾ Բ.	Տրոհութիւն	172
§. 1.	Տողադարձ	
§. 2.	Կիտագրութիւն	176
	Բուն կէտեր, եւ Կիտագրութեան նշաններ:	
	Համառօտագրութիւն, եւ Գլխագրաց գործ-	
	ածութիւնը	179
Բ.	ԱՌՈԴԱՆՈՒԹԻՒՆ	182
	Քանի մը հայերէն տառերու հնչմունքը.	
	692—712:	
Գ.	ՑԱՂԱՉԱՓՈՒԹԻՒՆ	190
ՅՈՒԹՈՒՄԾ Ա.	Ատանաւորի կազմութիւնը	
§. 1.	Տաղաչափութեան սովերը	
§. 2.	Հատած եւ Անդամ	194
§. 3.	Ցանգ	199
Ա.	Ցանգերու նպնաձայնութեան աստի-	
	ճանները	
Բ.	Ցանգերու դասաւորութիւն	202
§. 4.	Տող եւ Տուն	203
ՅՈՒԹՈՒՄԾ Բ.	Տաղաչափական լիզու	205

## ՅԵՐԵՎԱՆԻ

ՄՊՉԲՈՒՆՔ ԳՐԱԲԱՐ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒ

	Երես.
<b>ԱՆՈՒՆ ԵՒ ԴԵՐԱՆՈՒՆ</b>	211
Հոլով եւ Հոլովումն . . . . .	—
Կանոնաւոր հոլովմունք . . . . .	212
Անկանոն կամ զարտուղի հոլովմունք . . . . .	213
Հոլովմանց վրայ գիտելիք . . . . .	214
1. Խառն հոլովմունք եւ Աէս զարտուղիներ .	—
2. Արկին հոլովմունք . 3. Պակասաւոր անուններ . (Անեղական եւ Անյօքնական .) 4. Երկրորդական հոլովներ . 5. Նախդրիւ հոլովներ :	—
Թառական անուանք . . . . .	217
Միջակ կամ Մասնական անուանք . . . . .	218
Դերանուանց հոլովումը . . . . .	219
<b>ԲԱՑ ԵՒ ԴԵՐԲԱՑ</b>	221
Էական բայեր . . . . .	222
Կանոնաւոր խոնարհմունք . . . . .	223
Ա. Պարզ բայերու լծորդութիւնք . . . . .	224
Բ. Ն յաւելուածով բայերու լծորդութիւնք .	228
Անկանոն խոնարհմունք . (Զարտուղի բայեր .)	230
Բայերու խոնարհմանց վրայ գիտելիք . . . . .	232
1. Ընդհանուր գիտելիք . 2. Մանր զարտուղութիւններ . 3. Խառն խոնարհմունք . 4. Արրկին ձեւով խոնարհմ . 5. Պակասաւոր խոնարհմ . (Պակասաւոր բայ . Հասարակ բայ . Դիմազուրկ .) 6. Բացասական բայեր :	—
<b>ԱՆՓՈՓՈԽ ՄԱՍՈՒՆՔ-ԲԱՆԻ</b>	237
Մակրայ . . . . .	—
Նախդիր եւ Նախադրութիւն . . . . .	239
Շաղկապ . . . . .	241
Միջարկութիւն . . . . .	—
Անփոփոխ մասանց-բանի վրայ գիտելիք . . . . .	—
<b>ՀԱՄԱՀԱՅՆՈՒԹԻՒՆ</b>	242
Անուն-բայի եւ բայ . . . . .	—
Ածական . Յատկացուցիչ եւ Բացայացտիչ . . . . .	—

ԽՆԴՐԱԾՈՒԹԻՒՆ . . . . .	244
Բայերու խնդիր . . . . .	—
Դերբայներու խնդիր . . . . .	—
Ածական անուանց խնդիր . . . . .	245
ՄԱՍԱՆՑ-ԲԱՆԻ ԿԻՐԱԾՈՒԹԻՒՆ . . . . .	246
Անուան թիւն ու հոլովը . . . . .	—
Յօդերու գործածութիւն . . . . .	247
Բառերու կրկնութիւնն ու շարքը . . . . .	248
<hr/>	
ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆ, աշխարհաբար եւ գրաբար . . . . .	482
ՑՈՒՑԱԿ. Քերականական բառեր այրութենի կարգաւ .	491



## ՀԱՄԱՍԻՑՈՑՈՒԹԻՒՆՔ

---

Ած.	ածակամ .	Հ. ԵՇ.	իայցակամ .
Աներ.	աներձոյթ .	Հուլ.	իուլովուն .
Անկ.	անկառար .	Հարկ.	իսարակ .
Անց.	անցնալ .	Հըմ.	իրամայտեմ .
Ապո.	ապահն .	Միջ.	ոբյամ .
Արգել.	արգելակամ .	Մկ.	մակայ .
Բաղ.	բաղաւակամ .	Յոր.	յորթանի .
Գերշոր.	գերայրակամ .	Յոկ.	յոտոն (տանոն .)
Գերեզմ.	գերեզմակամ .	Յոկց.	յոտեացուցիչ .
Գլ.	գլուխ .	Յոկոր.	յորտակառար .
Գծ.	գործիակամ .	Յը.	յորթանի .
Գփ.	գոյակամ .	Յոդ.	յօդիամ .
Գրբ. Գրբը.	գրակար .	Կեր. Կերդ.	մերցոյակամ .
Գրծ. Գործ.	գրոժիակամ .	Կերդ.	մերցորժակամ .
Դ.	դամբ .	Կը.	մշամակութիւն .
Դեր.	դերման .	Կը. Կըր.	մերցոյակամ .
Դերբ.	դերբար .	Շ. Հղ.	շաղկառ .
Դրժ. Դորժ.	դրժիակամ .	Ուդ.	ուդակամ .
Ե.	յամբ .	Շուդ.	շաղկառ .
Եեր.	յերման .	Ուդ.	ուդակամ .
Եերբ.	յերբայ .	Շուդ.	շաղկառ .
Եղ.	եղակի .	Ուդ.	ուդակամ .
Եր.	յրիս .	Վամբ.	վամբակամ .
Զրոյ.	զարույցի .	Վոր.	վորուսակամ .
Ընդ.	ընդումելուն .	Վոր.	վորուսակամ .
Լի. Լիոր.	լիորդութիւն .	Վոր.	վորուսակամ .
Խնդ.	խնդիր .	Վոր.	վորուսակամ .
Խն. Քն.	խնդիր - քննոյթ հում .	Վոր.	վորուսակամ .
Խն. Ա.	խնդիր - ս հսի .	Վոր.	վորուսակամ .
Խերչոյ.	խոբանցում .	Վոր.	վորուսակամ .
Ծամ.	ծամօթք ունթիւն .	Ս.	տիս .
Կառ. կոր.	կառարմատ .	Տճ.	տաճիքակամ .
Արս. կրոր.	կրահրակամ .	Տր.	տրոկամ .
		Փխ.	փխակ .

# ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

## ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ

### ՆԵԽԱԳԻՑԵԼԻՔ

Քերականութիւն. Գիր. Խօսք. Մատուցք-շամի:

1. Քերականութիւն արտեստ մըն է, որ կը սորվեցընէ լեզու մը նախ ուղիղ հասկընալ եւ երկրորդ անսխալ խօսիլ կամ գրել։ Ռւսակի

2. Հայերէն լեզուի քերականութիւնը կը սորվեցընէ նախ հայերէն լեզուն ուղիղ հասկընալ, եւ երկրորդ անսխալ խօսիլ կամ գրել։

3. Հայերէն լեզուն երկու տեսակ կը բաժնուի.

1. Հին հայերէն որ կ'ըսուի քառար, եւ հիմայ կը գրուի ու չի խօսուիր. եւ 2. Նոր հայերէն որ կը կոչուի ընթարհապայ կամ ըստի հայերէն, եւ հիմայ կը գրուի ու կը խօսուի. — Աշխարհաբարին այն մասն որ, գրաւոր լեզուի կամ գրոց անարժան բառ կամ խօսուածք է՝ կը կոչուի թափօքան կամ թափական։

4. Ամէն լեզուի մէջ խօսքը բառէ կը շինուի. բառ՝ վանկէ, ու վանկը՝ գրէ։ Ռւսակի խօսուած կամ գրուած խօսքին սկզբնական արմատն է Գիր։

5. Հայերէն լեզուն երեսուն ութը գիր ունի. որ ան՝ ա. բ. բ. բ. ե. զ. է. ը. ն. ժ. ի. ւ. ի. ծ. կ. հ. յ. լ. ճ. մ. յ. շ. գ. ն. ւ. ա. վ. ո. ս. վ. ա. բ. շ. մ. գ. ի. չ. ո. օ. ֆ.։ — Պ գիրը միայն օտար բառերու մէջ կը գործածենք։

6. Գիր երկու տեսակ է. 1. Զայնառոր, եւ 2. Բաղաձայն։ — Զայնառոր գիրն ինք իրմէ ձայն կընայ հանել, եւ ութ հատ է. ա. ե. է. ը. ի. ս. ս. օ.։ Բաղաձայն 1

151 39

ղաձայնն տռանց ձայնաւոր գիր մագնականութեան ձայն չի տար. այսպէս են մնացած ամեն դրերը . բ . է . դ . ո , եւսյլն :

7. «Ամեն ձայնաւոր գիր իւր քովի բաղաձայններով մէկտեղ հնչում մը կու տայ՝ որ վաճակ կ'ըստի. զորօրինակ . այս . շատ . շայն՝ մէյ մէկ վանկ են . այս . շատ . ա - նան . եւ . իւն՝ երկերկու վանկ : Ուստի բառի մը մէջ քանի ձայնաւոր որ ըլլայ՝ նոյնչափ ալ վանկ ունի այն բառը :

Միազանձն կը կոչուի բառ. մ'որ միայն մէկ վանկ ունի. ինչպէս՝ նոյն . իւրդ . — Բազմազանձն ան որ աւելի կամ շատ վանկ ունի, ինչպէս՝ որդէ, հարդարական :

8. Բայց երբեմն երկու ձայնաւոր մէկտեղ՝ մէկ վանկ կը կազմեն, ինչպէս եա : Այսպիսի վանկերն Երկրարյան կը կոչուին. եւ են՝ առ . եւ . իւ . առ . եա :

9. Ի գիրն ինք իրմէ վանկ չի ձեւացըներ, այլ կամ նախընթաց ձայնաւորով մը երկբարբառ կը շինէ, եւ կամ իրմէ յառաջ բաղաձայն մը կ'ունենայ, ինչպէս՝ դորաց . որդաց : (Տես 629 :)

10. Մէկ կամ աւելի վանկ որ ինք իրմէ միաք մը կամ նշանակութիւն մը կու տայ՝ Բառ կ'ըստի, ինչպէս՝ հարդ . իւրդաւ . իւրագունան :

11. Բառերը . քովի . քով՝ գալով՝ խօսք մը կը ձեւացընեն. ինչպէս. Ասուածուել վախչէր : Ծնողուդք պապուէ : Ընէրդ սէրէ : Անոր համար բառը Մասմ-բանի կը կոչուի, այսինքն խօսքի մաս :

Այս քերականութիւնս երկու մաս բաժնելով՝ նախ Բառի եւ երկրորդ խօսքի կազմութեան կանոնները կ'ընծայեցընենք :

# ՄԱՍՆ ԱԹԵԶԻՆ

ԲԱՐ—ԿԱՐ ՄԱՍՆԵՑ-ԲԱՆԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

12. ԲԱՐ կամ Մասն-բանի ութ տեսակ է. չորսը  
փոփոխական եւ չորմն անփոփոխ:

Փոփոխականք.

Անփոփոխք.

1. Անուն.

5. Մակրայ.

2. Դերանուն.

6. Նմխադրութիւն.

3. Բայ.

7. Շաղկապ.

4. Դերբայ.

8. Միջարկութիւն:

13. Փոփոխական մասանց-բանի փոփոխութիւն-  
ներն երկու են. 1. Թիւ, ու 2. Հոլով կամ խոնար-  
հումն:

14. Թիւ, որ համբանք բաել է, կը ցուցընէ բա-  
նին մէկ կամ աւելի բլալը: Թիւն երկուք է. իզակի,  
որ մէկ բլալը կը ցուցընէ, ու Յորմակի, որ աւելի բլ-  
ալը կը ցուցընէ: Այսպէս, եզակի է՝ +աղա+ . որդի . գե-  
այ. մետառ. — յոքնակի է՝ +աղա+ներ . որդի+ . գեսան+.  
մշաման:

15. Հոլով կամ խոնարհում կ'ըսուի բառի մը  
ետքի ծայրի փոփոխութիւնները: — Անուանցն ու  
դերանուանցը կ'ըսուի Հոլով. խէլ բայերունք՝ խոնար-  
հումն: Խնչպէս հաց անունը հոլովելով կ'ըլայ հացի,  
հացով, եւայլն. ուեսնելբայը խոնարհելով կ'ըլայ ուե-  
նէմ. ուեսայ, եւայլն:

# ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

## Ա Ն Ո Ւ Ն

16. Անոհն՝ առաջին տեսակ բառն է, եւ կը ցուցընէ թէ բան մը ինչ է կամ ինչպէս է. զորօրինակ. մարդ. ժառ. — բարի. բարյը:

Անունն ունի, ըսինք՝ 1. Թիւ, 2. Հոլով եւ 3. Հոլովումն, որ հիմայ պիտի տեսնենք:

## Յ Ո Գ Ա Խ Ա Ծ Ա Ը

Ա Ն Ո Ւ Ն Թ Ի Տ Ը, Հ Ո Լ Ո Վ Ն Ո Ւ Հ Ո Լ Ո Վ Մ Ո Ւ Ն Ք Ը

Թ Ի Տ Ը: — Եղակի անուն մը յոքնակի ընելու կանոններն առոնք են:

17. Ա. Միավանկ անունները եր մասնիկն առնելով յոքնակի կ'ըլլան. այսպէս՝ եղակի ժառ. փայտ. յի. խօս+. յոքնակի՝ ժառ-եր. փայտ-եր. յի-եր. խօս+-եր:

18. Բ. Բազմավանկ անունները ներ մասնիկն առնելով յոքնակի կ'ըլլան. այսպէս՝ եզ. պարտեղ. նըսան. փերէ. մորփարէ. յոքն. պարտեղ-ներ. նըսան-ներ. փերէ-ներ. մորփարէ-ներ: «Սցինպէս ներ մասնիկ՝ առնունները. ինչպէս սոհի-ներ. սոտու-ներ. գլու-ի-ներ. բլու-ր-ներ. սրան-ներ:

\* Կհս կամ Շոսդ կամ Կորս կամ Այն վանկն որ ամբողջ վանկին կէս երկայնութիւնը կամ աեւողութիւնն ունի. զորօրինակ՝ տու-դը բառին մէջ՝ տու ամբողջ վանկ է, իսկ ու (կամ ուշը) կէս վանկ. ինչու որ տու երկար է ու ուշ կարճ:

19. Գ. Անուան մը վերջն անձայն յ որ ըլլայ, յ գիրը յոքնակիի մէջ կը կորսուի. այսպէս. եզ. պույ. համբայ. գլույ. յոք. պուտ-ներ. համբաւ-ներ. գլու-ները: Կայ գրող ալ՝ պուտյներ. համբայներ. գլույները:

Հ Ո Լ Ո Վ : — 20. Հոլովները վեց հատ են.

- |              |               |
|--------------|---------------|
| 1. Աւղական.  | 4. Տրական.    |
| 2. Հայցական. | 5. Բացառական. |
| 3. Աեռական.  | 6. Գործիական: |

Զորօրինակ Աւղական է երբ որ ըսեմ՝ Մարդ եկաւ. (անկ՝ արամ՝ իւլուկ.)

Հայցական՝ Մարդ տեսայ. (արամ՝ իւթորիւ-.)

Սեռական՝ Մարդու պատկեր. (ապամ [ապամ մըն] + էն-  
վելի.)

Տրական՝ Մարդու կը նմանի. (ապամ ովենդեր.)

Բացառական՝ Մարդու առի. (ապամ մըն ալբայ.)

Գործիական՝ Մարդու խաւրեցի. (ապամ ըլս էծլագայ.)

**ՀՈԼՈՎՈՒՄ:** — 21. Ամէն անուն միււնոյն կեր-  
պով չի հոլովիր. ինչպէս առդ՝ կ'ըլլայ ժարդու, իսկ  
էայտ՝ կ'ըլլայ էայտի. Ասկէ տեսակ տեսակ հոլովիւ  
կ'ելլէ. եւ այս տարբերութիւնս կամ այս կերպ կերպ  
հոլովելը կը կոչուի Անոնաց Հոլովումնեւ:

22. Հոլովում չորս տեսակ է, որ եղակի սեռա-  
կանէն կ'օրոշուի կամ կը ճանչցափի:

Ա. Հոլովմանը կ'ըլլայ - է. ինչպէս էայտ - է.

Բ. Հոլովմանը կ'ըլլայ - ու. ինչպէս ժարդ - ու.

Գ. Հոլովմանը կ'ըլլայ - ուն. ինչպէս ամուս - ուն.

Դ. Հոլովմանը կ'ըլլայ - եւն, ան. ինչպէս ծերուն - եւն.

Եւն - ան :

23. Յոքնակիի մէջ Հոլովմանց տարբերութիւն  
չկայ. ուստի յոքնակի ուղղականն ըստ կանոնի (17, 18)  
դանելլէդ ետքը ամէն անուն միակերպ երկրորդ հոլով-  
ման եղակիին պէս հոլովիւ:

24. Անուններուն մեծ մասն այս ընդհանուր կա-  
նոններուս տակ կ'երթայ. եւ այսպիսի հոլովմունքը  
կըսուին կանոնակոր հոլովմունքը: Բայց կան նաև  
Ամկանոն հոլովմունքը ալ - որ այս կանոններէս դուրս  
կ'իյնան, որոնց վրայ վարը (§ 2.) զատ կը խօսինք:

### § . 1. Կանոնակոր հոլովմունքի

25. ԱԹԱԶԻՆ ՀՈԼՈՎՈՒՄՆ

Եղակի. Յոքնակի.

Ա-լ. Հայ. Ծառ. Ծառեր.

Ա-մ. Տբ. Ծառ - ի. Ծառեր - ու.

Բ-այտառէ. Ծառ - է. Ծառեր - է.

Գ-ործէտէ. Ծառ - ով. Ծառեր - ով:

Առաջին հոլովման տակն են անունց մեծ մասը:

Փայտ, փայտի, տեր. Զինուոր, րի, ուորներ.

Չայն, ձայնի, ձայներ. Բարեկամ, մի, կամներ.

Չար, չարի, չարեր. Որսորդ, դի, սորդներ.

Անոշ, անուշի, ոյներ. Պատկ, պատկի, պատկներ:

## 26. ԵՐԿՐՈՐԴ ՀՈԼՈՎՈՒՄՆ

Եղակի.

Յոքնակի.

Ո-Ղ. Հ-Յ. Օ-Ե-Ր.

Օ-Ե-Ր-Ե-Ր.

Ս-Ե-Ր. Տ-Յ. Օ-Ե-Ր- - Ո-ւ.

Օ-Ե-Ր-Ե-Ր- - Ո-ւ.

Բ-Ա-Ջ-Ա-Ր-Ա-Խ-Ի. Օ-Ե-Ր- - Ե-Ր.

Օ-Ե-Ր-Ե-Ր- - Ե-Ր.

Գ-Ա-Ր-Ճ-Ք-Խ-Ի. Օ-Ե-Ր- - Ո-Վ-Լ.

Օ-Ե-Ր-Ե-Ր- - Ո-Վ-Լ:

Երկրորդ հոլովման տակ կ'երթան հետեւեալ  
(ըստ մեծի մասին միավանկ) անունները:

Զի, ձիու, ձիեր.

Շահ, հու, հեր.

Դի, դիու, դիեր.

Ժամ, ժամու, ժամեր.

Հեղ, հեղու, հեղեր.

Դար, դարու, ըեր.

Մարդ, մարդու \*.

Հայ, Հայու, յեր.

Արեւ, եւու, եւներ.

Գլուխ, գլուսու, խներ.

Խենթ, թու, թեր.

Էշ, իշու, էշեր.

Օսվ, վու, վեր.

Արջ, արջու, ջեր.

Պառաւ, պառուու, պառ-

Տղայ, տղու:

Հ-Յ-Ն-Ե-Ր.

\* Մոբր բառին յոքնակին զարտուղի է. (տես 50:)

Այս հոլովման տակն են ամէն Աներեւոյթ ըստ ածները. ուշոնել. նսորիլ. աշխատիլ. երեալ. եւայլն. որ կ'ըլլան ուշոնել - ու. նսորել - ու. աշխատել - ու. երեալ - ու:

27. Երկրորդ հոլովման առջինեւն տարբերութիւնը, ինչպէս կը տեսնես, մինակ եղակի սեռականին եւ տրականին մէջն է: Բայց ասոնցմէ շատերն առաջին հոլովման պէս ալ կրնան հոլովիլ. այսպէս կ'ըսուի Երկու ժամի մէջ. Իր շահն համար Արեւին լցոր:

## 28. ԵՐՐՈՐԴ ՀՈԼՈՎՈՒՄՆ

Եղակի.

Յոքնակի.

Ո-Ղ. Հ-Յ. Օ-Ր.

Օ-Ր-Ե-Ր.

Ս-Ե-Ր. Տ-Յ. Օ-Ր- - Ո-ւ.

Օ-Ր-Ե-Ր- - Ո-ւ.

Բ-Ա-Ջ-Ա-Ր-Ա-Խ-Ի. Օ-Ր- - Հ-Յ-Ն-Ե-Ր.

Օ-Ր-Ե-Ր- - Հ-Յ-Ն-Ե-Ր.

Գ-Ա-Ր-Ճ-Ք-Խ-Ի. Օ-Ր- - Ո-Վ-Լ.

Օ-Ր-Ե-Ր- - Ո-Վ-Լ:

29. Երրորդ հոլովման տակ կ'երթան ժամանակ

ցուցընող անունները:

Ատեն, ատեննուան,

Ամիս, ամսուան,

Ժամանակ, կուան,

Ժարաթ, շարթուան.

Տարի, տարւան,

Առատու, տուան.

- իրիկուն, կուան.      Անգամ, դամուան.
- Ետինք, քուան.      Հիմայ, Հիմակ, մակուան.
- Աէսօր, բուան.      Յառաջ, ջուան.
- Ամառ, ռուան.      Հերու, ըուան. (անցած տարի.)
- Զմեռ, ռուան.      Երեկ, բեկուան.
- Ցորեկ, բեկուան,      Ալպը, վազուան.
- Գիշեր, բուան,      Օրհարսակ, կուան. (գրր. օր
- Քառորդ, դուան.      Հասարակ. ռմկ. օղարսակ:)
- Կը գրուի նաեւ գէշեր-ան. ամառ-ան, առանց ոյի:
30. Մահ, թէեւ ժամանակ չի ցուցըներ, կը հուլովի գրաբար ձեւով՝ ճանուան, ճանուընէ:
31. Ժամանակ ցուցընող անուններն՝ դուրս կը մնան հեղ, հեղու. ժամ, ժու. դար, բու. բողէ, պէտ. վայրին, ինչի. դարուն, բնան, աշուն, աշնան:
32. Երրորդ հոլովման անուններն երբեմն ուրիշ կերպ ալ կը հոլովին. այսպէս. Հինգ օրի չափ. Այն օրէն ետեւ. Ամսոյն սկիզբը. Անցած շաբաթ. Երկու շաբաթէն: Ամսէ ամիս. Տարուէ տարի. (ուրիշ դիսպուածի մէջ չ'ըստիր դարուէ.) Այս անդամուն. Քանի մը դարիէն:
33. ԶՈՐՅՈՐԴ ՀԱԼՈՎՈՒՄ

## Եղակի.

- Աւշ. Հյշ. Տէրութիւն.      Տէրութիւններ.
- Սեւ. Տը. Տէրութ-եան.      Տէրութիւններ-ու.
- Բայցառուէ. Տէրութ-ենէ.      Տէրութիւններ-է.
- Գործիւէ. Տէրութ-եամբ.      Տէրութիւններ-ով:

## Յորնակի.

- 2որրորդ հոլովման տակ կ'երթան ամէն ունիւն վերջաւորեալներն, եւ քանի մ'ուրիշ անուններ ալ որոնց հոլովերը քիչ քիչ զարտուղութիւններ ունին: Ծանրութիւն, թեան.
- Երիկ, երկան, կանէ.
- Բարութիւն, թեան.
- Անիկ, կնկան, կանէ.
- Զօրութիւն, թեան.
- Աղջիկ, ջկան, կանէ.
- Ծնունդ, նընդեան.
- Լեռ, լեռան, լեռնէ.
- Ժողովուրդ, վրդեան.
- Դրւու, դռան, դռնէ.
- Կործանում, նման.
- Տուն, տան, տրնէ.
- Խաւարում, բման.
- Չուկ, չան, չընէ.
- Անուն, անուան.
- Չուկ, ձկան, ձըկէ:

34. Ո-ՌԵ-Ն վերջաւորեալներուն յոքնակին շատ  
անդամ կը հոլովի՝ զօրսո-ՌԵ-Ն+ , զօրսո-ՌԵ-Ն+ :

35. ԼԵ-Ռ ու Դ-Ա-Ր միավանկ անունները յոքնա-  
կին մէջ և մ'ալ կ'աւելցրնեն . լւաներ . դ-Ա-Ր :

36. Չորրորդ հոլովման անուններէն ոմանկը երբեմն  
և հոլովման պէս ալ կը բանին , մանաւանդ գործիա-  
կանի մէջ . այսպէս կ'ըսուի՝ անուամբ կամ անուամբ .  
ուամբ կամ առնուվ . ձնիւն կամ ձնիվ վրայ . արեւն կամ  
արիւնի :

Չորս կանոնաւոր հոլովմանց էական տարբերու-  
թիւնները հետեւեալ տախտակիս մէջ կը տեսնուի .

Եղակի .

Յափնակի .

Ա. ՀՈՒ. Բ. ՀՈՒ. Գ. ՀՈՒ. Դ. ՀՈՒ. | ԱՄԷԿԻՆ ՀՈԼՈՎՄ-.

Ո-Ն. ՀԵՋ. — — — — | -եր . (-ներ .)

ՍԵ-Ր. -ի . -ու . -ւան . -ան . | -երու .

Բացառակի . -է . -է . -ւընէ . -նէ . | -երէ .

Գ. ԱՐԺԵԿԱԿԻ . -ով . -ով . -ով . -ամբ . | -երով :

### §. 2. Անկանոն հոլովմանը :

37. Անկանոն կամ ջարտուղի կ'ըսուին այն հո-  
լովմանըն որ կանոնաւոր հոլովմանց ընդհանուր կա-  
նոննեն գուրս են . զօրօրինակ՝ ԵՊՄԱՐ կը հոլովի ԵՊՄԱՐ ,  
ԵՊՄԵՐՎԵ . (Եւ ոչ ԵՊՄԱՅՐԵ :)

38. Ասոնցմէ ոմանկը՝ որ կանոնաւորներէն քիչ կը  
տարբերին , կը կոչուին կէս զարտուղի . իսկ բոլորովին  
տարբերածները՝ Բոհն զարտուղի :

### Ա. ԿԷՍ ԶԱՐՏՈՒՂԻՔ

39. Անուններէն շատերը գրաբարի նման ալ կըր-  
նան հոլովիլ :

40. — Ա. Ի վերջաւորեալ բաղմավանկ անուն-  
ներուն եղակին այսպէս կը հոլովի :

Ո. Հ. ՀԱՊԻ . ՈՐԴԻ . Գ. ԲԻՆԻ . Թ. ՅՆԱՄԻ .

Ա. Տ. ՀԱՊԵՍ . ՈՐԴԵՍ . Գ. ԲԻՆԵՍ . Թ. ՅՆԱՄԵՍ .

Բ. Ե. ՀԱՊԻԵ . ՈՐԴԻԵ . Գ. ԲԻՆԻԵ . Թ. ՅՆԱՄԻԵ .

Գ. Ր. ՀԱՊԵՈՎ . ՈՐԴԵՈՎ . Գ. ԲԻՆԵՈՎ . Թ. ՅՆԱՄԵՈՎ .

Այսպէս այլ բարեկ, բարեոյ. իւնդանի, նոյ. գօտի, առոյ. յիւննի, նոյ. գեղացի, շոյ. ուրացի. անենցի. դրացի:

Ասոր հակառակ առվորութիւն եղած է հոլովել՝ գլխաւորաբար օտար անունները. Թիվլուէի. Ուիմինի. Եփէնակիւն. Նոյնպէս հայլիէ պէս, (լաւ եւս հայելոյ.) յոզնակիւն. Եղակիւն: (Բայց մեծ սիալ է գրել Թիվլուէի. Ուոչչիւն:)

41. — Բ. Եղակի ու յոքնակի հայցականին սկիզբը կ'եւելցուի և դիրը (որ նախդիր կ'ըսուի.) Մեր բանակն չնշնամին ցրուեց:

42. — Գ. Անուանց եղակի ուղղականին վրայ + Ժ'աւելցընելով կ'ըլլայ յոքնակի ուղղական եւ հայցական. — որոնց սեռականն ու տրականը կը կազմուի աց, աց, աց, անց, մասնիկներով (որ միայն վարժութեամբ կը սորվուի.) — իսկ բացառականն ու գործիականը կը շնուրին՝ նոյն սեռականին վրայ և եւ ճոշաւելցընելով: Եւ այս է դժարանոհական հոլովում:

Ա. Հայ-ք. Յոյն-ք. Շառայ-ք.

Ա. Տ. Հայ-ոց. Յուն-աց. Շառայ-ից.

Բ. Ե. Հայոց-մէ. Յունաց-մէ. Շառայից-մէ.

Գ. Ր. Հայոց-մով. Յունաց-մով. (Շառամաներով.)

Նոյնպէս Տուայ+, առայոց կամ առա+, առաց, առացմէ, առացմով. — պան+, պանոց. — դար+, դարուց. Եւայլն: Աւելի գործածականներն են Դ. հոլովման անունները, եւ մանաւանդ ունիւն վերջաւորեալները. Ինչպէս. աւելունիւն+, նեանց, գրծ. նեամբուն+. — պառավուն+, պանոց, գրծ. մամբ+. Եւայլն:

Կամ զուտ գրաբար ձեւով՝ Լերինք, լերանց, (լեռներէ, լեռներով.) Պրունք, գրանց, (գոներէ, գոններով.) Կողմանք, կողմանց, (կողմերէ, կողմերով:)

43. — Գ. Ք վերջաւորած գոյականներն երկու կերպ կրնան հոլովիլ. — 1. մէյ մը գրաբարի պէս. Եւ այն ատեն իրօք յոքնակի կը համարուին, ու վերը (42) գրածներնուահամեմատ կը հոլովին. Գործ+, հործաց+, հործացմէ+, հործացմուն+, յեւուն+, յեւունմէ+, յեւունմուն+: — 2. Աւէյ մ'ալ հասարակ կանութիւնուածուն, Եւայլն:

նով, եւ այն ատեն եղակի կը համարուին. դործ+, դործ-+է. դէ+է. յեւ+է. սու+է. ալ+է. զէն+է. դէպու-ած+է. բեր+է. յոքնակի դործ+է. դէ+է. յեւ+է. զէն+է. բեր+է, եւայլն:

44. կան + վերջաւորեալներ ալ որ գրաբարի կերպ չեն հոլովիր. ինչպէս՝ պահուն+, հարին+, աշուն+, շոյց+, իւսու-ած+, պատիսծ+, բանու-ած+. եւ ընդհան-րապէս ամէն անուն որ գրաբար չէ:

45. Ք վերջաւորեալներուն վրայ տուած կանոննին շիմացուիր անոնց վրայ՝ որոնց ծայրի + զիրն իրենց արմատական է ու չի զատուիր. ինչպէս +աղս+, ին+, նե+, նի+, եւայլն:

46. Քանի մ' անուն յոքնակի ձեւով բայց եղակի նշանակութեամբ կը բանեցուի. Այս ուղաց. այն դէաց. նոյն շնորհաց. իւր դրոց. առենօ+. պարս+. մաս+. իւ-մօ+. աւս+. յեւօ+. սուօ+. յանցանօ+:

47. Անուններէն ոմանը միայն յոքնակի հոլով-ման մէջ կը զարտուղին:

48. — Ա. Կոսը ու ուղու\* յոքն. ուղղական կ'ըւ-լան իտորունն+, ուղունն+: Ուիր, յը. սուիրունն+: Զէ, յը. յէնն+, յէնց. թէպէտ կ'ըսուի նաեւ իտորներ, սուիրներ, յէեր:

\* Տեղ բառը կանոնաւոր հոլովմանէ զատ հոլովում մ' ալ ունի:

Եւ. Տեղ.	Յու+. Տեղեր, տեղիք, տեղուանք.
Տեղի, տեղուց, տեղաց.	Տեղերու, տեղեաց, տեղաց.
Տեղէ, տեղաց.	Տեղերէ, տեղաց, տեղուանքէ.
Տեղով, տեղեաւ.	Տեղերով, տեղեօք, տեղօք,

տեղուանքով:

49. — Բ. Եղբայր, +ոյր, ինի, ուեր, շուն բառե-րուն յոքնակին կ'ըլայ երբեմն՝ եղբըրտի+, +ըսուըրտի+ կամ +ըսուըրտու+, ինիորի+, ուերուըրտի+, շունըրտի+. սեռա-կան՝ +ըսուըրտոց, ինիորց, ինիորցմէ, ինիորցմով: Բ. ըլր-տի+ յոքնակի բառն անհոլով կը մնայ:

50. — Գ. Մորդ բառին յոքնակին կ'ըլայ ե-զակի ձայնով՝ մորդիի, մորդիան, մորդիանէ, մորդիամբ, կամ դարձեալ կրկին յոքնակի մորդիիներ, ներս-, եւայլն: Իսկ բուն կանոնաւորը մորդեր շատ քիչ կը գործածուի:

51. — Դ. Մարմնոյ միավանկ զյոդ անդամ-ներուն անունները յոքնակիի մեջ ու-ընել կ'ըլլան, այսպէս

Եղ. Չեռք. Յու. ձեռուըներ.

Ոտք. ոտուըներ.

Մատ. մատուըներ.

Աչք. աշուըներ.

Յօնք. յօնքուըներ, (բնքուիներ.)

Շօմնկ. ծնկուըներ.

ԵՐՐԵՄԻ կ'ըսուի նաեւ ցերեւեր, որեւեր, եւ այլն:

52. ՎԵՐԾԱՊԷՍ Ա ՀՈԼՈՎՄԱՆ անուններէն ումանց սեռականը գրաբար ձեռով կ'ըլլայ եղ. ոյ, եւ յոք. ոյ. ինչպէս մարմին, մարմար, մարմ. — Գեր, գերոյ, ոսց. — լուսին, լուսոյ. — լոյս, լուսոյ: Ումանց ալ յոք. գործիականը իւ+ կամ օ+ կամ ովլ+. ինչպէս ժամին+, ծախսով. առջնիւ+, աղօթքով. մեղքով. ֆետրով+, փետուրներով, եւայլն: Կ վերջառորեալ բաղ-մավանկներուն (տես 40.) յոք. կ'ըլլայ իւ+, եսց, եօ+. կամ իւ+, ոսց, ովլ+. ինչպէս լշնամին+, լշնամեաց, մեօ+. որդիւ+, որդոսց, ուովլ+:

Խոկ ուրիշ գրաբարի կերպ գործածուած ամեն հոլովներն ըստ պատշաճի դիտնալու համար բուն գրա-բար հոլովմանըները միտք առնելու է:

### Բ. ԲՈՒՆ ԶԱՐՏՈՒՂԵՔ

53. Գ. ԼՍԱԿՈՐԱԲԱՐ Երկու տեսակ բուն զարտուղի հոլովում կայ, երկուքն ալ դերանունական կերպով.

54. Ա. որուն սեռականը կ'ըլլայ - օր:

Ա. Հ. Հայր. Մայր. Եղբայր.

Ա. Տ. Հօր. Մօր. Եղբօր.

Բ. ՋԻ. Հօրմէ. Մօրմէ. Եղբօրմէ.

Գ. ՐԵ. Հօրմով. Մօրմով. Եղբօրմով, (եղ-

(հայրով, հրբէ. (մայրով, հրբէ. բայրով, հրբէ. հարբ.) մարբ.) Եղբարբ:

Ասոնց յոքնակին կանոնաւոր է, հայրեր, մայրեր, Եղբայրներ. բայց գրաբարէ ալ առնելով կ'ըսուի նաեւ հարբ+, հարբ. մարբ+. Եղբայր, բարբար, եւայլն:

55. Բ. որուն սեռականն - «Չ կը լլայ:

Ո. Հ. Տէր. Քոյր. Կին.

Ս. Տիրոջ. Քրոջ. Կնոջ.

Բց-. Տիրոջմէ. Քրոջմէ. Կնոջմէ.

Դրժ. Տիրոջմով. Քրոջմով. Կնոջմով:

Յոքնակին կանոնաւոր է, ուերեր, +ոյրեր, բայց  
գրաբարէ ալ առնելով կ'ըսուի նաեւ պետք, ուերանց.  
իանայ+, իանանց, իանանցմէ: Այսպէս նաեւ Այր\* բա-  
ռին յոքնակին, ար+, արանց, արանցմէ: Կոյնապէս պարունայ+:  
բառին յոքն. կը դործածուի շատ անդամ պարունայ+:  
— Տալ, աներ, երբեմն նաեւ ընկեր բառերն եղակիի  
մէջ ասոնց պէս կը հոլովին դալով, աներովնէ, ընկերով:

\* 56. \* Այր բառին եղակին չի հոլովիր, բայց պէտք  
եղած առեն, եթէ աճ. էօնտ կը նշանակէ, երի բա-  
ռեն առնելով կը հոլովի երիան, երիանէ. իսկ եթէ  
աճ. եր, եր+եր+ կը նշանակէ, կը հոլովի երի բարուն-  
երի բարուն:

57. Օք անունը գրաբարի նման զարտուղի հոլով  
մ'ալ ունի.

Եւս. Օր. Աւուր. Օրէ. Օրով.

Ցոն. Աւուրք. Աւուրց. Օրերէ. Օրերով:

58. Ասպուած անուան եղակին այսպէս կը հո-  
լովի. Ասպուած, Ալասպուած, Ասպուածոյ, Ասպուածով,  
Ասպուածով կամ -ծով: Իսկ յոքնակին, եթէ պէտք  
բլայ, կանոնաւոր է. ասպուածներ, ներու, կամ դար-  
ձեալ ասպուած+, ասպուածոյ:

59. Կայսը անկանոն հոլովում մ'ունի. իայսեր,  
իայսերն, իայսերաց:

§. 3. Կախողիր. — Անձախողիր հոլովներ:

60. Կախագիտելիք: — Գրաբար հայերէն լե-  
զուի մէջ քանի մը դրեր կան, որ անունէ մը յառաջ  
կը դրուին ու այլեւայլ հոլովներ կը շինեն. եւ կո-  
չուին Կախողիր:

61. Գլխաւոր նախագիրներն են Ա, Է, Յ: — Ի եւ յ  
միււնոյն նախագիրն է. է բաղաձայնէ յառաջ կը դրուի,  
իսկ յ ձայնաւորէ յառաջ:

1. Զ. Հայցական կը շինէ. — Զթշնամին հալածել. գիտեմ զբեղ ովենու:

2. Ի եւ յ տրական կը շինէ. — Ի տուն դալ. յանապատ երթալ:

3. Ի եւ յ բացառական կը շինէ. — Ի սկզբանէ գիտէի զձեղ. դարձաւ յանապատէ:

4. Ի եւ յ ներդոյական կը շինէ. — Ի ճանապարհի մնալ. ծնաւ է բեթղեհեմ. յերուսաղէմ բնակել: — Ներդոյականը դրաբար հոլով մըն է որ կը ցուցընէ մէջ. է պատկերի. (պատկերի մէջ:)

62. Արդի լեզուին մէջ նախդիրները բոլորովին գուրս ինկած են. այսպէս կ'ըսենք՝ թշնամին հալածել. տուն դալ. անապատ երթալ. անապատէն դարձաւ. Երուսաղէմ բնակիլ:

63. Մենք հօս Աննախդիր հոլով կը կոչենք այն հոլովներն՝ որ գրաբարի նախդիրը թողուցած են: Ասոնց մեծ մասը, առանց նախդրի բլախուն, ոմանք ճիշդուղղականի կը նմանին եւ չեն ուղղական, ոմանք ալ տրականի, եւ տրական չեն:

Արդ՝ 1. Աննախդիր է հայցական հոլովը եւ ուղղականի ձեւով. քանի որ և գիրը չունի. — Սա գէրծը կարդա. (+ինտուց.) Սամիտոնի աշ-ըները փորեցին. (իւսլէրնի:)

2. Աննախդիր տրական, ուղղականի ձեւով. — Բռնաւորի յեւ+ ինկայ. (էլինէ.) Մեր վրանը հրաւիրեցինք. (լոռըրա.) Փարիչ հասանք:

3. Աննախդիր մերգոյական, ուղղականի ձեւով. — Եղբայրս Յունաստան մնաց. (Բուժունիստան.) Գուք աս աւելը նստեցէք. (լու եւրու:)

4. Աննախդիր մերգոյական, տրականի ձեւով. — Ասէնին չհասաւ. (վահնենուա.) Տղայունէնան՝ դժուարաւ կը սորվէի. (չօնուիլունումուա:)

5. Աննախդիր բացառական տրականի ձեւով. — Շինուելուն՝ լեզուն կապուեցաւ. (գրք. ի շփոթեւլցն. շաշբարընուան.) Գրոց խօսիլ. (գրք. ի գրոց. +ինտուցնան:)

Հասարակ բացառականը միշտ աննախդիր է:

64. Կայ կոչական ըստուած հոլով մ'ալ, որ նոյն-  
պէս ճիշդ ուղղականի կը նմանի. Եւ անուն մը կոչե-  
լով (կամ իրեն կանչելով) կ'անուանէ. ինչպէս. Ու-  
դուակ, Աստուածմէ վախցիր: Զիս մտիկ ըրեկը (ո՛վ) Անե-  
նացի: — Կոչականն աննախդիր հոլով չէ. միայն թէ  
սորվողն աղէկ միտք առնելու է որ ուղղական չկարծէ:

§. 4. Կորուսմամիք և փոփոխմամիք հողովաներ:

65. Հայերէն լեզուի մէջ շատ բառեր կան, ո-  
րոնց վերջին ձայնաւոր գիրը կը կորսուի կամ կը փո-  
խուի, — երբ նոյն բառին վրայ ամբողջ վանկ մը աւ-  
ելնայ: Այսպէս կըսենք բերան, սեռ. բեր-նի. (Եւ ոչ  
բերանի.) Քլուի, Քլ-իսու, Քլ-իսով. (Եւ ոչ Քլուիսու.) սէր,  
սիրոյ, սիրով. (Եւ ոչ սէրով:)

66. — Ա. Հոլովելու ատեն կորսուող ձայնաւոր-  
ներն են՝ ա, է, ու:

Ա.

- Քաղաք, քաղ-քի.
- Բերան, բեր-նի.
- Պառաւ, պառ-ռու.
- Ծարաթ, շար-թուան.
- Զաւակ, զաւ-կի.
- Աչխար, ոչխ-րի.
- Տախտակ, տախտռկի\*.
- Կոնակ, կոնռկի.
- Ստակ, ստռկի.
- Աղքատ, աղքռտի.
- Տղայ, տղ-ռու.
- Ճամբայ, ճամբ-ռու.
- Փեռայ, փեռ-ի.
- Աստուած, տու-ծոյ.

Ի.

- Երկիր, երկ-րի.
- Գետին, գետ-նի.
- Գիծ, գ-ծի.
- Քիթ, ք-թի.
- Կաղին, կաղ-նի.
- Դաւիթ, դաւ-թի.
- Սէրտ, ս-րտի.
- Մոխիր, մոխ-րի.
- Գիր, գ-րի, գ-րոյ.
- Գիրք, գ-րքի, գ-րոց.
- Մէս, մ-սի, մ-սոյ.
- Մարմին, մարմ-նի, -նոյ.
- Անկողին, ող-նի, -նոյ.
- Ամիս, ամ-սոյ, ամ-սուան.

ՈՒ.

- Օդսուտ, օդ-տի.
- Հարսուտ, ր-սոմի.
- Զսոր, ջ-րի, ջ-րոյ.
- Թսողիթ, թ-ղթի.

- Պտուղ, պտ-ղոյ.
- Սուրբ, ս-րբոյ.
- Կերակուր, բակ-րոյ.
- Անասուն, աս-նոյ.

Չուկ, ձ - կան.

Փուռ, փ - ռ.ան.

Մուկ, մ - կան.

Ուսում, ուս - ման.

Դուռ, դ - ռան.

Ժողովորդ, ժողովըդեան.

\* Ուր որ ձայնաւոր զիրը կրծատուելով՝ ձայնի խստութիւն կը պատահի, այն ատեն ը գրի հնչումը մը կ'եւելցուի — հասարակօրէն այն կորսուած զրին տեղ. աղարշապի. աղջուրի. — պարունակի. Տաճկներ. հիւնչներ:

67. Քիչանդամ կը գտնուի նաեւ ո, Ե կորսուած. — Թէլէւս, նիլի - ռան. սիսեւ, սիս - ռան. Հոսում, Հոս - մի, Հոս - մներ. Բարսեղ, Բարս - դի:

68. — Բ. Հոլովելու ատեն փոխուող ձայնաւոր - ներն են՝ Ե, Ես, Է-, ՞.

Ե կըլլայ Ե.

Ե կըլլայ Ե.

Ես կըլլայ Ե.

Է - կըլլայ Ե.

Ի - միակ այն ատեն ս-ի կը փոխուի, երբ ինք բառին վերջին դիրն ըլլայ. իսկ Ե մինակ այն ատեն՝ երբ իրմէ ետքը բաղաձայն մ'ունենայ. ինչպէս օրի - նակներէս կ'երեւայ:

Ի — Ի

ԵԱ — Ե

Աէր, սէրոյ.

Վայրկեան, կենի.

Հանդէս, գէսի.

Պատանեակ, նէկի.

Էշ, էշու.

Վառեակ, ռէկի.

ԻԻ — ՈՒ

ՈՅ — ՈՒ

Հաշեւ, շուի.

Լոյս, Լուսոյ.

Հովիւ, վուի.

Փոյթ, փութոյ.

Պատիւ, տուոյ.

Սառոյց, ռուոյի:

Բայերու իւ վերջաւորութիւնն ալ Ե դիրը Եչի կը փոխէ. ինչպէս իւր տեղը պիտի տեսնենք. — Նայիւ, Նայելու. Տարիւ, Տարելու, Տարելով: Ասոր հակառակ դէւ, (աճ. Ֆին) բառը կ'ըլլայ. Դիւի. Դիւոյ:

69. Կորուսմամբ Հոլովումն եղականի մէջ կը պա - տահի, ինչպէս գունին. Բերնի. սունի. Երին, Եւայլն. չըսուիր յըն. գունին. Բերներ. սունիներ, այլ գունին - ներ. Բերաններ. սունիներ: Բայց կայ կորուսմամբ յոք - նակի ալ, այսպէս ջրեր. գրեր. դրեր. մուր. նուր. նուրներ. Ճաղններ. գունիներ. պատըներ:

70. Փոփոխմամբ հոլովումը գրաբարի ձեւ հոլովելու ատեն կ'ըլլայ. ինչպէս. իոյք, իուրէ. — Քոյրիւն, վայրիւնի. — իւնան+, իւնաց. — սէր, սէրոյ. — յոյս, յուսոյ: Որ եթէ աշխարհաբարի ձեւ հոլովես՝ կ'ըսուի առանց փոփոխման իւնանի. յոյսէ. սէրէ. եշէ. ինչպէս առհասարակ եղակի բացառականները: Նշնապէս յոքն. իոյրէր. ստորոցներ. վայրիւններ: Ասկէ կը հետեւի որ՝

71. Բուն արդի լեզուին բառերն անփոփոխ կը հոլովին, ինչպէս են՝ առէի. ֆէլ. մէի. եւայլն:

Բայց այս կորոհսման և փոփոխման ըսուածկանոնն ամէն անուանց վրայ չի տարածիր: Ուստի

72. — 1. Կան անուններ որ հարկաւ կորուսմամբ կամ փոփոխմամբ են. ինչպէս. ճամբայ. ֆլունի. դուռ. Ասպուած. որոյ. պատէւ. նայիլ. սորմիլ. եւայլն:

73. — 2. Կան անուններ որ ազատ են. կրնայ ըսուիլ առէառէ եւ առէրառէ. ոչխարէ եւ ոչխ-ըէ. ականջէ եւ աէ-նջէ. պարագէոյն եւ պարագիոյն. Մովսէսի եւ Մովսիսի:

74. — 3. Կան ալ որ երբեք գիր չեն կորսնցըններ կամ փոփոխեր. ինչպէս. ճարդու. նամակի. պատկի. իբառի. հիման. ուղղի. — Այս անփոփոխներուս կարգն են:

Ա. Ամէն ա ձայնառուլ եղած միավանկները. ծառ. դայու. +ար. դառ. Յայն. բան. եւայլն.

Բ. Ամէն է վերջաւորեալ միավանկները. չ. մէ. դէ:

Գ. Ամէն է, ոյ, ա վերջաւորեալ անունները. մարդարէ. բաղէ. դշիոյ. իտուու. մեղու:

Դ. Ըստ մը օտար բառեր եւ յատուկ անուններ սյապէս կ'ըսենք. Ստուպէ կամ Ստուլայ. Փարիզու. Աթմէնիսի. մայիսի. յունիսի:

## Յ Յ Գ Ա Խ Ա Ֆ Բ .

Ա Ս Ո Ւ Ե Ա Ն Յ Օ Ւ Ր .

75. Յօդ կըսուի այս գիրը կամ մասնիկն որ անուան մը առջեւը գրուելով անոր որոշ նշանակութիւն մը կու տայ եւ անոր ընդհանուր միտքը մասնաւորի կ'ամփոփէ: Զորօրինակ, ընդհանուր միտքը մը կ'ունենան անունները՝ երբ որ ըսեմ առանց յօդի՝ Քաղաքներ պարտեցայ. Տարդ տեսայ. արուեստ սորվեցայ. Եւ չ'ի մայուիր թէ ո՛ր քաղաքները եւ ո՛ր արուեստը. կամ կրնայ հասկըցուիլ թէ մարդիկ տեսներ եւ արուեստներ սորվեր եմ. բայց խսկոյն մասնաւորի կ'ամփոփուի այս ընդհանուր միտքը՝ երբ յօդով ըսեմ՝ Մարդը տեսայ. արուեստը սորվեցայ. կամ Մարդ ճը տեսայ. արուեստ ճը սորվեցայ:

Այսպէս կը տեսնես առանց յօդի ըսուածներուն յօդով ըսուածներէն տարբերութիւնը. Գուր խմեցի. — Չուրը խմեցի. — Չուր ճը խմեցի: Թռչուն բռնել. — թռչունը բռնել. — թռչուն ճը բռնել:

76. Երկու տեսակ յօդ կայ. 1. Որոշեալ կամ Արոշի յօդ եւ 2. Անորոշ յօդ:

77. Յօդերն անուններէն եռքը կը դրուին:

## §. 1. Որոշեալ յօդ:

78. Արոշեալ կամ օրոշիչ յօդը կրկին է. ։ ։ , որ ձայնաւոր գրով վերջաւորեալ անուններուն վրայ կը դրուի. Եւ ը, որ բաղաձայնով վերջաւորեալներուն վրայ. Եւ այս ինչ իրը կամ այս ինչ մարդը կը ցուցընէ. զորօրինակ. որդին. Տարդ աղէն. Թռչուն. — Տարդը. Հետք. Դարք դեղը:

79. Ընուն մը յօդ առնելու առեն ձայնաւոր գրով վերջաւորած կը համարուի եթէ անձայն չ գրով լմբնայ. ու բաղաձայնով վերջաւորեալ կը համարուի եթէ բաղաձայնի հնչմամբ լմբնայ, այսինքն՝ առ, եւ կամ իւ: Ընոր համար ։ յօդով կ'ըսուի դղուն, ճուճուն, ճառն, ճառն, չ դիրն աւ դուրս թժողլով. (թէ եպէտ կը գրուի նաեւ զրարարի կերպով՝ ծառուցն, դղուն. իւայն. — տես նաեւ 19:) Իսկ չ յօդով կ'ըլլան՝ դղունը. դղունը. դղունը. դղունը. դղունը. դղունը:

Անուն մ' այս որոշեալ յօդով հոլովելու համար քանի մը կանոն միաք առնելու է :

80. — Ա. Ամէն հոլովմանց մէջ գործիական հոլովին երբեք յօդ չ'առնուր: Զ'ըսուիր՝ Փայտովը զարնել. այն ծաղիկներովը զարդարել:

81. — Բ. Երրորդ եւ չորրորդ հոլովման եզականին մէջ՝ միայն ուղղականն ու հայցականը յօդ կ'առնուն. այսպէս՝ Օրւան չորս ժամք. տէրութեան գանձը. այն տարւընէ. անցեալ ձմեռւընէ: — Չորրորդ հոլովման բացառականը կրնայ յօդ առնուլ ու չառնուլ. այսպէս կ'ըսուի՛ Տէրութեննէն կամ տէրութենէ հրամայուած. ժողովրդեննէն կամ ժողովրդենէ յափշտակել. բայց հասարակօրէն առանց յօդի կը մնայ:

82. — Գ. Գրաբարի կերպ (յոքնակի) հոլովերը թէեւ որոշեալ ըլլան յօդ չեն ուզեր. այսպէս. Բարբարոսաց արշաւանքը, (եւ ոչ բարբարոսացը.) Յարդարեկից պատղամները. առաջեալ քարոզեցին. Նախայիշմէպահանջել. այդ Յարդիկան բարըը:

Բայց զամ է դերանունական յօդն որ միշտ եւ ամէն կերպ հոլովի վրայ կը դրաւի. որուն վրայ եարը պիտի խօսինք:

83. Վերը (25—33) չորս հոլովմանց պատկերն որ դրինք, առանց որոշիչ յօդի ըլլալուն՝ Անորոշ հոլովմունք էին. Հիմայ տեսնենք որոշեալ հոլովմունքնալ:

### ՈՐՈՇԵԱԼ ՅՈՒԹԱԼՄՈՒՆՔ

Եզակի. Ա. Բ. Գ. Դ.

Ա. Հ. Ծառ-ը.	Զիւն.	Օր-ը.	Տէրութիւն-ը.
Ա. Տ. Ծառին.	Զիւլ.	Օրւան.	Տէրութեան.
Բյու. Ծառէն.	Զիւ-ն.	Օրւընէ.	Տէրութենէ(-ն).
Գլժ. Ծառով.	Զիւլ.	Օրով.	Տէրութեամբ.

Յոքնակի՝ չորս հոլովմանցն ալ նոյն է:

Ա. Հ. (Ծառ)եր-ը. Բյու. (Ծառ)երէ-ն.

Ա. Տ. (Ծառ)երու-ն.	Գլժ. (Ծառ)երով:		
Կոյնապէս՝ Օրեր-ը.	օրերու-ն.	Զիւր-ը.	ձիերու-ն.
Ճիերէ-ն,	Եւային:		

ՏՏ. Եզակն միայն սեռականի եւ հայցականի մէջ որոշեալի եւ անորոշի տարրերութիւն ունի:

Այս որոշիչ յօդերուն համար առայժմ ընդհանուր կանոն ըլլայ որ

Ա. Ուղղականն ու հայցականը միշտ եւ ամեն դեպքի մէջ յօդ կ'առնուն:

Բ. Գործիականը միշտ եւ ամեն դեպքի մէջ առանց յօդի կը մնայ, եւ անորոշին հետ նոյն է:

Գ. Առականը, տրականն ու բացառականը՝ երբեմն կ'առնուն յօդ եւ երբեմն չեն առնուր:

### §. 2. Անորոշ յօդ:

84. Անորոշ յօդն է Թ կամ Ֆ. որուն պաշտօնն է անուան ընդհանուր միտքը մասնաւորի ամփոփել՝ առանց որն ըլլալը որոշելու. ինչպէս այս խօսքիս մէջ. Փայտ Ֆ. կտրե, Ֆ. յօդը փայտին ընդհանուր միտքը մասնաւորի կամ մէկի ամփոփեց՝ առանց որոշելու թէ որ փայտը: Որ թէ ըսած ըլլայի պարզապէս՝ Փայտ կտրե. չիր իմանար որ արդեօք մէկ փայտ թէ աւելի. կամ թէ ըսէի օրոշիչ յօդով՝ Փայտը կտրե, օրոշեալ եւ ծանօթ փայտ մը կ'իմանայիր:

85. Մէ կամ Ֆ. անորոշ յօդն անունէն ետքը կը դրուի՝ ամեն հոլովի մէջ միտկերպ անփոփոխ մնալով. այսպէս.

Ուղ. Հյշ. Փայտ մը.

Բցր. Փայտե մը.

Աւա. Տը. Փայտի մը.

Գրձ. Փայտով մը:

86. Երբեք որոշեալ բառի վրայ անորոշ յօդ չէ գրուիր: Չ'ըսուիր՝ Փայտը մը. քաղաքը մը. զիրքը մը. այս տուն մը. այլ. քաղաք մը, եւայլն:

87. Մը յօդը՝ հնչման վայելութեանն համար էմ\* եւ ալ բառերէն յառաջ ն դիր մ'ալ կ'առնու. այսպէս. Անդիւտ գանձ մըն է. զարհուրանք մըն էր. անդամ մըն ալ. հատ մըն ալ, (փոխանակ՝ գանձ Ֆ. է, հատ Ֆ. ալ ըսելու:) Բայց շատ հեղ կ'ըսուի նաեւ կրճատելով՝ Անդամ Ֆ.ալ. հատ Ֆ.ալ:

\* Եմ որ կ'ըսենք, իմացիր ամբողջ եական պակասուր բայց, Ես, Ե, Էն+, Ե+, Են, Եէ, Եիր եւայլն. որ ետքէն պիտօր տեսնենք:

## Յ Ո Դ Ա Ի Ե Ք Գ .

ԳՈՅԱԿԱՆ ԵՒ ԱԾԱԿԱՆ

## §. 1. Ածական անուան իմէ ըլլալլ:

88. Անունը երկու տեսակ է. ջոյական, որ բանին ինչ ըլլալը կը ցուցընէ. ինչպէս. մարդ. ծառ. աշոտքակ. եւ Ածական, որ բանին ինչպէս ըլլալը կը ցուցընէ. ինչպէս բարձ. պարզէր. բարձի:

Նոր սորվողի մը դժուարին է որոշել թէ որ անունը գոյական է եւ որը ածական. ուստի պէտք է մխք առնուլ որ եթէ նոյն անունը շատ տեսակ բանի կրնայ ըսուիլ, նշան է թէ ածական է. ինչպէս բարձի, խորհր. բարձը շատ տեսակ բանի կրնան յարմարիլ: իսկ եթէ անունը մինակ ինք զինքը կը յայտնէ, ըսել է թէ գոյական է. ինչպէս մարդ, որ մինակ մարդու կրնայ ըսուիլ. եւ ծառ որ մինակ ծառի: — Քարձեալ եթէ անուան մ'առջեւ մարդ կամ բան բառը կը յարմարի, այն անունն ածական է. զորօրինակ բարձի բարձ. բարձ լարդ իւրի բան. բարձը բան. ուրեմն բարձի, բարձը, խորհր ածական են: իսկ եթէ չի յարմարիր՝ գոյական է. ինչպէս՝ չի յարմարիր ծառ բան, ինչոր մարդ. ուրեմն ծառ եւ ինչոր գոյական են:

89. Ածականն իւր գոյականնէն միշտ յառաջ կը դրուի. այսպէս. բարձը աշտարակ. առաջինի մարդ. պարզուու ծառ. առնիւ գինի:

90. Հոլովելու առեն ածականը միշտ անփոփոխ կը մնայ, եւ միայն գոյականը կը հոլովի, թէ եզակի եւ թէ յոքնակի թուերուն մէջ:

Եղակի.

Ուշ. Հյշ. Բարձր աշտարակ.

Սեռ. Տը. Բարձր աշտարակի.

Բացառակ. Բարձր աշտարակէ.

Գործիակ. Բարձր աշտարակով.

Յոքնակի.

Ուշ. Հյշ. Բարձր աշտարակներ.

Սեռ. Տը. Բարձր աշտարակներու.

Բացառակ. Բարձր աշտարակներէ.

Գործիակ. Բարձր աշտարակներով:

Օրինակէս տեսար որ բարձր ածականը թէ եւ զակի եւ թէ յոքնակի հոլովերու մէջ միօրինակ անփոփոխ մնաց :

91. Կոյնապէս յօդ՝ միայն դշյական անունը կ'առնու եւ ոչ ածականը. այսպէս. Բարձր աշտարակը. ճերմակ կտաւին. աղնիւ մարդեն. կարծր փայտերը. պտղատու ծառերուն, եւայլն :

### Տ. 2. Ածականին աստիճանները :

92. Ածականներն երեք աստիճան ունին. 1. Դրական. 2. Բաղդատական եւ 3. Գերադրական :

93. — 1. Դրական աստիճանը՝ դշյականին պարզապէս ինտոր ըլլալը կը ցուցընէ. ինչպէս. մէժ. Ճանը. լիլլեւ. աղվէ :

94. — 2. Բաղդատական աստիճանը՝ ուրիշի համեմատութեամբ կամ բաղդատելով ուրիշներու աւելին կամ պակասը կը նշանակէ. ինչպէս. մէժադոյն. Ճան-բաժոյն. լուսադոյն. բարձրադոյն. կամ աւելի բարձր. աւելի մէժ :

95. — Գ. Գերադրական աստիճանը՝ շատ կամ սաստիկ կը ցուցընէ. ինչպէս ամենամեծ. ամենագույնը. ամենասպանը :

Այս ըստածնիս պարզապէս ըստ հմքնամ կամ Բացարձու զերադրակամ է, եւ չի ցուցըներ ուրիշներու համեմատութեամբ ամենէն աւելի ծանրը կամ բարձրը : Բայց կայ գարձեալ Հոմինութեամբ - զերու պատկան. զոր տես ի մասին մէջ :

96. Դրական ածական մը բաղդատական կ'ըւլսյ՝ երբեմն - ադոյն մասնիկն առնելով. զորօրինակ. բարձրադոյն. մէժադոյն. պարուականադոյն. բայց հասարակօրէն աւելի մակրայով կը կազմուի. այսպէս. աւելի բարձր. աւելի Ճանը. աւելի մատուր. աւելի սրաբես: կամ երբեմն աւելի մակրային տեղ կը դրուի աւ. — աւ աղվէ. աւ աւելի. աւ պարուական:

97. Դրական ածական մը գերադրական կ'ըւլսյ սկիզբն ամենա - մասնիկն առնելով. զորօրինակ. ամենամեծ. ամենասառը. ամենաբարձր. ամենախոնարին: Բայց շատ անգամ ալ այլեւայլ ստակացուցիչ մակրայնե-

բով. այսպէս՝ շուրջ պօքառառը. սասապէն ուժուառին. անհնառըն ծանր. եւայլն :

Ասվորական եղած է տաճկերէնի նման ըսել խէստ շամ մարդիկ. (Քեւ չէ առաջ.) ինուր գիւրին. (Քեւ է շամ.) եւ կամ ունուր առաջ. ունուր զեղեցիկ. եւայլն :

### Յ Ո Գ Ա Խ Ա Ծ Ւ Թ Ի Ւ Թ

ԵԱՏՈՒԿ. ԹՈՒԵԿԵՐՆ ԵՒ ՄԱՍՆԱԿԱՆ ԱՆՈՒԱՆՔ

98. Գոյական եւ ածական անուանց քանի մը տեսակը կայ որ առանձին մտադրութեան արժանի են: Գլխաւորներն են՝ 1. Յատուկ անուանք. 2. Թատական անուանք, եւ 3. Մասնական անուանք:

#### §. 1. Յատուկ անուանք:

99. Յատուկ կ'ըստինուշեալ անձի կամ տեղոյ մը անունները. ինչպէս՝ նեղոս գետ. Արդաշէնթագաւոր:

Աւրիշ անունները յատուկ անուններէն զանազանելու համար քերականք անոնց Հասարակ անուն ըսած են: Զօրօրինակ նեղոս ճեղ. — նեղոս՝ յատուկ անուն է, եւ ճեղ՝ հասարակ անուն:

100. Յատուկ անուանք երկու տեսակ են. 1. Գոյական յատուկ անուն, եւ 2. Ածական յատուկ անուն:

101. Գոյական յատուկ անունն ան է որ որոշեալ անձի կամ տեղոյ մը սեպհական անունը կու տայ. ինչպէս Արդաշէնթագաւոր. Առիրոս. Յակոբ. Յակոբ. կամ Արմանիք. Եփեսս. Ամենու. Նեղոս. Եփրատ. Ողեմոս:

102. Ածական յատուկ անունն ան է որ որոշեալ անձի կամ տեղոյ մը վերաբերեալը կը ցուցընէ. ինչպէս. Արդաշէնթան պատերազմներ. Առիրոտեան փիլիսոփայութիւն. Եփեսսցի մեհեան. Ամենուիան ճեմարան:

103. Յատուկ անուանց հոլովումն ընդհանրապէս հասարակ անուանց պէս է. ինչպէս. Գրիգոր, Գորիք. Նեղոս, շոսի. Ափրիկ, իշի. Հայ, Հայոս. Յովհաննէս, Յովհաննոս. Լիքոնան, Լիքոննոն. այսպէս ալ Արմա-

շու . Ալլյու . Արտիստու . Ալեքնայու . Հոռոմյու : —  
Երրորդ եւ չորրորդ հոլովման տակ գոյական յատուկ  
անուն շ'երթար :

104. Շատերն ալ կը հոլովին կէս զարտուղինե-  
րուն պէս . Խոսքովունի , ունաոյ . Անենացի , ցոյ :

105. Բայց գոյական յատուկ անուններէն ոմանք  
դրաբարէ առած մամնաւոր հոլովում մ'ունին :

Ո-ղլակ . Տիգրան . Բց . Տիգրանէ .

Հոյշակ . զՏիգրան . Գրժ . Տիգրանու .

Սեր . Տը . Տիգրանոյ . կոմ Տիգրանով :

Այսպէս կը հոլովին՝ Աահակ , կայ . Մեսրոպ , պայ .  
Տրդատ , տայ . Հռոմ , մայ . Յակոբ , բայ . Կարեկ , կայ :

Ասոնց նման են նաեւ է , չ վերջաւորեալները .  
Հոփիփոփմէ , Հոփիփոփմէայ , զՀոփիփոփմէ , Հոփիփոփմէէ ,  
Հոփիփոփմէառ կամ մէով , մէխ :

Այսպէս կը հոլովին՝ Եւգինէ , նեայ . Բարթո-  
ղիմէ , մեայ . Եսայի , յեայ . Ղեւի , Ղեւեայ . Եւայլն :

106. Ռամկական հոլովներ կը համարուին՝ Աստուա-  
ծածնայ . Ենթաածնայ . Լուսաւորչայ . Սուրբ Անտոնայ ,  
Եւայլն . Փոխանակ՝ Աստուածածնի , Լուսաւորչ :

107. Ընտանեկան յատուկ անունները թէ զրու-  
թեան եւ թէ խօսակցութեան մէջ կը հոլովին պար-  
զապէս Յ-իբին , Յ-էնանե-ին , Մ-է-րոպին , Ե-դինե-ին ,  
Եւայլն :

108. Իս վերջաւորեալ տեղւոյ անուններուն սե-  
ռականը հասարակօրէն իոյ կ'ըլլայ . Սպանիս , Սպանիոյ .  
Նոյնպէս Խոտլիոյ . Անդոյոյ . Կիկոյ . Ասիոյ , Եւայլն :

109. Յատուկ անունոց յոքնակին հասարակօրէն  
ըստ ընդհանուր կանոնի կ'ըլլայ Հոյներ , Յոյներ , Պար-  
ուիներ , Արոյներ , Ներսեսներ , Յովենիներ , Եւայլն :  
կամ զրաբարի ձեւով . Հոյտ , Յունաց , Պարսկաց ,  
Ներսիսեսն , Գայիսեսնաց , Միհրդատեսն , Եւայլն :

## § . 2. Թոռական անուան :

110. Թոռական անուն կ'ըսուին այն բառերն որ  
բանի մը որոշ համրանքը կը ցուցընեն . ինչպէս , մէի ,  
Երիս , Երէտ , կամ ա-զին , Երիբորդ , Երբորդ , Եւայլն :

111. Թառականներն երեք տեսակ են.

Ա. Բացարձակ կամ ջիխւառը, որ բանին քանի  
հատ ըլլալը կը յայտնէ.

Բ. Ջասական, որ բանին քանիներորդ ըլլալը կը  
յայտնէ.

Գ. Բաշխական, որ ամեն մէկուն քանիկան հատ  
բաշխուած ըլլալը կը յայտնէ:

112. Երեք տեսակին միատեղ դնենք օրինակները:

Բացարձակ.	Դասական.	Բաշխական.
Առեկ.	Առաջին. (առջի.)	Առջմեկ.
Երկու.	Երկրորդ.	Երկ'երկու.
Երեք. (իրեք.)	Երրորդ.	Երեք երեք.
Զորս.	Զորրորդ.	Զորս չորս.
Հինգ.	Հինգերորդ.	Հինգ հինգ.
Վեց.	Վեցերորդ.	Վեց վեց.
Եօթը.	Եօթներորդ.	Եօթնական.
Ութը, ութ.	Ութերորդ.	Ութնական.
Ինը.	Իններորդ.	Իննական.
Տասը.	Տասներորդ.	Տասնական.
Տասնումեկ.	Տասնումեկերորդ.	Տասնումեկական.
Տասուերկու.	Տասուերկուերորդ.	Տասուերկուքական.
Տասուիրեք.	Տասուիրեքերորդ.	Տասուիրեքական.
Տասնուշորս.	Տասնուշորսերորդ.	Տասնուշորսական.
Տասնուհինգ.	Տասնուհինգերորդ.	Տասնուհինգական.
Տասնուվեց.	Տասնուվեցերորդ.	Տասնուվեցական.
Տասնեօթը.	Տասնեօթներորդ.	Տասնեօթնական.
Տասն'ութը.	Տասն'ութերորդ.	Տասն'ութական.
Տասնուինը.	Տասնուիններորդ.	Տասնուիննական.
Քսան.	Քսաներորդ.	Քսանական.
Երեսուն.	Երեսներորդ.	Երեսնական.
Քառասուն.	Քառասներորդ.	Քառասնական.
Ցիսուն.	Ցիսներորդ.	Ցիսնական.
Վաթսուն.	Վաթսներորդ.	Վաթսնական.
Եօթանասուն.	Եօթանասներորդ.	Եօթանասնական.
Ութսուն.	Ութսներորդ.	Ութսնական.
Իննոսուն.	Իննսներորդ.	Իննսնական.

Հարիւր. Հարիւրերորդ. Հարիւրական.  
 Երկու հարիւր. Երկու հարիւրե- Երկ'երկու հարիւր.  
 ըորդ.  
 Եօթը հարիւր. Եօթը հարիւրե- Եօթնական հարիւր.  
 ըորդ.  
 Հաղար. Հաղարերորդ. Հաղարական.  
 Երկու հաղար. Երկու հաղարե- Երկ'երկու հաղար.  
 ըորդ.  
 Միլիոն. Միլիոներորդ. Միլիոնական:

113. Ասոնք ամենքն ալ ածական են, անոր համար ալ իրենց գյականեն յառաջ կը դրուին եւ անհոլով ու անփոփոխ կը մնան. Երիս ձեռքով. Հինգհարեւը հոգւոյ. Չորրորդ տարի. Տասնական կտոր. (տես 89, 90:)

Բայց եթէ առանց գյականի եւ առանձին մնան, այսպէս կը հոլովին:

Ա. Բայցարձակներէն՝

114. Մէկ բառը երբեմն կը հոլովի մէկ, երբեմն ալ մէկու, (որուն վրայ տես երկրորդ մասին մէջ:)

115. Մնացած թուերն ամենքն ալ հաւասարապէս առաջին հոլովման տակն են. Առաք, առանք, հարեւը:

116. Երիս բառը յօդ որ առնու կամ հոլովի + մ'ալ հետ կ'ուզէ. այսպէս՝ Երիսըն ալ. Երիսըէ, Երիսըն. (Եւ ոչ՝ Երիսոն ալ, Երիսով: ) Այսպէս կ'ըսուի նաեւ Երիսը է, (կամ Երիս է: ) Կոյնապէս իրմէ բաղադրեալները. պատերիսըն ալ, յիսունուերիսըն:

117. Եօնը եւ առնը թուերն հոլովելու տակն ը գրերնին կը թողուն, ու կ'ըլլան Եօնէ, (կամ նաեւ Եօննէ, ) առնէ:

118. Ինը եւ պասը թուերը հոլովելու տակն ը գրերնուն տեղ ն կ'առնուն, եւ կ'ըլլան իննէ, պասնէ, պասնով:

Բ. Դասականներէն՝

119. Առաջն բառը յօդ որ առնու՝ կը հոլովի այսպէս. առաջնոյն, առաջննէն, առաջնով: Իսկ առջն բառին համար տես 170:

120. Այլեւայլ թուերէ յօդեալ գասականներուն առաջինը բացարձակ թուական կը դրուի, մինակ ետքինը Երբոր մասնիկ կ'առնու, եւ ինք մինակ կը հոլովի, այսպէս. Երեքհազար-վեցհարիւր-քսանուհին գերբոր. Չորսհարիւր-յիսունուիրեքերբորին :

121. Տասնունինիւրբորին մինչեւ պատունաններորդ շատ անգամ գրաբար կը դործածուի:

Մետասաներորդ. Ակշտասաներորդ.

Երկուսաներորդ. Եօթնեւտասաներորդ.

Երեքտասաներորդ. Ութեւտասաներորդ. կամ

Չորեքտասաներորդ. Ութեւտասաներորդ.

Հնգետասաներորդ. Իննեւտասաներորդ:

Գ. Բաշխականներելն՝

122. Ամենն ալ առաջին հոլովման տակն են. այսպէս. Այսինչու. Երիւրիուն. Եօննականէ եւայլն:

Կարդին մեջ զրինք Քյուի, Երիւրիու մինչեւ վեց վեց ըստ հասարակ սովորութեան. բայց ոմանք կը սկսն նաև Երիւրիուն, Երիւրիուն, Սրբուն, հինգուն, վեցուն: Խակ խործ բառեր են՝ Այսիւրիուն, Երիւրիուն, Երիւրիուն, +անիւրիուն:

123. Քանի հարցականն ալ թուական անուն կը համարուի, եւ ունի դասական՝ Քաներբոր կամ +անիւրբոր, եւ բաշխական՝ Քանիւն:

### §. 3. Մասնական անուանք:

124. Մասնական կամ Միջակ անուան կը ստուին այն բառերն որ քանտակութիւն մը կը նշանակեն առանց թիւն որոշելու. ինչպէս՝ Քանի ճը վկայ. Ահենին հոս են:

125. Մասնական անուններեն՝ կայ որ ածական են, կայ ալ որ գոյական. կամ միեւնոյն բառը Երբեմն գյական է. եւ Երբեմն ածական. ինչպէս հիմայ պիտի տեսնենք:

126. Մասնական անուանց շատին հոլովումը գերանունական է. այսինքն բացառական՝ Ա. դործիական՝ ճակ. — յոքն. ուղղական՝ ն+, սեռական՝ նց: (Տես վարը 142:)

127. Ամանի՞ միշտ գոյական է. եղակի չունի\*, եւ  
կը հոլովի այսպէս.

Ա-Ն. Հ. Ամանիք.	Բ. Ամանցմէ.
ՍԵ-Ն. Տ. Ամանց.	Գ. Գ. Ամանցմով:

\* Գրաբար զբուցուածք է եղակին՝ Ոճ այս կ'ըսէր,  
այն կ'ըսէր:

128. ՄԷ-Ն, ՄԷ-ԿԱ-Լ, Ա-ՐԷ-Լ, ածական են, բայց  
յօդ առնելով գոյական ալ կ'ըլլան. եւ առաջին հո-  
լովման պէս կը հոլովին: ՄԷ-ԿԱ-Լ բառին յոքնակին  
գոյական եղած առեն՝ կրնայ թէ բատ հասարակ կա-  
նոնի եւ թէ զերանունական հոլովիլ. — բայց զեր-  
անունական հոլովումն առանց յօդի. այսպէս.

Ա-Ն. Հ. Ամէկալնոնիք,	Բ. Ա. Ամէկալնոնցմէ,	մէ-
մէկալները.	կալներէն.	
ՍԵ-Ն. Տ. Ամէկալնոնց,	Գ. Գ. Ամէկալնոնցմով,	
մէկալներուն.	մէկալներով:	

129. Ա. Ի. ածական է. իսկ յօդավ կ'ըլլայ գոյ-  
ական՝ երկրօրդ հոլովման տակ:

Ա-Ն. Հ. Ամէնիք.	Բ. Ա. Ամէնէն.
ՍԵ-Ն. Տ. Ամէնուն.	Գ. Գ. Ա. Ամէնով:

Այս ամենը գոյականոս որ եղակի ձայնով յոքնակի  
է, ունի նաեւ յոքն. ուղ. եւ հայց. Ա. Ի. պամենը, պամենը:

130. Իրար եւ ՄԷ-ԿԱ-ՆԵ-Լ, եղակի ձայնով յոքնա-  
կի գոյական են. ուղական չունին. եւ կը հոլովին  
այսպէս.

Հ. Ա. Ի. Իրար.	ՄԷ-ԿԱ-ՆԵ-Լ զմէկ.
ՍԵ-Ն. Տ. Իրարու.	ՄԷ-ԿԱ-ՆԵ-Լ մէկու.
Բ. Ա. Ի. Իրարմէ.	ՄԷ-ԿԱ-ՆԵ-Լ մէկէ.
Գ. Գ. Ի. Իրարմով.	(ՄԷ-ԿԱ-ՆԵ-Լ մէկօվ:)

Ասոնիք յօդ չեն առնուր. միայն բացառականն է-  
րարմէն ալ կ'ըսուի: Կայ նաեւ մէկմէկու. մէկմէկէ:

131. Ի. Ն. Երբեմն ածական է, եւ գոյականով մը  
կը հոլովի. Ի. Ն. սիրտ. Ի. Ն. գործ. Ի. Ն. բան, Ի. Ն. բա-  
նի, Ի. Ն. բանէ, Ի. Ն. բանով. — յոքն. Ի. Ն. բաներ, եւ-  
այլն: Երբեմն ալ գոյական է՝ երկրօրդ հոլովման տակ:

Ուղ. Հյշ. Ինչ.      Բցո. Ինչէ(ն).  
 Աւո. Տը. Ինչու, ինչի. Գրծ. Ինչով.  
 Յունակին Ինչեր, ինչերու, եւայլն:

132. Քանի եւ Քանի ճը, Մէի +անի: — Քանի թէ  
 իբրեւ ածական կը բանի. Քանի՞ հոգի. Քանի՞ մարդու.  
 Եւ թէ առանձին կը հոլովի իբրեւ գոյական. Քանի՞  
 առիր. Քանի՞ զնեցիր. Քանիներո՞ արիւնը մտաւ:  
 — Քանի ճը ըստ ինքեան անյօդ եւ անհոլով ածա-  
 կան է. իսկ եթէ պէտք ըլլայ՝ յօդով այսպէս կը  
 հոլովի. (Անոնցմէ) մէի +անին, մէի +անին, եւայլն:

133. Ու, ածական է եւ հետք գոյական մը կ'ու-  
 զէ (յօդով կամ առանց յօդի). Ո՞ւ սիրտ ասոր կը  
 դիմանայ. Ո՞ւ բանը. Ո՞ւ բանին. — յոքն. Ո՞ւ բաները.  
 Եւայլն: Իսկ երբ մինակ որ մնայ իբրեւ գոյական, (կը  
 նշանակէ աճ. հանիլուը.) եւ յօդով կը հոլովի այսպէս.

Ուղ. Հյշ. Ո՛րը.      Որո՞նք.

Աւո. Տը. Որո՞ւն.      Որո՞նց.

Բացառակի. Որմէն, որմէ. Որո՞նցմէ.

Գործէակ. Որո՞վ.      Որո՞նցմով:

Յոքնակին յօդ չ'առնուր, ինչպէս ամեն դերա-  
 նունական հոլովմանց յոքնակիները:

134. Ո՞վ հարցականը միշտ գոյական է, հետն ա-  
 ծական չի կրնար առնուլ. հոլովումը վերինին նման է.

Ուղ. Հյշ. Ո՞վ\*.      Բցո. Որմէ, որմէն.

Աւո. Տը. Որո՞ւ.      Գրծ. Որո՞վ (անսովոր.)

Յոքնակին՝ Որո՞նք, որո՞նց եւայլն. վերինին պէս:

\* Հայցականը սովորաբար և նախդրով կ'որոշուի.  
 չո՞վ. պրո՞նք:

135. Ու ս+, Ումնւ, միշտ եղակի գոյական են.  
 ունին ուղղական եւ հայցական: Ու ս+ իմացաւ. Ումնւ  
 ճաշակեց:

136. Այս ս+ (մարդ.) Այս ինչ (բան.) { (աճ. ֆէլու.)

Այս անուն (մարդ եւ բան.) } թէ գոյա-  
 կան են եւ թէ ածական. բայց միշտ անհոլով:

137. Իւրաժանչեր, Ամեն մէի, թէ իբրեւ գոյա-  
 կան մինակ կը բանին յօդով, եւ թէ իբրեւ ածական՝

գոյականով մը մէկտեղ : — Ի-բաժանչիւր (ոք) իւր պաշտօնն ունի . Ամէն մէխոն զատ զատ . — Իւրա-+անչիւր ծառ իւր պաղէն կը ճանչցուի : Ամէն մէի զե-նուորի մէյ մէկ զրահ :

138. Նոյն, որ բատ ինքեան դերանուն է, կը դործածուի նաեւ իրը մասնական անուն . Երկուքն ալ նոյն են, կամ միւնոյն են :

## Գ | ՈՒԽ | ԵՐԿՐՈՐԴ

### ԴԵՐԱՆՈՒԽ

139. Ջերանուն կ'ըսուի երկրորդ մասն - բանի՝ որ գոյական անունը շատ անգամ չկրկնելու համար ա-նոր տեղը կը դրուի : Զորօրինակ, Վահան ելաւ իւր զօրքովն՝ անոնց սիրտ տալով . փոխանակ՝ Վահան ելաւ Վահանին զօրքովը՝ զջրէւրուն սիրտ տալով՝ բսելու :

Գոյականի կամ անուան եւ դերանուան իրարմէտ տարրերութիւնն ան է որ գոյականը բանին անունը կու ասյ՝ առանց յայտնելու թէ որն է . իսկ դերա-նունը կը ցուցընէ թէ որն է՝ առանց իրին անունը տալու : Այսպէս՝ ծառ . ժարդ . +ողուդ՝ անուն են . իս-դուն . անիւն՝ դերանուն են :

140. Ինչպէս անունը՝ նոյնպէս դերանունն ալ երկու տեսակ է . 1. Գոյական դերանուն, եւ 2. Ածա-կան դերանուն :

Գոյական Են՝ Ես, դու, ինչը. անիւն, առիւն, (առիւն, ) անիւն . որն ոք . ով ոք :

Ածական Են՝ Այս, այդ, (աս, ) այն. ի՞ս, դու, ի՞ս . Եր, Յեր, իրենց . ոք :

141. Դերանուններն անուանց պէս թիւ ու հոլով ունենալէն զատ՝ ունին նաեւ Ջիմիք, որ կը ցուցընէ խօսքին որ կողմանէ ըլլալը : Դէմք երեք է .

Առաջին դէմք՝ որ խօսողին կողմը կը ցուցընէ . Ես . մէն+. իմա . եւայլն :

Երկրորդ դէմք՝ որ լսողին (որուն որ կը խօսուի) կողմը կը ցուցընէ . դու . դու+. յեր . +ոնիդ, եւայլն :

Երրորդ դէմք՝ որ խօսողին ու լսողէն զատ կողմ մը կը ցուցընէ . անիւն . իրեն+. անոնց, եւայլն :

142. Գերանուանց հոլովումն ընդհանրապէս անկանոն է: Բայց իրենց յատկացեալ հոլովում մ'ունին. որ քիչ շատ այս կանոնիս վրայ հաստատուած է:

Եզակի.

Յոքնակի.

Ո-Ն.

Ո-Ն.

Հ-Յ.

Հ-Յ.

Ս-Տ.

Ս-Տ.

Բ-Յ-

Բ-Յ-

Գ-Ր-

Գ-Ր-

Այս կերպ հոլովման դերանունական հոլովումն ըստ առած ենք. ինչպէս մինչեւ հիմայ քանի մը տեղ տեսանք:

143. Գերանուները մէկանց շորս կարգի կը բաժնուին. 1. Անձնական կամ իշխան. 2. Յոհանական. 3. Մատական. 4. Քարտաշերական:

§. 1. Անձնական դերանուն:

144. Անձնական գերանուները գյուղական են, եւ անձին ով ըլլալը կը ցուցընեն. եւ կը հոլովին այսպէս.

Եզակի.

ԱՌԱՋԻՆ ԴԵՐՔ

Յոքնակի.

Ո-Ն. Ե-Ր.

Մ-Ե-Ն-Ք, մ-կ.

Հ-Յ. Զ-Խ-Ա, (ի-ս, ի-ն-ծ-ի-.)

Զ-Ճ-Ք, (մ-ե-կ, մ-ե-կ-ի-.)

Ս-Ե-Ր. Ի-Մ-Ի,

Մ-Ե-Ր, (մ-ե-ր-ի-ն-.)

Տ-Ր-Ա. Ի-Ն-Ճ-Ի, ի-ն-ճ-ի.

Մ-Ե-Ճ-Ք.

Բ-Յ-Ր. Ի-Ղ-Մ-Ե, ի-ն-է.

Մ-Ե-Ղ-Մ-Ե, մ-ե-ն-է.

Գ-Ր-Ձ. Ի-Ղ-Մ-Ո-Վ.

Մ-Ե-Ղ-Մ-Ո-Վ:

Եզակի.

ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐՔ

Յոքնակի.

Ո-Ն. Գ-Ո-Ւ-Ն, գ-ու-ւ.

Գ-Ո-Ւ-Բ.

Հ-Յ. Զ-Ք-Ե-Ք, (Ք-Ե-Ք, Ք-Ե-Ք-ի-.)

Զ-Ճ-Ք, (Ճ-Ք, Ճ-Ք-ի-.)

Ս-Ե-Ր. Ք-Ո-Ւ, (Ք-Ո-Ւ-ի-ն-.)

Զ-Ե-Ր, (Ճ-Ե-Ր-ի-ն-.)

Տ-Ր-Ա. Ք-Ե-Ք-ի-.

Զ-Ե-Ք-ի-.

Բ-Յ-Ր. Ք-Ե-Ք-մ-Ե, Ք-Ե-Ն-Է.

Զ-Ե-Ք-մ-Ե, Ճ-Ե-Ն-Է.

Գ-Ր-Ձ. Ք-Ե-Ք-մ-Ո-Վ.

Զ-Ե-Ք-մ-Ո-Վ:

\* Փակազգծի մ.ջ առնուածները ուսմական հոլովներ համարուած են:

## ԵՐԵՎԱՐԴԻ ԴԵՄՔ

Եղակի.

Յոքնակի.

Ուշ. Ինքն, ինքը\*, ինք.

Իրենք.

Հյա. Զինքն, զինքը, զինք.

Զիրենք.

Աւա. Իրեն.

Իրենց.

Տբա. Իրմէ,

Իրենց.

Բայ. Իրմէն.

Իրենցմէ.

Գլժ. Իրմով.

Իրենցմով:

\* Ինչը, չինչը բառերուն մէջ չ գիրն յօդ չէ, այլ  
ո գիրն ըմբի գարձած (ինչպէս յօդը, 79.) անոր հա-  
մար ալ ինչ եւ չինչ բառած է միայն կրծատութեամբ:

145. Անձնական դերանուանց ուղղականը միւս  
հոլովեներուն հետ մեկտեղ կրկնութեամբ կը բանի՝

Երբ նշանակութիւնն ինք իր վրայ կը դառնայ. այսպէս.  
Ես չիմ. Ես ինչի. դուն չիմել. մենչ. մեղի. մենչ մեղմէ.  
մենչ չիմել: Դնենք երրորդ դեմքին օրինակը:

Եղա. Ինք իրեն\*. ինք զինք. ինք իրմէ. ինք իրմով.  
իստ ինքն իրեն. ինքը զինքը. ինքն իրմէն. ինքն  
իրմով.

Յոյ. Իրենք իրենց. իրենք զիրենք. իրենք իրենցմէ.  
իրենք իրենցմով:

\* Կամ ստացականով՝ ինչ էր: — Ինչ էր եղբայրը.  
ինչ էր ձեռօքը:

146. Այս երրորդ դեմքն առաջին եւ երկրորդ  
դեմքի եղակիներուն հետ ալ կը միանայ ստացական  
յօդով. Ես չինչս կամ ինչ չինչս. ինչ չինչով, (ինչով  
չինչով.) ինչ էրենս. ինչ էրենով, եւսյին: (Զ'բսուիր ես  
էրենս. դուն էրենով.)

Արկայն ասկէ շատ մը խորիժ ու սիալ գործա-  
ծութիւններ ալ ելած են, որ մեծապէս զգուշա-  
լի են. ինչը - չինչին. ինչ - իր - չինչու. ինչ - իր - չինչով. մա-  
նաւանդ յորն. ինչ - իր - չինչուն կամ ինչ - իր - չինչունին.  
եւ ուսու. կամբցու. ինչ - իր - չինչուն. ինչ - իր - չինչունով.  
ինչ - իր - չինչունով, եւ այլն:

Անձնական դերանուան երրորդ դեմք կրնայ հա-  
մարուիլ նաև Այս, անիւս ցուցականն որ հիմայ պիտի  
մենմունք:

## §. 2. Յուցական դերանուն:

147. Յուցական գերանունները շատին մէջէն ուրոշ մէկը կը յուցընեն. ինչպէս. Այս գիրքը. Այն առւնը, եւայլն:

148. Յուցականները՝ թէեւ միշտ երրորդ գեմքի բան մը կը յուցընեն, սակայն երեք որոշ գէմք ունին. 1. այս, (աճ. պու.) որ Ա գէմքին մերձաւոր բան մը կը ցուցընէ. 2. այդ, (աճ. շու.) որ Բ գէմքին մերձաւոր բան մը կը ցուցընէ. 3. այն, (աճ. օ.) որ Գ գէմքին մերձաւոր բան մը կը ցուցընէ:

149. Արդի լեզուին բաղմաթիւ յուցականներն այսպէս կը բաժնուին.

Ա դէմիք. Այս. աս. ասի. ասիկա.

Բ դէմիք. Այս. սուի. սուիկա. Այն. պու.

Բ դէմիք. Այդ. ատ. ատի. ատիկա.

Գ դէմիք. Դա. դուի. դուիկա\*. Դայն. շու.

Գ դէմիք. Այն. ան. անի. անիկա.

Դ դէմիք. Ես. նուի. նուիկա. Այն. օ:

\* Ուամկին հնչմամբը՝ դա. դու. դուի: Այսնայէս շատ անգամ կըսաւի աամկօրէն՝ դուիկա: Նուիկա: Նուիկա: Դուիկա: Եւայլն: Դա, դու. և. մանաւանդ և, նուի շատ ցանցառ կը դործածուին:

150. Յուցական գերանուններէն ոմանք գոյական են, ոմանք ալ ածական:

Գոյական Են՝ Ասի, ասիկա. Ատի, ատիկա. Անի, անիկա. որ մինակ կը մնան եւ քովերնին երեք գոյական անուն չեն առնուր:

Ածական Են՝ Այս, աս, աս, այն. Այդ, ադ, դա, դայն. Այն, ան, նա, նոյն. որ քովերնին գոյ. անուն մը կ'ուզեն. — Այս մարդք. Այն կողին. Աս կողմը. Այն գիշերը: Բայց այս, աս. այդ, դա. եւ այն, նա շատ անգամ իրեւ գոյական գերանուն մինակ ալ կը մնան. — Այս ալ փճացաւ. Այդ էր քու պարտիքդ. Աս տուր, ան տար:

151. Այն որոշեալ յօդով իրեւ գոյական գերանուն՝ մինակ կը դործածուի. նոյնը, նոյնին, նոյները:

Յուցական գերանունաց հոլովումը չդրած՝ քանի մը խօսք ալ գերանունական յօդերուն վրայ բսենք:

152. Հայերէն դերանուանց, ինչպէս մինչեւ հիմայ տեսանք, արմասն են այս երեք գրերո՞ւ, ո՞, նոր միանգամայն թիմորոշ կամ թերանոնական յօդ են. եւ բառերուն ետքի ծայրը կ'եւելցուին:

153. Դերանունական՝ յօդերէն՝ առաջին դէմքի կը ծառայէ. ո՞ երկրորդ դէմքի, եւ ն (ը) երրորդ դէմքի:

154. Դերանունական յօդ մ'որ ցուցական դերանուան տեղը կամ քովը կը գործածուի՛ կը կոչուի ծոհցական յօդ. ինչպէս. Այս մարդու. Այն գինին:

155. Դերանունական յօդ մ'որ ստացական դերանուան տեղը կամ քովը կը գործածուի՛ կըսուի Մտացական յօդ. ինչպէս. (Իմ) ձեռքս, եւայլն. (տես §. 3:)

Դերանունական յօդերուն որիշ գործածութեանցը վրայ՝ երկրորդ մասին մէջ:

156. Գոյական ցուցականներն այսպէս կը հոլովին.  
Եզակի. Յոքնակի.

Ուղ. Հայ. Այս, աս, ասի, ասիկա. Ասոնք.

Աւու. Տը. Ասոր.

Բացառակի. Ասկէ, (ասկից, ասորմէ.) Ասոնցմէ.

Գործիակի. Ասով.

Այսպէս կը հոլովին նաև.

Այդ, ատ, ատի, ատիկա. — ատոր. ատկէ. ատով.  
յուն. ատոնք. ատոնց. ատոնցմէ. ատոնցմով:

Այն, ան, անի, անիկա. — անոր. անկէ. անով.  
յուն. անոնք. անոնց. անոնցմէ. անոնցմով:

Ասոնց նման է Բ կարգի ցուցականաց հոլովումը.  
Աս, սուի, սուիկա. — սուոր. սըկէ. սուով.

յուն. սուոնք. սուոնց. սուոնցմէ. սուոնցմով:

Դա, դուի, դուիկա. — դուոր. դըկէ. դուով.  
յուն. դուոնք. դուոնց. դուոնցմէ. դուոնցմով:

Կա, նուի, նուիկա. — նուոր. նըկէ. եւայլն.  
Այն, դոյն, նոյն. առաջին հոլովման տակն են:

157. Ածական ցուցականներն ըստ կանոնի (90)  
անփոփոխ կը մեան թէ ըստ թուոյն եւ թէ ըստ հումբ:

լովզյն. Եւ իրենցմէ ետեւ յօդով գոյական անուն մը կ'ուղեն. այսպէս. Այս կղզին. Սա երկիրը. Նոյն գինին:

158. Ցուցականին առջեւի գոյականին յօդը կրնայ դիմորոշ (ցուցական) յօդ ըլլալ՝ իւրաքանչիւր դէմքին համեմատ. ինչպէս Այս մարդ. Այդ ծառերդ. Այն հոգին. — կրնայ ալ պարզապէս որոշեալ յօդ ըլլալ՝ ամեն դէմքի անխտիր. ինչպէս. Այս հոգին. Այս մարդը. Այդ ծառերը, եւայլն: Այս վերջինս առելի յաճախեալ է:

159. Ինչ որ վերը (80—82) որոշեալ յօդին համար ըսինք, նոյնն իմացիր նաեւ ցուցականայ գոյականներուն վրայ. այսինքն թէ այն հոլովերն որ յօդ չեն առնուր, ցուցական դերանուն ունեցած ատեննին ալ նոյնպէս առանց որոշեալ յօդի կը մնան. ուստի կ'ըսուի Այս չափունք. առ չըսունք. այն օրուան. նոյն օրունք. այդ նեղութենէ. առ ողոց. այն շընանց. (Հ'ըսուիր՝ Այս փայտովը:) Բայց դերանունական (ցուցական եւ ստացական) յօդ կրնան առնուլ դէմքին համեմատ. Այս մատով. Այդ նեղութենք, եւայլն:

Ցուցական ածականներն իրենց գոյականովը մէկտեղ այսպէս կը հոլովին:

### Ա. Ցուցական յօդով.

#### Եղակի.

Ո-Ն. ՀԵՅ. Այս տուն-ս.	Այս տներ-ս.
ՍԵՐ. ՏՐ. Այս տան-ս.	Այս տներու-ս.
ԲԱՐԳՈՒՄԱՔ. Այս տընէ-ս.	Այս տներէ-ս.
ԳԱՐԵՒՄԱՔ. Այս տընով-ս.	Այս տներով-ս:

#### Ցուցակի.

Այս տներ-ս.
Այս տներու-ս.
Այս տներէ-ս.
Այս տներով-ս:

### Բ. Որոշեալ յօդով.

#### Եղակի.

Ո-Ն. ՀԵՅ. Այս կղզի-ն.	Այս կղզիներ-ը.
ՍԵՐ. ՏՐ. Այս կղզւոյ-ն.	Այս կղզիներու-ն.
ԲԱՐԳՈՒՄԱՔ. Այս կղզիէ-ն.	Այս կղզիներէ-ն.
ԳԱՐԵՒՄԱՔ. Այս կղզւով.	Այս կղզիներով:

#### Ցուցակի.

Այս կղզիներ-ը.
Այս կղզիներու-ն.
Այս կղզիներէ-ն.
Այս կղզիներով:

§. 3. Ստացական դերանուններն ածական են, եւ  
կը ցուցընեն թէ գյականը որունն է : Եւ են՝

Ա. դէմիկ՝ իմ. մեր \*.

Բ. դէմիկ՝ քու. ձեր.

Գ. դէմիկ՝ իւր. իրենց :

\* Մէր, նէր, էրենց՝ մայն ստացողին կողմանէ յոր-  
նակի են, ինչպէս քիչ մը ետքը պիտի տեսնենք :

160. Ստացական դերանունները միշտ իրենց գյա-  
կանէն յառաջ կը դրուին՝ անփոփոխ մնալով, այսպէս.

162. — Ա. Եթէ ստացականը ի՞մ է կամ +ու-  
կամ ի՞ր, գյականին վերջին ծայրը դէմիքին համեմատ  
դիմորոշ (դերանունական) յօդ կ'եւելցուի. այսինքն  
ի՞մ ստացականին գյականը + յօդ կ'առնու. Ի՞մ դիմքս.  
Ի՞մ տունս. Ի՞մաններս : — Քու ստացականինը ու յօդ  
կ'առնու. Քու տունդ. Քու աններդ : — Իւր ստացակա-  
նինը ն (ը) յօդ կ'առնու. Իւր տունը. Իւր որդին.  
Իւր անները. Իւր որդիքը:

163. — Բ. Եթէ ստացականը մէր է կամ յէր կամ  
իրենց, գյականին վրայ հաւասարապէս եւ անխտիր ն  
(ը) յօդ կը դրուի. այսպէս. Մէր տունը. Մէր որդին.  
Մէր անները. — Զեր տունը. Զեր որդին. — Իրենց  
տունը. Իրենց որդին :

Ստացական դերանուն առած գյական մը կրնայ մէյ  
մը յոքնակի ըլլալ պարզաբանէս ստացողին կողմանէ .  
ինչպէս՝ մէր չէր+ը. (բայց ճշդիւ խօսելով՝ մէր չէր+ը  
եզակի է, վասնզի զլսաւոր բառը՝ որ է գյականը՝ եզակի  
է.) — մէյ մ'ալ յօքնակի կրնայ ըլլալ՝ թէ ստացողին  
կողմանէ եւ թէ ստացեալին կողմանէ. ինչպէս՝ մէր  
չէր+էրը: Այս վերջինը կը կուլնը կը յանանի:

Աւասիկ ստացականին գյականի հետ հոլովումը .

Ա. — ԻՄ, ՔՈՒ, ԻՒՐ.

Եզակի. (Եզակի ստացող եւ եզակի ստացեալ.)

Ա. Դէմքի Բ. Դէմքի Գ. Դէմքի

Ա. Հ. Իմ դիմք-ս. Քու դիմք-դ. Իւր դիմք-ը.

Ա. Տ. Իմ դըմի-ս. Քու դըմի-դ. Իւր դըմի-ն.

Բ. Յու. Իմ դըմէ-ս. Քու դըմէ-դ. Իւր դըմէ-ն.

Գ. ՐՃ. Իմ դըմով-ս. Քու դըմով-դ. Իւր դըմով-ը:

Յոքնակի. (Եղակի ստացող եւ յոքնակի ստացեալ.)

Ա. Հ. Իմ գըքեր-ս. Քու գըքեր-դ. Իւր գըքեր-ը.  
Ս. Տ. Իմ գըքերու-ս. Քու գըքերու-դ. Իւր գըքերու-ն.  
Բ. Տ. Իմ գըքերէ-ս. Քու գըքերէ-դ. Իւր գըքերէ-ն.  
Գ. Տ. Իմ գըքերով-ս. Քու գըքերով-դ. Իւր գըքերով-ը:

Բ. — ՄԵՐ. ԶԵՐ. ԻՐԵՆՑ.

Եղակի. (յոքն. ստացող եւ Եղակի. ստացեալ.)

Ա. ԴԵՄՔ Բ. ԴԵՄՔ Գ. ԴԵՄՔ

Ա. Հ.	ՄԵՐ	ԶԵՐ	ԻՐԵՆԾ	ԳԻՐՔ-Ը.
Ս. Տ.	ՄԵՐ	ԶԵՐ	ԻՐԵՆԾ	ԳԱՐՔ-Ն.
Բ. Բ.	ՄԵՐ	ԶԵՐ	ԻՐԵՆԾ	ԳԱՐՔ-Ն.
Գ. Գ.	ՄԵՐ	ԶԵՐ	ԻՐԵՆԾ	ԳԱՐՔՈՎ-Ը:

Կրկին յոքնակի. (յք. ստացող եւ յք. ստացեալ.)

Ա. ԴԵՄՔ Բ. ԴԵՄՔ Գ. ԴԵՄՔ

Ա. Հ.	ՄԵՐ	ԶԵՐ	ԻՐԵՆԾ	ԳՐՔԵՐ-Ը.
Ս. Տ.	ՄԵՐ	ԶԵՐ	ԻՐԵՆԾ	ԳՐՔԵՐՈՒ-Ն.
Բ. Բ.	ՄԵՐ	ԶԵՐ	ԻՐԵՆԾ	ԳՐՔԵՐԷ-Ն.
Գ. Գ.	ՄԵՐ	ԶԵՐ	ԻՐԵՆԾ	ԳՐՔԵՐՈՎ-Ը:

Ուսմկօրէն կը համարուին՝ ի՞ն գիրքս. ՄԵՐԻՆ լա-  
թերը. ՁԵՐԻՆ տունը:

164. Շատ անգամ առանց դերանուան ալ մինակ  
ստացական յօդերով գոյականը կը հոլովի, եւ նոյն  
զօրութիւնը կ'ունենայ. զորօրինակ. գիրքս, (այսինքն՝  
իշ գիրքս.) գըքերս, (այսինքն՝ իշ գըքերս:)

165. Եթէ մէկդի թողուած դերանուան է իշ, +ու,  
իշ, այսպէս կը հոլովին.

Ա. ԴԵՄՔ. Գիրքս, գըքիս, գըքէս, գըքովս.

Գըքերս, գըքերուս, գըքերէս, գըքերովս:

Բ. ԴԵՄՔ. Գիրքդ, գըքիդ, գըքէդ, գըքովդ.

Գըքերդ, գըքերուդ, գըքերէդ, գըքերովդ:

Գ. ԴԵՄՔ. Գիրքը, գըքին, գըքէն, գըքովը \*.

Գըքերը, գըքերուն, գըքերէն, գըքերովը:

\* Տես վերը (80.) դրժիականին վասյ ըսածնիս:

Իսկ եթէ թողուած դերանուան է մեր, յեր,  
իրենց, այն առեն հետեւեալ կանոններուն համեմատ  
կը հոլովի:

166. — Ա. Եթե գոյականը բազմավանկ է, պարզ ստացական յօդերուն տեղ՝ նիս, նիդ, նին մասնիկները կ'աւելցուին, այսպէս. պարտէզնէնիս. պարտէզնէրնիս:

## Ա. ԴԵՄՔ

Եղակի.

Պարտէզնիս.  
Պարտէզնուս.  
Պարտէզնէս.  
Պարտէզովնիս.

Պարտէզներնիս.  
Պարտէզներնուս.  
Պարտէզներնէս.  
Պարտէզներովնիս:

## Բ. ԴԵՄՔ

Եղակի.

Պարտէզնիդ.  
Պարտէզնուդ.  
Պարտէզնէդ.  
Պարտէզովնիդ.

Պարտէզներնիդ.  
Պարտէզներնուդ.  
Պարտէզներնէդ.  
Պարտէզներովնիդ:

## Գ. ԴԵՄՔ

Եղակի.

Պարտէզնին.  
Պարտէզնուն.  
Պարտէզնէն.  
Պարտէզովնին.

Պարտէզներնին.  
Պարտէզներնուն.  
Պարտէզներնէն.  
Պարտէզներովնին:

Բայց այս բազմավանիներուն կրկին-յոքնակի ուղղականը եւ հայցականը լաւագոյն է ըսել մեր, յեր, իրենց պարտէզները՝քան թժէ պարտէզներնիս. Գառապաններնիդ. իւղճունիւններնին: Կ'ըսուի նաեւ եղականին պէս պարտէզնիս, իւղճունիւններն՝ ուր որ իմաստի շփոթութիւն չկայ:

167. — Բ. Եթե գոյականը միավանկ է, այն ատենանոր յոքնականին վրայ կ'եւելցուին նիս, նիդ, նին մասնիկները, թժէպէտեւ նշանակութիւննին եղակի կը մնայ. ինչպէս. հայրերնիս, (եւ ոչ հայրնիս.) պներնին, (եւ ոչ պուն-նին.) — միայն գործիականը եր մասնիկ չ'առնուր: Յոքնակին եղականին հետ նոյն է. (ուստի հայրերնիս, կը նշանակէ մեր հայրը եւ մեր հայրերը. յայներնիս՝ մեր յայնը եւ մեր յայները.) մինակ յոքն. գործիականը երանիս կ'ըլլայ: Եւ կը հոլովին այսպէս.

## Ա. ԴԷՄՔ

Եղակի .

Յոքնակի .

Զայն - երնիս .

Զայներ - նիս .

Զայն - երնուս .

Զայներ - նուս .

Զայն - երնէս .

Զայներ - նէս .

Զայնով - նիս .

Զայներով - նիս :

## Բ. ԴԷՄՔ

Եղակի .

Յոքնակի .

Զայն - երնիդ .

Զայներ - նիդ .

Զայն - երնուդ .

Զայներ - նուդ .

Զայն - երնէդ .

Զայներ - նէդ .

Զայնով - նիդ .

Զայներով - նիդ :

## Գ. ԴԷՄՔ

Եղակի .

Յոքնակի .

Զայն - երնին .

Զայներ - նին .

Զայն - երնուն .

Զայներ - նուն .

Զայն - երնէն .

Զայներ - նէն .

Զայնով - նին .

Զայներով - նին :

Յոքնակի - ընէտ վերջաւորողներուն պյալէս կ'ըլլայ  
ստացականը :

ԵՀ. Մատուքնիս .

ՅՀ. Մատուքներնիս .

Մատուքնուս .

Մատուքներնուս .

Մատուքնէս .

Մատուքներնէս .

Մատուքնովնիս .

Մատուքներովնիս :

Ստացականի մէջ կ'ըսուի նաև իւլուզնիս . յուշնիս .  
թէպէտէւ իւլէւ , գործ նոյն (51.) կանոնին տակ չեն  
իշնար :

168. Ստացական դերանուններն ըսինք թէ ածական են . բայց առանց դոյականի մնացած առեննին իրենք դոյական կ'ըլլան՝ վրանին դէմքին համեմատ դիմորոշ յօդ սունելով . եւ պյալէս կը հոլովին .

Ա. Հ. Խմա, (խմինս .)

Խմիններս .

Ա. Տ. Խմինիս .

Խմիններուս .

Բ. Շ. Խմինէս .

Խմիններէս .

Գ. Ռ. Խմինովս .

Խմիններովս :

Այսպէս նաեւ

Քուկդ\*, քուկինդ. քուկինիդ, քուկինէդ, քուկինովդ.  
յս+. քուկիններդ, եւայլն:  
իւրը, իրենը. իրենին, իրենէն, իրենովը.  
յս+. իրենները, եւայլն:  
Մերը, մերինը. մերինին, մերինէն, մերինովը\*\*.  
յս+. մերինները, եւայլն:  
Զերը, ձերինը. ձերինին, ձերինէն, ձերինովը.  
յս+. ձերինները, եւայլն:  
Իրենցը. իրենցին, իրենցինէն, իրենցինովը.  
յս+. իրենցները, եւայլն:

\* Քու ստացականը յօդ առած ատեն, կամ ձայնաւոր  
մը կից ունեցած ատեն՝ զ գիր մ'ալ հետ կ'առնու.  
այսպէս. +ու-իդ. +ու-ին. — +ու-իդ ալ. +ու-իդ է. (Եւ  
ո՛չ +ու-իդ է: Տես 116, Եւիւ-ին. Եւիւ-ին ալ:)

\*\* Մերինները, մերինները երբեմն կ'ըսուի նաեւ. մերան+  
կամ մերիննան+. մերան+ կամ մերիննան+ գերանունական  
հոլովմամբ. մերիննանց. մերիննանցէ: Կրնայ ըսուիլ նաեւ  
եղ. դրձ. Մերան մերանը դոհ կ'ըլլանը, դուք ալ մերանը:

169. Ինչպէս ստացական գերանունները սեռա-  
կանէ առնուած ուղղականներ են, նոյնպէս նաեւ ցու-  
ցականներէն ալ եւ ուրիշ որեւիցէ անուններէն տե-  
սակ մը ստացական կ'ելլէ, որ ամէնն ալ սեռականէ  
ուղղական եղած ածականներ են. եւ մինակ (առանց  
դոյականի) մնալով յօդ կ'առնուն եւ կ'ըլլան դոյա-  
կան. այսպէս. Ասորը, (տճ. պունառանի.) անորը, (տճ.  
օնուանի.) անոնցը, (տճ. ժնլորը+ի.) որո՞ւնը, (տճ. փոխն-  
ի+.) յառաջուանը, (տճ. էվմիլլէ.) ասոնցն է. անորն ալ.  
եւայլն: Խոկ ուրիշ անուններէ ելածները եթէ բուն  
սեռականը ձայնաւորով վերջացած է, ինչպէս. Տարդու,  
զննուորի, Պէտրոսի, անոնք յօդ առած ատեն կամ  
վրանին ձայնաւոր մը կից ունեցած ատեն և մ'ալ հետ  
կ'առնուն. այսպէս. մարդուն-ը. զինուորին-ը. Պէտրո-  
սին-ը. թշնամոյն-ը. մարդուն-ն ալ. ծերերուն-ն է.  
հովուին-ն է. ձեռքին-ս (տճ. էլլմուէի, հայերէն կ'ը-  
սենք սեռ. էլլմուէի.) այս տարւոյն-ը: Սողոմնի օրերը  
Դաւթին-ներէն աւելի խաղաղ անցան. (եւ ո՛չ Դաւ-  
թի-ներէն: ) — (Այս օր-ան-ը միւս օր-ան-էն տար-

բերէ . առանց և յաւելուածց , վասնզի բաղաձայնով  
վերջաւորած է բուն սեռականը՝ օրւան :

170. Այս կերպով սեռականէ ուղղական եղած-  
ածականներ են՝ Առջէ . վերջէ \* . Ներսէ . դրսէ . առաջէ .  
Ետքէ , կամ առջէ-է . Ետէ-է . ուսիկ . վրայի . — Քո վէ սե-  
նեակը . Հետքէ մարդիկը . Ետի դին . որ նոյն (169) կա-  
նոնով կը գործածուին այսպէս . առջին-ը . ներսին-ը .  
առջեւին-ին . Ետեւին-էն . վրային-ն ալ . վրային-ն է .  
քովին-դ . քովին-ները . (Եւ ոչ առջէ-ն . ու վէ-ները :)

\* Զատ են առաջին , վերջին , (ինչպէս նաև ներին ,  
առաջին , յերին , եւայլն . որ զուտ զրաբար են ,) եւ կը  
չոլովին՝ առաջնոյ . առաջնոյ . վերջնոյ . վերջնոյ . ու առաջնուն . (տես 119 :)

#### § . 4 . Յարաբերական դերանոնն :

171. Յարաբերական դերանունը քիչ մը յառաջ  
ըստածը կը յարաբերէ կամ մէջ կը բերէ :

172. Որ յարաբերական դերանունը դշական է ,  
եւ կը հոլովի այսպէս .

Եղակի .	Յոքակի .
Ուշ . Հայ . Որ .	Որոնք .
Աւա . Տը . Որու(ն) .	Որոնց .
Բացառութ . Որմէ(ն) .	Որոնցմէ .
Գործէակ . Որով .	Որոնցմով :

173. Այս դերանունս յօդ կ'առնու իրմէ ետքը որ  
շաղկապով , եւ կ'ըլլայ՝ Որն որ . զօրն որ . որուն որ .  
որմէ որ . որով որ : Յոքն . Որոնք որ . որոնց որ , Եւայլն :

174. Խոկ ելթէ իրբեւ ածական դործածուի , ինքն  
անփափոխ մնալով՝ յօդն առջեւի դշականին վրայ կը  
դրուի շաղկապէն յառաջ . այսպէս . Որ մարդն որ . Որ  
մարդուն որ . Որ ձեռքդ որ բոնես . Որ կողմերէն որ  
ժողվես : — Կամ երբեմն ալ առանց որ շաղկապի . Որ  
ձեռքդ բոնես . Որ վիշտը՝ քեզի անտանելի է :

# ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

## Բ Ա Յ

175. Բայ, երրորդ մասն-բանի՝ գործողութիւն  
մը կը ցուցընէ, այսինքն ընել կամ ըլլալ. ինչպէս բա-  
նալ. բայսունէլ. մեռնիլ:

176. Բայն երեք տեսակ է. 1. Ներգործական,  
2. Կրաւորական եւ 3. Զեղոք. — որ քերականօրէն  
բայերցն սեռը կը կոչուի:

177. — Ա. Ներգործական այնպիսի գործողու-  
թիւն մը կը ցուցընէ՝ որ մէկը մէկուն կ'ընէ, զորօրի-  
նակ. Դուն հայրդ էլ սէրես. Ես փայտ իսորէմ:

178. — Բ. Կրաւորականն որ ներգործականէն  
յառաջ կու գայ, այնպիսի գործողութիւն մը կը ցու-  
ցընէ՝ որն որ մէկը մէկէն կը կրէ կամ որ մէկը կ'ըլլուի.  
զորօրինակ. Հայրդ քեզմէ էլ սէրուն. Փայտն իզմէ  
իսորէմ:

179. — Գ. Զեղոք՝ այնպիսի գործողութիւն մը կը  
ցուցընէ՝ որ նոյն անձին վրայ կը մնայ եւ ուրիշին չ'անց-  
նիր. զորօրինակ. Դուն էլ ժնանաս. Տղան իսու լսյ. Շու-  
նը էլ ժաղ:

180. Ինչպէս անուններն ու գերանունները, նոյն-  
պէս բայերն ալ, ըստնք (15), խօսքի մէջ հարկաւ պիտի  
փոփոխութիւն. այս փոփոխման անուն կու տանք բայի  
խոնարհունել: — Խոնարհման համար չորս բան պէտք  
է. 1. Եղանակ. 2. Ժամանակ. 3. Թիւ եւ 4. Դէմք:

181. — Ա. Եղանակ կը ցուցընէ թէ գործողու-  
թիւնն ինչ կերպով կը բացատրուի կամ կը զցուի.  
Եւ հինգ է.

1. Մահմանական, Եղածը կամ ըլլալիքը պատ-  
մելով. — էլ բանամ, էլ բանայի, ովկո՞որ բանամ:

2. Մտորադասական, թէութեամբ, ենէ, որպէս-  
ով ըսելով. — ենէ բանամ, որ բանայի:

3. Հրամայական, հրաման տալով, ապսպրելով,  
աղաչելով. — բայց սէրէ:

4. Դիերխայ, գործողութեան կամ գործողին  
անունը տալով. — Բանալ. Բացով. առանց անձը յայ-  
անելու :

182. — Բ. Ժամանակի գործողութեան երբը կը  
ցուցընէ, որ գլխաւորաբար երեք է. 1. Ներկայ, հիմա  
իւ բանամ, կամ որ բանամ. 2. Անցեալ որ է ա. Անկա-  
տար, առեն մը (դեռ) իւ բանայի, կամ սովորութիւնս  
էր բանալ. եւ բ. Կատարեալ, յառաջ (անգամ մը)  
բացի. 3. Ապառնի, ետքը ովեալի բանամ:

Չորս եղանակներուն գլխաւոր ժամանակներն ա-  
սոնք են.

Սահմանականն ունի 1. Ներկայ. 2. Անկատար.  
3. Կատարեալ:

Ստորագասականն ունի 1. Ներկայ. 2. Անկատար:

Հրամայականն ունի մեկ ժամանակ, որ միան-  
դամայն Ներկայ եւ Ապառնի է:

Դերբայն ունի 1. Աներեւոյթ. 2. Ընդունելու-  
թիւն\*. 3. Անցեալ:

\* Ընդունելութիւնը կը կոչուի նաեւ Ընդունելութիւնը  
չերկայ : — Կան ուրիշ երկրորդական բաղադրեալ ժա-  
մանակներ ալ, որոնց վրայ ընթացքին մեջ զատ կը  
խօսինք :

183. — Գ. Թիհրը գործողութիւնն ընողին մեկ  
կամ աւելի բլալը կը ցուցընէ. եւ երկու է. 1. Եզակի,  
իւ բանամ. եւ 2. Յորմակի իւ բանան+ . (տես նաեւ 14:)

184. — Գ. Դիմիրը կը ցուցընէ թէ գործողու-  
թիւնն որ կողմանէ է. եւ երեք է. 1. Առաջին դէմք.  
ես իւ բանամ. 2. Երկրորդ դէմք. դուն իւ բանաս. 3.  
Երրորդ դէմք. ուրիշ մը իւ բանայ : (Տես նաեւ դերա-  
նուանց դէմքը, 141:)

Ուստի եղանակ, ժամանակ, թիւ եւ դէմք մեկ-  
տեղ գալով բայց կը խօնարհեն :

185. Սակայն ամեն բայց միեւնոյն կերպով չի խո-  
նարհիր. զորօրինակ. սէրել կ'ըլլայ սէրեցի. — սորչէլ  
սորչէցայ. — Խաղալ խաղացի : Այս կերպ կերպ խօնար-  
հիլ կը կոչուի բայցերու Ծորդոհիմարը որ հայերէն  
լեզուի մեջ չորս կերպ է : (Տես նաեւ հոլովմանց պէս-  
պիսութիւնը. 21:)

186. Զորս լծորդութիւններն աներեւ յիշ ժամանակին մէջ իրարմէ կ'օրոշուին.

Առաջին լծորդութեանն է՝ Ել. ինչպէս Լու-ել.

Երկրորդ լծորդութեանն է՝ Էլ. Սորվ-իլ.

Երրորդ լծորդութեանն է՝ Ալ. Կարդ-ալ.

Չորրորդ լծորդութեանն է՝ Նուլ. Մոռ-նալ.

187. “Երդործական ու չեղոք բայերն այս չորս լծորդութեանց (կամ չորս կերպ խոնարհմանց) մէկուն տակը կ'երթան։ Իսկ կրաւօրականները՝ յատուկ կերպով մը ներդործականէն կազմուելէն ետեւ՝ ամէնն ալ միօրինակ եւ հաւասարապէս երկրորդ լծորդութեան պէս կը խոնարհին։ ինչպէս վարը (198) պիտ' որ տեսնենք։”

188. Չեղոք բայերուն կարգը կընայ համարուիլ իսկամ յայն ալ, որ պարզապէս ըլլալ կը ցուցընէ։ — Իսկամ բայը միւս բայերուն արմատն ու լեզուին գլխաւոր բայն ըլլալուն համար՝ նախ անոր խոնարհմոնը դնենք, եւ յետոյ մեացածներուն։

### Յ Ո Դ Ա Ր Ե Ւ Ը Ն Ե Ր

ԲԱՑԵՐՈՒ ԽՇԱՆՐՀՄՈՒՄՔՆ

#### §. 1. Իսկամ յայ։

189. Իսկամ բայ կրկին է. մէկը Ե՞՞՞ պակասաւոր, այսինքն որ մինակ երկու ժամանակն ունի. եւ միւսն ըլլալ՝ ամբողջ։

190. — Ա. Ի Ս Կ Ա Ն Բ Ա Յ — Ե Մ :

Սահմանական։

Անկատար. Անկատար.

Ես. Ես եմ. այէն ի՞մ. Ես եի. այէն ի՞րէմ.

Դուն ես. Դուն եիր.

Ան է. Ան էր.

Չոր. Մենք ենք. Մենք եինք.

Դուք եք. Դուք եիք.

Անոնք են. Անոնք եին.

## 191. — Բ. ԷԱԿԱՆ ԲԱՑ. — ԸԼԼԱԼ:

Սահմանական.

Ստորագասական.

ՆԵՐՔԱՅ.	ՆԵՐՔԱՅ.
Կ'ՐԱՄԱՄ. օԼԱՎԻ Ա-Յ.	ԸԼԱՄԱՄ. օԼԱՎԻ, օԼԱՅԱՅ.
Կ'ՐԱՄԱ.	ԸԼԱՄԱ.
Կ'ՐԱՄԱՅ.	ԸԼԱՄԱՅ.
Կ'ՐԱՄԱԿ.	ԸԼԱՄԱԿ.
Կ'ՐԱՄԱՔ.	ԸԼԱՄԱՔ.
Կ'ՐԱՄԱՆ.	ԸԼԱՄԱՆ.
ԱՆՔԱՊԱՐ.	ԱՆՔԱՊԱՐ.
Կ'ՐԱՄԱՅԻ. օԼԱՎ-Ի Ա-ԳՐԱՎ-Յ.	ԸԼԱՄԱՅԻ. օԼԱՎ-ՅԱՄԱ-Յ օ-
Կ'ՐԱՄԱՅԻՐ.	ԸԼԱՄԱՅԻՐ. [ԼԱՅԱՄԱ-Յ].
Կ'ՐԱՄԱՐ.	ԸԼԱՄԱՐ.
Կ'ՐԱՄԱՅԻՆՔ.	ԸԼԱՄԱՅԻՆՔ.
Կ'ՐԱՄԱՅԻՔ.	ԸԼԱՄԱՅԻՔ.
Կ'ՐԱՄԱՅԻՆ.	ԸԼԱՄԱՅԻՆ.
ԿԱՊԱՐԵԼ-Ա-Լ.	ՀՐԱՄԱՎԱԿԱՆ.
ԵՂԱՅ. օԼԱՎ-Յ.	ԵՂԵՐ. օԼ.
ԵՂԱՐ.	ԵՂԵՐ.
ԵՂԱՌ.	ԴԵՐԲԱՅ.
ԵՂԱՆ.	ԸՆԴ. ԸԼԱՊ. ԵՂԱՊ. օԼԱՆ.
ԵՂԱՔ.	ԱՆԳ. ԵՂԱԾ, ԵՂԵՐ. օԼԱՎ-Յ.
ԵՂԱՆ.	ԱՆԵՐ. ԸԼԱՎԼ. օԼՎ-Յ:

192. Բայերու խոնարհմոնքներէն ոմանք որոշ կանոնի մը տակ են, ու կը կոչուին կանոնակոր խոնարհմոնք. ոմանք ալ կանոնէ դուրս են, ու կ'ըսուին Անկանոն կամ Զարտուղի խոնարհմոնք:

§. 2. Կանոնակոր խոնարհմոնք, կամ Զորս լծորդիոթիւն:



ՆԵՐԴՐ-ԵՒ ԶԵՋՈՔ ԲԱՑԵՐՈՒՆ 2013 ԼԾՈՐԴԻՈԹԻՒՆ

Այս չորս լծորդութեանց պատկերին մէջ միայն պարզ ժամանակները կը դնենք. իսկ բաղադրեալները՝ ետքէն կ'աւանդենք: (Տես Յօդ. Ե:)

## 193. — Ա. ԼՇՈՐԴԻ ՈՒԹԻՒՆ — ԵԼ.

Սահմանական.

Ստորադասական.

ՆԵՐՔՄՅ.

ՆԵՐՔՄՅ.

ԱՐ ՀԱ-ԵՄ. ԷՆՔՊԵՐ ԷՄ.

ԼԱ-ԵՄ. ԷՆՔԸՆԵՄ, ԷՆՔ-

ԱՐ ՀԱ-ԵԱ.

ԼԱ-ԵԱ. [ԹԵՅԵՄ.

ԱՐ ՀԱ-Ե.

ԼԱ-Ե.

ԱՐ ՀԱ-ԵԿԱՔ.

ԼԱ-ԵԿԱՔ.

ԱՐ ՀԱ-ԵՔ.

ԼԱ-ԵՔ.

ԱՐ ՀԱ-ԵՆ.

ԼԱ-ԵՆ.

ԱՆՔՄԱՊԱՐ.

ԱՆՔՄԱՊԱՐ.

ԱՐ ՀԱ-ԵՒ. ԷՆՔՊԵՐ ԷՄԵՄ.

ԼԱ-ԵՒ. ԷՆՔԸՆԵՄ ԷՄԵՄ.

ԱՐ ՀԱ-ԵՒՐ.

ԼԱ-ԵՒՐ. [ԷՆՔՊԵՐ ԷՄԵՄ.

ԱՐ ՀԱ-ԵՐ.

ԼԱ-ԵՐ.

ԱՐ ՀԱ-ԵԲԱՔ.

ԼԱ-ԵԲԱՔ.

ԱՐ ՀԱ-ԵԲՔ.

ԼԱ-ԵԲՔ.

ԱՐ ՀԱ-ԵԲՆ.

ԼԱ-ԵԲՆ.

Ա-Պ-Ա-Ե-Մ-Լ.

ՀՐԱՄԱՍՎԱԿԱՆ.

ԼԱ-ԵԳԻ. ԷՆՔՄԱՊԵՄ.

ԼԱ-Ե. ԷՆՔ.

ԼԱ-ԵԳԻՐ.

ԼԱ-ԵԳԷՔ.

ԼԱ-ԵԳ.

ԴԵՐՐԱՄ.

ԼԱ-ԵԳԲԱՔ.

ԴԵՐՐԱՄ.

ԼԱ-ԵԳԻՔ.

ԸՆԴ. ԼԱ-ԱՂ. ԷՆՔԵՆ.

ԼԱ-ԵԳԲՆ.

ԸՆԴ. ԼԱ-ԱՃ, ԼԱ-ԵՐ. Է-

ՄԻՋԵԼ.

ԱՆԵՐԵ-ԵՐԱՐ. ԼԱ-ԵԼ. ԷՆՔ-ԱՇ:

Առաջին լծորդութեան տակ կ'երթան՝

Հանել, նեցի, նէ, ն\*.

Վազել, զեցի, զէ, ն.

Կանչել, չեցի, չէ, ն.

Ժողվել, վեցի, վէ, ն.

Սպասել, սեցի, սէ, ն.

Խմել, խմեցի, խմէ, ն.

Գովել, վեցի, վէ, ն.

Ազատել, տեցի, տէ, ն.

Ուզել, զեցի, զէ, ն.

Պարպել, պեցի, պէ, ն.

Բռնել, նեցի, նէ, ն.

Քալել, լեցի, լէ, ն.

\* Բայերուն առջեւի և գիրը կը նշանակէ ներդոր-  
ծական բայ. և կը նշանակէ չեզոք բայ.

Սահմանական .

Ստորագասական .

ԿԵՐՔԱՅ .

ԿԵՐՔԱՅ .

ԱՐ ԱՌՎ - ԻՄ .

ԱՐՎ - ԻՄ .

ԱՐ ԱՌՎ - ԻՄ .

ԱՐՎ - ԻՄ .

ԱՐ ԱՌՎ - ԻՆ .

ԱՐՎ - ԻՆ .

ԱՐ ԱՌՎ - ԻՔ .

ԱՐՎ - ԻՔ .

ԱՐ ԱՌՎ - ԻՆՔ .

ԱՐՎ - ԻՆՔ .

ԱՐ ԱՌՎ - ԻՔ .

ԱՐՎ - ԻՔ .

ԱՐ ԱՌՎ - ԻՆ .

ԱՐՎ - ԻՆ .

ԱՆՔԱՊԱՐ .

ԱՆՔԱՊԱՐ .

ԱՐ ԱՌՎ - ԷՒ .

ԱՐՎ - ԷՒ .

ԱՐ ԱՌՎ - ԷՒՔ .

ԱՐՎ - ԷՒՔ .

ԱՐ ԱՌՎ - ԷՐ .

ԱՐՎ - ԷՐ .

ԱՐ ԱՌՎ - ԷՐՆՔ .

ԱՐՎ - ԷՐՆՔ .

ԱՐ ԱՌՎ - ԷՒՔ .

ԱՐՎ - ԷՒՔ .

ԱՐ ԱՌՎ - ԷՒՆ .

ԱՐՎ - ԷՒՆ .

ԼԱՊԱՐԵՄԱԼ .

ՀՐԱՄԱԿԱԿԱՆ .

ԱՐՎ - ԵԳԱՅ .

ԱՐՎ - Ե .

ԱՐՎ - ԵԳԱՐ .

ԱՐՎ - ԵԳԷՔ .

ԱՐՎ - ԵԳԱւ .

ԳԵՐԲԱՅ .

ԱՐՎ - ԵԳԱՆՔ .

ԸՆԴ . ԱՐՎ - ԱՂ .

ԱՐՎ - ԵԳԱՆ .

ԱՆԳ . ԱՐՎ - ԱՃ , ԱՐՎ - ԷՐ .

ԱՆԵՐԵ-ԱՅՐ . ԱՐՎ - ԻԼ :

ԵՐԿՐՈՐԴ ԸՆԴՐԸՆԸՆ ՄԵԽԱՆ ՄԵԽԱՆ ՄԵԽԱՆ  
ՄԱՍԱՄԲ ՀԵՂՈՔ ԲԱյԵՐ :

Ապրիլ, ըեցայ, ըէ, Ն .

ԲՆԱԿԻԼ, կեցայ, կէ, Ն .

Խօսիլ, սեցայ, սէ, Ն .

Պառկիլ, կեցայ, կէ, Ն .

Աշխատիլ, տեցայ, տէ, Ն .

Ցողնիլ, նեցայ, նէ, Ն .

Հաւնիլ, նեցայ, նէ, Ն .

Նայիլ, յեցայ, յէ, Ն .

Կստիլ, տեցայ, տէ, Ն .

Համարիլ, ըեցայ, ըէ, Ն .

195. — Գ. ԼՌՈՐԴԱԿԱԹԻՒՆ — ԱԼ.

Սահմանական .

Ստորագասական .

ԱԵՐՔՄՅ.

ԱԵՐՔՄՅ.

ԱՐ կարդ - ամ .

Կարդ - ամ .

ԱՐ կարդ - առ .

Կարդ - առ .

ԱՐ կարդ - այ .

Կարդ - այ .

ԱՐ կարդ - անք .

Կարդ - անք .

ԱՐ կարդ - աք .

Կարդ - աք .

ԱՐ կարդ - ան .

Կարդ - ան .

ԱՆՔՄՅԱՅՐ .

ԱՆՔՄՅԱՅՐ .

ԱՐ կարդ - այի .

Կարդ - այի .

ԱՐ կարդ - այիր .

Կարդ - այիր .

ԱՐ կարդ - ար .

Կարդ - ար .

ԱՐ կարդ - այինք .

Կարդ - այինք .

ԱՐ կարդ - այիք .

Կարդ - այիք .

ԱՐ կարդ - ային .

Կարդ - ային .

ԱԿԱԴԱՐԵՎԱԼ .

ՀՐԱՄԱՍՅԱԿԱՆ .

Կարդ - ացի .

Կարդ - ան .

Կարդ - ացիր .

Կարդ - ացիք .

Կարդ - աց .

ԴԵՐԲԱՅ .

Կարդ - ացինք .

ԸՆԴ . Կարդ - ացող .

Կարդ - ացին .

ԸՆԴ . Կարդ - ացած , կարդ -

ացեր .

ԱՆԵՐԵ-ԱՅՐ . Կարդ - ալ :

ԵՐՐՈՐԴ ԸՆԴՈՐԴՈՂԵԿԱՆ ՄԱԿԻՆ ԵՆ՝

Բաղձալ , ձացի , ձա , ն .

Զանալ , նացի , նա , ւ .

Լուալ , լուացի , լուա , ն .

Աղալ , զացի , աղա , ն .

Մնալ , մնացի , մնա , ւ .

Խաղալ , զացի , զա , ւ .

Պոռալ , ռացի , ռա , ւ .

Խղճալ , ճացի , ճա , ւ .

Ցուսալ , սացի , սա , ւ .

Հաղալ , զացի , զա , ւ .

## 196. — Դ. Լ. Ը Ա Ր Դ Ա Խ Թ Ի Կ Ն — Ն Ա Լ .

Սահմանական .

Ստորագասական .

‘ՆԵՐՔՄՅ.

‘ՆԵՐՔՄՅ.

ԱՐ մոռ - նամ՝ .

ԱՐՈՌ - նամ՝ .

ԱՐ մոռ - նաս .

ԱՐՈՌ - նաս .

ԱՐ մոռ - նայ .

ԱՐՈՌ - նայ .

ԱՐ մոռ - նանք .

ԱՐՈՌ - նանք .

ԱՐ մոռ - նաք .

ԱՐՈՌ - նաք .

ԱՐ մոռ - նան .

ԱՐՈՌ - նան .

ԱՆՔՄՅԱՔ .

ԱՆՔՄՅԱՔ .

ԱՐ մոռ - նայի .

ԱՐՈՌ - նայի .

ԱՐ մոռ - նայիք .

ԱՐՈՌ - նայիք .

ԱՐ մոռ - նար .

ԱՐՈՌ - նար .

ԱՐ մոռ - նայինք .

ԱՐՈՌ - նայինք .

ԱՐ մոռ - նայիք .

ԱՐՈՌ - նայիք .

ԱՐ մոռ - նային .

ԱՐՈՌ - նային .

ԱՐԱԳԱՔԵՎԱԼ .

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ .

ԱՐՈՌ - ցայ .

ԱՐՈՌ - ցիք .

ԱՐՈՌ - ցար .

ԱՐՈՌ - ցէք .

ԱՐՈՌ - ցաւ .

ԳԵՐԲԱԿ .

ԱՐՈՌ - ցանք .

ԱՐՈՌ - ցալ .

ԸՆԴ . ԱՐՈՌ - ցող .

ԱՐՈՌ - ցան .

ԱՆԳ . ԱՐՈՌ - ցած , մոռ - ցել .

ԱՆԵՐԵՎԵԿԻ . ԱՐՈՌ - նալ :

Զօրբորդ - ԼԾՈՐԴՈՒՅԹԵԱՆ տակ կ'երժան՝

իմա - նալ , մացայ , մացիք , և . վախնալ , վախցայ , վախ - ձանչ - նալ , չցայ , չցիք , և . ցիք , և .

գիտ - նալ , գիտցայ , գիտ - կե - նալ , կեցայ , կեցիք , և . ցիք , և . Ամէ - նալ , ամէցայ , ցիք , և .

գողնալ , գողցայ , գողցիք , և . կարմը - նալ , մրցայ , մրցիք , և .

ԵՐԿՈւ բայ ալ կայ պյա լծորդույթեան տակ հոռլ վերջով : ընթեռնուլ . ընթերցայ . ընթերցիք . ընթերցած . (կարդալ : ) Զգենուլ . զգեցայ . զգեցիք . զգեցած . (հագնիլ : )

Է ։

ԿՐԱՏՈՐԱԿԱՆ ԲԱՑԵՐՈՒ 20ՐԸ ԼԾՈՐԴՈՒԹԻՒՆՆԸ

197. ԿԵՐՊՈՐԾԱԿԱՆ բայր կրաւորականի կը դառնայ՝ աներեւութիւն, իւ, ու, նաև վերջերն սովունելով. — միայն թէ Գու ԴԾՈՐՊՈՒԹԵԱՆ բայերուն կատարեալէն առնելով սովունիկը դնելու է.

Լու-էլ.

կրաւ. Լո-սովէլ.

Սորվ-էլ.

,, Սորվ-սովէլ.

Կարդ-սւ, (կարդաց-է,)

,, Կարդաց-սովէլ.

Մոռ-նաւ, (մոռց-այ.)

,, Մոռց-սովէլ:

198. Այսպէս կրաւոր. աներեւոյթը գտնելէդեսքը, ամէնքն ԲԾՈՐՊՈՒԹԵԱՆ պէս կը խոնարհին :

Սահմանական.

Ստորագասական.

Ներիայ.

Ներիայ.

Կը լո-ուիմ. էշտիլէր էմ.

Լո-ուիմ. էշտիլէր.

Կը լո-ուիս.

Լո-ուիս.

Կը լո-ուի.

Լո-ուի.

Կը լո-ուինքը.

Լո-ուինքը.

Կը լո-ուիք.

Լո-ուիք.

Կը լո-ուին.

Լո-ուին.

Անիստար.

Անիստար.

Կը լո-ուէի.

Լո-ուէի.

Կը լո-ուէիր.

Լո-ուէիր.

Կը լո-ուէր.

Լո-ուէր.

Կը լո-ուէինք.

Լո-ուէինք.

Կը լո-ուէիք.

Լո-ուէիք.

Կը լո-ուէին.

Լո-ուէին.

Կառարեւու.

Հրամայական.

Լո-ուեցայ.

Լո-ուէ.

Լո-ուեցար.

Լո-ուեցէք.

Լո-ուեցաւ.

Դերբայ.

Լո-ուեցանք.

Ընդ. Լո-ուող.

Լո-ուեցան.

Ընդ. Լո-ուած, լո-ուեր.

Աներեւոյթ. Լո-ուիլ:

Այսպէս ալ մէկալ բայերուն կրաւորականը միաւկերպ:

**Առաջին լծորդութենէ՝**

Հան - ուիլ,	Հան - ուեցայ,	Հան - ուէ.
Կանչ - ուիլ,	Կանչ - ուեցայ,	Կանչ - ուէ.
Բոն - ուիլ,	Բոն - ուեցայ,	Բոն - ուէ.
Ժողվ - ուիլ,	Ժողվ - ուեցայ,	Ժողվ - ուէ.
Խմ - ուիլ,	Խմ - ուեցայ,	Խմ - ուէ.

**Երկրորդ լծորդութենէ՝**

Սորվ - ուիլ,	Սորվ - ուեցայ,	Սորվ - ուէ.
Հաւն - ուիլ,	Հաւն - ուեցայ,	Հաւն - ուէ.
Խօս - ուիլ,	Խօս - ուեցայ,	Խօս - ուէ.
Համար - ուիլ,	Համար - ուեցայ,	Համար - ուէ.

**Երրորդ լծորդութենէ՝**

Կարդաց - ուիլ,	Կարդաց - ուեցայ,	Կարդաց - ուէ.
Բաղձաց - ուիլ,	Բաղձաց - ուեցայ,	Բաղձաց - ուէ.
Լուաց - ուիլ,	Լուաց - ուեցայ,	Լուաց - ուէ.

**Չորրորդ լծորդութենէ՝**

Մոռց - ուիլ,	Մոռց - ուեցայ,	Մոռց - ուէ.
Գողց - ուիլ,	Գողց - ուեցայ,	Գողց - ուէ.
Իմաց - ուիլ,	Իմաց - ուեցայ,	Իմաց - ուէ.
Գիտց - ուիլ,	Գիտց - ուեցայ,	Գիտց - ուէ.
Ճանչց - ուիլ,	Ճանչց - ուեցայ,	Ճանչց - ուէ.
Հասկըց - ուիլ,	Հասկըց - ուեցայ,	Հասկըց - ուէ:

**§. 3. Անկանոն խոնարհմնեք :**

199. Կախազիտելիք: — Բայերուն ժամանակնեւքն ոմանք կանոնակար ժամանակ են, ոմանք ալ Անկանոն:

Կանոնակար ժամանակնեւքն են՝

1. Աներեւոյթ, որ մէկալնոնց արմատ կրնայ ըստուիլ.
2. Ստորադասական ներկայ, եւ.
3. Ստորադասական անկատար, ուստի կ'ելլեն
4. Սահմանական ներկայ եւ.
5. Սահմանական անկատար:

Իսկ անկանոն ժամանակներն են՝

1. Ապհմանական կատարեալ,
2. Հբամայական (ներկայ կամ ապառնի),
3. Ընդունելութիւն, եւ
4. Անցեալ. (ած եւ եր անցեալները:)

Այս անկանոն ժամանակներն իւրաքանչիւր լծորդութեանց մէջ զատ զատ սորվելու է:

200. Շատ բայեր կան որ չորս կանոնաւոր լծորդութեանց եւ ոչ մէկուն կը հետեւին, այլ կարգեգուրս խօնարհում ունին. — այսպիսի բայերն Անկանոն կամ Զարտուղի բայերն եւ անոնց խօնարհմունքն՝ Անկանոն կամ Զարտուղի խօնարհմունք. ինչպէս դնեմ բային կատարեալը կ'ըլլայ դրի (եւ ոչ դնեցի: ) — Միայն թէ աղեկ միոր առնելու է՝ որ

201. Անկանոն բայերուն ալ կանոնաւորներէն տարբերութիւնը միայն անկանոն ժամանակներուն մշցն է. իսկ կանոնաւոր ժամանակներն իրենց աներեւութիւն վերջաւորութեանը համեմատ չորս լծորդութիւններէն մշկուն տակն են: Ասոր համար զարտուղի բայերուն միայն անկանոն ժամանակները կը նշանակենք:

202. Զարտուղի բայերը, (ինչպէս նաև զարտուղի անունները, 38.) երկու կարգ կընան բաժնուիլ. 1. կէս զարտուղիր, որ փաքր տարբերութիւն մ'ունին. եւ 2. Բոհեմ զարտուղիր:

### Ա. — ԿԷՍ ԶԱՐՏՈՒՂԻՔ

203. Կան ՆԵԼ, ՆԵԼ, ՆԵԼ վերջաւորութեամբ բայեր՝ որ չորրորդ լծորդութեան պէս կը խօնարհին. միայն անկանոն ժամանակներուն մէջ ։ գիրը նոյի վոխելու տեղ՝ գուրս կը թողաւին:

ԳԹՆԵԼ, (գտնալ.) գտայ. գտիր. գտած. գտեր:

ՏԵՍՆԵԼ, (տեսնալ.) տեսայ. տես. տեսած:

Պագնել. պագայ. պագ. պագած:

ՄԹՆԵԼ. (մտնալ.) մտայ. մտիր. մտած:

ԵԼԵԼ\*. ելայ. ել իւմ ելիր. ելած:

ԸԼԱԼ\*. եղայ. եղիր. եղած. (տես 191:)

Դառնալ. դարձայ. դարձիր. դարձած :

Իջնալ. իջայ. իջիր. իջած. իւմ ինջայ. ինջիր, եւսյլն :

Հասնիլ. հասայ. հասիր. հասած :

Անցնիլ. անցայ. անցիր. անցած :

Մեռնիլ. մեռայ. մեռիր. մեռած :

Ծնանիլ \*\*. ծնայ. ծնիր. ծնած :

Այսպէս ալ՝

Թքնել, թքայ. քիր. քած. Հատնիլ, տայ. տիր. տած.

Հեծնալ, ծայ. ծիր. ծած. Բուռնիլ, սայ. սիր. սած.

Խածնել, ծայ. խած. ծած. Հագնիլ, դայ. դիր. դած.

\* Ելվէ եւ ըլու բայերն իրենց հնակոյն ձեւին  
պատճառաւուը՝ նէլ, նու վերջաւորեալ կը համարուին

\*\* Ծնանէլ՝ թէ չէզոք է, թէ ներգործական եւ թէ  
կրաւորական :

204. Ասոնց պէս կը խոնարհին նաեւ քանի մը  
վէլ վերջաւորածներ՝ և գիրը դուրս թողլով :

Թռչնիլ. իոր. թռայ. հրմ. թռիր. անց. թռած. թռեր:

Փախչիլ. փախայ. փախիր. փախած :

Փլչիլ. փլայ. փլիր. փլած :

Գպչիլ. գպայ. գպիր. գպած :

Կպչիլ. կպայ. կպիր. կպած :

Փակչիլ. փակայ. փակիր. փակած :

205. Ասոնց ամենուն, թէ նէլ վերջաւորածներուն  
եւ թէ նախօնթացներուն, ընդունելութիւն ներկան  
կանոնաւոր է. այսպէս. գորնող. ելլող. ուեսնող. մեանող.  
հագնող. գորիչող. եւայլն. բայց ոմանցն երբեմն կ'ըսուի  
նաեւ ուեսող. իջող. ուողող: Իսկ կրաւորականը ծայրէ ի  
ծայր կանոնաւոր է. գորնուիլ. ուեսնուիլ. հագնուիլ.  
ուուշուիլ. — գորնուած. ուեսնուած. ուեսնուեր, եւայլն:

Սիսէլ, տրնէլ, պրժէլ (Բ. լծ.) բայերուն կատա-  
րեալն այ կ'ըլլայ եւ ոչ եցայ. այսպէս՝ սկսայ, տրնայ,  
պրժայ. իսկ հրամայական՝ է բատ կանոնի, կամ դրա-  
բար ձեւով՝ էր:

206. Քանի մը կէս զարտուղի բայ ալչորս դլխաւոր  
վերջաւորութենէ դուրս՝ ուլ կը յանդին. եւ են՝  
թողուլ. իոր. թողի իոմ թողուցի. հրմ. թող, թողէր.  
ընդ. թողուցող. անց. թողած, թողուցած. թողէր,

թողուցեր. — «ը ի՞շտուի նաեւ թող տալ»\*: Արաւոր. Թողուիլ կամ թողուցուիլ, կանոնաւոր է ըստ Բ. ԼԸ:

\* Թու դաւ բային մէջ միայն դաւ կը խոնարհի. — Իու իս դաւ, Իու դաւ:

Առնուլ. (տես 207, Ե.) — «ը ի՞շտուի նաեւ Առնել: Երդնուլ. Երդուայ. Երդուիր. Երդուող. Երդուած. — ի՞շտուի նաեւ Երդուըննալ (Դ. ԼԸ.) եւ Երդում ընել:

Զբօսնուլ. զբօսայ. զբօսիր. զբօսող. զբօսած — «ը ի՞շտուի նաեւ Զբօսաննալ (Դ. ԼԸ.) եւ Զբօսանք ընել: Ուրիշ այլեւայլ զբաբարի կերպ խոնարհմունքը զիտնալու համար՝ բուն զբաբար խոնարհմունքները միտք առնելու է:

### Բ. ԲՈՒՆ ԶԱՐՏՈՒՂԻՔ

207. Բուն զարտուղի խոնարհմանց վրայ Երկու միտ գնելու բան կայ. նախ՝ ներդործ. ընդունելու թիւնը, որ ոմանցը կանոնաւոր է, ոմանցն ալ անկանոն. զորօրինակ, կանոնաւոր է՝ Դնել, դնող. անկանոն է՝ Տալ, դառնու: Եւ Երկրորդ՝ իրենց կրաւորականը, որ կայ կանոնաւոր, ինչպէս Զարնել, զարնուիլ. կայ ալ անկանոն, ինչպէս Դնել, դրսուիլ. Տալ, դրսուիլ:

### Ա. ԲԵՐԵԼ: Կը. ԲԵՐՈՒԻԼ:

Կառ. Բերի, բերիր, բերաւ. բերինք, բերիք, բերին: Հըս. Բեր, բերէք: Ընդ. Բերող. Անց. Բերած, բերեր:

### Բ. ԸՆԵԼ: Կը. ԸՆՈՒԻԼ:

Կառ. Ըսի, ըսիր, ըսաւ. ըսինք, ըսիք, ըսին:

Հըս. Ըսէ, ըսէք: Ընդ. Ըսող: Անց. Ըսած, ըսեր:

### Գ. ԸՆԵԼ: Կը. ԱՆԻ\*:

Կառ. Ըրի, ըրիր, ըրաւ. ըրինք, ըրիք, ըրին:

Հըս. Ըրէ, ըրէք: Ընդ. Ըսող: Անց. Ըրած, ըրեր:

\* Կրաւորականի տեղ երբեմն կանոնաւոր ժամանակներուն մէջ կը դործածուի ըլլուիլ:

### Դ. ԴՆԵԼ: Կը. Դրուիլ:

Կառ. Դրի, դրիր, դրաւ. դրինք, դրիք, դրին:

Հըս. Դիր, դրէք: Ընդ. Դնող: Անց. Դրած, դրեր:

Ե. Առնուլ, առնել. (տճ. ալբաֆ) Կը- Առնուիլ:  
կառ. Առի, առիր, առաւ. առինք, առիք, առին:  
Հըս. Առ. առէք: Ընդ. Առնող: Անց. Առած, առեր:

Զ. Զարնել: Կը- Զարնուիլ:

Կառ. Զարկի, զարկիր, զարկաւ. զարկինք, զարկիք,  
զարկին:

Հըս. Զարկ. զարկէք: Ընդ. Զարնող: Անց. Զար-  
կած, զարկեր:

Է. Տանիլ: Կը- Տարուիլ:

Կառ. Տարի, տարիր, տարաւ. տարինք, տարիք, թին:  
Հըս. Տար, տարէք: Ընդ. Տանող: Անց. Տարած,  
տարեր:

Ը. Բանալ: Կը- Բացուիլ:

Կառ. Բացի, բացիր, բացաւ. բացինք, բացիք, բացին:  
Հըս. Բաց. բացէք: Ընդ. Բացող: Անց. Բացած, բացեր:

Թ. Լալ: (Կը-. եթէ պէտք բլւայ) Լացուիլ:

Կառ. Լացի, լացիր, լացաւ. լացինք, լացիք, լացին:  
Հըս. Լաց. լացէք: Ընդ. Լացող: Անց. Լացած, լացեր:

Ժ. Կատիլ:

Կառ. Կատայ, նստար, նստաւ, նստանք, նստաք, նստան:  
Հըս. Կիսու. նստէք: Ընդ. Կատող: Անց. Կատած,  
նստեր:

Ունի կանոնաւոր խոնարհում՝ ալ. իբր. Կատեցայ,  
ցար, ցաւ. հրի. Կատէ, նստեցէք:

Ժ. Ա. Կյնալ:

Կառ. Ինկայ, ինկար, ինկաւ. ինկանք, ինկաք, ինկան:  
Հըս. Ինկիր. ինկէք: Ընդ. Ինկող կամ կյնող: Անց.  
Ինկած, ինկեր:

Կամ կին ձեռով՝ Ընկնիլ. — Կառ. Ընկայ, ընկար,  
կաւ, կանք, կաք, կան: Հըս. Ընկիր, ընկէք: Ընդ.  
Ընկնող: Անց. Ընկած, ընկեր. որ է կես զարտ. խո-  
նարհում. անոն վերը (203) Բումնիլ, Համնիլ:

Ժ. Բ. Տալ: Կը- Տրուիլ\*:

Կառ. Տուի, տուիր, տուաւ. տուինք, տուիք, տուին:

Հըս. Տօւր, տուելք: Ընդ. տուող: Անց. Տուած,  
տուելք:

\* Նոյնպէս թուզ դաւ, նոյն դաւ եւայշն բայերուն  
կրաւորականը՝ նոյն դրսել. նոյն իւ դրսեր: (Տես 206.)

### ԺԳ. ԳԱԼ:

Կառ. Եկայ, Եկար, Եկու. Եկանիք, Եկաք, Եկան:

Հըս: Եկուը, (Եկու.) Եկէք: Ընդ. Եկող. Անց. Եկած,  
Եկեք:

ԺԳ. Երթալ: (Կը- . Եթէ պէտք ըլլայ՝ Երթըցուիլ:)

Կառ. Գնացի, գնացիր, գնաց. գնացինք, գնացիք,  
գնացին:

Հըս. Գնաւ. գնացէք: Ընդ. Գնացող. Անց. Գնաւ  
ցած, գնացեր:

Ծառ յաճախ կը դործածուի՛ Կար. Գացի, գացիր,  
գնաց. գացինք, գացիք, գացին: Հըս. Գնաւ. գացէք:  
Ընդ. Գացող: Անց. Գացած, գացեր:

### ԺԵ. Ուտել: Կը-. Ուտուիլ:

Կառ. Կերայ, կերար, կերաւ. կերանիք, կերաք, կերան:

Հըս. Կեր. կերէք: Ընդ. Կերող. (ուտող:) Անց. Կե-  
րած, կերեք:

Ասնիք են լեզուին զարտուղի բայերը. սրմայ հոս  
միայն անկանոն ժամանակները դրինք, վերստին յի-  
շեցրներով որ մնացած (կանոնաւոր) ժամանակներն  
առանձին դիտելիք մը չունին, եւ ըստ ամենայնի կա-  
նոնաւոր լծորդութեանց կը հետեւին. այսպէս Զար-  
նել բայր. կը շարնեմ. իը շարնեի. շարնեմ. շարնեի. շար-  
նալ: Ուտել բայր. Կ'ուտեմ. ի'ուտեի, եւայլի:

Խոկ կրաւորականի միայն աներեւոյթը դնել  
բաւական համարեցանիք. վասնզի զարտուղի բայերուն  
կրաւոր. աներեւոյթը դիտնալէն ետեւ, ամեն ժա-  
մանակներն հաւասարապէս ըստ Բ. լծորդութեան  
կը խօնարհին (198). այսպէս. Զարնուիլ՝ կ'ըլլայ կը  
շարնուիմ. իը շարնուեի. շարնուեցայ. շարնուիմ. շար-  
նուեի. շարնում. շարնուող. շարնուած, շարնուեր: Նոյն-  
պէս Տըս-իլ բայր. կը որոնիմ. իը որոնեի. որոնեցայ.

ԴՐԱՆՔԵՐ. ԴՐԱՆՔԵՐ. ԴՐԱՆՔ. ԴՐԱՆԱՆ. ԴՐԱՆԱՆ. ԴՐԱՆԱՆ:  
Այսպէս ալ ուրիշ ամեն մէկը: — Միայն՝

208. Ո-Թ-Ա-Ն-Ք-Ե-Լ կրաւորականին կատարեալը կը<sup>1</sup>  
զարտուղի եւ կ'ըլլայ ԿԵՐԱ-ԵԳԱՅ, ՍՊՐ, ՍՊՐ, Եւայլն.  
(փոխանակ՝ Ա-Թ-Ա-Ն-Ք-Ե-Լ)

## Յ Օ Ւ Ո Ւ Ը Ծ Բ.

ՊԵԿԵՍԵՒԻՐ ԵՒ ՄԻԱԴԻՄԻ ԲԱՑԵՐ

### §. 1. Պակասակոր բայեր:

+ 209. Պակասակոր կ'ըսուին այն բայերն որոնց ա-  
մէն ժամանակը չի գործածուիր, եւ որոնց պակասած  
ժամանակներն ուրիշ բայով կը լրանան կամ կ'ամբող-  
ջանան:

Ա. Եմ. — Ահմ. ներկայ. Եմ, Ես, Է: Անկ. Էկ,  
Էկէ, Եւայլն. (տես 190.) — որ կը լրանայ ԸԱՄԼ կէս  
զարտուղի էական բայով (191:)

Բ. Կամ. — Ահմ. ներկ. Կամ, Քամ, Քայ, Քանտ, Եւ  
այլն: Անկ. Կայէ, Քայէ, Եւայլն. — որ կը լրանայ նոյն-  
պէս ԸԱՄԼ էականով կամ գոյնուիլ կրաւորակերպ  
չեղոք բայով:

Գ. Ո-Ն-Ք-Ե-Լ. — Ահմ. ներկ. Ո-Ն-Ք-Ե-Լ, Ո-Ն-Ք-Ե-Լ,  
Ո-Ն-Ք-Ե-Լ, Եւայլն: Անկ. Ո-Ն-Ք-Ե-Լ, Ո-Ն-Ք-Ե-Լ, Եւայլն. — որ կը  
լրանայ Ո-Ն-Ք-Ե-Լ կանոնաւոր բայով: (Դ ՀՃ:)

Դ. Կընամ. — Ահմ. ներկ. Կընամ, Քընամ, Քընայ,  
Քընանտ, Եւայլն: Անկ. Կընայէ, Քընայէ, Եւայլն: Հըմյ.  
Կընէ՛ր, Քընէ՛ր: Ընդ. Կընու: Անց. Կընած, Քընէր: (Չունի  
ստորգու. ներկ. եւ անկ: Քիշ գործածական է Աներեւ.  
Կընալ\*:) — Կը լրանայ Կարենաւ պակասաւորեն:

\* Կընալ աներեւոյթը սովորաբար հոլոված կը գործ-  
ածուի. Քընալ. Հընալ:

Ե. Կարենաւ. — Ատոր. ներկ. Կարենամ, Քենամ,  
Նայ, Նանտ, Եւայլն: Անկ. Կարենայէ, Նայէ, Նար. Եւ  
այլն: Աներեւ. Քիշ տեղ. Կարենաւ: Երբեմն նաեւ

ԱՀԺ. Ներկ. Աը Ք-ԵՒՆԱԾ. Եւայլն: — Ա. Երկու բայերը շատ անդամ կը լըանան Կ-ՐՈՒ Եմ, Ք-ՐՈՒ Ք-ՌՈՒ բայերով:

Զ. Գ-ԻՄԵՅ. — ԱՀԺ. Ներկ. Գ-ԻՄԵՅ, Ք-ԻՄԵՅ, Ք-ԻՄԵՅ, Եւայլն: Անկ. Գ-ԻՄԵՅ, Ք-ԻՄԵՅ, Եւայլն. — որ կը լըանայ Գ-ԻՄԵՅ ամբողջ բայով. (Դ ԼԸ:)

210. Կ-ՐՈՒ ԵՄ ՀԵՂՋՔ բայը բաց ի կանոնաւոր խոնարհութեն (Ք-ՐՈՒ ԵՄ ՀԵՂՋՔ, Ք-ՐՈՒ ԵՄ Եւայլն.) ունի նաեւ պակասաւոր խոնարհում մը՝ միայն անկանոն ժամանակներուն համար.

Ան. Էր. Կորայ, կորար, կորաւ. կորանք, կորաք, կորան: Հրամայ. կորիր, (—մի. կորի: ) Անց. կորած, կորեր:

Նոյնպէս ո-վ-լ բայն երկրորդական ձեւ մ'ալ ունի Ո-Վ-Ն-Ա-Լ, որ միայն կանոնաւոր ժամանակներուն մեջ կը գործածուի:

### §. 2. Միադիմի բայեր:

211. Միադիմի կամ Թիմագորի կըսուին այն բայերն որոնց միայն եղ. երրորդ դէմքը կը գործածուի:

212. Բուն միադիմի բայերն են.

Պէտք է.

Ա'օդուէ.

Հարկ է.

Հերիք է.

Արժան է.

Բաւ է.

Հնար է.

Ամօթ է.

ՄԵՂՔ է.

(Ինծի) կիյնայ.

ԱՐ ՎԱՅԼ է.

(Ինծի) անկ է:

213. Պէտք+ է բայը իբրեւ հասարակ բայ կը գործածուի ամէն դէմքի համար ալ. Պէտք+ էմ երթալ. Պէտք+ էս մտնել. Պէտք+ էն+ հարցընել. Պէտք+ էիր տեղեկանալ. Եւայլն:

214. Տեսակ մը միադիմի ալ կայ կրաւորականէ առնուած: Նոյնպէս շեղքներէն ալ կրաւորական ձեւով միադիմի բայեր կ'ելլեն. այսպէս. Ա'ըսու-է Ռէ. իւ լսու-է.

էը իւմունք . ի՞եր նըցաւք . իւսունեցաւ . ովկոյն  
չժուշացաւք . զի իւսուցաւք . այսօք վի դորժաւք :

Ուշի , իւմ , չնել , հուլ բայերը դիմազուրկ չունին .  
չըսուիր ի՞ունաւք . իւ իւցաւք . իւսունեցաւ , եւսյլն . այլ  
ի՞ունիցաւք առնենալ բայեն . ի՞ււուք ըլլու բայեն :

### Յ Յ Գ Ա Խ Ա Ֆ Ի Դ Ի .

Բ Ա Յ Ա Ս Ա Կ Ա Ն Ե Բ Ա Յ Ե Ր

215. Բացասական (կամ յիրացական կամ Ժիշտական) կրառուի բայ մ'որ գործողութիւնն ուրանալով , չէ բաելով կը բացատրէ . ինչպէս Զուենել . չէ ու .  
չն+ լուր . չնունաւ , եւայլն :

216. — Ա . Սահմանական կատարեալը , ստորագասական ներկայն ու անկատարը , աներեւոյթն եւ քննդունելութիւնը կը կազմուին՝ սկիզբնին չ գիրն առնելով . այսպէս . Զլեցի . չլեց . չլեց . չլոր . չլոր . պատել :

217. — Բ . Սահմանական ներկայն ու անկատարը  
կը կազմուին 1. եւ եական բային բացասականովը , եւ  
2. իւրաքանչիւր բային բացասական ձեւովը :

218. Բայի մը Բացասական ձեւը կը շնուրի՝ անեւրեւութին ծայրի և գիրը չէի փոխելով . այսպէս . Լուր .  
սորմէր . իւրդար . ճառնար : — Զէմ չներ . չն չներ . չունիուիր , իւրդացաւք , ճառցուիր , եւայլն : — Ասկէ կը հետեւի որ՝

219. Աներեւոյթ չունեցող բայերը բացասական  
ձեւ ալ չունին . (տես 209.) ինչպէս եւն եւ . կամ . ունիմ :

220. — Գ . Իսկ հրամայականին տեղ կու գայ Ալոգելականը (որ հրամայականին բացասականն է) . եւ  
կը կազմուի նէ բառով եւ բային բացասական ձեւովը՝  
եղակիի մէջ . իսկ յաքնականի մէջ նէ բառէն եաբը  
ստորդս . ներկայ դնելով . այսպէս . եզ . Մէ՛ լուր . նէ  
ճառնար . — յոքն . Մէ՛ լուր . մէ ճառնաւ :

221. Միտ դնելու բան մ'ալ է որ Բ լծորդութեան բացասական ձեւը սահմ . անկատարի մէջ եր կը վերջաւորի . այսպէս . Զէի սորմէր , (փիսկ . Զէի սորմէր :)

Նոյնպէս կը վերջաւորին ամեն կրաւոր . անկատար բացասականները . Զէր լոռեր . չէիր մոռցուեր . չէին կարդացուեր , եւսցին :

222. Բացասական բայերուն կազմութեանը համար էապէս հարկաւոր է էմ պակասաւոր էական բային բացասականը , որ հոս կը գնենք :

Ներկայ .

Եւ.	Յ+.
2էմ.	2էնք .
2էս.	2էք .
2է.	2էն .

Անկատար .

Եւ.	Յ+.
2էի .	2էինք .
2էիր .	2էիք .
2էր .	2էին .

223. Ամհմ . ներկայի եղ . երրորդ դէմքը կ'րւաց՝ 2է լսեր . չվ խաղար . չվ գողնար . (փխկ . 2է լսեր . չվ գողնար . չվ տեսներ ըսելու :)

Հիմայ դնենք չորս լծորդութեանց բացասականը . ներգործական ու կրաւորական :

ԲԱՑԱԾԱԿԱՆ ԲԱՑԵՐՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

## Ն Ե Բ Գ Ո Ւ Ֆ Ա Կ Ա Ն

Ա . ԼՇՈՒՐԴ .

Բ . ԼՇՈՒՐԴ .

Գ . ԼՇՈՒՐԴ .

Դ . ԼՇՈՒՐԴ .

Աահմանական .

Ներկայ .

2էմ լսեր .	2էմ սորվիր .	2էմ կարդար .	2էմ մոռնար .
2էս լսեր .	2էս սորվիր .	2էս կարդար .	2էս մոռնար .
2ի լսեր .	2ի սորվիր .	2ի կարդար .	2ի մոռնար .
2էնք լսեր .	2էնք սորվիր .	2էնք կարդար .	2էնք մոռնար .
2էք լսեր .	2էք սորվիր .	2էք կարդար .	2էք մոռնար .
2էն լսեր .	2էն սորվիր .	2էն կարդար .	2էն մոռնար .

Անդադար .

2էի լսեր .	2էի սորվեր .	2էի կարդար .	2էի մոռնար .
2էիր լսեր .	2էիր սորվեր .	2էիր կարդար .	2էիր մոռնար .
2էր լսեր .	2էր սորվեր .	2էր կարդար .	2էր մոռնար .
2էինք լսեր .	2էինք սորվեր .	2էինք կարդար .	2էինք մոռնար .
2էիք լսեր .	2էիք սորվեր .	2էիք կարդար .	2էիք մոռնար .
2էին լսեր .	2էին սորվեր .	2էին կարդար .	2էին մոռնար .

## Ա-Ր-Ե-Ա-Լ.

Հւեցի.	Հսորվեցայ.	Հկարդացի.	Հմոռցայ.
Հւեցիր.	Հսորվեցար.	Հկարդացիր.	Հմոռցար.
Հւեց.	Հսորվեցաւ.	Հկարդաց.	Հմոռցաւ.
Հւեցինք.	Հսորվեցանք.	Հկարդացինք.	Հմոռցանք.
Հւեցիք.	Հսորվեցաք.	Հկարդացիք.	Հմոռցաք.
Հւեցին.	Հսորվեցան.	Հկարդացին.	Հմոռցան.

## Ստորագասական.

## ՆԵՐԵՎ.

Հւեմ.	Հսորվիմ.	Հկարդամ.	Հմոռնամ.
Հւես.	Հսորվիս.	Հկարդաս.	Հմոռնաս.
Հւե.	Հսորվի.	Հկարդայ.	Հմոռնայ.
Հւենք.	Հսորվինք.	Հկարդանք.	Հմոռնանք.
Հւեք.	Հսորվիք.	Հկարդաք.	Հմոռնաք.
Հւեն.	Հսորվին.	Հկարդան.	Հմոռնան.

## ԱՆՔ-Թ-Թ-Թ.

Հւեի.	Հսորվէի.	Հկարդայի.	Հմոռնայի.
Հւեիր.	Հսորվէիր.	Հկարդայիր.	Հմոռնայիր.
Հւեր.	Հսորվէր.	Հկարդար.	Հմոռնար.
Հւեինք.	Հսորվէինք.	Հկարդայինք.	Հմոռնայինք.
Հւեիք.	Հսորվէիք.	Հկարդայիք.	Հմոռնայիք.
Հւեին.	Հսորվէին.	Հկարդային.	Հմոռնային.

## Արգելական.

Մի լւեր.	Մի սորվիր.	Մի կարդար.	Մի մոռնար.
Մի լւեք.	Մի սորվիք.	Մի կարդաք.	Մի մոռնաք.

## ԴԵՐՐԱԿԻ.

## ԸՆԴ-ՆԵԼ-ԸՆԴ-ՆԵԼ.

Հւող.	Հսորվող.	Հկարդացող.	Հմոռցող.
-------	----------	------------	----------

## ԱՆԳԵ-Ա-Լ.

Հւած.	Հսորված.	Հկարդացած.	Հմոռցած.
-------	----------	------------	----------

## ԱՆԵՐԵ-Շ-Շ.

Հւել.	Հսորվիլ.	Հկարդալ.	Հմոռցալ.
-------	----------	----------	----------

Կ Բ Ը Խ Ո Ւ Թ Ա Կ Ա Ն

Չորս լծորդութեան ալ բացասականը միեւնոյն  
կանոնով միակերպ ըլլալուն համար մինակ մէկ օրի-  
նակ կը դնենք:

Սահմանական.

Ստորադասական.

Ներքոյ.

Ներքոյ.

Չեմ մոռցուիր.

Չմոռցուիմ.

Չես մոռցուիր.

Չմոռցուիս.

Չի մոռցուիր.

Չմոռցուի.

Չենք մոռցուիր.

Չմոռցուինք.

Չէք մոռցուիր.

Չմոռցուիք.

Չեն մոռցուիր.

Չմոռցուին.

Անկարար.

Անկարար.

Չէի մոռցուեր.

Չմոռցուէի.

Չէիր մոռցուեր.

Չմոռցուէիր.

Չէր մոռցուեր.

Չմոռցուէր.

Չէինք մոռցուեր.

Չմոռցուէինք.

Չէիք մոռցուեր.

Չմոռցուէիք.

Չէին մոռցուեր.

Չմոռցուէին.

Լարուբել.

Արգելական.

Չմոռցուեցայ.

Մի մոռցուիր.

Չմոռցուեցար.

Մի մոռցուիք.

Չմոռցուեցաւ.

Դերբայ.

Չմոռցուեցանք.

Ընդ. Չմոռցուող.

Չմոռցուեցան.

Անց. Չմոռցուած.

Աներեւոյն. Չմոռցուիլ:

224. Չայնաւորով ոկսած բայերէն յառաջ՝ սահմանական բարեկ. եզ. երրորդ դէմքին չ մասնկան չ գիրը կը կըր-  
ճատուի եւ կը դրուի ապաթարց նշանով՝ 2'ի մանար.  
Հառանար. Հառավէր. Հառեր. (Եւ ոչ չ իմանար. չ առ-  
նուր, եւայլն: ) — Նշանակես շատ անգամ ճ արդելա-

կան մասնիկը՝ մանաւանդ է ձայնաւորով սկսածներուն .  
Ա'կ ժանաբ . մ'ի ջնաբ . մ'ելլել . մ'երնաբ :

Գնենք համառօտ օրինակ մ'ալ ձայնաւորով  
սկսած բացասական բայի:

Սնմ. ներ . Չեմ իյնար , չես իյնար , չ'իյնար . չենք իյնար :  
Անկատար . Չեի իյնար , չեիր իյնար , չեր իյնար :  
Կատար . Չինկայ , չինկար , չինկաւ . չինկանք , չինկաք :  
Սոր . ներ . Չիյնամ : Անէ . Չիյնայի , չիյնայիր , չիյնար :  
Արքելուկ . Մ'իյնար , մ'իյնաք :  
Ընդուն . Չինկող : Անշ . Չինկած . Աներ . Չիյնաւ :

225. Եմ , կամ , սանիմ , չիտեմ բայերուն սահմ .  
ներկ . Եւ անկատարը կ'րլայ Չեմ , չմայ , չսանիմ . չս-  
նիմ . չիտեմ . չիտեր . Եւայլն : — Գիտեմ հասարակ բա-  
ցասական ալ ունի . Չեմ չիտեր . չմ գիտեր . չմ չիտեր .  
չն + չիտեր . չմ + չիտեր . չմ չիտեր , Եւայլն :

Չիտեմ , չիտեր . բացասականն ըստ կանոնի է . սա-  
կայն զբոց եւ մաքուր լեզուի մեջ սովորական է՝ Չեմ  
չիտեր : — Ուամկ . Ե՝ Չիտեմ , չմանկ . (փոխանակ՝ չիտեմ)

226. Գալ , պալ , լոլ բայերուն բացասականը , մի-  
ավանկ բլախուն համար՝ առջեւեն է դիր մ'ալ կ'առ-  
նու . այսպէս Չեմ է դար . չմ է դար . չմ է դար . չմ է  
լոր . չմ է դար : — Ուամկը կը զրեն՝ Չեմ դար . չմ +  
դար . Եւայլն :

### Յ Ո Դ Ա Խ Ա Ծ Պ Ւ Ն Ք Բ .

Բ Ա Տ Ե Ր Ո Ւ Տ Ա Ծ Ա Ն Ց Մ Ո Ւ Ն Ք Բ

227. Կախաղիտելիք : — Ածանցումն կամ Ած-  
անցը կ'ըսուի բառի մը ուրիշ բառէ մը յառաջ գալը .  
Եւ յառաջ եկած բառը կը կոչուի Ածանցեալ : Զորօ-  
րինակ . ծառայ բառէն ածանցեալ է ծառայութեան  
զոյականը , ծառայութեան ածականը եւ ծառայել բայր .  
ծառայել բայեն՝ ծառայեցնել բայր , Եւայլն : Իսկ Ար-  
մատ կը կոչուի սկզբնական բառն ուստի ածանցը  
կ'ելլէ : — Հոս միայն բայերուն քանի մը կարեւոր ած-  
անցմունքը դնենք :

Բայերուն ներգործականէն կ'ածանցի կրաւորականը՝ ո-էւ վերջաւորութեամբ, (տես 197: ) Բայց

228. — Ա. Կան շատ բայեր որոնց կրաւորականը պարզապէս էլ ալ կը վերջաւորի՝ դրաբարի ձեւով. այսպէս. զանազանէլ. բաժանեցաւ. փառքուրեցաւ. եւ այլն.

229. Ծատ անցեալներ կրնան առանց ո- մասնը կան կրաւորականի տեղ զործածուիլ՝ ներգործական ձեւով. այսպէս Ծառերով զարդարած պարտէղ մը. (փխկ. սարդարած.) Նոր կոխած դիմի. (փխկ. էնիուած.) Ուկի բանած դիպակներ. (փխկ. բանուած.) Նոյնպէս զարկած, (փխկ. սարնուած.) դոցած, (փխկ. դոցուած.) եւ այլն: (Տես երկրորդ մասին մէջ:)

230. — Բ. Ծատ բայեր կրաւորականէն զատ՝ չեզոք մ'ալ ունին, որ նոյնպէս ներգործականէն կ'ածանցի էլ մասնկով. ինչպէս էսորէլ: — Այդ չեզոքը չե թե ուրիշէն կրել կամ ըլլուիլ, այլ ինը իրմէ ըլլալ մը կը ցուցընէ:

ՆԵՐԴԱՐՃ.

ՉԵՇԱ+.

ԿՐՈՒԱՐ.

ԿՄՐԵԼ.

ԿՄՐԻԼ.

ԿՄՐՈՒԻԼ.

ԿՈՄՐԵԼ.

ԿՈՄՐԻԼ.

ԿՈՄՐՈՒԻԼ.

ԱՅՐԵԼ.

ԹԱՖԻԼ.

ԹԱՖՈՒԻԼ.

ՊԱՄՈՒԵԼ.

ՊԱՄՈՒԻԼ.

ՊԱՄՈՒՈՒԻԼ.

ԾԱՌԵԼ.

ԾԱՌԻԼ.

ԾԱՌՈՒԻԼ.

ՄԱՐԵԼ.

ՄԱՐԻԼ.

ՄԱՐՈՒԻԼ:

231. Առնց կրաւորականները սովորաբար իբրեւ դիմազուրկ բայ կը զործածուին. այսպէս. Զքոյն մէջը պազլեզի կտորւանք էլ նախակ. (այսինքն մարդիկ կը թափէն: ) Կրի քարը կ'այլուէ էլ ճարուէ եւ յետոյ կը զործածուի. (տես 214: )

232. Անցողական կ'ըսուի բայ մ'օր ուրիշն բան մ'ընել տալ կը նշանակէ. ինչպէս իշշնել, (խմել տալ.) հաստացնել:

233. Անցողական բայը, ինչպէս յայտնի է, ներգործականէն կ'ածանցի բային արմատին վրայ շնել մասնիկն աւելցընելով. այսպէս.

Ներդործական .

Գող - նալ .

Մոռ - նալ .

Հաւն - իլ .

Ճանչ - նալ .

Կարդ - ալ .

Սորվ - իլ .

Ու - աել , (կեր .)

Անցալիան .

Գող - յընել .

Մոռ - յընել .

Հաւն - եցընել .

Ճանչ - յընել .

Կարդա - յընել .

Սորվ - եցընել .

Կեր - յընել :

234. Այս շընել մասնիկն որ ներգործականն անցողական կ'ընէ , չէզոքն ալ ներգործականի կը դարձընէ .

Զեղս+ .

Մեռ - նիլ .

Լմըն - նալ .

Ցոգն - իլ .

Կորս - ուիլ .

Փրթ - իլ .

Վեր - նալ .

Խաղ - ալ .

Կպ - չիլ .

Թոռ - չիլ .

Ներդործական .

Մեռ - յընել .

Լմըն - յընել .

Ցոգն - եցընել .

Կորսն - յընել .

Փրթ - յընել .

Վեր - յընել .

Խաղ - յընել .

Կպ - յընել .

Թոռ - յընել :

235. Ցընել մասնիկ առած բայերուն անկանոն ժամանակներն առանձին խոնարհում մ'ունին . զորութիւնակ Լմըն - ցընել բայը :

Ահմ. կոր . Լմըն - յուցի , յուցիր , յուց , յուցինք :

Հըտաւայ . Լմըն - ցուր , յուցէք :

Ընդուն . Լմըն - յընող : Անց . Լմըն - յուցած , յուցեր :

Այսպէս ալ՝ իմցուցի . լուցուցի . վերցուց\* . վեհցընող . երերցուցած , եւային :

\* Ումանը առանց շոյի ալ կրնան խոնարհիլ . — վերցէի . վերցուցի . երերցուց . նուցէի : — Առանց շոյի կը խոնարհին նոյնպէս Դարձընել եւ Անցընել ներգործականները . — դարձուցի . անցուցի : Դարձեալ առանց շոյի կը խոնարհին քանի մը գրաբարէ փոխառեալներ . Հարցուցնել . կոր . հարցուցի . հարցուցի . հարցուց . հըմ . հարց . հարցուցի . — հարցուցնել . հարցուցի . հարց :

236. Այսպէս կը խոնարհին նաեւ Հարցընել եւ

Ցուցնել, թէեւ արմատնական են եւ ուրիշ բայէ ածանցեալ չեն. — Հորդուցք. ցուցուր:

237. Զեզոք բայերուն գրեթէ ամենքն այս կերպով ներգործական կ'ըլլան. Խեցնել. Մրցնել. Պատցնել. Պատցնել. Քինոցնել. Ճերացնել. Անօնեցնել. Տուշնել. Ճաղիցնել. Եւայլն:

238. Իսկ ներգործականներէն՝ քիչ բայ ցընել մասնկով անցողական կ'ըլլայ. այլ անոր տեղը՝ վրանին տալ բայր կ'աւելցուի. այսպէս. Բանալ տալ. Քուցնել տալ. Ընել տալ. Դնել տալ. Խարել տալ. Հորել տալ. Ճարել տալ. որոնց միայն տալ բայր կը խոնարհի. զորօրինակ. Բանալ տուր. Քոցել տուաս. Խարել տամ. Ճարել իու տամ եւայլն: — Միայն թէ.

239. Իւ վերջաւորեալ բայերը՝ թէ ցընել մասնիկ եւ թէ տալ բայ առնելու ատեն, ի գիրն եցի կը փոխեն. այսպէս. սորժիւ, սորժեցնել. որբոյիւ, որբոմեցնել. — Խոսիւ, Խոսել տալ. Նայիւ, Նայել տալ: — Բայեր ալ կան՝ որոնց վրայ պարզ ցընել կը դրուի փոխանակ եցնել. Բնշպէս աշխատցնել. Շատցնել. — Շեշնել. սպասցնել. Ճիշտացնել (կամ Ճիշտացնել):

240. Մինչեւ հիմայ տրուած կանոններէն կը տեսնես որ հինգ դէպքի մէջ թ լծորդութիւնը, ինչպէս նաեւ ամէն կրաւորական բայ, իրեն սեպհական է գիրն եցի կը փոխէ: Օրինակ առնունք որբոմելչեզոքն ու Բանատիւ կրաւորականը.

1. Անկատարին բայասականը. — 2էի որբոմեր. Զէին+ բանատէր:

2. Աներեւութիւն հոլովածը. — Տրոմելու. Բանատէլ. Տրոմելնիս. Բանատէլնիս. այսինքն երբ վրան վանկ աւելցած է:

3. Դերբայ ապառնի. — Այնչափ որբոմելմէ+ը չէի դիտեր. Բանատէլ+ չունի:

4. Ցընելով ածանց. — Տրոմեցնել. Խօսեցնել:

5. Տալբայով անցող. — Նայել տալ. Խօսել տալ:

241. Տալ բայով անցողական կ'ըլլան՝ ցընել վերջաւորեալ ներգործականներն որ չեզոքէ ելած են: Իսկ բուն անցողական բայերէն դարձեալ կրկիճ-ամ-չՄի.

ցողական կ'ելլէ տաւ բայցով. այսինքն ուրիշի ձեռօք  
ընել տաւ. այսպէս.

Կորսոնէլ, չեղոք. — Հորսնցընել, ներդործ. —  
Հորսնցընել տաւ, անցողական:

Հասկընու ներդործ. — հասկընու, անցող. —  
Հասկընու տաւ, կրկին - անցողական:

242. Անցողական բայերուն կամ ցընել վերջաւո-  
րեալ ներդործականներուն կրաւորականը կ'ըլլայ՝

Ա. Ցընել վերջաւորութիւնը ցուիլի դարձընե-  
րգ. այսպէս. սորմեցունէլ. իւ կեցուն. իւ խցուեր-  
դարձուն. մեցուն. վերցուեցաւ. եւայլն:

Բ. Տաւ բայցով ձեւացած անցողականները կրաւո-  
րական կ'ըլլան նոյն բային կրաւորականով. այսպէս.  
սրբել իւ որուն:

Գ. Ամէն անցողական կրաւորական չ'ունենար.  
այլ անոր տեղ իւը ներդործականին կրաւորականը կը  
դրուի, որ շատերունն արդէն նոյն է. ինչպէս Ճանչցը-  
նել, կրւ. ճանչցունէլ. դողցընել, կրւ. ժողցունէլ. կար-  
դացընել, կրւ. հորդացունէլ (որ ճանչնաւ, ժողնաւեւ կար-  
դաւ բայերուն կրաւորականներն են: — Նոյնպէս ցընել  
վերջաւորած ներդործականներուն՝ շատ անգամ իրենց  
չեղոքն է իրենց կրաւորականը:

Դ. Ցընել վերջաւորած բայերուն կրաւորականը  
հասարակօրէն իբրեւ միադիմի կը գործածուի եղ.  
Յդ գէմք. Թոյն իւ խցուն իւ մեցուն. այսինքն թոյն  
կը խմցընեն կը մեռցընեն. (տես 214:) — Այսպէս  
ալ կ'ըսուի կրաւորական՝ երդեցունէլ. ի'երդեցուն. փո-  
խանակ՝ երդունէլ. ի'երդուն:

### Յ Օ Դ Ո Ւ Ա Ծ Ե Կ .

ԲԱՑԵՐՈՒ ԺԱՄՄԱՆԱԿՐՈՒՆ ՎՐԱՅ ԴԻՑԵԼԻՔ

§. 1. Բաղադրեալ ժամանակներ:

243. Բայերուն ժամանակներէն ոմանք Պարզ են  
եւ ոմանք Բաղադրեալ: — Պարզ ժամանակ են՝ որ  
մէկ բառով կը լսրենան. ինչպէս՝ Տեսնեմ. լսեցի. ժորժել.

իսկ թաղաղրեալ ժամանեակ՝ որ պարզ ժամանակներէն կը կազմուին՝ անոնց վրայ մէկ կամ երկու բառ աւելցրնելով. ինչպէս. Լուսէ է. ուեսած է՛ ըլլամ. պիտ' որ իմանայ: — Սինչեւ հիմայ զրուած բայի ժամանակները պարզ էին. հիմայ տեսնենք բաղադրեալներն ալ:

244. Բաղադրեալ ժամանակներէն ոմանք կը կաղմուին Անցեալէն. լած էմ. ուեսէր ես. ոմանք Ստորադասականէն. պիտ' որ լում. ուեսնէր պիտէ. ոմանք ալ Աներեւութին հոլովածէն (որ է զերբայ ապառնի.) ուեսնէլու ևմ. Երեսլու էիր:

245. Բաղադրեալ ժամանակներուն մեծ մասը էմ եւ է՛ ըլլամ էական բայով կը ձեւանան. — որոնց նշանակութեանը համեմատ այլեւայլ անուն կու տանք:

### Սահմանական.

Յարախոտար. Տեսած եմ, տեսած ես, տեսած է: Գերախոտար իսմ Ալառիադար. Տեսած էի, էիր, էր: Կը ին իստորէալ. Տեսած եղայ, եղար, եղաւ. եղանք: Աղառնի. Պիտի տեսնեմ. իսմ Պիտ' որ տեսնեմ: Աղառնի - անիստար. Պիտի իսմ Պիտ' որ տեսնէի: Աղառնի - յարախոտար. Տեսած պիտի ըլլամ, ըլլաս: Աղառնի - գերախոտար. Տեսած պիտի ըլլայի: Յարախոտար անորոշ. Տեսեր եմ, ես, է. ենք, էք, են: Գերախոտար անորոշ. Տեսեր էի, էիր, էր. էինք, էիր: Հարիադրախան ներիայ. Տեսնելու եմ, ես, է. ենք: Հարիադրախան անիստար. Տեսնելու էի, էիր, էր. էինք: Հարիադրախան իստորէալ. Տեսնելու եղայ, եղար, եղաւ: Պայշմանախան յարախոտար. Տեսած կ' ըլլամ: Պայշմանախան գերախոտար. Տեսած կ' ըլլայի, կ' ըլլայիր: Պայշմանախան ապառնի. Տեսնելու կ' ըլլամ, կ' ըլլաս: Պայշմանախան ապառնի անիստար. Տեսնելու կ' ըլլայի:

### Ստորադասական.

Յարախոտար իսմ Ալառարէալ. Տեսած ըլլամ, ըլլաս: Գերախոտար. Տեսած ըլլայի, ըլլայիր, ըլլար. ըլլայինք: Աղառնի. Տեսնելու ըլլամ, ըլլաս, ըլլայ: Աղառնի անիստար. Տեսնելու ըլլայի, ըլլայիր, ըլլար:

Հրամայական.

Ապառարեալ. Տեսած եղիր. տեսած եղէք:  
Ապառանի. Տեսնելու եղիր. տեսնելու եղէք:

Դերբայ.

Աներեայն իսպարեալ. Տեսած ըլլալ:  
Աներեայն ապառանի. Տեսնելու ըլլալ:

Նմանապէս կրաւորականները. Տեսնուած էմ. ավա-  
նուած էի. ավանուեր էմ. պիտի ավանուիմ. ավանուելո-  
ւս. ավանուած ըլլային, եւայլն:

Նշանակութեան կողմանէ բուն յարակատարն եւ  
անորոշ յարակատարը փոքր տարրերութիւն մ'ունին:  
Ան անցեալով շինուածը կը ցուցընէ թէ ատեն մը  
առուզիւ եղած է գործողութիւնը, կամ թէ չեղած  
չէ: Չորօրինակ. Խնդն զմեզ դեռած ու հետերնիս իւ-  
սած է: Տունս այրած է: Խսկ եր անցեալով կազմուա-  
ծը (Եպիր մասնկան պէս. տես վարը 253.) կը ցուցընէ  
թէ օտարին վկայութեամբը կը խօսուի, կամ թէ՝ յտ-  
աջ եղած բան մը դեռ. հիմայ կ'իմացուի. այսպէս.  
Խնդն զմեզ դեռեր է: Գեղի տունս այս գիշեր այցեր է:  
Ծնած օրա հայրս հետիր է: Քնոյս մէջ իսուր է:

Բայց ո՞չ եւ եր անցեալով շինուած գերակատար-  
ներն իրարու տեղ կը գործածուին հաւասարապէս:  
Հոն հացեց էի. նոյն է թէ ըսես՝ Հոն հացեր էի:

246. Բաղադրեալ ժամանակներուն բացասակա-  
նը կը ձեւանայ երբեմն մէկ երբեմն մէկալ մասը բա-  
ցասական ընելով. այսպէս.

Տեսած չեմ, իսմ չեմ տեսած. Չեմ տեսեր:

Պիտ'որ չտեսնեմ, իսմ չտեսնեմ պիտի, իսմ չպի-  
տի տեսնեմ:

Պիտ'որ տեսած չըլլամ, իսմ չտեսած պիտի ըլ-  
լամ, իսմ պիտի չտեսած ըլլամ, իսմ չպիտի տեսած  
ըլլամ, եւայլն:

Չտեսնելու ըլլար, իսմ տեսնելու չըլլար:

Տեսնուած չէի ըլլար, իսմ չէի տեսնուած ըլլար,  
իսմ չտեսնուած կ'ըլլայի:

Տեսած մի ըլլար: Տեսնուած մի ըլլար. եւայլն:

247. Յարակատար եւ գերակատար կը շինէ Ու-  
նիս բայն ալ ո՞չ անցեալով. — ավանու լունիս. պիտած  
սանիս: Այնչափ թշնամեաց դէմն ելուն լունէն:

§. 2. Ժամանակ շինող մասնիկներ :

248. Զորս լծորդութեանց պատկերին մէջ տեսանք որ սահմանական ներկայն եւ անկատարը՝ ստորագասական ներկայէն եւ անկատարէն կ'ելլեն՝ սկիզբնին իւ մասնիկն առնելով : — Այս մասնըկանս վրայ քանի մը դիտելիք կայ :

249. — Ա. Չայնաւոր գրավ սկսած բայերէն յառաջ՝ իւ մասնկան ը գիրը կը թողուի կամ կը կըճառուի ապագժարց (') նշանով . այսպէս . է՛տակէմ . իւ սեմ . է՛ընէմ . է՛երնային+ , եւայլն . (փիսկ . իւ տընէմ . իւ ըսեմ եւայլն , որ անախորժ կը հնչէր :)

250. — Բ. Երեկք միավանկ բայ կայ — իւ լու տալ, որ իւ մասնկան տեղ հին իւ մասնիկը կ'առնուն . այսպէս . իւ նու իւ մասնուն . իւ լու . իւ նու իւ այիշը . իւ ուային :

251. — Գ. Հինգ բայ կայ որ երեկք իւ մասնիկ չեն առնուր . եւ են՝ էմ , իամ , սոնէմ , գիտէմ , իբնամ :

252. Սահմանական ներկային եւ անկատարին վերջին ծայրը իր մասնիկ գրաւելով՝ կը ցուցընէ թէ գործողութիւնը դեռ կը շարունակուի , կամ թէ հիմակը ըլլալու վրայ է . եւ նոյն է տաճկ . յօր մասնկան հետ : Օրինակ . կը մեռնի , (տճ. էօլիւր.) — իւ մեռնի իոր , (տճ. էօլիւյօր.) կ'ելլիք , (տճ. լուտր ըլլը) — է՛ելլիք կոր , (տճ. լուտր սուպուն.) բայց հիմայ գրաւորի մէջ այդ մասնիկը շատ քիչ կը բանի :

253. Եղիշ (տճ. էմէշ) բառը կը գրուի յաջորդ ժամանակներուն վրայ եւ կը ցուցընէ թէ գործողութիւնն օտարին վկայութեամբը կը հաստատուի , կամ թէ յառաջ եղած բան մը դեռ հիմայ կ'իմացուի :

Սահմ . ներկայ . կը ուեսնէ եղիշ . — որ անկատարի տեղ աւ կը բանի . (չ'ըստիր՝ իւ ուեսնէր եղիշ :)

Յարակատար . Տեսած է եղիշ . } — որ կատարեալի եւ Յրկտր անորոշ . Տեսէր է եղիշ . } գերակատարի տեղ աւ կը բանի . (չ'ըստիր՝ ուեսսաւ եղիշ . ուեսսաւ եր եղիշ :)

Ապառնի . Պիտի ուեսնէ եղիշ :

Ապո . յրկտր . Տեսած պիտի ըլլոյ եղիշ :

Հարկադրական. Տեսնելու է եղել. որ աւելի բաղձար եւ ափսօսալ կը ցուցընէ: — Այս վերջինն երեքն ալ նոյնպէս իրենց անկատարներուն տեղ կը բանին. (չ'ըսուիր պիտի տեսներ եղել. ուեսած պիտի՞ր ըլլոր եղել, եւայլն:)

254. “Եւ մասնիկը բայերուն ետքը գրուելով թէական միտք մը կու տայ անոնց, կամ” ենէ եւ երբ մակըայներուն զօրութիւնն ունի. զորօրինակ. առիր նէ. իւ պէսնէմ նէ, լաւ եւս՝ ուեսնէմ նէ. լեր ես նէ. (ենէ) շուշունէր նէ. շուշունէր նէ, լաւ եւս՝ շուշունէ նէ, (փիսկ. ենէ առիր կամ երբ որ առիր, բսելու: ) Այդ նէ մասնիկն ալ հիմակուան մաքուր գրողները շատ չեն յաճախեր:

255. Ստորագտասական ներկայինն եւ անկատարին սկիզբը նոր բառն եւելցընելով տեսակ մը հրամայական կը ձեւանայ. — Թող մոռնէ. նող մոռնին. նող սոյտունն. նող մոռնէր. նող չորնէ. (իբր թէ նող որ մոռնէ:) կամ նաեւ յետագաս՝ Տեսնեն նող. չորնէր նող:

## Գ Լ Ո Ւ Խ Չ Ո Ր Ր Ո Ր Դ

### Դ Ե Բ Բ Ա Յ

256. Դերբայ, շորրորդ փոփոխական մասն-բանի, թէ անուան եւ թէ բայի պաշտօնը միանգամայն կը կատարէ. զորօրինակ եթէ բսեմ” Աշխատելն եղէ, աշխատիլ բայ է՝ վասնզի գործողութիւն կը ցուցընէ, եւ միանգամայն անուն է հօլոված, որ նոյն էր թէ բսեմ՝ Աշխատելն եղէ:

Թէպէտ Դերբայը բային մէկ եղանակն ըլլալով՝ բայէն զատ մասն-բանի համարուելու շէր, բայց որովհ հետեւ միանգամայն անուն ալ է, հարկ է որ քերականը իրը անունէն եւ բայէն զատ մասն-բանի առանձին ճառէն Դերբայի վրայ:

257. Դերբայը չորս գլխաւոր մաս ունի. 1. Անեղնոյթ, Տեսնել. 2. Բնիդուննելութիւն\*, Տեսնող. 3. Անցեալ, Տեսած, ուեսեր. 4. Ապառնի, Տեսնելի+:

\* Ա երջինն երեքը կը կոչեն ոմանք՝ բացասականթիւնն անիայ. (Դիմուող.) Բացումնելութիւն ամցայ. (Դիմուուշ.) Բացումնելութիւն ապառնի. (Դիմուելի+)

258. Գերբայ երկու տեսակ է. Գոյական գերբայ,  
եւ Ածական գերբայ: (Երբեմն բայի տեղ ալ կը բա-  
նին, որ Բ մասին մէջ կը տեսնենք:)

259. Գոյական գերբայ են Աներեւոյթն ու Ապառ-  
նին, որ կը հոլովին եւ յօդ կ'առնուն. — Չեր Երեսը  
շխացայ. Իմ հողէս ետքը: Քու կանուխ հասնելի+ր  
գիտէի:

Աներեւոյթը կը հոլովի՝

Տեսնել, տեսնելու, տեսնելէ\*, տեսնելով:  
Նայիլ, նայելու, նայելէ, նայելով. (տես 26:)

Պէտք որ բլայ՝ յոքնակի ալ կ'առնենայ. Անանի  
ովքներ շատ եմ տեսեր: Այդ սորեւ իմեներդ չե՞ն  
որ զքեղ կը կործանեն:

\* Բացառականը սովորաբար յօդով կը գործածուի:

260. Ածական է ո՞ւ ընդունելութիւններէն ոմանք եր-  
շող մարդ: Երդ ու կաքաւ սէրող ժողովուրդ մը: Գործ  
գործող մարդիկ. — եւ կը հոլովի Ա հոլովման պէս:  
Յոքնակին շատ անդամ գրաբար ձեւով կ'բլայ՝ բար-  
իցողէ, ողոց:

Ա լճորդութեան ընդունելութիւններէն ոմանք եր-  
բեմն գրաբարէ առնելով եցու կը յանդին՝ Գ եւ Դ  
լճորդ. նման. — երդեցող. ատեցող. իշխեցող. — ինչ-  
պէս նաև անցեալը քիչ տեղ՝ սիրեցեալ, խաչեցեալ:

261. Ածական է ած անցեալը. — Յոդնած մարդ.  
Տեսած տունս. Գետնէ բուսած ժայռեր. — կրաւորա-  
կան՝ Փայֆայուած զաւակներ. Կարդացուած գրքեր:  
— Բաղադրեալ ժամանակներ կը կազմէ Եմ եւ ի՞լլամ  
էական բայերով. Տեսած Եմ. լուծ ըլլամ. (տես 244,  
245: ) (Ած անցեալն երբեմն գոյական ալ է, եւ եր-  
բեմն բայի տեղ կը բանի. տես Բ մասն: )

262. Իսկ Եր անցեալն ոչ կը հոլովի ոչ ալ մի-  
նակ կը մնայ. այլ բաղադրեալ ժամանակներ շինելու  
կը ծառայէ Եմ (եւ ոչ ի՞լլամ) էական բայով. Տե-  
սեր Եմ. լուծ էի. (տես 245: )

263. Լի+ ապառնին միշտ գոյական է եւ յօդ  
կ'առնու. Ըլլալի+ն յառաջուց գուշակել: Ընելլի+ը չեր  
գիտեր: Ըսելլի+ս իմացան: Գուլլի+ն կը վախնայինք:

(Տաճկ. օլուժաղը. էրեմեյինքն. իւլյանեյինքն : ) Երեւակ+  
կայ. (տճ. Աբովէճեւ [+ի մակ] զար մը : )

264. Ավագառնին (ած անցելցյն պէս, 247.)  
բաղադրեալ ժամանակ մը կը կազմէ ունիմ բայով. Ալ  
զինքը ունանելի+ չունիմ: Եթէ այսօր չյաղթուեցաւ, ալ  
յաղթուելի+ չունի. (այսինքն երբեք պիտի չյաղթուի.)  
— որ հասարակօրէն բացասական կը գործածուի:

Ոմանք սովորած են ի՞ւ ապառնին իրը ածական ալ  
դործածել. Ու-դուելի+ կերակուր, (փխկ. ու-դուել-.)  
Խրիստիլի+ դեսպան. Ըլլուկ+ հրաւերը. (265:)

Դերբայներն ամենն ալ իրենց կրաւորականն ու-  
նին. ինչպէս բայերուն խոնարհմանց մէջ տեսանք:

265. Աներեւութին սեռականը թէ բաղադրեալ  
ժամանակներ կը ձեւացընէ: — Տեսնելու եմ, էն. եւ  
թէ իբրեւ ածական կը գործածուի. այսպէս. Առա-  
նուլու երազներ. Բնուիլու տուն. Տեսնելու (կամ ու-  
նուելու) բան մը. Չուդուելու կերակուրներ:

266. Երկու ածական գերբայ ալ կայ զբարարէ  
առած. — Եաւ անցեալն եւ Ավ ապառնին. այսպէս.  
Անցեաւ տարի. Կործանեաւ գահ. (այսինքն՝ անցած,  
կործանած.) — Սիրելի բարեկամ. (այսինքն սիրուելու.)  
Ուշակ վիճակ. Ամենուն սպելի:

267. Դերբայներու կարգին կը վերաբերին տե-  
սակ մը բառեր ալ որ բատ ինքեան գյական անուններ  
ևն՝ բայց բայի կամ գյական աներեւութի նշանա-  
կութեամբ. որ կը կոչուին թայամոհն. այսպէս են  
խօսուած+, (տճ. սէօլլու, խօսիլ բայէն.) ընթաց+,  
վաղելը, (գրըր. ընթանուլ բայէն.) յոդնութիւն+, (յոդիլ  
բայէն.) սոսումն, (սոսուլ բայէն.) ուրման+, (սորմա-  
նուլ բայէն.) եւայլն:

Օրինակներէս կը տեսնես որ բայանունները բայ-  
երուն արմատէն կ'ածանցին՝ վրանին փոքր յաւելուած-  
մառնելով:

# Գ Ի Պ Ի Խ Խ Հ Ի Ն Դ Ե Բ Ո Ր Դ

## Մ Ա Կ Բ Ա Յ

268. Մակայ կ'ըստի այն անփոփոխ մասն - բանի (12.) որ բայերուն կամ ածականներուն, կամ նաև ուրիշ մակրայի մը կերպը, աւելը, ժամանակը կը բացատրէ. (ինչպէս որ ածականը գոյականին ինչպէս ըւլալը կը ցուցընէ.) զորօրինակ. Սուել տրոնջել. Շուռան մոռնալ. Սաստիկ անհամբեր. Մերին կամայ մերին ակամայ:

Քերականը մակրայներն իրենց նշանակութեանը համեմատ այլեւայլ կարգերու կը բաժանեն. 1. Ուրուիտն, ինչպիսութիւն ցուցընող. 2. Քանակիտն, չափ. 3. Տեղակտն, ուր. 4. Ժամանակիտն, երր. եւ 5. Հարցիտն, դարսիտն, սուրստիտն, բացատրիտն: Մենք իւրաքանչիւր տեսակին զլուխն իրենց կարգը նշանակելէն եարը, ուրիշ աւելի կարեւար բաժանում ունինք ընելու:

269. Մակրայները կը բաժնուին՝ 1. Բուն մակրայներ. 2. Գոյականէ մակրայներ. 3. Հոլովեալ մակրայներ. 4. Ածականէ մակրայներ. 5. Դերանունական մակրայներ, եւ 6. Կրկնաւոր մակրայներ:

### §. 1. Բուն մակրայներ:

270. Բուն մակրայները կամ պարզ բառեր են, ինչպէս. սուել. եւ կամ որոշ մասնկաւ մը ուրիշ բառէ ածանցած. ինչպէս. մեծապէս. իշխանաբար. սըստանց: — Աւասիկ գործածականները:

#### Ա. Ուրուիտն:

Ի՞նչո՞ւ իմացաւ:	Բառնի տարին:
Ի՞նչո՞ւ գժուար է:	Շուռան մարեցաւ:
Ի՞նո՞ր շսոսկացիր:	Հերթ երթալ:
Ի՞նո՞ր խեղճ են:	Հայերէն խօսիլ:
Հաղի-մթնցեր էր:	Ցունարէն կարգալ:
Հաղի-փրծանք:	Մերիդի առնուլ:
Հաղի-չորս անգամ:	Մերիդի կենալ:
Սաստիկ առնջեց:	Ի՞նչ կը ծեծկուիք:

Ի՞նչ ես կեցեր։  
 Կամու անձնատուր եղայ։  
 Ակամայ սկսանք։  
 Կամայ ակամայընդունելու է։  
 Կամայ կը քալէր։  
 Ամենեւին փոյթու շէ։  
 Բառբառովին մոռցայ։  
 Բանաւ շեմ յիշեր։  
 Եսպար ջնջուեցաւ։  
 Աւելի կամեւելուշայան։  
 Աւելի կամայ։  
 Ա՛լ աղեկ է. Ա՛լ աւելի։  
 Ա՛լ կ'ուզեմ. (աճ. դահու։)  
 Լուէ կ'ըսեն՝ ալ կը պառայ։  
 Ա՛լ յայ չկայ. (աճ. արիլըդ։)  
 Ա՛լ շեմ սպասեր։

Բ. . Տեղական։

Այս աշխատանքի մակրայներն երկու նշանակութիւն ունին. մէջ մը ներգոյականի (աճս 61, 4.) մէջ ժամանակականի. այսպէս. Ո՞ւր մնացին, (աճ. նէրէտէ.) Ո՞ւր հասան, (աճ. նէրէյէ) Այս երկու նշանակութիւնները մակրային քովին բայր կ'օրոշէ։

Ո՞ւր դիմեցին։  
 Ո՞ւր ժողուցիր։  
 Ո՞ւրի եկաւ։  
 Ո՞ւրի դիմանամ։  
 Ո՞ւրի (ոսկից, ո՞ւր ուղին, ո՞ւր ուղաց) անցան։

Այս աշխատանքի մակրայներն երկու նշանակութիւն ունին. մտիկ ըրի։  
 Առաջանաւ մեռաւ։  
 Հարիւ վճարելու է։  
 Յանձնի կը հանդիպի։  
 Սուեղ թուղթ դրեցէր։  
 Յանկարծ ներս մտան։  
 Արէտեղին կը բնակին։  
 Արէտեղին կը բնակին։  
 Գրելու մոռցուած էր։  
 Արծաղուկու կը զգուշանամ։  
 Աէր ջապէկու իմացուցին։  
 Անմէ ջապէկու ցամքեցաւ։  
 Հայրաբար խրատեց։  
 Չարաւար խոցուցեցին։  
 Գաղլունի ժողվուեր են։

## Բ. . Տեղական։

271. Տեղական մակրայներն երկու նշանակութիւններն են. մէջ մը ներգոյականի (աճս 61, 4.) մէջ ժամանակականի. այսպէս. Ո՞ւր մնացին, (աճ. նէրէտէ.) Ո՞ւր հասան, (աճ. նէրէյէ) Այս երկու նշանակութիւնները մակրային քովին բայր կ'օրոշէ։

Քանի դիմանամ։  
 Արծաղուած կ'իյնայ։  
 Արծաղուած կ'իտեցէր։  
 Հերուսած զարնուեցան։  
 Արծաղուած զարդարուած։  
 Ներաւասամի ունեին։

## Գ. . Ժամանական։

Երբ տեսար։  
 Ակար կը գտնուի։  
 Ամեն է իր զբաղած է։  
 Երբեմն լուելու է։  
 Երբեմ ստելու շէ։  
 Ակրի զուարթ է. Ակրի  
 ախուր։

Աւ այծմ կէս է։  
 Աւ ժամա հոս ենք։  
 Ուշ մնալու շէ։  
 Դեռ շէի լսած։  
 Երբ դէր շէինք վար  
 իջած։  
 Կանանի աճապարեր է։

կոնուիլել հասաւ :	Նոի պարտքու կատարե :
Արդեն մեռած էր :	Յեղոյ զղջացաւ :
Յառաջ մենք աւետեցինք :	Յաւելան պիտի թա-
Յառաջանյն ըսեր էին :	դաւորե :
Դ. Հարցավան, բացասավան, եւայլ :	
Ինչու ախուր ես. (կամ ինչու համար :)	Հապալ, աղեկ գիտեմ:
Մինել չեր խոստացած :	Ալ, Զե, եկած չունի:
Արդեօտ գիտեին, կամ Գիտեին արդեօտ :	Ու ապաւեն դուն էիր:
Երբ արդեօտ կը դառնայ :	Մէ տանիր :
Գուշե չիմացան :	Քառ լիցի, անսանկ խօսք
Թերեւս վշտանայ :	Շըսաւ :
Այս, այնպես է :	Եւ ու դուրս ելաւ երբե՞ :

### Տ. 2. Գոյականի մակրայներ :

272. Գոյականէ առնուած մակրայներեն տեղականներն եղակի ու յոքնակի կը հոլովին Ա. Հոլովման տակ. յօդ ալ կ'առնուն՝ մանաւանդ ներգոյականն ու բացառականը (տես 271: ) Բուն բառը (կամ ուղղականն) որ տրականի նշանակութեամբ է՝ անյօդ կը մնայ:

### Ա. Տեղավան:

Ալք ելան :	Ներսը զարկաւ սպաննեց :
Ալք նայե. (տճ. եօդարը: )	Ներսն էինք. (իլքրու: )
Ալք մեռաւ :	Ներսէն աղդ ում մ'եղաւ :
Ալքն է մեացեր. (եօդարու: )	Դուռը վարեցին :
Ալքէն ինկաւ :	Դուռը մնալ :
Առ ձգեցին. (աշուս: )	Դուռը բնել. (առշուս: )
Առը կ'աշխատեր :	Դուռը պտրտե :
Առն ալ զէնքեր կային.	Դուռն անոնց կը սպասէ.
(աշուսը: )	(առշուսը: )
Արէն թող բերեն :	Դրէն պաշարեցին :
Ներս յարձակեցան. (իլքրէ: )	Աւզը անցնինք :

Առջեւ կենայ. (Եօն, Եօնէ, Եօնովէ:)	Գիշաց նառեց. (Քարշալու:)
Առջեւէն կ'երթան:	Գիշաց } մնացին. (Քարշալ-
Երեւ նայեցաւ:	Գիշացը } դաս:
Երեւ մնացէք. (արդայտ, արդապտա:)	Յարակ } անցնիլ:
Երեւէն պարտելու եր:	Եր դառնալ:

273. Շատ մ'ալ տեղական մակրայներ կը ձեւանան արել եւ դի գոյական անուններով. — Այս արել կամ այս արելը կամ հոս արելը. Այն արել, հոս արել. Սո արել. աս արելին. հոս արելին. Ո՞ր արել, ո՞ր արելին. Ամեն արել: Կ'ըսուի նաեւ Այս արելաց կամ հոս արելաց. հոս արելաց. ո՞ր կամ ո՞ր արելաց. ամեն արելաց. հետու արելաց. ճօր արելաց. մէջ արել. մէջ արելաց կամ մէջ արելին (կամ մէջուելաց, մէջուելին.) եւայլն: Նոյնպէս ալ՝ Ամեն դի. ամեն դիաց, այս դիաց, այն դիաց. — մէշտ արելաց եւ դիաց բառերը եղակի սեռականի տեղ առնելով:

Բ. Ժամանակական:

274. Գոյականէ առնուած ժամանակական մակրայները Գ Հոլովման պէս կը հոլովին՝ եղակի թուով եւ առանց յօդի:

Այսօր դալու եին:	Հերու դեռ ոզջ եր. (անցած կած կամ վաղն անձնաւուրը կ'ըլլան:)
Վաղն կամ վաղն անձնաւուրը կ'ըլլան:	Սարու մարդ չկար:
Երեկ չկրցան հասցընել:	Յարակ լսէ յետոյ խօսէ:
Հէմայ } եկաւ:	Յարակընէ դուշակեց:

Միշտ յօդով կը բանի՝ Երեւ (յետոյ) զղաց. Երեւէն կը տեսնուինը. Աերջին ընտանեցաւ:

### §. 3. Հոլովեալ մակրայմեր:

275. Հոլովեալ մակրայներն այլեւայլ հոլովելով ձեւացած են՝ գոյական կամ ածական անուններէ:

## Ա. Ուսիւկան:

Խորիս պատռիրեց:	Մէկանց } վրաս յարձակե-
Ակրով կ'աշխատիմ:	Մէկեն } յաւ:
Փունով հասուցեք:	Արդանց կ'աղաշեր. բոլոր
Հասուց բժշկեց:	որդանց կը պաղամին:
Դիւրաւ կը ցրուի:	Երեսանց բարեպաշտ մէկը
Դժուարաւ կը հասնի:	կ'երեւար:
Բարով (բարեաւ) վայելէ:	Անօթի ինրանց գեղ խմել:
Արդունօւ վեր ելան:	Ծափաւ տալ. ծախսաւ-
Եւելօւ կ'ուրախանամ:	նուլ. ծախս հանել:

## Բ. Տեղական:

Ներսանց կը մաշի:	Մօրանց կռուեցան:
Դրսանց երեւցընել:	Հետառանց նշմարեցինք:
Երեսանց պարտելով:	Ասածունց ճամբայ գնեւ-
Քովանց զարկին:	լու եր:

## Գ. Ժամանակական:

Արենօւ ճանչուոր եինք:	Պղպինուց կրթուած:
Ժամանակաւ թշնամիս եր:	Յառաջուց մարդարեաւ
Օր մը օրանց ելաւ եկաւ:	յաւ:
Գիշերանց կոխեց մտաւ:	Հեմակուց սկսելու ե:
Աւագուանց } իմացուե-	Ի յաւելենից սահմա-
Աւագուանց } յաւ:	նուած ե:
Հապոնց դիտեինք:	Ի սիղբան ձայն չհանեց:
Հնուց սովորութիւն եւ	Ի սիղբանէ սոեղծեց:
դած եր:	
Քանի մը յորհակի ալ իբրեւ մակրայ կը գործածուի:	
Կորեա. Մօրեա. Անցիանեա. Յարանեա. Երտեր:	

## Տ. 4. Ածականէ մակրայներ:

276. Կան շատ մակրայներ որ զուտ ածական անուն են բայի վրայ ինկած. որոնցմէ ոմանիք դարձեալ յը անորոշ յօդով մակրայ կը ձեւացընեն:

## Ա. Ուսիւկան:

Խէսդ յամառեալ:	Պինդ յառաջ:
Խէսդ բարձր:	Ամուր կանչեցեք:

Ըստ ջանացինք :	Դանել վարուէ :
Ըստիւի խմեր է :	Մանը ջարդեցէք :
Քիւ չոյզնեցայ :	Պահան գործեր է :
	Բառականական :
Երիար խօսեցաւ :	Անդադար սիրո կը մա-
Երիայն քնացեր եմ :	շեցրնել :
Ըստունակ կուռոյ մէջ են :	
	Գ. Բանականական :
Ո՞ւչակ կեցար :	Ի՞նչակ տրտմեր է :
Ո՞ւչակ խորունկ :	
Աւասիկ ճը յօդով մակրայները :	
Ըստ ճը կեցաւ պարծեցաւ :	Կամացուկ ճը վերուցեր է :
Քիւ ճը տարակուսեցայ :	Խել ճը փնտուելէն ետքը :
Ըստ ճը կը շիջանի :	Խշ ճը սպասուց :

### §. 5. Դերանունական մակրայներ :

277. Դերանունական կամ Դիմուշ կը կոչենք  
այն մակրայներն որ և, ու, և դերանունական յօդերով  
կազմուած են՝ երեք դեմքի համեմատ :

Ա. Արականան :

Այսպէս պատմեցին :	(Տանի, ռամկ. կը համա-
Այսպէս լոելչը ըստ :	րուի:)
Այնպէս սորվեցուց :	Սանի նանի անցուցինք :
Ասոնի հասկրցուցին :	Այսպէս մացորդներն
Առանի խաղցուր :	Դոյնոպէս ալ:
Անանի գրեցէք :	Նոյնոպէս
Աննի կենայ :	

Բ. Տեղական :

278. Դիմուշ աեղական մակրայները դերանու-  
նական հոլովով բացառական մ'ունին՝ իւ յանդով:  
Խոկ տրականի եւ ներդոյականի զանազանութեանը  
համար տես վերը 271:

279. Ցուցական դերանուանց եզակի բացառա-  
կանն ալ իբրեւ մակրայ կը գործածուի:

Հաս վաղեց :	Ասդին նոտայ :
Հաս մնաց :	Ասդին եկեք :
Հասիւ (հասիւց) անցան :	Անդին իջան :
Հաս խուրեցին :	Անդին թառեր է :
Հաս ովկ կայ :	Անդին ըրջան ըրէ :
Հասիւ հալածեց :	Այսունետեւ կը շահիս :
Հան հասայ :	Այսունետեւ բառական :
Հան կը բնակեր :	կ'ըլլայ :
Հանիւ գառնալով :	Սըկէ ովկ անցաւ :
Ասիւ ելլես :	Սըկէ նըկէ գտնէ խօսի :
Ասիւ փախան :	(Տըկէ, [շուրապան.] ռ.մկլ.
Անիւ հեծան :	կը համարուի :
Ասդին (այսդին) նայեցան :	

### §. 6. Կրկնառոր մակրայներ :

280. Շատ մակրայներ կրկնութեամբ կը գործածուին, ինչպէս Աէր վեր ցատքել. կամ գոյական անուն մը կրկնուելով մակրայ կ'ըլլայ. ինչպէս Ասէն առէն աներեւոյթ կ'ըլլայ :

Ասէա սորեա շարժիլ :	Քէն + էն { մօտեցաւ :
Կամաց իւմաց յառաջանալ :	Քէնէ + նէն {
Ուր ուր շողին վեր կ'ելլէ :	Օաննը ծաննը կը կարդար :
Կախ իսխ կը պարտէր :	Մէննէ մէննէ * քննելու է :
Ծառ ծառ նայիլ :	Երիսու երիսու առջեւս հա-
Ես ես քաշուեցան :	նեցին :

\* Մէննէ զուտ ածական է. սակայն իրրեւ մակրայ առանց կրկնութեան չի բանիր: Այս մակրայիս տեղ ռամփիը սովորած է տաճկական ոճով ըստ՝ Այսինքն. Երիսու երիսու. որ արդէն կրկնառոր թառական ածականներ են. (122.)

Տեղ ուն փոսեր բացին :	Ուր + սոր + վար իջնալ :
Ասէն առէն կ'երեւար :	Դաս դաս կ'երգելին :
Հաս հաս փրցուց կերաւ :	Ասրդ իսրդ եկան շարուե-
թել նել կախուած էր :	ցան :

Կամ հոլոված .

Աէրէն է վար սեւցեր է :	Ծայրէ (է) ծայր { կարդացի :
Մէննէ է մէն վեր ցատքեց :	Գլխէ դւուին

Քոմիւնը կեցեր են:      Զեւէլ յեւտ անցաւ անհե-  
 Դիմաց դիմաց խօսիլ:      տացաւ:  
 Տեղն է ուղը պատմեց:      Հետ զնետէ (հետզնետէ) կը  
 Փոխն է փոխը պահապահ:      բարձրանայ:  
 կեցանք:  
 Առն է վայրը } վասիսիս  
 Առով զաղ } եկաւ:  
 Զեւէլ յեւտէ կը պարտեին:      Տուն առ առան սաղմօսել:  
 Օրէ օր } կը պայծառաւ  
 Օր առուր } հայ:      Դաստ առ բառ օրինակել:  
 Հիմակու հիմաց }  
 Հիմակու հիմաց } յայշանի շէ:  
 Կոյր զիստայն հետեւիլ:      Հաղիւ հաղ լսուելու:

281. Ասոնցմէ զատ կան դարձեալ շատ մը բա-  
ռեր, հոլովեներ ու զրոցուածքներ որ մակբայի տեղ  
կը գործածուին, եւ կը կոչուին Մակրայակնրայննը.  
ինչպէս.

Մ'յ օտաւ հառաչեց եւ  
 անշնացաւ:  
 Ասոր վրայ ամեն մարդ իւր  
 տեղը քաշուեցաւ:  
 Օր օր-ան վրայ թժիւր կը  
 յաճախէ:  
 Ըստ ամենայնի եղբօրոր-  
 դւոյն նման է:  
 Ըստ օրինի, Ըստ պատշաճի  
 վարուեցան:

Ըստ պատաճան իմացայ:  
 Ըստ առաւելն երկու ժամ  
 կը տեւէ:  
 Ըստ հարին բերանը գոցեց:  
 Խելք+ գործել:  
 Զուշնը յանձն առնուլ:  
 Կըլլայ ո՞չ չի տեսներ:  
 2ըլլայ նէ բան մ'րսեն:  
 Կարծես նէ դիւահարեր է:  
 Այս առեն ելան դացին:

Կամ ո՞ր շաղկապով՝ Երբ ո՞ր լսեցինք: Քանի՞ ո՞ր  
 ատանք հսու են: Մինչւ ո՞ր ժողովուրդը ցրուի: Այնուշ-  
 ո՞ր ամենիքս ապշեցանք մնացինք:

# ԳԻՌԻԽ ՎԵՑԵՐՈՐԴ

## ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

282. Նախադրութիւնն կ'ըսուի այն անփոփոխ հոլովառու \* մասն-բանի, (12.) որ գոյականի կամ դերանուան մը՝ իւր բայցին հետ ունեցած յարաբերութիւնը կը ցուցընէ. ինչպէս. Չեզի համար աշխատեցայ: — Նախադրութեան քովի հոլովը՝ նախադրութեան խնդիր կը կոչուի:

\* Կ'ըսենք Հոլովառու, այսինքն քովը հոլով առնող վասնզի նախադրութիւն մը հարկաւ հոլոված բառ մը հետ կ'ուզէ. եւ այս է նախադրութեան՝ մակրայէն ունեցած տարբերութիւնը:

283. Նախադրութիւնները կը բաժնուին, 1. Բուն նախադրութիւններ. 2. Գոյականէ նախադրութիւններ, եւ 3: Մակրայէ նախադրութիւններ:

### §. 1. Բուն նախադրութիւններ:

284. Բուն նախադրութիւնները տրական հոլով խնդիր կ'առնուն. — ոմանքը յետադաս, այսինքն՝ խնդրէն ետքը. եւ քանի մը հայտ նախադաս, այսինքն՝ խնդրէն յառաջ:

#### Ա. Յետադաս

Քեզի համար յոգնեցան: Զքեզ տեսնելնուս համար: Թանամեցո հետ հաշտուեցայ: Ինձի հետ: Իրենց հետ:

Մարդու հետ:

Որո՞ւ դէմ ելար: Մեզի դէմ են խօսեր:

Չեզի լով գիտէր: Գայլի լով մեծ:

Ծնողաց հրամանին հակառակի:

Աշխատութեանս համեմատ:

Քեզի մօտ կը բնակէին:

Չեզի ոկտ բարելար: Թուշնոյ ոկտ անցաւ: Երազ տեսնելու ոկտ: Գանձ դտածի ոկտ:

#### Բ. Նախադաս

Առանց մեզի մօերթաք: Առանց ինձի չեր ըլլար: Առանց ընկերի: Առանց բան տեսնելու:

ՀՄՌ.

Մինչեւ մեզի եկաւ։ Մինչեւ քեզի կը հասնի։ Ասկէ  
մինչեւ ձեզի։ (Կ'ըսեն նաեւ մինչուի, ինչուան։)  
Դեռ է անոնց։ Դեռ է մեզի կու գային։  
Փախանակի իւր եղբօրը։ Փախանակի մեզի։ Փախանակ օտարին տալու։

Իբրեւ, իբր ամեն հոլով կ'առնու՝ իմաստին պահան-  
ջելուն համեմատ։ Իբրեւ մասնիչ վարուեցար։ Ի-  
բրեւ թշնամիէ կը զդուշանամ։ Իբրեւ խթանաւ  
արթընցընել։

285. Ի կամ յ նախդրով շինուած նախադրու-  
թիւններ ալ կան, ոմանք բացառական, ոմանք հայ-  
ցան հոլովով։

Քեզմէ է պար (կամ քեզմէ պար։)

Բաց է վասնզներէն։

Մանկութենէ է վեր։ Պղտիկուց է վեր։ Շաբաթէ մ' է  
վեր։ Անկէ է վեր։ (ծնորոն պերէ։)

Երեսդ է վեր։ Լեռն է վեր մազլել։ (աճ. պազդան  
եօդորը։)

Բերանն է վեր (է վայր։) Ականջս է վեր։ Գետն է վայր  
նաւեցին իջան։

Օրն է բուն։ Չմեռն է բուն։ Ցորեկն է բուն։ Գիշերն  
է բուն։ — Կամ որ նոյն է։

Օրն է դլուի։ Չմեռն է դլու։ Գիշերն է դլու։

286. Առ նախդիբը նոյնպէս տրական կը շինէ՝  
մարդու մը երթալու, խրկելու մտօք։

Դեսպաններուն առ թագաւորն ելած իրիկունը։ Առ  
Աստուած դիմել։ Պօղոսի առ Հռոմայեցիս թուղթը։

### §. 2. Գոյականէ նախադրութիւններ։

287. Գոյականէ առնուած նախադրութիւններն  
իրենցմէ յառաջ սեռական հոլով կ'ուզեն։

288. Գոյականէ առնուած նախադրութիւնները  
կրնան յօդ առնուլ՝ որոշեալ կամ գերանունական։

Ակայից առջեւ։ Պարսպին առջեւ կամ առջը։ Քու-  
առջեւ։

‘Ծառերու Եղեւ-։ Բլլոյն Եղեւ-ը։

Գլխոյս վերեւ-ը։

Պատին ներեւ-ը։ Զեր բռնութեան ներեւ-ն ընկձեալ։

Պաշտի վրայ։ ‘Ծովուն վրայ։ Լերանց վրայ։ Զեռքիդ

վրան։ — Ասկէ ելած է՝ Վրայօ+ հոլոված։ Այս  
խնդրոյս վրայօ+։

‘Ծառի բայ։ Պաշտպանութեանս բայ։

Քաղքի մէջ։ Ափիդ մէջ։ Մեր մէջ։

Զօրաց ուժ։ Եղբօրս ուժ։ Աւազանին ուժ։

Արեւուն դէմը նստիլ։ Առտուան դէմ։

Դատաւորի գէմաց ակնածութեամբ խօսիլ։ Ճամբուն  
դէմաց։

Եղբօրը ուն կամ Եղբօրը ուն ինք թագաւորեց։ Քու  
ուն Ես պատասխանեմ։ Փախչելու ուն դէմ  
գնելու էր. (տճ. Քաջանաբ եերէ։)

289. Ա-ջեւ-, Եղեւ- բառերուն տեղ կը գործա-  
ծուին նաեւ Ա-ջի, Եղեւ, բայց միշտ յօդով. այսպէս.  
Ակայից ա-ջին. Պարսպին ա-ջին. Քու ա-ջիդ։ ‘Ծա-  
ռերուն Եղին. Գլխուս Եղին. Քու Եղիդ։

290. Նախադրութիւն ձեւացրնող դպյականներն  
Ա հոլովման տակ են, եւ ամէն հոլով տնին Եղակի  
ու յոքնակի. այսպէս.

Ո. Հ. Քաղքին առջեւը, (շէնրին Եօնիւ, Եօնինիւ, Եօ-  
նինէ, Եօնինուկ. տես 62.)

ԱԵՒ. Քաղքին առջեւի, (շէնրին Եօնինիւն կամ Եօ-  
նինուկէ։ Ածական է. տես 169, 170.)

ԲԵՒ. Քաղքին առջեւէն։

ԳՐԸ. Քաղքին առջեւովը։

ՅԱՒՆ. Քաղքին առջեւները, առջեւներուն, առջեւ-  
ներէն, առջեւներովը։

Այսպէս կըսուի նաեւ Դրան Եղեւ-ը։ ‘Ծառին ուժի-  
կողովը։ Դրան Եղեւ-է կամ Եղեւ երկաթը։ Պարսպին  
վրայէն իջան։ Գեղին մէջին անցէք։ Զեռքին վրայուժը  
դպչիլ։ Թրին ուժուժը զարկաւ։

Նոյնպէս ասոնց յոքնակին. Անտառին մէջեւ,  
Եղեւները, մէջերէն, ուղերէն եւայլն։

291. Անհոլով են վերեւ, ներիւ, բայց ստացական յօդով կը բանին :

292. Գոյականէ առնուած նախադրութիւնները դիմորոշ կամ ստացական յօդ ալ կ'առնուն . դէմ . ուզգ . աւ վեր . վերեւս . ու վերնիս . և վերնին . աւ վերնիս . ու վեր . աւ վերէդ . և վերնէդ . եւայլն :

293. Այս նախադրութեանց եզակի սեռականէն վրանին որոշեալ յօդ դնելով ստացականներ կ'ելլեն (169, 170.) որ գարձեալ կը հոլովին եզակի ու յոքնակի . այսպէս . Ծառին վրայինը, վրայինէն, վրայինէն . վրայինէրը, վրայինէրուն, եւայլն : Նոյնպէս՝ Եղբօրդքովինը . Պարտէզին մէջինը . Տանս առջեւնէն . Ծովուն տակիններուն, եւայլն : — Կամ պարզ ստացական յօդով . Աւ վերնիս, ու վեր . և վերնիներուն, եւ այլն : (Ըսինք, 170. թէ չըսուիր մէկ յօդով՝ աւ վերէս . ու վեր - ու վեր :)

### §. 3. Մակրացի նախադրութիւններ :

294. Մակրայներէ առնուած նախադրութիւններն իրենցմէ յառաջ բացառական հոլով կ'առնուն : Դռնէն ներս տուին : Բոյնէն դուրս մնաց :

Լեռնէն վար թաւալել : Ժայռերէն վեր մագլելով : Գլխէս է վեր . Մէջքէն է վար :

Բլրակէն ասդին : Պատնէշէն անդին :

Քեզմէ յառաջ հասայ . (Էվլէլ : ) Անոնցմէ առաջ անցայ . (Էօնէ : )

Մեզմէ երեւ մնաց . (Էրէլ : ) Աերակրէն երեւ հանդշէ . (Աօնքա : )

Զըեղ տեսնելէն երիւ :

Ամէն վտանգէ ներսու :

Մօրմէն քառորդէ ճամբայ ելաւ :

295. Այս կարդի նախադրութիւններն ալ յօդ կ'առնուն եւ կը հոլովին . բայց այն ատեն բացառականի տեղ սեռական հոլով կ'ուզեն . այսպէս . Անստառին ներսէրն ապաւինած : Բանակին դրսէրն իժուռ կու դան : Լեռան անդին կողմը :

296. Մօդ եւ հետ մակրայներն ալ իրը նախազրութիւն կը դործածուին տրական հոլովով։  
Մեզի օօդ բանակեր էին։ Զքի օօդ բուսած ըլլալ։  
Ինձի հետ տեսնուեցան։ Որսորդներուն հետ ճամբայ  
ելանք։

297. Մօդ եւ հետ երբեմն սեռականով ալ կը  
դործածուին։ Մեր օօդը. Իր հետը. Որսորդներուն հե-  
տը։ Բայց աւելի յաճախ՝ ստացական յօդով առանց  
դերանուան։ Հետու եկուր. Հետերնիդ կու գայ։

## Գ Լ Ո Ւ Խ Ն Ե Ս Թ Ա Ն Ե Ր Ո Ր Դ

### Շ Ա Դ Կ Ա Պ

298. Շաղիապ կ'ըսուի այն անփոփոխ մասն - բանի  
(12) որ խօսք խօսքի կամ բառ բառի հետ կը կապէ։  
Արտորաց, բայց չհասաւ. — ուր բայց շաղկապը՝ որ-  
դորաց եւ հասաւ բառերն իրարու հետ կը կապէ։

299. Ահաւասիկ դործածական շաղկապները.  
Եւ. Ու. — Ես եւ եղբայրս. Գառն ու դայլը։  
Նաեւ. Այլ եւ. — Ոչ ես միայն, այլ եւ ընկերներս։  
Միանդամայն. — Աս ալ մանեամայն մտածելու էր։  
Ալ, միշտ յետադաս. — Դու ալ չիմացար։ Չայն ալ  
կտրեցաւ։ Տեսայ ալ կերայ ալ։

Կամ, կամ թէ. — Աչքը իամ ականջը։ Զկրցաւ իամ  
նէ չուզեց։ Կամ զօրքը իամ զօրապետը։  
Թէ . . . թէ. — Թէ խոստացաւ եւ նէ կատարեց։  
Թէ. — Հասաւ նէ չհասաւ։ Տեսար նէ չէ։ Ի՞նք նէ  
ուրիշը։ (Ասոր տեղ կ'ըսուի ռամկօրէն՝ չէ նէ։)  
Թէ. Եթէ. } — Ենէ արգելեալ է, կը հրաժա-  
թէ որ, Եթէ որ. } ըիմ։ Պատմեցէք նէ դիտէք։  
Թէ, նախադաս. — Թէ կը հասնի ան չեմ դիտեր։  
Թէ, յետադաս. — Աճռեց նէ անարժան է։  
Որ. — Հրամայեց որ սպաննեն։ Այնչափ շփոթեր էր՝ որ  
չլսեց։

Որ, (Եթէ, Երբ որ.) — Դուրս որ ելլես։ Աս որ եղաւ։  
Նէ. — Հասաւ նէ. (տես 254։)

Ու շաղկապով շատ ուրիշ բառեր կը ձեւանան. Ու  
որ. «Ի՞ն որ, որը որ, դերանուն» (173, 174.) — Քանի որ,  
Երբ որ, ուր որ, այնպես որ, այնուն որ, գնչիւ որ, իրան  
որ, եւայլն. մակրայ (281.) — Մահաւանդ որ, բառախն  
որ, ինչու որ, նե որ, ենե որ, չե՞ որ. շաղկապ:

Բայց. Սակայն. — Կը ծոփ, բայց չի կոտրիր: Սակայն  
ինքն ալ ապահով չէր:

Եւ սակայն. Բայց եւ այնպէս.

Սակայն եւ այնպէս.

Ի վերայ այսր ամենայնի.

Այսու ամենայնիւ.

Թէեւ. Թէպէտ, թէպէտ եւ. — Թէեւ գիտնայ, յայ-  
տնի չըներ:

Ու թէ. Զէ թէ. — Զէ նէ գողնալ՝ այլ կողոպտել:

Ու միայն. — Ու մայն անօդուտ, այլ եւ վնասակար:

Զէ որ. Ոչ ապաքէն. — Զէ որ զմեզ զրապարտեցին:

Այլ. Հապա. — Դուն չես յանցաւորն, այլ քու կիրքդ:

Քան. Քան թէ. — Աւելի լայն է, առ նէ երկայն:

Մանաւանդ. Առաւել եւս. — Մարդու հետ մի  
թշնամնար, մանաւանդ բարեկամի հետ: Ծաղիկ-  
ները քաղեցէք, մանաւանդ շուշանները. (աճ. իլլ.:

Մանաւանդ որ. — Սիրով ճանչուորութիւն ըրի, մա-  
նաւանդ որ բարի անունն ալ լսած էի. (աճ. իլլ. +ի.:

Մանաւանդ թէ. — Մի ժողովէք, մանաւանդ նէ  
ցրուեցէք. (աճ. հանդիս.:

Իսկ, նախադաս. — Իսկ ես ինչ ընեմ: Իսկ անոնք կար-  
գէ դուրս մարդիկ են. (աճ. հելլ. օնլոր.:

Եւ ոչ, Եւ ոչ իսկ. — Եւ ոչ երեսը տեսայ: Եւ ոչ  
իսկ երկբայսական:

Անդամ, իսկ, միշտ յետադաս. } Թշնամեացն անդամ  
Նցն իսկ, միշտ նախադաս. } յարդելի: Դատաւորն  
իսկ զարմացաւ: Նոյն իսկ ծնողը թողուցին վախան:

Արդ. Աւստի. } — Ճանչուցէք որդ ճեր բարերար-  
իսկ արդ, նախադաս, ները: Իսկ որդ ուր են այնչափ

պարծեները:

Ուրեմն. } — Ո՞վ ուրեմն զձեզ վհատեցուց: Որդի  
Ապա ուրեմն. } Են, ապա ուրեմն ժառանգ ալ են:

Որպէսզի. — Որոքեսզի համոզուին:

Վասնզի. Ինչու որ. — Շնորհելու է, վասնչի շատ  
աղաջեց։  
Որովհետեւ. — Որովհետեւ անփորձ է՝ ստիպելու չէ։  
Հապա, հարցանելով. — Հապա մեր բանակին ուր էր։  
Հապա ովկ էր։  
Ապա թէ. — Ապա նէ կարելի չէ՝ ձգեցէք։  
Թէ ոչ. թէ չէ. Ապա թէ ոչ. — Ապա նէ ոչ ա-  
մենքս թրէ պիտի անցընէր։  
Թողթէ. — Եւ ոչ բերան բացաւ, նող նէ շաղակրատէր։  
Իբր թէ. Իբրեւ թէ. Որպէս թէ. Կարծես թէ. —  
Իբր նէ չէր տեսներ։  
Գրեթէ. — Գրենէ լեցուն էր։  
Այսինքն. Այս է։  
Գոնէ. Գէթ. — Անարգեց, թշնամնեց. բայց ժոնէ  
չվիրաւորէր։  
Զորօրինակ. Օրինակի աղաղաւ. — Լեռներ կան միշտ  
ձիւնապատ, ուրօքնակ Զիմակորասոյ։

## Գ Լ Ո Ւ Խ Ս Ո Ւ Թ Ե Ր Ո Ր Դ

### Մ Ի Զ Ա Ր Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

300. Միջարկոհմինն կամ Ջայնարկոհմինն կ'ը-  
սուի այն անփոփոխ մասն-բանի (12), որ մարդուն  
այլեւայլ կիրքն ու զգածմունքը կը յայտնէ, ինչպէս  
ցաւ, զարմանք, եւայլն։

301. Միջարկութիւններն իրենց յայտնած զգած-  
մանցն համեմատ այլեւայլ տեսակ կը բաժնուին, եւ  
են։

Ուրախութեան. Ո՛հ. ա՛հ. — Ո՛հ, ա՛լ երջանիկ եմ ես։  
Ցաւէ եւ զղջան. Վախ. վայ. վահ. ահ. ոհ. ախ.  
ափսան. աւաղ. մեղք. բարե. եղնեկ. մեղայ. —  
Վահ սիրելի։ Վայ ինծի. Մեղք քրտանցս որ թա-  
փեցի։ Մեղք որ, կամ Ակոսս որ չճանչցայ։  
Բաղանաց. Երանի թէ. Ուրէ թէ. Աստուած տայ կամ  
տար։ — Երանէ նէ ստուգուէր։ Ուր է նէ տես-  
նէի մէյ մը։

Երանելու - . Երամի . Երնեկ . — Երանի համբերողաց :  
 Երնեկի քեզի : Երանի է ձեզի :  
 Անիծելու - . Այս : — Այս ձեզ ապստամբներ : Այս է  
 զլխուն անզգամին :  
 Կոչախան իստ իտակըլու - . Ո' . ով . այ . է . հէ : — ՈՎ  
 թագաւոր : Այ անդէորդիք :  
 Ցուցախան . Ահա : Ահաւասիկ . ահաւադիկ : Աւասիկ .  
 աւադիկ : — Ահա տեսէք : Աւասիկ հասանք :  
 Աւադիկ սուտ խօսեցար :  
 Զարժացախան . Բարե . զարժանիք . հապա :  
 Խը իսուսելու - . Համ . ազէ . վաշ . քաջ . կեցցես . ապրիս :  
 — Համ մօտեցէք , համ հասէք : Կեցցես որդեակ , ա-  
 պրիս օնուս :  
 Ոշջունելու - . Բարեւ . բարեւ ձեզ . ողջոյն :  
 Զըսելու - . Ո՛հ . դարշ . պիղծ . էհ :

—————♦♦♦————

# ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԽՈՍՔ — ԿԵՄ ԲԱՌԵԹՈՒ ՀԵՄԵԶԵՑՆԱԽԹԻԲՆ

ՄԱՍԱՆՑ-ԲԱՆՏ կազմութիւնը, կամ բառերուն  
զատ զատ ինչպէս շինուիլը գիտնալէն ետքը՝ հարկ է  
գիտնալ նաև թէ ինչ օրինօք զանոնք իրարու կապե-  
լու կամ համաձայնցընելու է որ խօսք մը ելլէ:

302. Մասանց-բանի օրինաւոր դործածութիւնը  
կամ իրարու քով դալ կապուիլը՝ Ծարագրութիւնն  
կամ Մասանց-բանի համաձայնութիւնն կ'անուանուի:

303. Այս մասանց-բանի (Ընդհանուր) համա-  
ձայնութիւնը կամ Ծարագրութիւնն երեք դլխաւոր  
մաս ունի:

Ա. Յոնն համաձայնութիւնն, այսինքն թէ ինչ-  
պէս երկու բառ իրարու հետ պիտի յարմարին, կամ  
(քերականական լեզուաւ) պիտի համաձայնին:

Բ. Խննդրառութիւնն, այսինքն թէ որ բառ ինչ  
հոլով կ'ուղէ. եւ այս հոլովը խննդիր կը կոչուի:

Գ. Եիրառութիւնն, այսինքն թէ այլեւայլ մա-  
սունք-բանի ինչ կերպով դործածելու է. զորօրինակ  
իրենց շարքը, հոլովները, ժամանակները, եւային:

304. Խօսքը, որ նախադասութիւնն ալ կը կո-  
չուի, երեք դլխաւոր մաս ունի. 1. Անուն-բայի,  
2. Խնդիր եւ 3. բայ:

305. Անուն-բայի կըսուի ան որ կ'ընէ կամ  
կըլլայ:

306. Խննդիր ան է ինչ որ անուն-բային կ'ընէ  
կամ կ'ըլլայ:

307. Խոկ բայ՝ ըրած կամ եղած դործողութիւնն  
է: Զորօրինակ այս խօսքիս մէջ, Յովակէփ երազ տեսաւ,  
— Յովակէփ անուն-բայի է. Երազ՝ խնդիր, եւ ալեսաւ-  
բայ: ‘Եղնպէս՝ Լեւոն թագաւոր եղաւ, — Լեւոն  
անուն-բայի. Բայքառոր՝ խնդիր, Եղաւ՝ բայ:

# Գ Լ Ո Ւ Խ Ա Ռ Ա Զ Ի Ն

ՀԱՄԱՀԱՅԱՑՆԱԽԱԹԻՒԽՆ

308. \* ամամայնութիւն երկու տեսակ է. 1. Անուան մը իւր բային հետ, եւ 2. Անուան մը ուրիշ անուան հետ համամայնիլը:

Անուն ըսելով հոս գերանունն ալ մեկտեղ կ'առնունք, եւ ուրիշ ամէն մասն-բանի որ գոյականաբար գործածուած է:

## Յ Ո Գ Ո Ւ Ա Ծ Ա .

ԱՆՈՒՆ՝ ԲԱՅԻ ՀԵՏ

309. Անուն մը կրնայ բայի հետ երկու եղանակաւ կապուիլ. 1. իբրեւ Անուն-բայի եւ բայ, եւ 2. իբրեւ բայ եւ խնդիր: — Այս երկրորդ բաժանում՝ (իբրեւ բայ եւ խնդիր՝) ընդհանուր համամայնութեան մէջ զատ դլուխ մը կը կազմե:

Ա երը (305, 306.) նշանակեցինք թէ որն է անուն-բայի եւ որն է խնդիր: Այս յօդուածիս մէջ կը ճառնիք միայն բային՝ անուան-բայի հետ համամայնութեան վրայ. իսկ բային եւ իւր խնդրայն կամ խընդրառութեան վրայ յաջորդ գլուխյն մէջ կը խօսինք:

Անուն-բային՝ բային խնդրեն որոշելու համար բաւական է բային քովն ո՞ւ հարցումն աւելցընել. — ո՞ր բառն որ նոյն հարցման կը պատասխանէ՝ ան է անուն-բայի: Այսպէս. Եղբայրս օգտակար գրքեր ունի. — հարցներ, ո՞ւ առնի. — պատասխան, եղբայր. — ուրեմն եղբայր անուն-բայի է. օչտակար էր իշտեր՝ խնդիր:

310. Անուն-բային միշտ ուղղական հոլով գրուելու է. ինչպէս. Զըի մէջ յու-իւր կը լողան: Տերե-ները հովին կը շարժին: Տէրեան զԱժդահակ ապաննեց: — Ուղղական են յու-իւր, տէրե-ները, Տէրեան:

Իսկ բայն անուն-բայիին հետ համամայնցընելու համար՝ հետեւեալ կանոնները միաք առնելու է:

311. — Ա. Բային անուն-բայիին հետ գէմքով պիտի համամայնի. այսինքն՝ եթէ անուն-բային առաջին գէմք է, բային ալ առաջին գէմք գրուելու է. եթէ երկրորդ կամ երրորդ, նոյնպէս բային ալ՝ երկրորդ

կամ երրորդ գէմք դրուելու. է. այսպէս. Ես ունիմ. Դուն գտար. Ինք տեսնէ. Մենք մտնէինք. Դուք ողջ էք. Անոնք լսեցին: (2'ըսուիր՝ Ես ունիս, դուն գտառ, եւայլն:)

312. — Բ. Բայն անուն-բայիին հետ թուով պիտի համաձայնի, այսինքն՝ եթէ անուն-բային եզակի է իւր բայն ալ եզակի դրուելու է. իսկ եթէ յոքնակի է յոքնակի. այսպէս. Ես տեսայ. Դուն մտնես. Մենք խօսինք. Դուք լուէք. Անոնք լսեն: Թշնամին յաղթուեցաւ. Թշնամիք յաղթուեցան: (2'ըսուիր՝ Ես տեսանք. դուք մտնես, եւայլն:)

313. Բայց թէ որ շատ եզակիներ մէկ բայի անուն-բայի ըլլան՝ այն ատեն բայը յոքնակի կը դրուի. Դատաւորն ու խօրհրդականը ծանր պաշտօն ժողովն: Հայրս եւ եղբայրս զիս իը ինդուեն:

314. Ըստանեկան սճով կ'ըսուի երբեմն Հայրս մայրս հեռաւ, եւ ես որը մնացի: Կը գտնուի նաև ընտիր զրուածոց մէջ՝ Ալ անկէ ետեւ ի սպառ դուռը շրէից պատարագն ու քահանայութիւնը: — Աւելի ու մէ. կը համարուի յոքն. անուան-բայի եզակի բայ տալ. Բոցեր իւլլէ: Ծաղկիներ ըուսեր է:

315. Եզակի անուն-բայի մը թէեւ շատ բան մէկն ցուցընէ, բայն եզակի կը դրուի. ինչպէս. Այդ ժողովուրդն որո՞ւ իը ծառայէ: Մեր ընտանիքը պարբռալէն դուրս իւնակէր: Ամէն մարդ դուրս ելաւ: Չորս օր մնացած էր մեռնելուն: Երկու ժամ անցաւ: Հինգ հօգի աղստեցաւ:

316. — Գ. Երբ որ բայ մը այլեւայլ գէմքի անուն-բայիներ ունենայ, — եթէ անսնցմէ մէկն առաջին գէմքի է՝ բայը միշտ առաջին գէմք կը դրուի. Ես եւ դուն իրնան+ այս ճշմարտութեան վկայել: Մէն+, դուն+ եւ Յուստոս բերդին մէջն էին+:

317. Իսկ եթէ երկրորդ եւ երրորդ գէմքի անուն-բայիներ մէկտեղ գտնուին, բայը միշտ երկրորդ գէմք կը դրուի. Դուն+, Մուշեղն ու Վարդանն որոի եւ լած էիք: Կամ դուն կամ առաջիւ կախաղան պիտ'որ ելլէ+:

## Յ Օ Ւ Խ Ա Ծ

ԱՆՈՒՆ՝ ԱՆՈՒԱՆ ՀԵՏ

318. Անուան մը ուրիշ անուան հետ համաձայնութիւնը կրկին է: 1. Գոյական գոյականի հետ, եւ 2. Ածական՝ գոյականի հետ համաձայնած:

§. 1. Գոյական Գոյականի հետ:

319. Գոյական անուն մը երկու կերպով կրնայ ուրիշ գոյականի վրայ իյնալ. Ա. իբրեւ բացայացտիչ եւ բացայացտեալ, Բ. իբրեւ Յատկացոցիչ եւ Յատկացեալ:



ԲԱՑԱՅԱՑՏԻՇ ԵՒ ԲԱՑԱՅԱՑՏԵԱԼ

320. Բացայացտիչ կ'ըսուի այն գոյականն որ ուրիշ գոյականի մը որն ըլլալը կը բացայացտէ կտմ կ'որոշէ. անոր համար ալ այն միւս գոյականը կը կոչուի Բացայացտեալ, այսպէս՝ Զինուոր մարդ. Եփրատ գետ. Հռոմ քաղաք. ուր՝ զինուոր, Եփրատ եւ Հասմ բացայացտիչ են, եւ կը ցուցընեն՝ ինչ մարդ, ո՞ր գետ, ո՞ր քաղաք. իսկ ժարդ, ժետ, +առած բացայացտեալ են: Այսպէս ալ կ'ըսուի՝ Զմեռ ժամանակ. Գիշեր ատեն. Անիկ մարդ. Վիշապ օձ. Խշան եպիսկոպոս. եւ մանաւանդ յատուկ անունները, Դաւիթ թագաւոր. Ամովս մարդարէ. Մուշեղ սպարապետ. Հերովդէս Գալիլիոյ կուսակալ. Յազիկերտ Պարսից թագաւորը, կամ Պարսից Յազիկերտ թագաւորը:

321. Բացայացտիչը բացայացտեալէն յառաջ կը դրուի, եւ հոլովելու ատեն ինք անփոփոխ կը մնայ, յօդ ալ չ'առնուր. (տես 89—91.) այսպէս. Զինուոր մարդու հետ կենակից չեմ եղած: Կնէի մարդիկ: Եփրատ գետէն անցան: Անէ քաղքին պարիսպները: Կոյեմբեր ամսոյն մշջերը:

322. Երբեմն յատուկ անուն բացայացտիչները գրաբարի ձեւով միատեղ ալ կը հոլովին բացայացտելոցն հետ. Աստուած Այսէսոյ մարդունեն բերնովը դիմուցէլ յանդիմանեց:

323. Գրաբար ոճով կը սուի նաև յետադաս՝ Մարգարեն Ամովս, մարգարեն Ամովսայ: Եկան հասան մինչեւ ի դեսն Եփրատ: — Ինչպէս կը տեսնեմ՝ յօդը միշտ նախադաս բառին վրայ կ'իմնայ:

Է.

ՅԱՏԿԱՑՈՒՑԻՉ ԵՒ ՅԱՏԿԱՑԵԱԼ.

324. Յատկացուցիչ կը սուի այն սեռական հոլին որ գոյականի մը որուն ըլլալը կը ցուցընէ. անոր համար ալ այն քովի գոյականն իրեն Յատկացեալը կ'անուանուի. զորօրինակ՝ Թագուց ձայն. Ծովու եղերք. Թագուց բնակարանը. Հովուաց վրանները, եւայլն: Մարդու կեանքն ստուերի նման կ'անցնի:

325. — Ա. Յատկացուցիչն իւր յատկացեալէն յառաջ կը դրուի, միշտ անփոփոխ մնալով. այսպէս. Ծառի տերեւ. ծառի տերեւով. ծառի տերեւներ. — Թագաւորին հրամանը. թագաւորին հրամանէն. թագաւորին հրամաններուն, եւայլն:

326. Գրաբար ոճով սովորութիւն եղած է յատկացուցիչը յետադաս ընել. այսպէս. Փրկիչն աշխարհի. Արբութիւն սրբոց. Թագաւոր Ռաբունքաց. Որդիք աշխարհն. Որդիք Աստուծոյ. ու մէկտեղ հոլովել. Փրկիչն աշխարհի. Թագաւորին թագաւորաց: Սրբոյն իսրայէլի պատգամներն հնչեցուցէր լեռնէ լեռ. (այսինքն՝ իսրայէլի Սրբոյն պատգամները:)

327. — Բ. Եթէ յատկացուցիչն որոշեալ է (յօդով կամ ուրիշ կերպով.) յատկացելցն վրայ ալ պէտք է ստացական յօդ դրուիլ. ինչպէս. Թագաւորին պատուերը. Թուշնդյն բոյնը. Մեր ձեռքը. Եղբօրս որդին. Ծովուն եղերքը: — Թուշնդյն բոյնէն. Եղբօրս որդւոյն. Ծովուն եղերքէն. եւայլն: (2' ըստիր առանց յօդի՝ Թագաւորին պատուեր. թուշնդյն բոյն. Եղբօրս որդի. քաղքին պահապաններ. — կամ անորոշ յօդով՝ Թագաւորին հրաման մը. թուշնդյն բոյն մը. ծովուն խորշէ մը. գահերիցուն նամակով մը, եւայլն. ապա թէ ոչ՝ յատկացուցիչ սեռականը տրականի նշանակութիւն կ'առնու: ) Ուստի՝

328. Եթէ որոշեալ յատկացուցչի մ'առջեւ հարկ ըլլայ անորոշ յատկացեալ դնել, այսպէս դարձընելու է. Ծովովուն մէկ խորշէն. Գահերիցուն մէկ նամակովը, կամ պարզապէս՝ Գահերիցուն նամակովը:

Սեռական հոլովը տրականէն զանազանելու դիւրին կերպն առ է. — Եթէ գոյականի վրայ ինկած է՝ սեռական է, իսկ եթէ բայի վրայ՝ տրական է: Այսպէս սեռական է՝ Ուիւոյ նմանութիւն. Բարեկամի հը յանձնաբարութիւն. արական է՝ Ուիւոյ նմանի. Բարեկամի հը յանձնեցի: Այս կանոնէս դուքս կը մեան միայն երկու դիպուածներն որ վարը (357, 358) պիտի տեսնենք:

329. Եթէ յատկացուցիչն անորոշ է, յատկացելցին վրայ որոշիչ յօդ կրնայ դրուիլ՝ ու չդրուիլ՝ ըստ իմաստին պահանջելուն. ինչպէս. Թաղաւորի հրաման կամ Թաղաւորի հրամանը. Թուշնոյ բոյն կամ բոյնը. Քաղքի պահապանները. Թշնամուոյ յէւուէ կամ յէւուէն: — Բայց աղէկ դիտելու է որ Թուշնոյ բոյնը որոշիչ յօդով է, իսկ Թուշնոյն բոյնը՝ ստացական յօդով է:

Ըստ ենք (82) թէ գրաբար հոլովները՝ թէ եւ յօդ տուննան՝ որոշեալ կրնան համարուիլ. ասոնց յատկացեալը հարկաւ յօդ կ'ուզէ (եթէ անորոշ մոռք դրուած չըլլան.) այսպէս կ'ըսենք՝ Հայոց գնդերուն դրօշներն արեւուն դիմաց կը ծփէին: Թշնամեաց երթեւեկներն սկսան յաճախել: Գինուոյ բաժակը ձեռքն առնուլ: Մասեաց սարքը: Երասխայ ափունքը:

330. — Գ. Յատկացուցիչը կրնայ վայելուչ կերպով իւր յատկացեալէն ետքը դրուիլ՝ երբ մէջերնին ուրիշ մասն-բանի մտած ըլլայ. այսպէս. Չեռւընին մէյ մէկ սոստ առած յիւնեւոյ՝ բազմութեամբ ուշնելան յաղնեսդին: Ճարն է հատեր իւեղներուն, եւ օդնող չկայ: Զատ ուեսակ մ'ալ կայ յափշտակունեան: Չոսէ հը բերին անոյշ ջրէ:

331. Յետաղաս յատկացելոյն նախդիրը յատկացուցին վրայ կը դրուի. այսպէս. Մեր գնդերն վթշնամեաց բանակը ճեղքեցին անցան: Կամքիւսի առեթովպացւոց նախաւորն ըրած պատղամաւորութիւնն անպատռեցաւ: (Այսինքն՝ նշանակէն. առ նախաւորն:)

§ . 2 . Ածական Գոյականի հետ :

332. Ածականը միշտ իւր գոյականէն յառաջ կը դրուի, եւ անփոփոխ կը մնայ թէ թուով եւ թէ հոլովով. Բարձր աշտարակ. Ազնիւ գինին. Ազնիւ գինւոյն. Անոյշ ջուր. Անոյշ ջուր, եւայլն: (Տես 89:)

333. Ուրիշ դէպքերու մէջ ալ՝ ածականը թէեւ գոյականէն բաժնուած ալ ըլլայ, միշտ անփոփոխ է. Այդ քարերը շատ ծանր պիտի ըլլան: Խնչո՞ւ մեծամեծ աստղներն այդչափ ճանքէի երեւան: (Տես Ուղղական խնդիր, Երես 99:)

334. Միայն յոքնակի կը դրուի ածական մը երբ առանց գոյականի մնացած ըլլայ. զորօրինակ. Ընտանի անասունները միշտ մեր հետն են, իսկ վայրենիներն Արարիչը մեզմէ զատեր է: Պտղոյ կողովին մէջը գոյածներ ալ կային:

335. Գրաբար ոճով՝ քանի մը տեղ ածականը գոյականէն ետ կը մնայ. Աշխարհ ամենայն. Փրկիչն Քէ. Եղայր սէրելի. Ազեքսանդր Աբն. Կեկան ասորի. Ատոմ Գևոռանի, եւայլն: Նշնպէս Յակոր Շմառնեան. Սահակ Պետրոսեան. Դաւիթ Ճերմակեան. Եւ կը հոլովի Յակոբայ Շմառնեան. Սահակայ Պետրոսեան, եւայլն:

Ասկէ զատ կ'ըսուի՝ Արջ ճը տեսայ ձեան պէս ճերմակ: Ճամբռւ վրայ այլը գտանիք յարդով լի: Սեպան ճը թաղաւորի արժանի:

Այսպէս կ'ըսուի՝ Աեց ժամ ամբողջ. Գաւաթ մը լեցուն:

336. Քանի մը տեղ գրաբար ոճով ածականն իւր գոյականին հետ մէկտեղ կը հոլովի՝ նախագառ կամ յետաղաս, այսպէս. Մարգարէք Հայունը որբով խօսեցան: Մեծին Կերպէս օրերն Հայաստան բարեկարգ էր: Ամպարշոյն Աժամաբու արիւնը շները լափեցին:

# ԳԻՒԻԽ ԵՐԿՐՈՐԴ

ԽՆ Դ Բ Ա Ռ Ո Ւ Թ Ի Խ Ն

337. Խոնդրառոհթիւնն կըսուի Ընդհանուր համաձայնութեան այն մասն որ կը սորվեցընէ թէ որ բառն ինչ խնդիր կ'ուզէ:

338. Խոնդիր կըսուի այն հոլովն որ գլխաւոր խօսքին կիսկատար միտքը կ'ամբողջացընէ. (տես վերը 306:) զորօրինակ, թէ որ ըսեմ՝ Ես լսեցի, դուն մտար, — դեռ անկատար միտք մը կու տայ՝ որ իւր խնդրովը պիտի ամբողջանայ. այսպէս՝ Ես յայն լսեցի. դուն պարտեղ մտար. — Հոս յայն եւ պարտեղ խնդիր են:

Խնդիրը, ինչպէս նաեւ անուն-բային եւ բայը, խօսքին էական գլխաւոր մասն է. բայց թէ բայը եւ թէ նոյն իսկ գլխաւոր խնդիրն երկրորդական խնդիրներ ալ կ'ունենան՝ իմաստն աւելի ամբողջացընելու համար. զորօրինակ եթէ վերի օրինակներուն վրայ աւելցընեմ՝ Ես Եզրու ձայնը լսեցի. դուն մէ դռնեն դրաշ-այն պարտեղը մտար, — Եզրու երկրորդական խնդիր է յայն գլխաւոր խնդրոյն. մէ դռնեն երկրորդական խնդիր է ժորա բային, եւ դրաշ-այն երկրորդական խնդիր է պարտեղ գլխաւոր խնդրոյն: — Ասկէ կ'իմանաս որ յատկացուցիչն ալ իւր յատկացելոյն խնդիրն է, ինչպէս բացայացիչը բացայացելոյն, եւ ածականը զոյտականին ամբողջացուցիչ: — Աւսոմի

339. Խնդիր կրնան առնուլ

1. Բայերն ու 2. Դերբայները, որ հիմայ պիտի տեսնենք. (Յօդ. Ա եւ Բ:)

3. Գոյականները. (տես Բացայացիչ եւ Յատկացուցիչ, 320 եւ 324:)

4. Ածականները, որ այս գլխոյս մէջ (Յօդ. Գ.) կը տեսնենք, եւ

5. Կախադրութիւնները, որոնց խնդրառութիւնն Ա մասին մէջ տեսանք:

# Յ Ո Ւ Ա Ր Ա Ծ Ա Ծ.

Բ Ա Ց Ե Ր Ա Կ Ի Ն Դ Ա Ծ Ա Ծ.

340. Բայերու խնդիր գլխաւորաբար երկու տեսակ է. 1. Խնդիր-սեռի եւ 2. Խնդիր-բնութեան :

341. — Ա. Խնդիր-սեռի այն բնական խնդիրն է՝ որն որ ներգործական կամ կրաւորական բայ մը ուղղակի եւ ի հարկէ կ'ուզէ. ինչպէս՝ Ներգործ, խնդիր-սեռի. — Կային զԱբէլ սպաննեց։ Կրաւոր, խնդիր-սեռի. — Աբէլ Կայիննեն սպաննուեցաւ։

Օրինակէս կը տեսնես որ խնդիր-սեռին նախադասութեան գլխաւոր եւ էական մասն է։

342. — Բ. Խնդիր-բնութեան այն պատահական խնդիրն է՝ որ անուղղակի հայեցում մ'ունի իւր բային, եւ խօսքին իմաստին համեմատ որեւիցէ հոլով կրնայ գրուիլ. ինչպէս Կային զԱբէլ +արով կամ Քայուս սպաննեց։ — Կային զԱբէլ իւր նոխանչէն սպաննեց։ — Կային զԱբէլ Քայուս վայ սպաննեց։ Ես այդ մատանին սովորով գնեցի։ — Ես այդ մատանին Եղիսու դնեցի, եւայլն։

## §. 1. Խնդիր-սեռի։

343. Խնդիր-սեռի կ'առնուն ներգործական եւ կրաւորական բայերը։

344. Ներգործական բայերուն խնդիր-սեռին հայցական է. Հռոմայեցիք վշրուսառված առին։ Մըրիկը շատ ծառեր փրցուց։ Հրեայք պՅիսուս խաչեցին։ Զարդարապատ Արտաշէս անիծեց։

345. Կրաւորական բայերուն խնդիր-սեռին բացառական է. Երուսաղէմ Հառմայեցուցմէ առնուեցաւ։ Ըստ ծառեր մըրէն փրցուեցան (կամ փըթան։) Յիսուս Հրէիցմէ խաչուեցաւ։ Արտաւազդ Աւրաշէն անիծուեցաւ։

346. Օրինակներէս կը տեսնես որ եթէ ներգործական բայ մը կրաւորականի գառնայ, ներգործականին անուն-բային՝ կրաւորականին բացառական ՀՄՌ։

ինդիր - սեռի կ'ըլլայ . եւ ներգործականին հայցական  
ինդիր - սեռին՝ կ'ըլլայ կրտսերականին անուն - բայի :

իմանալու համար թէ արդեօք բացառական մը  
ինդիր - սեռի է թէ ինդիր - բնութեան՝ այս կանոնը  
միաք առնելու է : — Եթէ կրաւոր . բային բացառա-  
կանը ներգործականի մէջ անուն - բայի էր, ըսել է  
թէ ինդիր - սեռի է . իսկ եթէ չէ ինդիր - բնու-  
թեան է : Զորօրինակ . Երրուսաղէմ Հռոմայիշոցմէ  
առնուեցաւ . հոս Հռոմայիշոցմէ ինդիր - սեռի է առ-  
նութշտա - բային, (որովհետեւ ներգործականին մէջ ա-  
նուն - բայի էր . Հռոմայիշէ + զԵրրուսաղէմ առին) —  
Ասոր հակառակ երբ որ բաէի Երրուսաղէմ Հռոմայի-  
շոցմէ այսինքն Հռոմայիշոցմէ ձեռքէն առնուեցաւ,  
նոյն բացառականը յանկարծ կը դագրէր ինդիր - սե-  
ռի ըլլալէն, եւ կ'ըլլար ինդիր - բնութեան . (վասնզի  
ներգործականին մէջն ալ նոյնակէս բացառական էր .  
ԶԵրրուսաղէմ Հռոմայիշոցմէ առին) :

Բայց կան քերականներ որ միայն ներգործականին  
հայցականը ինդիր - սեռի կ'առնուանն, իսկ ուրիշ ա-  
մէն հոլովները կը կոչեն ինդիր - բնութեան :

347. Քանի մը ներգործական բայեր հայցականի  
սեղ տրական հոլով ինդիր - սեռի կ'առնուան . եւ են՝  
յանիւել, աղանձը, օձնել, սպասել, պիլել, խնայել, ճե-  
րեւել, շարնել, նայել, եւայլն . այսպէս . Աղեքսանդրը  
Պարսէց յաղթեց : Ճպուռը կ'աղաչէր ճը ջնոյն որ ցորեն  
փօխ տայ : Կ'ուղէք որ յեղի օգնեմ : Հինգ ամիս իրեն  
սպասեցինք : Քաղաամ կը զարնէր իշուն՝ թէ ինչու  
չես քալեր :

348. Երբեմն չեզոք բայերն ալ հայցական ինդիր -  
սեռի կ'առնուան — հասարակօրէն նոյն բային արմատը  
կամ բայանուանը . Անիուած Տ'ինկաւ՝ որ տիեզերը սասա-  
նեցուց : Լոց + ճը լացաւ՝ որ զաշխարհ արիւն լացուց :  
Ալ հիմայ յաւիտենական ուռնորդ կը քնանաս : Նոյնակէս  
կ'ըսուի՛ Զ+ԵՂկու լամ եւ ուռ յանդժնուանունորդ : (Ժամը)  
ուռնորդ հիմա բապէ անցեր է . (տճ. աէ+իզի պէշ իւլիշ) :  
Ըստ բան պարտական եմ քեզի : Նոյն իսկ իւանորդ ինծի  
պարտական ես : Եթէ հիւանդէ, միշտ ու հաց կերակրիւ :  
Արիւն քրտնիլ . Ես ճամբաս կ'երթամ .  
Կրակ շնչել . Ծոսվեր անցնիլ .  
Երկայն ճամբայ քալել . Զըլեղ անցանք :

§. 2. Խոնդիր - քննութեան:

349. Խնդիր - բնութեան ամէն հոլով կրնայ գրուիլ խմաստին համեմատ. (342:)

350. Ամէն տեսակ բայ (ներգործ. կրաւոր. կամ չեղաք,) կրնայ մէկ կամ աւելի խնդիր - բնութեան առնուլ այլեւայլ հոլովով:

**ՈՒՂՂԱԿԱՆ** խնդիր - բնութեան կ'առնուն՝

351. — Ա. Էտկան բայերը: Մարդու մանկանացուէ: Ճամբաները վրանդաւոր էին: Ռուբեն նադաւոր եղաւ: Կախանձուն ամէնուն առելիք կ'ըլլայ:

Այս ուղղական խնդիրն անուն - բայիէն զանազանելու համար ոմանք ԵՐԻՔՈՐԴ ԱՌԱՋԻՆ կոչած են:

352. — Բ. Բասել, Էնդուլ, Հարժուլ, Ֆանչուլ, Ֆրուլ, Արտուր, Արթուրիլ եւ ուրիշ կրաւորականներ: Երկրիս ամէնէն մերձաւոր աստղն արեժակ կը կոչուի: Շատերն որ բարեկամ կը կարծուէին եւ մեզի օքնական տրուեցան, մեր առաջն մատնիչներն եղան: Այսպէս ալ.

Թագաւոր գրուիլ.                  Հովիւ ընտրուիլ.

Բարերար Ճանչցուիլ.                  Զինուոր գրուիլ:

353. — Գ. Շատ չեղաք բայեր: Յիսուս, ամէն գանձուց արարիչը՝ աղքատ ծնաւ: Աբրահամ Ճեր մեռաւ: Աւազակաց Ճեռքէն Ժերէ փախան: Զաքարիա ինն ամիս համբ մնայ: Ղովտ Ժերէ գնաց, կամ Ժերէ ընկաւ: Վատանգաւոր պատերազմէն յաղնուկ ելաւ: Այն երկրին մարդիկը պէնսուր կը ծնանին: Կոյնագես ալ

Կրակ կտրիլ.                  Շաղիկ կը հոտի.

Պղտիկ իյնալ.                  Չորս տրամ կու գայ.

Կաղ մնալ.                  Խօսքդ ծանր կու գայ:

354. Ուղղական խնդիրն Եթէ ածական է, միշտ եղակի կը մնայ, (տես 333.) Եթէ ոչ մասնաւոր կերպով մը որոշուած ըլլայ. զորօրինակ. Որո՞նք են անորդան: Խոկ Եթէ գոյական է, Երբեմն եղակի կը գրուի, եւ Երբեմն յօքնակի՝ ըստ խմաստին պահանջելուն. Սա սեւ մարդիկն որ կը տեսնեա՝ առաղաք են: Այդ խօսած

ներբողներդ աւելի պարսաւ են քան թէ հովեստ : Առաքեալներն եկեղեցւոյ հիմունին եղան : Այսպիսի դեշաղուն+ էին մեր նախահայրները : Այն տեսած-ներդ Սիրերիոյ որ ջէր են :

355. ՀԱՅՅԱԿԻԱՆ խնդիր - բնութեան մինակ այն բայերը կ'առնուն՝ որոնց կրաւորականն ուղղական խրնդիր - բնութեան կ'ուզէ բաինք . (352.) այսինքն՝ ըսել, անուանել, ընտրել, դնել, տալ, եւ այլն : Մէջերնեւն ծերագոյնն իրենց էշեան կ'ընտրէին : Դուն քու եղբայրդ հենանս անուաներ ես : Զիս իրենց դադասոր կ'ուզէին գնել : Վաթսունուիրեք ձիւոր հերք բռնեցին : — Օրինակներուս մէջ բացայաց կը տեսնես որ ծերագոյնը, եղբայր, շին, յիշուր, եւայլն, հայցական խնդիր - սեռի են . իսկ էշեան, հենանս, դադասոր, չերք, եւայլն՝ հայցական խնդիր - բնութեան : Նոյնպէս կ'ըսուիք թագասառ գնել . Մէրէ փախցընել . Թաշնամի կարծել : Այսպէս ալ հետեւեալ ոճերը . (փակագ ծիւ որոշեալները խնդիր - սեռի են :)

(Մէկը) Խաղք ընել .	(Բանմը) ջղակոտոր հանել .
(Խօսքը) կարճ կտրել .	(Բանմը) մէկուն շնորհք
(Ոչխար) ընծայ տանիլ .	ընել .
(Ծատ ստակ) ծախք ընել .	(Զորը) պաղ խմելու է .
Ցանեցիր հանել, կամ	(Կոչչափ բան) պարտք Ցիրուցան ընել .
	ունիս :

Ասոնց նման են հետեւեալ անորոշ հայցականներն ալ . Տես սա տղան որ զիշուր են հագուցեր : Այդ կտաւն երեւ լուալու է որ ծերմլի :

Ըստներես յայտնի է թէ երբ որ բայր չէզօքի կամ կրաւորականի դառնոյ՝ հայցականը կ'ըլլայ ուղղական խնդիր - բնութեան, այսպէս . Ընծայ երթալ կամ տարուիլ . Ցիրուցան ըլլալ . Զայտուր ելլել :

356. Հայցական խնդիր - բնութեան միշտ անորոշ կը մնայ, այսինքն առանց որոշեալ յօդի . բայց իսրծել, էնթարել բայերուն քով երբեմն հարկ կ'ըլլայ՝ յօդ ալ գնել, մանաւանդ ստացական . այսպէս . Զինքն իւր խօսքերէն դատելով՝ նշնամիս կարծեցի : Զոքեզ

ալ իրենց ծառան կարծեր են։ Զիս նոյն առաղաքը կարծեր են՝ որ զմեզ լեռնէ լեռ հալածեց։

**ՍԵՐԱԿԻՆ** հոլովը բայի խնդիր չէ՝ այլ անուան, (տես 328, ծան.) բայց երկու դեպքի մէջ (հասարակօրէն էական բայի) խնդիր բնութեան կրնայ ըլլալ։

357. — Ա. Մէկուն ըլլալ կամ վերաբերիլ ցուցընելով։ Բոլոր իւր ստացուածքը ուերանեւան եղաւ։ Այս կողմը կը պահանջեր որ իշխանութիւնը առմին ըլլայ։ Հօրն ունեցածն որպեսոցը կը համարուի։

Անձնական դերանուանց սեռականը ստացական յօդ կ'առնու. իմն եր. մերն է. քուկուր ըլլայ. ձերը կ'ըլլար. որո՞նն էր։ — Բայց ասոնք ստացական ուղղական են, կամ սեռականէ - ուղղական՝ որ յաճախ տեսանք։

Կ'ըսուի նաև տրականով՝ ինձէ կ'ըլլայ. +ի՞ն ըլլայ. անանց եղաւ։ Բավանդակ ժառանգութիւնը մէս պիսի ըլլար։ Յունին պիսի ըլլայ։

Բայց տաճկական ոճ է ստացական յօդով՝ Եղբօրս մեկ որդին իսյ, շատ գրքերը իսյ։ Մեր ալ մեկ կառքը իսր. փոխանակ՝ Եղբայրս որդին մ'առնէ, շատ գրքեր առնէ. մենք ալ կառք մ'առնէն+։

358. — Բ. Տարիք ցուցընելու համար։ Տասուերիստ պարան էր Առղոմնն՝ երբ զահն ելաւ։ Իւր որբերէն մէկը հինգ պարան է, մէկալը հաղիւ Երիսու ամսուան։

**ՏԲԱԿԻՆ** խնդիր-բնութեան կ'առնուն բայերը։

359. — Ա. Երբ հարցուի թե որո՞ւ, ի՞նչ բանի. (տճկ. +ի՞ն, նէյի՛։) Ներեցէք անոնց որ զձեզ վշտացուցեր են։ Ուստի բարկացար կամ զով բարկացուցիր։ Կիւրս մեծ բարերարութիւն ըրաւ Հրեեց, եւ իրենց ազատիչ եղաւ. (սեռական կ'ըլլար՝ իրենց ազատիչն եղաւ։) Ըսէք ինձէ, որսո՞ն վկայ ըլլամ։

360. — Բ. Այս ընդհանուր կանոնիս տակն են ամէն շարժում ցուցընող բայերը՝ երբ որ մէկու մը կամ բանի մը երթալ, դալ, մօտենալ, խրկել, կանչել եւ այլն ցուցընեն\*. (տես վարը 364, տեղ մը երթալ, դալ.) զօրօրինակ. Նահապեաներն եկան Յակովայ, եւ պատմեցին թէ Յովսէփ կենդանի է եւ զքեզ իրեն կը կանչէ։ Փարաւոն զեղիսպացիքն Յակովայ խրկեց որ հաց գտնեն։ Գայլը մօտեցաւ գատնուին, երբ դեռ

անմեղը խոնարհած ջուր կը խմէր: Ինձի եկէք, եւ մի  
երթաբ այդ անծանօթ օդարտականներուն:

\* Ըարժում ցուցընող բայերուն համար տես նաև  
(286) նախադրութիւնը:

361. Այսպէս ալ աներեւութի տրականը. Այն  
ահաւոր երեւոյթը ուեսնելու գնացեր էի: Լուսու եկեր  
է: Իւր որդւոցմէ մէկը՝ բանակին մէջ շոտայէլու խրկեց:

362. Ըստ բային (երբ անուանել կը նշանակէ)՝  
հայցական խնդիր-սեռի տալու տեղ հասարակօրէն  
տրական խնդիր-բնութեան կը տրուի. ինչպէս. Ասոր  
ի՞նչ կ'ըսեն. (այսինքն՝ Զասիկայ ի՞նչ կ'անուանեն:)՝  
Գեղ մը հասանք՝ որուն տեղացիք գոմկունք կ'ըսեն:  
Այդ տեսակ հողութեան յափշտակութիւն կ'ըսենք:  
Ահա առողջ խելացութիւն կ'ըսեն:

363. Քանի մը բայեր (մանաւանդ գնել, վաճառ-  
ել,) յատուկ կերպով տրական հոլով խնդիր-բնու-  
թեան կ'առնուն. Հինգ դանեիանի վաճառել: Քառ  
դենարի կու տային: Հարթեր դանեիանի զնեցի: Ասոր  
դցնը ինաւնի կը զարնէ:

364. Անելիոնի ծրբելի խնդիր-բնութեան կ'առ-  
նուն շարժում ցուցընող բայերն՝ երբ որ տեղ մը եր-  
թալ, գալ եւայլն նշանակեն. զորօրինակ. Խսահակ  
իրիկուան դէմ դաշտ ելաւ որ զբօսնու: Այս խօսքը  
զօրաց ուղղելէն ետքը՝ դարձաւ իւր վրանը մտաւ: Կը  
սպասէին որ վիշտապն իւր բոյնը քաշուի. (այսինքն է  
դաշտ. յէւր վրանն: ) Այսպէս ալ Տուն դառնալ. Քա-  
շտ մանել. Աջ կամ յան դառնալ. Շառլ իյնալ.  
Տուն հրաւիրել, եւայլն:

365. Աննախդիր տրական են հետեւեալ խնդիր-  
բնութեանները. Զմանուկն ուսը զարկաւ տարաւ: Դեռ  
խօսք մը չէի բերանս տուած: Զեւու ձիթենւոյ ոստ մը  
տուին: Գլուխնը կտաւ. Մ'առած: Մատը մատանի ան-  
ցուցին: Աջ նայէ ու կը դանես: Բոլոր երկրին բնա-  
կիչքը լըս շել կը բաժնուին: Երիսու մաս բաժնուեցան:  
Նոյնպէս հետեւեալ ոճերը.

Զեռք ձգել, բերել. Ցոյց տալ. (ցուցընել.)  
Զի կամ կառք հեծնալ. Կուլ տալ. (կլլել.)

Եփե ելլել, Եփ հանել.  
Երեւան ելլել, հանել.  
(Արեւը) մարը մտնել,  
կամ մարը դառնալ.  
Բերան առնուլ.  
Միտք առնուլ.

Չեռք տալ. (մատնել.)  
Չեռք առնուլ.  
Ոտք ելլել, ոտք հանել.  
Գլուխ ելլել. (լմբնալ.)  
Գլուխ հանել. (լմբնցընել.)  
Փոխ առնուլ, Փոխ տալ:

Տաճկ. ոճ է ստացական յօդով՝ Դժուարը (դժարը) գալ. Դժուարս կու դպջ. (իւծիւմը իւթը:)

366. Կմանութիւն ցուցընող բայերը երբեմն անսախդիր տրական խնդիր կ'առնուն: Այսպէս. Առաջ կը նմանի. Թագաւոր կը նմանի. Տղայ մ'որ կտղիկ կը նմանի. (փոխանակ՝ հոտի, կտղիկ: ) Պաղեն սառեր փայտ է դարձեր:

367. Աննըստիի Ներդումնեւն խնդիր-բնութեան կ'առնուն բայերը՝ երբ հարցուի թէ ուր, ի՞նչ բանի մէջ, (առ. նէրետէ, նէտէ: ) կամ երբ, ի՞նչ ատեն, (առ. նէ զաման: ) Սարինացիք Լատիոնի էսպերը կը բնակեին: Ամենէն զարհուրելի գաղաններն Ափրիկէի անուղաղները կը դանուեին: Սկսած շէնքս յուսամ որ այս տարի կը լմնայ: Նոյն օրերը՝ Հրետապան մարդարեմը կար բանուը: Այսպէս ալ՝ Մէջը դօտի ուներ: Ճակտուը նիշ մ'ունի: Չեր+ը ցուպ կը կրէր:

368. Բայց շատ անդամ խօսքն աւելի որոշ կ'ըւլս դէ կամ վայ նախադրութիւններով: Մանուկն Յիսուս Երուսաղէմ դաշտուն դէ գտնուեցաւ: Ազերսանդր Բաբելոնի դէ մեռաւ: Գառչին դէ փակուած մատցինք: Ճակտին վրայ նիշ մ'ունի: Գիշեակ վրայ նախիւ:

Նոյն իմացիր Աննախդիր տրականի վրայ ալ: Ժողովէն դէ մոռնել: Ծառէ վրայ ելլել. (փխկ. ժողովէն մոռնել. ժառ ելլել: )

369. Բլօւթնեւն խնդիր-բնութեան կ'առնուն բայերն՝ երբ հարցուի թէ որմէ, ի՞նչ բանէ, ո՞ր տեղէ. (առ. ժիշտէն. նէտէն. նէրետէն: ) Եղբօրմէս լսեցի: Չեղմէ առինք: Թշնամւոյ յեր+էն վրձար: Տանիւն ինկերէ: Բանուէ վրախեր էին:

Այս բացառականը շփոթելու չէ խնդիր-սեռի բացառականի հետ, որ վերը (346. ծան.) տեսանք: Աւասիկ մէկ երկու օրինակ ալ:

խնդ. սեռի, բարստը քը հուրուսէն բժշկուեցաւ: Խնդ. բնու. բարստն իւր բարստութիւնն բժշկուեցաւ: Խնդ. ս. Զատիկայ կը ճանչնայ եւ ասէ կը ճանչնցուի: Խնդ. բն. Խարեւայ ըլլալն առիւ կը ճանչնցուի:

370. Բայցառական հոլով խնդիր - բնութեան կ'առնուն վահեալ, դադարիւլ, խափանել, արհելել, յան-յրանալ, եւայլն: Աչ ոք կրնար զիրենք այնպէս շարա-շար նեծիստելէն խափանել: Աշխարհութիւնն կամ Աշ-խարելէ մի ձանձրանար: Այսպէս ալ Պաշտօնէ հրա-ժարիլ: Գերութիւնն աղասել: Մուռ ու գինիէ ժուժկալել:

371. Գլործիկնելն հոլով խնդիր - բնութեան կ'առ-նուն բայցըն երբ հարցուի թէ ինչով. (աճ. նէ իլէ:) Ինք իւր բերնովը խոստովանեցաւ թէ մահապարտ է: Հրացանով զարկաւ մեռցուց: Օտարին սովորով ծախք ընել:

Մարդու եւ անձանց կամ շարժում ունեցող իրաց գործիականին համար հետեւեալ կանոնները միտք առնելու է:

372. — Ա. Եթէ անձը գործողութեան գործիքն է, (այսինքն՝ երբ գործողութիւնն անոր ձեռօքը կ'ըւ-լսոյ,) մինակ այն ատեն գործիական հոլով կը դրուի. զորորինակ. Թարգմանով խօսեցայ: «Օտարայն խարե-ցէք: Չեղանվ կը պարծի հայրենիքը:»

373. — Բ. Կոկ եթէ անձը գործողութեան ըն-կերն է կամ գործակից, (այսինքն՝ եթէ ան ալ միեւ-նոյն ատեն նոյն գործողութիւնը կը կատարէ,) այն ատեն արականով հետ նախադրութիւնը գնելու է. Թարգմանին հետ խօսեցայ: «Օտարայն հետ մշակներն ալ ճամբայ դրի: Չեղանվ հետ ևս ալ կը պարծիմ:

Այսպէս զատ իմաստ կու տայ Նուռակ երթալ, եւ Նուռակ հետ (քովէն) երթալ. Զիսէ կամ իւռակ երթալ, եւ Զիսան հետ, իւռակն հետ երթալ: — Ա-հազին զլիքիններու բազմութիւն մը մեր նուռակ հետ կ'երթար: Հարիւրաւոր թռաջուններ իւռակն հետ մին-չեւ առաջին օժեւվանն հասան: — Երկուքը մէկտեղ կը տեսնես յաջորդ օրինակներուս մէջ. Յավսէփ իւր եւ բարեց հետ թարգմանով կը խօսէք: Գոյութքու հետ ներածն կռառուեցանք չորս ժամ ամրող: Ժամանակը ամինքն բան բան կը փոխուի. մենք ալ ժամանակն հետ:

Տաճկերէն լեզուն այս զանազանութիւնը չունի:

Հոլովներուն ուրիշ գիտելիքները տես վարը  
զլ. զ.:

### ՅՈՒԱՆԻՆԻ Բ.

ԴԵՐԱԾՆԵՐՈՒ ԽԵԴԻՐ

374. Գերբայները նոյն հոլով խնդիր կ'առնուն  
ինչ որ իրենց բայր կը պահանջէ. այսպէս. Թուշտոն  
որսալ. Ռուշտոն որսացող: Երթուլ ուզել. Երթուլ ու-  
զող: Պատուոյ բաղձալ. Պատուոյ բաղձացող: Բանափէ  
փախչիլ. Բանափէ վախսած մարդ: Նոյնպէս կ'ըսենք՝  
Պատուոյ բերող ծառ. Աշխարհու տեսած մարդ. Դերջա-  
մին խրկուելու հաշիւները. Քեզի դալու թղթերը:  
Զեզէ առնելիք շունեի: Զեզու տեսմելիքս եկաւ:

375. Ընդունելութիւն-ներկան եթէ իրբեւ բայ  
առնունի իրեն բնական հոլովը խնդիր կ'ուզէ. իսկ եթէ  
իրբեւ գոյական անուն առնունի ինդիրը կ'ըլլայ սե-  
ռական հոլով յատկացուցիչ եւ ինքն անոր յատկա-  
ցեալը կ'ըլլայ. այսպէս.  
Ընդուն. իրբեւ բայ. — Զորիելիք+ ստեղծողը. Զեզ  
փրկողը. Ինձի հետեւողները:

Ընդուն. իրբեւ անուն. — Տէլովաց ստեղծողը. Մեր  
փրկողը. Իմ հետեւողներս:

Օրինակներէս կը տեսնուի որ այս գեպքիս մէջ  
ընդունելութիւնը յօգով է

376. Ըսինք՝ իրբեւ գոյական գործածուելով.  
վասնզի եթէ իրբեւ ածական առնունի ընդունելու-  
թիւնը՝ իրմէ ետքը գոյական մունենալով, (260.) այն  
ատեն նախընթաց խնդիրը հայցական կը մնայ. ինչ-  
պէս. Աքաարու արիւնը լափող չները. (Եւ ոչ՝ արեան  
լափող:) Անտառին մէջ քայտ կոտրող գեղացւոյն հան-  
դիպեցանք. (Եւ ոչ՝ քայտի կոտրող:) Պատուոյ բերող  
ծառ. (Եւ ոչ՝ պատուոյ:)

Բաց ասկէ՝ երբեմն հայցական խնդիր վայելուչ  
կ'ըլլայ եւ երբեմն սեռական, որ միայն վարժութեամբ  
կընայ սորվուիլ:

## Յ Օ Ւ Խ Ա Ծ Գ .

Ա Ժ Ա Կ Ա Մ Ն Ե Ր Ո Ւ . Ե Ւ Թ Ո Ւ Ա Կ Ա Ն Ո Ւ Մ Ա Վ Ա Մ Մ Ա Կ Ա Ն  
Ա Ն Ո Ւ Ա Ն Ց Խ Ս Դ Ա Ռ Ո Ւ Թ Ի Ւ Տ Ա Ը :

## §. 1. Ա ծ ա կ ա մ ա ն ո ւ ն ե լ ե ր :

377. Ո Ւ Ղ Ղ Ա Կ Ա Մ Ն Հ ո լ ո վ ի ս ն դ ի ր կ' ա ռ ն ու ա մ ե ն տ ե -  
ս ա կ ա ծ ա կ ա ն ՝ ե ր բ ա ն ո ր չ ա փ ի ր կ ա մ ա ս տ ի մ ա ն ը ց ո ւ ց ը -  
ն ո ղ գ ո յ ա կ ա ն մ ը հ ե ա ն ո ւ ն ի . ի ն չ պ է ս . Ն ա ր ու ք ո դ ո ն ո -  
ս ո ր թ ա գ ա ւ ո ր ն ա ր ձ ա ն մ ը կ ա ն դ ն ե լ տ ո ւ ա ւ ՝ վ ա ն ս ո ւ ա ն  
ի ա ն դ ո ւ ա ն բ ա ր ձ ր : Հ ի ն դ հ ի ն դ ի ա ն դ ո ւ ա ն ե ր կ ա յ ն ձ ո ղ ե ր ա ն կ ե ր  
է ի ն : Մ ո ւ ն մ ը հ ե ռ ո ւ : Ք ա ն ա ր ա մ ծ ա ն ո ր : Ի ՞ն չ ա ս ո ի -  
ճ ա ն ն ե ղ ե ն ե ղ ե ր ա ն ց ք ե ր ր : — Հ ո ս ո ւ զ զ ա կ ա ն ի ս ն դ ի ր  
ե ն ՝ վ ա ն ս ո ւ ա ն դ ո ւ ա ն . մ զ ո ն մ ը , ե ւ ա յ լ ն :

378. Տ Բ Ա Կ Ա Մ Ն Հ ո լ ո վ ի ս ն դ ի ր կ' ա ռ ն ո ւ ն ՝ Ա բ ժ ա ն ի .  
օ դ ո ւ ա կ ա ր . վ ե ս ս ա կ ա ր . ն մ ա ն . մ օ ր . կ ա ր օ տ . ծ ա ր ո ւ է ե ւ ա յ լ ն :  
թ շ ն ա մ ե ա ց ա հ ա ր կ ո ւ . Ա ր ե ա ն ծ ա ր ա ւ ի .  
Ա շ խ ա ր հ ի վ ե ս ս ա կ ա ր . Զ ո ր ս հ ո դ ւ ո յ բ ա ւ ա կ ա ն .  
Ա մ ե ն ա յ ն ի կ ա ր ո ղ . Ծ ա տ ե ր ու ա տ ե լ ի .  
Ք ե զ ի ն մ ա ն ն ե ր ր \* . Ա մ ե ն ո ւ ն բ ա ղ ձ ա լ ի , ս ի -  
Տ ե ս ն ե լ ու ա ր ժ ա ն ի . ր ե լ ի , ե ւ ա յ լ ն :  
Ե ւ ը ն դ հ ա ն ր ա պ է ս ա լ ի , ե լ ի ա ծ ա կ ա ն դ ե ր բ ա յ ն ե ր ր , ի ն չ -  
պ է ս ե ն ՝ Ն ա խ ա ն ձ ե լ ի . ս ո ս կ ա լ ի , ե ւ ա յ լ ն :

« Կ' ը ս ո ւ ի ն ա ե ւ . Ք ա յ ց ն մ ա ն ն ե ր ո ւ . բ ա յ ց ա յ ն ա տ ե ն  
ն մ ա ն գ ո յ ա կ ա ն ա ր ա ր ա տ ն ո ւ ա ծ կ ը հ ա մ ա ր ո ւ ի :

379. Բ Ե Ց Ա Ռ Ա Կ Ա Մ Ն Հ ո լ ո վ ի ս ն դ ի ր կ' ա ռ ն ո ւ ն ՝ Հ ե ռ ո ւ .  
պ ա ր ի . ո տ ա ր բ ե ր . ա ղ ա ր . ա ն յ ո յ ս . ա ն դ ի ս . ա ն ե ր ե ւ ո յ լ ի .  
ե ւ ա յ լ ն :  
Բ լ ը է ն հ ե ռ ո ւ . Փ ր կ ո ւ թ ե ն է ա ն յ ո յ ս .  
Ա մ ե ն շ ն ո ր հ է ա ն մ ա ս ն . Մ ե զ մ է ա ն ծ ա ն օ թ .  
Ա ս կ է տ ա ր բ ե ր . Ա չ ք է ա ն ե ր ե ւ ո յ թ .  
Լ ա ծ է ս տ ա ր բ ե ր . Մ ա հ կ ա ն ա ց ու ն ե ր է ա ն տ ե ս :

380. Բ ա յ ց Ա ն դ ի ս , ա ն դ ա ն օ յ ն , ա ն շ բ ո ւ ն է լ ի , ե ւ ա յ լ ն .  
ա ւ ե լ ի վ ա յ ե լ ո ւ չ կ ե ր պ ո վ տ ր ա կ ա ն ի ս ն դ ի ր կ' ա ռ ն ո ւ ն  
փ ո խ ա ն ա կ բ ա ց ա ռ ա կ ա ն ի . Մ ե զ ի ա ն ծ ա ն օ թ . ա ւ ա յ ա ն -  
ե ր ե ւ ո յ թ . յ ա ց ա ն մ ր ա ն ե լ ի :

381. ԳՈՐԾԻԱԿԱՆՆ ՀՈԼՈՎ ԽՆԴԻՐ Կ'ԱռՆՈՒՆ ԱՅ Կամ  
լի+ . լԵցուն . էու-շու . երեւելի , եւայլն ածականները :  
Շնորհօք լի . Հացով ջրով կուշտ .  
Պաղով լեցուն կողով . Քաջութեամբ նշանաւոր .

382. Ածականի խնդիր կը տրուի նաեւ ստացա-  
կան յօդով գոյական մը . զօրօրինակ . Մեջը -պարապ  
սնտուկ մը : Չայնը -տկար երդիչ մը : Չեւ+երնին - ան-  
զէն պահապաններ : Մատը -ճեղքուած մէկը : Տերեւ-  
թափած տունկ : Չեւ+ը -կոտրած զինուոր : Գուն աւա-  
դիկ հաքին -ելած մարմին մըն ես : (Այս ոճը տաճկե-  
րէնէն մտած է . որուն տեղ հասարակօրէն բարդ ածա-  
կան մը կը գործածենք . Տերեւաթափ , տկարածայն ,  
Ճեռնբեկ , եւայլն : )

383. Բաղդատական ածականները կամ բացա-  
ռական խնդիր կ'առնուն , եւ կամ +ան չ նախադրու-  
թեամբ հայցական . զօրօրինակ .

Մեղմ աւելի երջանիկ , կամ քան զեւլ աւելի երջանիկ .  
Մեղմ երջանկագոյն , կամ քան զեւլ երջանկագոյն :

384. Կոյն խնդրառութեամբ դրականն ալ բաղ-  
դատականի տեղ կ'անցնի . այսպէս . Մեղմ երջանիկ  
կամ քան զմեղ երջանիկ .

Ծաղիկը պարէն գեղեցիկ է , կամ Ծաղիկը +ան զպառող  
գեղեցիկ է .

Պառուղը ծաղկէն (աւելի) աղէկ է , կամ Պառուղը +ան  
զպառողէն աղէկ է :

385. Գերադրական ածականը երբեք խնդիր չ'առ-  
նուր , եւ կ'ըսուի Ամենապարզ խօսուածք . Ամենաստո-  
րին բացատրութիւններ . Ամենասիրելի բարեկամ .  
Ամենասուրբ կոյս , եւայլն : Բայց

386. Կայ Համեմատութեամիշ - գերադրական մաւ-  
որ կը շինուի հասարակ բացդատականին վրայ ստացա-  
կան յօդ դնելով , եւ ամէնէն կամ +ան զամէնը խնդիր  
տալով . այսպէս .

Ամէնէն ծերագոյնը . Ամէնէն ընտիրը .

Ամէնէդ աղքատը , կամ Ամէնէն աղքատնէդ .

Ամէննէս արժանաւորը , կամ Ամէնէն արժանաւորնէս :

387. Ալեքըն, յեղին, իրասեր, հետառոր ածական-ները համեմատութեամբ - գերադրական կ'ըլլան հոսով մակայով, այսպէս. Հուսի վերջն օրը: Երիցագոյն եղբօրմէն մինչեւ հոսով իրասերը: Հուսի հետառոր աստղ-ներն աշքի աներեւոյթ են:

Չուտ տաճկերեն է ին մասնիկն ալ որ ոմանք զրոց մէջ կը գործածեն. Է՞ն նմանը. Է՞ն առաջները. Է՞ն ներսը. որուն տեղ շատ անդամ վայելուչ է ըսել բառն նմանը, բառն յառաջները, բառն ներսը:

### §. 2. Թոռական և մասնական անոններ:

388. Մասնական անունները բացառական հոլով խնդիր կ'առնուն. Չեղմէ եւ ոչ մէկուն կրնամ վաստահիւ: Անոնց ոմանքը ոտք ելան կեցան: Մէջընէն քանի մը հոգի լրտես էր:

389. Ռւրիշ ածականներ ալ, մանաւանդ թուականները, եւ ռւրիշ մասնական բան մը կամ բաժին ցուցընող բառերը բացառական հոլով խնդիր կ'առնուն: Բանուարներէն շատերը (կամ շատը) հազիւ կեսօրւան մօտ կը սկսին գործելու: Ճամբորդներէն երկուքը մօտ տեղ մը քաշուած էին: Այդ զանդուածէն մասմալ մեզի բաժին հանես:

390. Բայց շատ անդամ բացառականի տեղ սեռական խնդիր կ'առնուն. Չեր եւ ոչ մէկուն կրնամ վաստահիւ: Ճամբորդներուն երկուքը:

391. Երբեմն ալ սեռական խնդրոյ տեղ մասնականները, թուականները, եւայլն, ստացական ձեւով կը գործածուին. (Դուք) Ամենիդ հոս էիք: Ճամբորդնես անխռով մնացինք: Մէջէրնիդ դուրս ելլէ տեսնեմ: Ամեն մէջէրնիս մէկ խորշ քաշուած պահուած էինք:

392. Շատ հեղ մասնական անունը կամ չէլ մը, մաս մը եւայլն բառերը զօրութեամբ կ'իմացուին, եւ բացառական հոլովը բայինքով մինակ կը մնայ. զորօրինակ. Սա հացեդ տուր աղքատին ալ: Այդ չընէն ես ալ ունիմ: Պարտէզին ժաղկիներէն քաղեց բերաւ: Այն վաճառագէն շմաց մեր հրապարակը: — Եւ կ'իմացուի Սա հացեդ մաս մը, այն վաճառքէն չէլ մը:

# ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

ՄԱՍԱՆՑ - ԲԱՆԻ ԿԻՐԱԾՈՒԹԻՒՆ

393. Վասանց - բանի կիրառութիւնը կը սորվեցընէ թէ բառերն այլեւայլ դէպ.քի մէջ ինչ գործածութիւն կ'առնուն. անուանց թիւը, հոլովները, բայերու ժամանակները եւայլն երբ եւ ինչպէս կը գործածուին:

## Յ Օ Գ Ո Ւ Ա Ծ Ա.

ԱՆՈՒՆ

394. Անուան թուղին, հոլովներուն եւայլն կիրառութեան կանոնները ճանշնալէն յառաջ՝ հարկէ զիտնալ ընդհանրապէս որ Անուն ըսելով հոս երբեմն ուրիշ մասունք - բանի ալ կրնայ իմացուիլ. վասնզի

Որեւիցէ մասն - բանի կրնայ իբրեւ գոյական անուն գործածուիլ, յոքնակի ըլլալ, յօդ առնուլ, եւայլն:

## §. 1. Անուան թուղին կիրառութիւնը:

395. Թուական անուանց առջեւ հասարակօրէն եզակի կը մնայ գոյականը. զորօրինակ, Խնդրոյն որոշումն երկու դատավորներու յանձնութեցաւ: — Իսկ եթէ որոշեալ են՝ յաքն. կը գրուին. ինչպէս. Երկու դատավորներն առջեւնիս կայնած տեսանք: Այն չորս չքառորդները վրանի մը տակ խորհրդի նստեր էին: (Ռամելօրէն կը համարուի՝ Չորս սօրտետը, եւայլն:)

396. Բայց քանի մը դէպքի մէջ երբեք յոքնակի չի կրնար գրուիլ. ինչպէս. Երեսուն հոգի. Անց անդամ. Չորս հետ. Երկու դատավորների. Ուժը ժամ տեւեց:

## §. 2. Հոլովներու գործածութիւն:

397. ՈՒՂՂԱԿԱՆ հոլովը կամ ան է որն որ կ'ընէ կամ որն որ կ'ըլլայ, (անուն - բայի.) եւ կամ ան է ինչ որ անուն - բային կ'ըլլայ. (խնդիր - բնութեան:)

398. ՀԱՅՑԱԿԱՆ կամ ան է զորն որ անուն - բային

կ'ընէ . (ինդիր - սեռի .) Եւ կամ ան՝ ինչ որ ինդիր - սեռին կ'ըլլայ . (հայցական ինդիր - բնութեան :)

399. Աննախդիր հոլովներէն՝ Աննըթիթ ՏԲ-կենը դէպի ի տեղ մը շարժում կը ցուցընէ . իսկ Նեթ-Քոջնկնենը (տեղոյ մը) մէջ կամ վրայ դադարում կը ցուցընէ : Զորօրինակ՝ Պարուէլ մոայ . Պարուէլ մնացի : Գեղ դացինք . Գեղը մնացինք :

400. Աննախդիր տրականը , (ինչպէս նախընթաց օրինակներէն կը տեսնես,) կրնայ առանց յօդի մնալ . բայց աննախդիր ներգոյականը սովորաբար յօդով կը բանի , եթէ յատուկ անուն չէ : — Այսպէս կազմուած են տեղական մակրայներն ալ . (272.) Վէր ելաւ . Վէրը մնաց : Կերս նայեցան . Կերոը կռուեցան :

401. Երկրորդ տեսակ ներգոյական մ'ալ կայ՝ գլխաւորաբար ժամանակ ցուցընելու համար . (տես 63, 4:) Ոչ ոք յոյս ունէր , բայց ինք դարձեալ ժամանակին եկաւ հասաւ անվրէպ : Մօրեղբայրդ անցեալ աշնան մեռաւ : Կէս գիշերին դուրս ելաւ : Արենին չի դար : Զարդին ճամբայ կ'եղիք : Կոյեմիերի չորսին հրատարակուեցաւ : Ժամը վեցին կ'արթընեայ : Այսպէս ալ կ'ըսենք՝ Կոյն միջոցին , (միայն ժամանակ ցուցընելու համար :) Գալ հեղու : Այս անդամուս :

Չ'ըսուիր տրականով՝ ժամանական հասաւ . Այս լաբնառան կամ Արենառան չեկաւ :

402. Այս կանոնով կը ձեւանան նաեւ աներեւութի ներգոյականն ու քանի մը ուրիշ ներգոյականներ . ինչպէս . Առաջին նայելուան ճանչցայ : կանուխ հաւառաւուն գեղ հասանիք : Ամառուան դադին ճամբայ քալել : Ալևուն գեմա ելաւ ու սոսկացի :

Այս կերպ օրինակներն առանց յօդի չեն դործածուիր :

403. Կերգոյական հոլովի տեղ շատ անդամ ներ , վայ , մէջ նախադրութիւնները կը դործածուին : Այսպէս կ'ըսուի՝ Աղօթքի հետ եղէք , որդեակը : Կերուխումի , զրօսսմիքի հետ ըլլալ : Ահուդողի մէջ էին :

Սեթէկնեն հոլովին քանի մը դործածութիւնը տեսանք : Հիմայ տեսնենք Սեռականի - ածական :

404. Գոյական անուանց առանց յօդի սեռականէն ածականներ կը կազմուին՝ աստիճան, արժէք, չափ, տարիք եւայլն ցուցընելու համար: Այս ամսութիւններն գույքութենէ դեռ նոր ազատած էր: Տասն'ութիւն առաջնանի տաք խուց մը: Երբորդ գծէ ազգակցութիւն: Բարձրագույն կարծիք ուսումնարաններ: Յեղին ասպիճանի անմտութիւն: Քառու ուսումնարի մը: Մովսէս հարիւր +սան ուսումնան մեռաւ: Զցդ մը ապարանջան՝ հինգ հաւաք դաշնելի անի:

Օրինակներէս կը տեսնուի որ այդ սեռական գոյականներն իրենցմէ յառաջ հարկաւ ածական մը կ'ունենան:

ԲԵՑԼԻԾԿԱՆ հոլովն որ տեսանքք քանի մը նախադրութեանց եւ բայերու խնդիր, կը գործածուի դարձեալ

405. Գործքի մը պատճառք ցուցընելու համար. այսպէս. Զարժանչէն քար դարձաւ: Արտիս նեղուննենին լեզուս կարկեցաւ: Շատ կարդալին կուրացեր է:

406. Նիւթոյ անուանց եղ. բացառականն իրը եւ ածական կը գործածուի. այսպէս.

Արծըթէ ժամացցյ. կապարէ գնտակներ. կտաւէ հագուստ մը. Փայտէ դգալ.

Բամբակէ լախթէր. գամճէ արձաններ. Հողէ ամաններ. գարիէ հաց:

407. Տրականի ձեւ Անեախդիր բացառականը (տես 63, 5.) հասարակօրէն ստացական յօդով աներեւոյթներու եւ ուրիշ ստացական վերջով յոքնակիներու վրայ կը բանի. Ըսելիքը չոճանալուն՝ սկսուդանդաշել: Սաստիկ զբոսասէր ըլլալնուն՝ օրերնին որսով կ'անցընէին: Այնպիսի նենդութիւն մուտելնուսալ չէր անցներ: (Այսինքն՝ Զգիտնալէն. ըլլալնէն. մուգերնէս, եւայլն:)

ԳՈՐԾԻԾԿԱՆ հոլովը բաց ի ածականի եւ բայի խնդիր ըլլալէն (371, եւ 381.) ուրիշ այլեւայլ գործածութիւններ ալ ունի:

408. — Ա. Ամբողջ եւ բոլորը մէկանց նշանակելու. ինչպէս. Քաղաքն առնուելուն ետքը՝ իրենք ալ պնով տեղով ջնջուեցան։ Ատոնք պնով ցեղով աղուաշեն։ Հրեայք աղքաւ նենդաւոր են եւ խօրամանկ։

409. — Բ. Որոշ ժամանակ մը ցուցընելու համար եղ. գործիական կը դրուի. Սոլոմոնի օրովք կը սեն թէ ոսկին ու արծաթը խոտան բան մըն էր։ — Այսպէս ալ Արենօ, ժամանակաւ մակրայակերպները։

410. — Գ. Գոյականներու գործիականն իրը ածական անուն կը բանի. Եւ կը նշանակէ ունեցող. ինչպէս. Ալ աղառուանով ընդարձակ սենեակ մը։ Երկու աշխարհիով եկեղեցի մը։ Զեռուններ կան սանդրէ յեռավ։ Անոյշ հոգով պառզներ. (անուշահոտ)։ Աղեքսանդր Մեծն ձի մուննէր պատրակի հվեռվ։ Գործայլ անունով մէկը։ Լեռ մը կար Ցըս-Դըս-Իւս-Ինուամբ։

Այս կանոնով ձեւացած են ածականներս. Գինով. ուժով. համով. խելօք. շնորհօք. մօրուօք. տարւօք։

Տաճկերէնէ մոտած խորթ բառաձք մըն է՝ է-, աշաղկապի տեղ գործիական հոլով բաննեցընել. այսպէս. Պէտքառութ թարմաւ ներսը մնացին. փոխանակ Պէտքուս ու թառմասը։

Հոլովներուն պարտուպատշաճ կիրառութիւնը գիտնալու համար՝ պէտք է զանոնք իրարմէ աղէկ զանազաննել, մանաւանդ իրարու նմանները, ինչպէս են՝ ուղղականը, հայցականը եւ աննախդիր հոլովները. ուրուն գիւրութեանն համար կ'աւելցընենք յաջորդ։

### ՀՈԼՈՎՆՅ ԶՈՒԳԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ

Ուղղական. Անոնմ բայի. — Քաղաք շինուեցաւ. Արյան կանգնուեցաւ։

” Խնդիր. - ինոնթ. — Քաղաք անուանեցաւ. Արյան կարծուեցաւ։

Հայցական. Խնդիր. - սեղի. — Քաղաք շինեց. Արյան կանգնեցին։ Զեր երեսու չիմացանք։

” Խնդիր. - ինոնթ. — Քաղաք անուանեցին. Արյան կարծեցինք։

- Ներդոյակ. ուղղակամի ձեռով. — Քաղաք+ը մնացէք :  
Այս հորդու էք դուք ալ . (յայս կարգու : )  
,, տրականի ձեռով. — Նոյն միջնական կոխ  
բացուեցաւ : Ամեն լսելուս կը զարհուիմ :  
Տրական. անձախիր . — Քաղաք+ հասանէք : Մինչեւ  
ձեր ժամ :
- ,, բոհե կամ վերջահոլով . — Քաղաքին մօտե-  
ցայ : Այնպէս վաղլուն զարմացանէք :
- Սեռական. նոյն ձեռով . — Քաղաքին պարփառք : Վաղլ-  
ուն արագութիւնը :
- Բացառակ. նոյն ձեռով . — Տեղացը շշարժեցաւ : Շատ  
վաղլուն յոդներ է :
- ,, խնդ. - սեռի . — Քաղաքին ընդունուեցաւ .  
(քաղաքը զինքն ընդունեցաւ : )
- ,, խնդ. - բնութ . — Քաղաքին ընդունուեցաւ .  
(քաղաքացւոց ձեռքէն ընդունեցան : )

Հալովներուն գլխաւոր մէկ պաշտօնն ալ է՝ Ժա-  
մանակ յուցընել .

411. — Ա. Ժամանակի հարցումներուն՝ մէկանց  
աննախդիր հայցական հոլովով պատասխան կը տրուի .  
— յօդով եթէ օրոշեալ ժամանակ է , եւ եթէ անորոշ  
է՝ առանց յօդի : Աւասիկ օրինակները :

1. Ե՞րբ : — Վեցերորդ օրը մի դործեր : Գերու-  
թեան երեսներորդ տարին շենքը լմրնցաւ : Կոյն առէն-  
ները սաստիկ հալածում մ'ելաւ : Գիշեները պահպա-  
նութիւն կ'ընեինք : — Ամեն հէշը հրդեհի վախ կը  
կրէինք : Քանի ճը հէշը անքուն մնացի :

2. Ո՞րչո՞ առէն : — Բոլոր տարին հոդով ու-  
մամառութով տանջուեցանէք : — Քաւասաւն օր եւ +  
առասուն հէշը անդադար անձրեւեց : Այս տարի սով  
եղաւ : Այսո՞ ժամանակէ հետերնիդ եմ :

3. Քանի՞ անդամ : — Չորս անդամ հարցուցի,  
լը անդամն ալ անպատասխանի մնացի : — Ինն անդամ  
իրարու վրայ յարձակեցան :

Նոյնպէս կ'ըսուի՛ Օր ճը սիրով են օր ճը թշնա-  
մութեամբ : Ժամ ճը քուն, ժամ ճը արթուն :

412. — Բ. Մէջ նախադրութեամբ սեռական կը դրուի, երբ սկիզբէն մինչեւ վերջն եղած միջոցը ցուցընել ուզուի, ինչպէս. Յիսուն օրան մէջ երեք անգամ անձրեւ եկաւ: Երկրորդ տաճարը քառասունու վեց դարան մէջ շինուեցաւ:

Ժամանակ ցուցընող հոլովերու վրայ տես դարձեալ 409:

413. Զանազան հոլովերով այլեւայլ մակբայներ եւ մակբայակերպներ ալ կը ձեւանան, ինչպէս Ամասին մէջ տեսանկը: Այսպէս կ'ըսուի՝ Ապշեցան շուարեցան՝ թէ ինչպէս Քոյ դաներով սրահին մէջ մտաւ: Դառա դառա պարտեցայ մուրացի: Ամէնքս զարհուրեցանկը երբ յեւ+ը սուր եկաւ մէջերնիս մտաւ: Առանին մարը՝ անցաւ նստաւ: Առու Քը վեց վեց դահնեկան բաշխուեցաւ:

### §. 3. Ածական և Գոյական:

414. Գոյական անուններ կան որ միանգամայն ածական ալ են. ինչպէս՝ Սուտ. մութ. ծակ. ցուրտ. Հանգիստ: Այսպէս կ'ըսուի՝ Սաստիկ տարափէն պատսպարուելու համար մունքարանձաւ մը մտանիք: Կոյնպէս յաջորդներն ալ.

Սուտ վկայութիւն. Ծակ աման մը.

Մութ ատեն. Մշուշ օդ.

Շուք տեղուանիք. Հանգիստ կեանք անցընել:

415. Երբեմն գոյական անուններ ածականի տեղ կը գործածուին.

Ա. Բանի մը նիւթը ցուցընելու համար. (տես նաեւ 406:)

Ոսկի աշտանակ մը. Կաշի գօտի.

Արծաթ դդալներ. Ցախ աւել:

Բ. Չափ ցուցընելու համար՝ թուականով մը.

Կաթիլ մ'արիւն. Գունդ մը զօրը.

Գաւաթ մը ջուր. Քանի մը տող գիր.

Երկու կողով խազող. Բոպէ մը ժամանակ:

Գ. Նմանութեամբ, ինչպէս՝ Քար սիրտ. (սիրտ  
մ'որ քարի կը նմանի.)

Ցից ժայռեր.

Գլխացաւ մէկը.

Ապառաժ քար.

Շաղիկ հասակի մէջ վախ-

Ցուցանք մարդ մը.

ճանիլ:

Դ. Ճամանակ ցուցընող գյականներն իրարու  
վըայ կ'իյնան իրեւ ածական եւ գյական.

Երեկ գիշեր.

Վաղը կեսօր.

Երեկ իրիկուն.

Ճաբաթ առառու.

Վաղն առառու.

Ուրբաթ իրիկուն:

416. Այս եղանակաւ ածականի պէս գործա-  
ծուած գյականներն իրենց գլխաւոր գյականէն յա-  
ռաջ անփոփոխ կը մնան, եւ միայն հետեւորդը կը հո-  
լովի կամ յօդ կ'առնու. այսպէս. Կաշի գուտոյ: Արին  
արտսունքով: Երեկ իրիկուանը: Կաթիլ մը արեան  
արժեքը:

417. Այս կերպով կը գործածուին Տեսակ,  
ձեւ, եղանակ, աստիճան, անուն գյականները՝ յը  
յօդով կամ վերադրով մը մէկտեղ. ինչպէս. Կափմոս  
անուն մէկը կ'ըսուի թէ Փիւնիկեցւոց գիրը Ցունաս-  
տան բերած է: Այն չնչ ասովին կատաղութիւն էր:  
Մարդ մը Սիմոն անուն. Ուրիշ կերպ բացատրու-  
նոր տեսակ հրացան.

թիւն.

Այս եղանակ վարմունքը. Հին ձեւ հագուստներ.

Տեսակ մը մատնութիւն. Վարդի գոյն շղարշ մը:

418. Ածականներ ալ կան որ իրը գյական կը  
բանին. այսպէս. Այս գիշերւան ցուրտը՝ կ'ըսեն թէ  
ծաղիկները զարկեր է: Ամառւան քարել: Զաւկին կարօ-  
տովը կը մաշէր: Քարայրին խորունին դղրդիւն լսուե-  
ցաւ:

419. Առանց գյականի մնացած ածականն ալ՝  
հասարակօրէն յօդով մէկտեղ՝ գյական եղած կ'ըւ-  
լայ. Կարմէրը կրակի նմանութիւն է: Կլորը կամ բոլ-  
ուիլ բնութեան սիրական ձեւն է: Կանաչը դեղնի եւ  
խորուոյի բաղադրութիւն է:

Այսպէս ստացականներն ալ յօդ առնելով՝

գոյական կ'ըլլան . իմն . քուկու . իրենցը . ձեռքինք . վրայինս . մարդունը . Մեսրոպինը . երեկուանը . զիշերուանները , եւայլն :

420. Սեռական գոյականի մ'առջին յօդով ածական մը կը գրուի , որ կը նշանակէ նոյն գոյականին այս կամ այն տեսակը . ինչպէս . ջրին ուստի չի խմուիր . (այսինքն՝ տաք տեսակ ջուրը : ) Վաղարշակ Հայոց + Վերը ժողվեց եւ Մակեդոնացւոց վրայ արշաւեց : Մարդարաբին խոշորը յարդի է : Վիրաբուժին անհութը զարհուրելի է :

421. Գալ բառն իրբեւ ածական կը դրուի ժամանակի անուանց վրայ՝ փոխանակ քալու կամ առաջնայ ածականին . այսպէս . Գալ ամիս . Գալ շարժ . Գալ չորեքշարժի . Գալ անդամուն . Գալ զարկին . Գալ շարժու . Գալ աշնան : Գալ թղթաբերաւ նամակ մը կը սպառէմ :

#### §. 4. Յօդերու գործածութիւննը :

Որոշեալ յօդին կիրառութեանը վրայօք գիտնալու քանի մը բան կայ , որոնց հետ մէկուեղ կ'աւանդենք ստացական յօդինն ալ , որ հասարակօրէն միեւնցն կանոնաց տակ են . (մանեաւոր գիտելիքները տես դերանուանց կիրառութեանը մէջ . Յօդ . Բ . § . 2 : )

422. Հասարակ անուններէն Աստուած բառը երբեք յօդ չ'առնուր . նոյնպէս հասարակօրէն Տէր բառն՝ Աստուած նշանակութեամբ . եւ կ'ըսուի . Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը : Աստուածատամները : Աստուածեւ վախնալ : Տեսնէ Տէր եւ ողորմի :

423. Շատ անդամ Երիկն + . Երիկ . եւայլն . առանց յօդի կը դործածուին : Երիկն + , Երիկ , Ճող եւ ցամած Աստուածոյ հրամանին հնազանդ են : Երիկ Երիկն + ամբաւ հեռաւորութիւն կայ :

Աւզգականնեն զանազաննելու համար երբեմն հայցականը և կամ չ յօդով կը գրուի : Նոյնն իմացիր քանի մը ուրիշ անուանց վրայ ալ :

Գոյական յատուկ անուանց եղակին՝

424. — Ա. Ուղղականի մէջ առանց յօդի կը գործածուի։ Աղբուանդը մեծամեծ աշխարհակալութիւններ ըրաւ։ Ներսն զշուոմ այրեց եւ իւր մայրն սպաննեց։ Ամէն+ իմաստութեան մայրաքաղաք էր Եփրատ ու Տէփրէն՝ Միջագետաց սահմաններն են։

425. — Բ. Հայցական հոլովը լաւագոյն է առանց յօդի և նախղրիւ գործածել։ Ժողովուրդն զիւաբուժութեան մերժեց։ ԶՅուէնէ իւր եղաբարը վաճառեցին։ — Բայց կ'ըսուի նաեւ՝ Սպարտացիք Ամէնն առին եւ ընակիչքը թրէ անցուցին։ Կ'ըսեն թէ Վարազդատ մէկ ցառքելով Եփրատն անցաւ։

426. — Գ. Սեռականի ու տրականի մէջ՝ կայ որ յօդ կ'առնուն, կայ որ չեն առնուը. զորօրինակ. Աբուշէնէ զօրքը։ Ափրէնէն անապատները։ Գառնին կամ Դաստիայ անյիշաշարութիւնը։ Նեղոնէ ակունքը Նուբիոյ մէջ կը կարծուի։

427. — Դ. Բացառականը սովորաբար յօդով կը գործածուի։ Աբեսովզոմ Գառնին ապստամբեցաւ։ Իսրայելացիք Յորդանանէն անցան։ Հերովդէս Յունանէնէն կ'ակնածէր։

Ե. Գործիական հոլովի ըսած ենք թէ երրեք յօդ չառնուը. (83)։

Մինչեւ հիմայ տրուած կանոններէն կը խստօրին հետեւեալները։

428. — Ա. Յօդ չառնող բառերը, թէ յատուկ անուն ըլլան՝ թէ հասարակ, երբ քովիքնին յատկացուցիչ կամ ածական մունին՝ յօդ կ'առնուն. Իսրայելի Աստուածը. Այն Աստուածն որ կը պաշտէի։ Քաղդէաստանի երին+ը միշտ պայծառ ըլլալուն՝ տառեղագիտութիւնը հոն շուտ ծաղկեցաւ։ Եփեսացւոց Արտէմիսը։ Գանովայի Թէսէսուը։ Յաւագին Նիոբին։ Մարդատեաց Աւստրուը։ Խնկաբեր Արտբէտն։ Պետրոսի (Քարոզած) Քրիստոսը։ Նոյնպէս յոքն. Երկու Ներսէնէնէը։

Հետերնին ածական մունեցած ատեննին՝ և յօդն ածականին վրայ կը դրուի՝ գրաբար ձեւով. Աւծն

\* Զատու է՝ Մարդու տկար է. Մարդու երես չէ տեսած. որ իրեւ մասնական անուն չի գործածուիր. (տես վարը. 472:)

434. Միւս եւ Մէկաւ միշտ յօդով կը բանին. Եւ եթէ գոյական ունին, յօդը նոյն գոյականին վրայ կը դրուի. Տեսնենք միւսն ալ, մէկալն ալ: Միւս ընկերն իրեն կը սպասէր:

435. Ժամանակ ցուցընող անունները, (մանաւանդ այս եւ մէս ածականով,) թէ եւ որոշեալ ըլլան, սովորաբար առանց յօդի կը մնան. Այս տարի. Այս ամիս. Այս շաբաթ. Այս օր, (որ կը դրուի այսօր.) Այս առառու. Այն ատեն. Անցեալ տարի. Անցած օր. Միւս ձմեռ. Մէկալ գիշեր. Գալ անդամ. Գալ տարի: Իսկ հետեւ բառը դրեթէ երեքը յօդ չ'առնուր:

436. Առանկ տեղեր որոշեալն յօդը յատուկ գործածութիւն մ'ունի. — ածականին վրայ դրուելով, կամ միանդամայն գոյականին վրայ ալ կրկնուելով. այսպէս.

Մէկալն օր.

Ուրբաթն օրը.

Անցածն օր.

Անցածն օրերը.

Կիրակին առառու.

Շաբաթն իրիկուն:

437. Առականէ ստացականները (169) եւ մանաւանդ ունի, առջեւէ, վերի, վրայի եւայլն (293) ածականներն երբ հետերնին գոյական մ'ունին, նոյն գոյականն ստացական յօդ կ'առնու, իսկ իրենք առանց յօդի կը մնան: «Ծառին վրայի թռչունը. Քոզի տներնէն. Առջեւի սեղանդ. Չեռքի գոււազան»: (Ելլաբերէ սուսունէ:): Չ'ըսուիր՝ Առջեւիդ սեղան, եւ ոչ «Ծառին վրային թռչունը»:

438. Երբ երկու նոյնահոլով բառ մէկ բառի տեղ առնուած ըլլան՝ առանց ու շաղկապի, յօդը բառական է միայն վերջնոյն վրայ դնել. ինչպէս. Վեր ի վերց կը նային, առելք պակասը չեն հաշուեր: Անցնիւ երեսաւ մը ձեւացուց: Երեսաւ հալ գիտեր են: «Նոյնպէս մէկ տեղ կը հոլովին. Մինչեւ ձեր հալ մանելուն ժամը: (Փոխանակ՝ Աւելին պակասը. կամ Աւելին ու պակասը. Երթալս գալս: Գալսոն, մանելուն:)

<sup>9</sup> Զատ է Մարդու տկար է. Մարդուն երես չէ  
տեսած. որ իրեւ մասնական անուն չի գործածուիր.  
(տես վարը. 472:)

434. Միւս եւ Մէկալ միւս յօդով կը բանին. Եւ  
եթէ գոյական ունին, յօդը նոյն գոյականին վրայ կը  
դրուի. Տեսնենք միւսն ալ, մէկալն ալ: Միւս ընկերն  
իրեն կը սպասէր:

435. Ժամանակ ցուցընող անունները, (մանաւ-  
անդ այս եւ մէս ածականով,) թէ եւ որոշեալ ըլլան,  
սովորաբար առանց յօդի կը մնան. Այս տարի. Այս  
ամիս. Այս շաբաթ. Այս օր, (որ կը գրուի այսօր.) Այս  
առառու. Այն ատեն. Անցեալ տարի. Անցած օր.  
Միւս ձմեռ. Մէկալ գիշեր. Գալ անդամ. Գալ տարի:  
Իսկ հետեւ բառը գրեթէ երբեք յօդ չ'առնուր:

436. Առանկ տեղեր որոշեալն յօդը յատուկ դործ-  
ածութիւն մ'ունի. — ածականին վրայ դրուելով,  
կամ միանդամայն գոյականին վրայ ալ կրկնուելով.  
այսպէս.

Մէկալն օր.

Ուրբաթն օրը.

Անցածն օր.

Անցածն օրերը.

Կիրակին առառու.

Ծարաթն իրիկուն:

437. Առականէ ստացականները (169) եւ մա-  
նաւանդ ունի, ունջւէի, վերի, վրայի եւայլն (293) ածա-  
կաններն երբ հետերնին գոյական մ'ունին, նոյն գոյա-  
կանն ստացական յօդ կ'առնու, իսկ իրենք առանց  
յօդի կը մնան: Ծառին վրայի թռչունը. Քովի տներ-  
նէն. Առջեւի սեղանով. Զեռքի գաւազանս. (Ելմորեկի  
շողոսկէ:) 2'ըսուիր՝ Առջեւիով սեղան, եւ ոչ Ծառին  
վրային թռչունը:

438. Երբ երկու նոյնահոլով բառ մէկ բառի տեղ  
առնուած ըլլան՝ առանց ու շաղկապի, յօդը բառական  
է միայն վերջնոյն վրայ դնել. ինչպէս. Վեր ի վերց  
կը նային, ուելք ուսկասը չեն հաշուեր: Անցնիւ երեսը  
յը ձեւացուց: Երեսաւ ժամ դիտեր են: «Նոյնապէս մէկ-  
տեղ կը հոլովին. Մինչեւ ձեր ժամ մանելուն ժամը:  
(Փոխանակ՝ Աւելին պակասը. կամ Աւելին ու պակա-  
սը. Երթալս գալս: Գալսն մանելուն:)

Առաջին մասին մէջ ըստնք (78.) թէ և յօդը ձայնաւորով վերջաւորած բառերունն է, եւ և յօդը՝ բաղաձայնով վերջաւորածներուն. — սակայն՝

439. Ն յօդը բաղաձայնով վերջաւորած բառի մը ձայրն ալ կը դրուի՛ երբ յաջորդ բառն ըլլայ Եմ եւ ալ, եւ կամ որեւիցէ ձայնաւորով սկսած բառ. զորորինակ. Եթէ Լիբանանու մայրերն ընկան, տիար եղէդներն ի՞նչ բանի վստահացեր են: Մայրն ալ կը հանի: Ծունչն ալ հատաւ, սիրոն ալ: Քարն ու փայտը: Եղբայրն Եմ իրեն: Ամենքս վարն էին: Դուրսն եր կեցեր: (2'ըսուիր՝ Մայրը ալ. դուրսը եր. Եղբայրը Եմ:)

Ճիշդ խօսելով այս կանոնը մինակ Եմ եւ ալ բառերուն համար է. (տես 87:): Վասնզի ասոնքը նախընթաց բառին հետ մէկտեղ կ'արտաքերուին, ուստի Եթէ և յօդ գնես՝ սխալ կ'ըլլայ: Բայց սխալ չ'ըլլար, Եթէ բայս՝ Հեծան փախան որը աջ որը ձախ: Մայրը որդիրն առջեւն առած, կամ որդիրը առջեւն առած կը խրատէր:

Բայց հիմայ և յօդը շատ յաճախ կը բանեցուի:

440. Իսկ երբեմն խօսքին աւելի որոշութիւն տալու համար՝ Եմ եւ ալ բառերէն անմիջապէս յառաջ ալ և կրնայ մնալ. այսպէս. Այն ասպետը՝ Էր ատեն մը հարուստ եւ Երջանիկ, որ հիմայ չէ: Պարտեղ և ալ ծաղիկ չմնաց:

Վասնզի Եմ բայց եւ ալ մակրայը (որ հոս անիլ էրիւ կը նշանափէ), յաջորդ բառին հետ կապուած են եւ ոչ նախընթացին:

Անորոշ յօդը յայտնի է որ միայն Եղակի գոյականի համար է. — սակայն

441. — Ա. Յոքնակի գոյականի վրայ ալ երբեմն կը դրուի. այսպէս. Այն պղտոր օդոյն մէջ՝ հալածեալ թռչնոց նման բաներ մը կը տեսնուէին: Խորճին մէջն ամեն օր յայներ կոէնեներ մը կը լսուէին:

442. — Բ. Երբեմն նաև ածականի վրայ ալ կ'աւելցուի. այսպէս. Ամենուն աշքին շարժանալի մը կ'երեւար: Իւր խօսքերն ու դրուածքը անոյշ մըն են: Կոյնապէս սեռականեւ ածականի վրայ. Սա երիտասարդը տան դրանու մը կամ դան դրանուն մը կայ. (404:)

443. — Գ. Քանի մը շափ եւ քանակութիւն

ցուցընող ածականներ ալ ճը յօդի կ'առնուն . այսպէս .  
Քիւ ճը գինի . Քիւ ճը համբերութիւն : Ըստ ճը ցուրտ  
Հատագովութիւններ :

Առանց որոշեալ եւ անորոշ յօդի կը դրուին  
դարձեալ :

444. — Ա. Գրոց գլուխներն ու գլխաւոր մասե-  
րուն անունները . այսպէս . Գլուխ չորրորդ . Հատուած  
վեցերորդ : Միջին դարու պատմութիւնն : Յառաջաբան :  
Արիպակը , Եւայլն :

445. — Բ. Երբ բանի մը մասերը կամ բաժան-  
մունքը բացատրուի , — մանաւանդ ուսումնական լե-  
զուաւ . Հիւսիսային կիսագունդն երեք գլխաւոր ծով  
ունի . Սառուցեալ ծով , Ատլանտեան ովկիանոս եւ Խա-  
զաղական ովկիանոս : Մարդո հոգիէ եւ մարմնէ բաղա-  
դրեալ է :

446. — Գ. Առակաւոր եւ վճռական խօսքերու  
մէջ շատ բան առանց յօդի կը դրուի . այսպէս . Խըադ  
եւ յանդէմանունիւն՝ իմասորնոյ համար են , դանջանէ եւ  
դադիվճ՝ անմորէ համար : Ախտէլ ամեն մարդու է :

### §. 5. Թոռական եւ Մասմական անոնաց գործածութիւնը :

447. Մէկ թռական անունը՝ եթէ շատին մէջէն  
հատ մը ցուցընէ , կը հոլովի սեռական՝ Մէկու : Այս-  
պէս . Մէկուն\* կրած վիշտը շատերուն աղդելի կ'ըլլայ :  
Այսապներէն մէկուն մօտեցաւ : Ագռաւն այն ծառե-  
րէն մէկուն վրայ թառած էր : — Իսկ եթէ վերացեալ  
կերպով մէկ մը ցուցընէ , (եւ ոչ շատին մէջէն մէկը ,)՝  
կամ թէ 1 թիւը նշանակէ , կը հոլովի Մէկն : — Մէկն  
վրայ զրոյ մոր դնես՝ կ'ըլլայ տասը . (չ'ըստիր՝ Մէկուն  
վրայ : ) Գալ ամսոյն մէկն հաշիւնիս կը տեսնենք :  
(Ժամը) մէկն քառորդ կայ :

\* Կայ ըսող ալ՝ Մէկն կրած վիշտը :

448. Բարդութեանց մէջ մէկ միշտ կը հոլովի մէկն :  
— Ժողովականաց ժանումէկն քուեն բացասական ե-  
լու : Տանումէկն կէան է հինգ ու կէս :

449. Մէկ թուականն որոշեալ յօդով՝ կ'ըլլայ գյական մասնական անուն։ (իբր գրաբար Ամեն, մի ոմն։) — Մէկը պատասխան տուաւ : Եւ ոչ մէկը կրցաւ դուշակել : — Կամ ստացական յօդով՝ Մէկէնիդ նաև մտնէ ու հասնի ետեւէն :

450. Իսկ ճը յօդով մէկ թուականը կը հոլովի՝ հյց. Մէջ ճը (փիսկ. մէկ ճը.) սեռ. տր. Մէկու ճը. բցու. Մէկէ ճը. (ուղղական չունի) — Առի մէջ ճը, մէջ մ'ալ կ'ուզէի. (այսինքն՝ առի հատ մը, հատ մ'ալ կ'ուզէի) Այնպիսի մէկու ճը յանձնէ՝ որ վրան վստահ ըլլաս: Իսկ ուղղական եթէ պէտք ըլլայ՝ միշտ կը գործածուի Մէկը:

451. Որովհետեւ գյական եղած է Մէկը, մէկու ճը, մէկէ ճը, կրնայ իրմէ յառաջ ածական մը կամ բացայայախչ մ'առնուլ. Որիքարդ անուն մէկը: Միամիտ մէկն էր որ հաւատացեր ու պատմեր է: Արամիտ մէկու ճը կը նմանի: Հաւատարիմ մէկէ ճը լսեցի: — Բայց չ'ըսուիր սեռականով՝ Անոնց մէկէ մը. այլ Անոնց մէկէն կամ Անոնցմէ մէկէն:

452. Քանի մը տեղ սովորութիւն է մէկ կամ ճը թուականը զեզէել. եւ բսել. Օր յառաջ. (փիսկ. Օր ճը յառաջ, կամ Մէկ օր յառաջ:) Ամիս ու կէս. (փիսկ. Մէկ ու կէս ամիս, կամ Ամիս մ'ու կէս:) Տարի ու կէս: Կանգուն ու կէս: Մարդու օգնական է:

453. Մէյսէկ բաշխականը շատ անդամ յոքնակի գյականէ ետքը կը գործածուի, երբ խօսքին մէջ իւրաքանչյուր, ամէն մէկը եւայլն ներգործութեամբ կամ զօրութեամբ դրուած ըլլայ. Ատոնք մէյսէկ գաղան են: Առած լրերս՝ մէյսէկ գաշցյնի հարուած եղան խոռվեալ սրտիս: (Զօրութեամբ կ'իմացուի՝ ամէն մէկը, իւրաքանչյուր մէյսէկ:)

454. Ը վերջաւորած թուականներուն ը գիրը ձայնաւորէ մը յառաջ նուի կը գառնայ նոյն կանոնով՝ որ վերը (439) աւանդեցինը ը կամ ն յօդ գործածելու վրայ: Այսպէս կ'բսենք՝ Եօթն անդամ. Ինն ալ հասան ժամանակին: Իսկ հաստատուն կանոնով կը գրուի եւ կ'ըստի միշտ՝ ինն ու կէս. Տասնումէկ.

Տառեւչորս, եւայլն. եւ ոչ երբեք՝ ինը ու կէս կամ  
տասը ու մէկ:

455. Բացարձակ թուականներուն վրայ Ն ստա-  
ցական յօդ եւ աւ կ'աւելցուի. եւ այն ատեն կը նշա-  
նակեն՝ բոլորը մէկանց: Ինչպէս. Երկուքն աւ. Երեքն  
աւ. Չորսէն աւ: Տասուերկուքն աւ միեւնոյն օրւան մէջ  
գլխատուեցան: Երկուքնիս աւ կամ Երկուքս աւ զըր-  
կուեցանք: Հինգերնիդ աւ հրաւիրեալ եք:

456. Բացասական բայերու քով կը դործածուին  
Մէկը, Տարդ, բան ճը կամ բան՝ փխկ. Եւ ու մէկը, ու ո՞ւ  
եւ Եւ ու բան ճը, ունին մասնական անուններով հաս-  
տատական բայ դնելու. զորօրինակ. Այն աղաղակին  
եւ խովզովթեան մէջ՝ մէկը շիմացաւ կամրջին խախ-  
տիլն ու երերալը: Ամշնալէն բան շկրցաւ խօսիլ: Բան  
մ'ալ չէր տեսնուեր մշուշին պատճառաւը: Մարդ  
չտեսաւ: (Աւելի ընտիր եւ որոշ է՝ Ոչ ոք իմացաւ.  
կամ Եւ ոչ մէկն իմացաւ:)

### Յ Յ Դ Ո Ւ Ա Ծ Բ.

ԴԵՐԱՆՈՒԾՆՑ ԵՒ ԴԵՐԱՆՈՒԾՆԱԿԱՆ ՅՈԴԵՐՈՒ  
ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

#### §. 1. Դերանուաններ:

457. Անձնական դերանուանց ինչ, ծեղ, մշղ, յեղ  
գրաբար տրականները սովորաբար միջարկութեանց  
հետ կը բանին. այսպէս. Այս ինչ. Երանի է ծեղ.  
Բարեւ յեղ. Բարի լցո յեղ, եւայլն:

458. Թէպէտ ին+, ի-ը կրնայ երրեմն ան, անոր  
դերանուան տեղ դրուիլ. բայց շփոթութենէ խորշե-  
լու համար միտ դնելու է որ ին+, ի-ը՝ խօսքին դրւ-  
խաւոր անձը կը ցուցընէ, (զորօրինակ անուն-բային),  
իսկ ան, անոր՝ երկրորդական անձ մը. ինչպէս այս խօս-  
քիս մէջ. Տեսաւ հեռուանց ի-ը Դոմէտ եղբայրն ու  
անոր որդիքը: Իսկ դատախազներն որ դաւաճաններուն  
ամէն բանը կը դիտէին, անոնց քանի մը խօսքէն գու-  
շակեցին թէ: արդէն իրեն+ վտանգի մէջ են. (այսինքն՝

դաւաճաններուն խօսքէն, դատախաղները վտանգի մէջ են: — Ճփոթ կ'ըլլար խօսքն՝ եթէ ըսուեր. իրենց քանի մը խօսքէն դուշակեցին թէ էրեն+ վտանգի...:

459. Ըստ ենք (171) թէ յարաբերականը հարկաւ ուրիշ խօսքի մը հետ կապուած է՝ զորն որ կը յարաբերէ, այսինքն յառաջ կը բերէ: Արդ այն առաջին մասը զորն որ յարաբերական դերանունը կը յարաբերէ (դերանուն մը կամ դոյական,), կը կոչուի Յարաբերէալ. ինչպէս օրինակիս մէջ. Հօդն որ հովիւ չունի՝ գայլերու ճարակ կ'ըլլայ: — Հօդ՝ յարաբերեալ. ո՞՝ յարաբերական դերանուն:

Յայտնի է որ յարաբերական խօսք մը երկու բայ, ուստի եւ երկու նախադասութիւն կ'ունենայ. 1. Հօտը գայլերու ճարակ կ'ըլլայ. 2. որն որ հովիւ չունի:

460. Յարաբերական դերանունը միշտ իւր յարաբերեալէն յետադաս է. ՄԵՌԱՆ ու ՏՐՋԻՒՆ որ չնշին անասնիկներ են՝ աշխատութեան օրինակ եղած են:

461. Յարաբերական դերանունը միշտ իւր բայէն կամ խնդրէն նախադաս է. Քանի խիստ գարմաններ որոնցմէ կը սոսիային+, մեր կեանքը պարդեւած են մեզի: Կաղնի մ'որուն սատերն անթիւ թռչնոց գադար եղած է:

462. Յարաբերական դերանուան եղակին՝ ուղղական եւ հայցական հոլովներուն մէջ շատ վայելուչ կերպով յոքնակիի տեղ կը դործածուի, — երբ իւր յարաբերեալը զօրութեամբ դրուած չէ. զօրօրինակ. Վշտերն ու գառնութիւններն որ մինչեւ դերեզման մարդուս կ'ընկերանան, ոմանց նաև գժրախատ յաւիտենականութեան մը նախաճաշակն են: Այն ազեղ կապիկներն որ տեսար, Ափրիկէի կապիկներ են: — Փոխանակ ըսելու՝ Գառնութիւններն որոն+ կ'ընկերանան. կամ կապիկները զըրոն+ տեսար:

Անտեղի է՝ Ես որն ո՞՝ դուն որն ո՞.. եւ մանաւանդ յայտնի սիամը է յոքնականի քով՝ ՄԵՆՔ ո՞ն ո՞.. առներ ո՞ն ո՞:

Այսպիսի տեղեր բաւական է եւ բնական է պարզապէս ո՞՝ դերանուն:

463. Խոկ Երբ որ յարաբերեալը զօրութեամբ  
դրուած է, միշտ կը դործածուի որ շաղկապ՝ եղակիի  
մէջ նախընթաց ն յօդով. Որն որ. որոն որ. յօք. ա-  
ռանց յօդի՝ որոն+ որ. որոնց որ, եւայլն: Ընտրէ՛ առ  
որն որ կամքդ կ'ախորժէ: Տերեւախիտ ծառերն ան-  
ձրեւի կաթիլներով ծանրացած են, որուն որ մեր-  
ձենաս՝ կ'ողօղէ զքեզ ջրով: — Այսպիսի տեղեր՝ որն  
որ, որուն որ կը նշանակէ տճկ. հանիլու Ք: (Կ'ը-  
սուի նաեւ՝ որը որ:)

464. Բայց կ'ըսուի Ու որ, փոխանակ ըսելու՝ այն  
մարդն որ, որ մարդն որ. յօքն. Որոն+ որ. — Նցնապէս  
ինչ որ. փխկ. այն բանն որ, որ բանն որ ըսելու: Աստու-  
ծոյ փոխ տուած կ'ըլլայ՝ Ու որ աղքըտին ողօրմու-  
թիւն կ'ընէ: Որոն+ որ անսովոր լութիւն մը սկսան  
պահել, կասկածելի եղան: (Ինչ որ՝ սովորաբար կը  
հոլովի սեռ. տր. եւ բցո. ինչ բանի որ. ինչ բանէ որ:)

465. Զգուշալի է յաճախել Որ անոր, որ անոնց-  
մէ, որ իրէն՝ տաճկ. ձեւով հոլովումը, փոխանակ՝ որուն,  
որոնցմէ եւայլն ըսելու: (Ա ասնզի տաճկ. լեզուն իւր  
յարաբերականը միայն այս կերպով կընայ հոլովել:) Որ  
այն ատեն. (այսինքն՝ Որ ատենն որ:) Ճատեր կան՝  
որ քիչ տրուեր է անոնց խելք ու հանձար: Աեղանաւոր  
մը զիտեմ՝ որ անիւ իշխանները փոխ կ'առնուն: Այն  
որ ամէնքն իրմէ կը գողան: Աւասիկ երկու տղայքն որ  
ծնողքն անոնցմով կը պարծին:

466. Աւելի գործածական է այդ ոճը՝ Երբ յաջորդ  
դերանուան տեղ ստացական յօդ դրուի. ինչպէս.  
Մարդ կայ որ հետը չի խօսուիր: Զինուորներ որ ձեռ-  
քէրնին զէնք չկայ: Ճարտար մէկն որ ձեռքը կոտրած-  
է: Աղքատ մ' որ պատռած են զգեստները: Այնպիսի  
մէկու մը յանձնէ որգեակդ՝ որ վրան վստահ ըլլաս:

467. Որ գերանուան եղակի ուղղականն ու հայ-  
ցականը ստացական յօդով կրկնուած՝ կը նշանակէ  
մէկը (այսպէս) մէկը (այնպէս). կամ ուսոն+ (այսպէս) ո-  
սան+ (այնպէս.) զորօրինակ. Արտօրնոք հեծան փախան  
որը աջ որը ձախ: Որը շատ է կ'ըսեր, որը քիչ: Ան-  
դադար մտնել ելլել մըն եր, որը ներս որը դուրս:

Այսօրւան օրս.

Չարթուս մէջ.

Ամսոյս վերջերը.

Օրեւ ի վեր. (այսօրւընէ-

Հիմակու ատենս.

սկսեալ:

Առանձին կերպով մը ճարդ բառին եղակին և յօդով կը դործածուի. Մարդու, մարդուս. փոխանակ ժարդը, ճարդի կամ ժարդիային բնունիւնն ըսելու: Մարդուս սիրտը խոր ծով մըն է, կ'ըսէ իմաստունք: Մարդու տկար է: (Զատ է ուղղ. ժարդ անյօդ. սեռ. ժարդուն յօդով, իբր մասնական անուն. տես 433:)

473. — Գ. Ստացական յօդերը քանի մը դեպքի մէջ սովորութիւն եղած է յատկացելոյն վրայ դնել փոխանակ յատկացուցչին վրայ դնելու: Այսպէս կ'ըսնէք՝ Ձեռքի դաւազանս. Երթալու ատենդ. (փխէ. ձեռքիս դաւազանք. Երթալուն ատենք:) Տղայութեան օրերս, կամ Տղայութեանս օրերը:

### Յ Ո Ւ Խ Բ Ֆ Գ.

ԲԱՑԵՐՈՒ ԿՐԱՌՈՒԹԻՒՆԸ

#### §. 1. Բայերու սեռը:

474. Կրաւորական բայն որ ըստ ինքեան ուրիշէն կրել մը կը ցուցընէ, շատ անդամ պարզապէս չէզոքի տեղ կը դործածուի. զորօրինակ. Այդ մարդուն բնաւութիւնն հիմայ բոլորովին գոված է: Ամէն խօսքի մէջ նեպառէլ խոհեմութիւն չէ: — Այսպէս ալ լուացուիլ. սրբուիլ, եւայլն. այսինքն՝ ինք զինքը լուալ, սրբել. ինք զինքը նետել:

475. Կրաւորականը կը դործածուի դարձեալ՝ իւրարու մէջ փոխադարձ դործողութիւն ցուցընելու համար: Երկու բանակներն (իրարու) չարնուեցան, եւ յաղթութիւնն երկար ատեն անորոշ մնաց: Առաջին պեսնելուահան՝ մէկը զմէկ չճանչցանք:

Միադիմի կամ դիմազուրկ բայերը կը դործածուին՝

476. — Ա. Դիմաւոր ստորադասական բայով. ինչպէս. Հարկ է որ երկամ ես Հռոմ ալ ուսնեմ, ըստ

Այսօրւան օր».

Ամսոյ «վերջերը».

Հիմակու ատեն».

Ճարթուս մէջ.

Օրէս ի վեր. (այսօրւընէ)

սկսեալ:

Առանձին կերպով մը ճարդ բառին եղակին «յօդով կը գործածուի. Մարդու, մարդուս. փոխանակ՝ ճարդը, ճարդիկ կամ ճարդիային բնութիւնն ըսելու: Մարդուս սիրտը խոր ծով մըն է, կ'ըսէ իմաստունը: Մարդու տկար է: (Զատ է ուղղ. ճարդ անյօդ. սեռ. ճարդուն յօդով, իբր մասնական անուն. տես 433:)

473. — Գ. Ստացական յօդերը քանի մը դէպքի մէջ սովորութիւն եղած է յատկացելցն վրայ դնել՝ փոխանակ յատկացուցչին վրայ դնելու: Այսպէս կ'ըսենք՝ Ձեռքի դաւազանս. Երթալու ատենք. (փիկ. ձեռքիս դաւազանը. Երթալուն ատենը:) Տղայութեան օրերս, կամ Տղայութեանս օրերը:

### Յ Ո Ւ Խ Ը Թ Գ.

ԲԱՑԵՐՈՒ ԿՐԵՌՈՒԹԻՒՆՆԵՐ

#### §. 1. Բայերու սեռը:

474. Կրաւորական բայն որ ըստ ինքեան ուրիշէն կրել մը կը ցուցընէ, շատ անդամ պարզապէս չէզոքի տեղ կը գործածուի. զորօրինակ. Այդ մարդուն բնաւութիւնն հիմայ բոլորովին փոխուած է: Ամէն խօսքի մէջ նետուածէլ խոհեմութիւն չէ: — Այսպէս ալ Լուացուիլ. սրբուիլ, եւայլն. այսինքն՝ ինք զինքը լուալ, սրբել. ինք զինքը նետել:

475. Կրաւորականը կը գործածուի դարձեալ՝ իրարու մէջ փոխադարձ գործողութիւն ցուցընելու համար: Երկու բանակիներն (իրարու) պարնուածցան, եւ յաղթութիւնն երկար ատեն անօրոշ մնաց: Առաջին ուենութենուա՝ մէկը զմէկ չճանչցանք:

Միադիմի կամ դիմազուրկ բայերը կը գործածուին՝

476. — Ա. Դիմաւոր ստորագասական բայով. ինչպէս. Հարկ է որ երեսմ ես Հռոմ ալ ուսնեմ, ըստ

Առաքեալ: Ամօթ է որ հեթանոս մարդիկ քան զմեզ  
առելի առաքինի ըլլան:

477. — Բ. Աներեւոյթ գերբայով. որ այն ատեն  
անուն-բային տրականի կը դառնայ. այսպէս. Հարկ է  
ինձ՝ Երեւալ Հռոմ ալ ուսնել: Այել է Երեւանը ծարեցաւ մեռ դնել:

Կամ առանց անձ ցուցընելու, (առանց տրակա-  
նի.) Ամօթ է Աթենք Երեւալ եւ պարտապ (բան չսոր-  
ված) ետ դառնալ, կըսէին նախնիք: Ի զուր է իօսէլ  
որ մտիկ ընող չկայ:

### §. 2. Բայերուն եղանակներն ու ժամանակները:

478. Սահմանական ներկայ ժամանակն որոշուած  
է հիմակուան գործողութիւնը կամ սովորութիւնը եւ  
կամ իրին բնութիւնը յայտնելու. զորօրինակ. Տղաք  
իւ խողան: — Տարւան մէջ ամիս մը ծոմ իւ բունէն:  
— Խաղաղասէրը սիրելի չըլլայ: Ծառերը դարնան իւ  
ծաղկին:

479. Սահմանական անկատարը քանի մը դէպքի  
մէջ՝ քաղաքավարական կամ մեղմական բացատրու-  
թիւն մ'եղած է ներկայի տեղ գործածել. այսպէս.  
Կը բողջայի որ այս պատմութիւնս երրորդի մ'ալ չհա-  
զորդուէր. (այսինքն՝ Կը բողջա՞ որ ուրիշի մը հնառը-  
դուէ: ) Կը ինդրէի՝ որ Եթէ հնար է՝ ժամանակին ան-  
յապաղ հասնուի: Ես այդ կարծիքը վէ դաստիարակէր:

480. Թէական կամ պայմանական խօսքերու մէջ,  
որ հարկաւ երկու նախադասութենէ կազմուած են,  
առաջին նախադասութիւնը երբեմն սահմանական ե-  
ղանակ կը դրուի, եւ երբեմն ստորագասական. իսկ  
երկրորդը միշտ սահմանական\*: Եթէ իւ լսէին, հա-  
պա ինչո՞ւ չէի պարագանելը: Եթէ հոս հասա, դուն  
ալ իւ ուսնես: Եթէ ամեն արկածի պատրաստ ըլլային+  
չէին+ ամեն անդամուն այնչափ իւսովէր:

\* Երկրորդ նախադասութիւնն եթէ հարցմամբ է,  
երբեմն ստորագասական ալ կը դրուի. Եթէ անակն-  
կալ բան չէր, ինչո՞ւ ըստմանայի: Եթէ մէկհատիկ  
զաւակ ալ յափշտակէին, ալ ես ինչո՞վ դիմարանէի:

481. Ենէ, Երբ, մինչեւ ո՞ր, +անի ո՞ր, բառական ո՞ր,  
մայն նէ, իբր նէ եւայցն բառերէն ետքը սովորաբար  
ստորագասական եղանակ կու դայ. ինչպէս. Ենէ այս-  
պէս մէկը զմէկ խոժառեկ+, տեսէք՝ Ալլայ նէ օր մ'ալ  
իրարմէ ստորակէ+: Ու ո՞ր զիս տեսնէ, պիտի զարնէ  
մեռցընէ:

482. Պարզ ստորագասական ժամանակ մը բառա-  
կան կ'ըլլայ երբեմն թէական նախագասութիւն մը  
կազմելու՝ առանց Ենէ, Երբ, նէ աւելցընելու. զորորի-  
նակ. Տեսնէն որ մեռնելու վրայ է, կը թողուն կ'երթան:  
Մեռնելիքս հէտուամ, զքեղ չեմ լքաներ: Թշնամոյդ  
տունն այրած լւէի՛ կ'ուրախանայիր արդեօք:

483. Տաճկական ոճ է՝ ստորագաս. ներկայի տեղ  
սահմ. յարակատար գործածել կրկնութեամբ: Ծա-  
նօթ Եղեր է՝ օտար Եղեր է՝ անխոտիր կը մտնէ կը տես-  
նուի: Եթէ վտանգի ատեն եկեղեցական չգտնուի,  
գայեակն է Եղեր կամ ուրիշ մը, պէտք է երախայն  
մլրտել: Տեսեր է չեւտաձ՝ հող չէ: Փոխանակ ըսելու՝  
Եթէ ծանօթ ըլլայ՝ թէ օտար, անխոտիր կը մտնէ:  
Դայեակն ըլլայ կամ ուրիշ մէկը: Դայեակն ըլլայ թէ  
ուրիշ մէկը: Տեսնէ թէ չտեսնէ, հող չէ:

484. Ճիշդ խօսելով՝ պէտք էր ստորագաս. ան-  
կատարով ըսուիլ, կը սպասէր որ ընկերը հար. Խնդրե-  
ցի որ իրենք քիչ մը հետանացն. բայց սովորութիւնն  
ասոր հակառակ կ'ուզէ որ երկրորդ անկատարին տեղ  
ներկայ դրուի. այսպէս. Խնդրեցի որ իրենք քիչ մը  
հետանան: Քրմին դողդողալէն եւ դանդաշելէն են-  
թագրեցին թէ բան մը տեսեր է: Կը վախնար, որ  
չըլլայ թէ հայրը լւէ եղածն եւ զենքը իրատէ եւ իւր  
շար կամացն արգելք ըլլայ:

485. Ստորագասական կը գործածուի՝ հրամայա-  
կանին նաեւ Ա եւ Գ դէմքերուն տեղ. (յայտնի է որ  
հրամայականը միայն Բ դէմք ունի:) Թշնամիք հասեր  
են. Ելլէմ ուեսնէմ ուր են. զարնեն+ խորդակնեն+ եւ բնա-  
ջնջ ընէն+ սա վատերու բանակը: Զիւնիկն Երիւայ իմա-  
շնէ մեր գալուստը: Գան հոս եւ խնդիրքնին հասիը-  
շնէն: Այս իրիկուն Երիւաս անպատճառ:

Նցնպէս ստորադաս. անկատարն ու գերտկառարը իրբեւ հրամայական՝ անցած ժամանակի համար. Երթային տեսնեին. (տճկ. Հեղեղ իտիլեր: ) ՏԵս (255) Առ շաղկապն որ այս գեպքիս մէջ կ'աւելցուի:

486. Ստորադասականով ձեւացած արգելականը մ' չ'առնուր. այլ կ'ըսուի՝ Զերթաս. չերթայիր. թող շպասեն:

Ասկէ կը տեսնես որ մ' շաղկապն արդի հայերէնի մէջ Բ գեմքէ դուրս, չի գործածուիր:

487. Այս տեսակ արգելականը հարցմամբ ալ կը բանի՝ ներկայ եւ անկատար.

Չըսե՞ս. (տճկ. Գեսէնն նէ.) Ժ.քն. Չըսէ՞ք. (Գեսէնն նէ.)

Չըսէի՞ր. (Գեսէնն նէ իտի.) Չըսէի՞ք. (Գեսէնն նէ իտի.) բայց նշանակութիւնն արգելական չէ. այլ ըսել կ'ուզէ՝ ինչու չես ըսեր. ինչու չըսիր: — Կը տեսնես որ այս գեպքիս մէջ ստորադաս. անկատարը սահմ. կատարեալի տեղ կը գործածուի:

488. Բուն արգելական բայերու վրայ (թէեւ Բ գեմքի բլայ,) մ' չի դրուիր այլ պարզապէս ոչ, երբ իրարու կապուած իրար յաջորդեն. այսպէս. Ու լսէ զբամբասողը, եւ ոչ խօսէ բամբասողին: Ու դացէք ոչ ալ գիտցէք:

489. Ընդհանրապէս բացասական եւ արգելական խօսքերու մէջ՝ երբ երկու միեւնոյն գեմքով եւ թուով բայ ետեւէ ետեւ գան, միայն առաջնոյն վրայ կը դրուի և կամ մէ, որ երկրորդին վրայ զօրութեամբ կ'իմացուի. այսպէս. Մանուկ հովիւ, վէրնաս ոչխարներդ ժողվու: Մինչեւ յերբ վէն իջնար գործքերնին արտաներ: Մի՛ իրար խածնէ+ կծու խօսքերով ու նունաւորէ+: Զեմ երթար տեսներ. (Վոխանակ՝ Զեմ երթար չեմ տեսներ:) Մի՛ երթար տեսներ. (Փիսկ. Մի՛ երթար մի տեսներ:)

Այսպէս ալ՝ Զերթաս տեսնես. Զիյնաս մարիս. (այսինքն՝ 2բլայ թէ երթաս տեսնես, կամ իյնաս մարիս: )

Այս ոճն հայերէնի յատկութիւններէն է:

490. Տաճկական զրուցուածք է՝ միեւնոյն բայը

Հաստատական եւ բացասական քովէ քով բերել կապել . ինչպէս . Ըստ ուստա՞մ միտքը գրածն յաջողցոց . (այսինքն՝ ամեն ջանիք ըրաւ : ) Որդին գերութենէ փրբելու համար ունեցածը լունեցածը կու տար . (բովանդակական ստացուածքը : ) Լուց լուց փախաւ գնաց : Լուծ լուծ չեմ ուզեր պոռաց : — Աւելի հայերէն է Լուց նէ չ՝ փախաւ : Հազիւ նէ լուծ պոռաց թէ չեմ ուզեր :

Բաղադրեալ ժամանակներու գործածութիւնն իրենց նշանակութենէն յայտնի է . (տես 243 : ) Միայն դիտնալու է որ

491. Բաղադրեալ ժամանակներն երբ ետեւէ ետեւ իրար յաջորդեն՝ հասարակօրէն էական բայր եւ ապառնւոյն պէտք բառը չի կրինուիր . Պիտի լսեն ու սոսկան : Յափշտակես պիտի եւ առնուս երկաս : Հատքան խօսած էր եւ շատ պատիժ սպառնացած . — կամ Հատքան խօսած եւ շատ պատիժ սպառնացած էր : Գաւցեր ամեն բան պատմեր է տեղն ի տեղը :

### Յ Ո Ւ Ա Ա Ֆ Ի Ւ Թ Ի Ւ Թ .

#### ԴԵՐԲԱՑՆԵՐՈՒ ԴՈՒՇԱԾՈՒԹԻՒՆ

492. Դերբայներն ոչ միայն իրեւ բայ , այլ եւ իրը ածական կամ գոյական ալ գործածուելով՝ շատ անգամ անուն-բայի եւ խնդիր կ'առնուն :

#### 1. ԱՆՈՒՆ - ԲԱՅԻ .

493. — Ա . Անորեւութի անուն-բային հասարակօրէն անորոշ առանց յօդի է . բայց ինքն աներեւոյթը սովորաբար յօդով կամ հոլոված . ինչպէս . Լուսնոյ վրայ ջուր դրառութելը շատ երկբայական է : Փոխանակի ինչ ձեզի սպասելու , լաւ է որ դուք աճապարէք : Ծովը սաստիկ հով է վայելու կ'ուռեւր ու կ'ալեկոծեր : Զանդուկ պարնելքն յառաջ : Ճամանակ անցնելքն ետքը : (Փխկ . սեռականի Հազիւն վիշելէն . զանդուկին զարնուելէն յառաջ : )

494. — Բ . Միւս գերբայները գրեթէ նոյն կերպով նախընթաց անուն-բայի կ'առնուն . ինչպէս օրինակներս կը ցուցընեն : Բերնեն իբակ նախուսու մոլեգին

վիշապը։ Արտերը ջուր կոխած մեծասունը։ Այդիէն իսպող հողացուցն գիւղացւոցն բողոքները։ Այստեղանք լսուելու հովիտներ։ Հաշտութեան բեսողան հասնելիքն անյայտ է դեռ։

## 2. ԽՆԴԻՐ.

495. Այս անցեալն եւ լու տպառնին՝ որ գոյականի քով իրը ածական կը բանին, (տես Յոհանան մարդ, 261.) կրնան նաեւ խնդիր-սեռի հայցական հոլով առնուլ, երբ ներդործական նշանակութիւն ունին. այսպէս. Յոյն առած մարդ մը։ Ծով կերպ տղայ մը։ Գործ գործելու մարդիկ։

496. Դերբայները միշտ համառօտ խօսուածք մը կազմեն՝ թէական կամ մանաւանդ յարաբերական նախադասութեան մը տեղ. այսպէս կ'ըսենք՝ Եկող Տարդիկ. այսինքն՝ մարդիկ որ կու գան. Եկած Տարդիկ. մարդիկ որ եկան կամ եկած են. գալու Տարդիկ. մարդիկ որ պիտի գան կամ պիտի գային, եւայլն։ Ուստի գերբայներու զօրութեանը քաջ թափանցելու համար՝ պէտք է զանոնք ո՛ր յարաբերական գերանուամբ, կամ նէ, ո՛ր, որոկունք շաղկապներով դիմաւոր բայի լուծել։

497. Ըստձ ենք թէ հասարակ ածականի մը նախադաս գոյական մը կը տրուի ստացական յօդով. (382.) նոյն գործածութիւնը շատ յաճախ է դերբայներու քով։ — Յարաբերական դերանուան յատկացեալը՝ նոյն կերպով դերբայէ մը յառաջ կը դրուի երբ նոյն խօսքը դերբայով ամփոփուած ըլլայ։ — Այսպէս այլեւայլ հոլովով եւ ստացական յօդով կը դրուի նախադաս յատկացեալը։

Թևդղական. Տերեւները նախուաղ ծառ մը. (ծառ մ'որուն տերեւները իւ նախուին։) Գլուխը ցաւոցն իրեն կը դիմէ։ — Տերեւները նախուած կամ նախած ծառ մը. (ծառ մ'որուն տերեւները թափուած են։) Խօսւը չըլլալու իրողութիւններ։ Զօրունիւնը չօգտագործ ետ քաշուեցաւ։

Հայցական. Ուորերը կտրած ձիթենիդ. (ձիթենին

որուն սատերը կտրեցիր։) Թաղվերը համբած գիրքս։  
Թաղվերը համբելու գիրքս։ (գիրքն որուն թղթերը  
պիտի համբեմ։)

**Սեռական.** Տանը մէջէն կրակ ելած դրացին։ (դրա-  
ցին որուն տան մէջէն կրակ ելաւ։)

**Ծրական.** Ախտին դարման չըլլալու հիւանդ։ (որուն  
ախտին դարման չ'ըլլար։)

**Բացառական.** Քովն ճամբայ բացուելու գետերը։ (այն  
գետերն որոնց քովն ճամբայ պիտի բացուի։) Մէ-  
ջն դրամ վերցուած արկղ։

**Դործիական.** Խօստելը խարուած նենդաւորդ։ (նեն-  
դաւորն որուն խօսքովը խարուեցար։)

**Աննախդիր.** Չի չէր մնացեր վրան հեծնելու։ (որուն  
վրայ հեծնուի։) Ախանջը գոյժ հասած մօրն ան-  
պատմելի եր սուզը։ Մէջը ձռկ որսալու կամ որ-  
սացուելու լիճ։ Գրիչդ վրան մնացած սեղանիր։ (սե-  
ղանն որուն վրայ գրիչդ մնաց։)

Այս նախագիտելիքներով կը մեկնուին այն կերպ  
կերպ գործածութիւններն որ հետեւեալ օրինակնե-  
րուն մէջ պիտի տեսնենիք։

### §. 1. Դերշայ Աներնեոյթ :

498. Աներեւոյթը կը դիտենիք իրեւ բայ եւ իրեւ  
դշյական։ — Գոյական է երբ յօդ ունի, կամ անուն-  
բայի, խնդիր եւ յատկացեալ եղած է։ Այսպէս յա-  
ջորդ օրինակներուս մեջ։

Բայ. Ես յանցաւոր ելլէլով՝ դուն այնչափ խռովեցար։  
Գոյ. Իմ յանցաւոր ելլէլով՝ դուն այնչափ խռովեցար։

Բայ. Դուն ետ ժաշուիլ՝ պատիւդ չճանչնալ է։

Գոյ. Քու ետ ժաշուիլ՝ պատիւդ չճանչնալ է։

Բայ. Ներս մոնելու վախցայ։ Մո-բալու կ'ամշնամ։

Գոյ. Ներս մոնելով աչքս վախցա։ Մո-բալէ կ'ամշնամ։

Բայ. Ճշմարիտը խօսելու համար ներս կանչուեցաւ։

Գոյ. Ճշմարիտը խօսելուն համար ատելի եղաւ։

Իսկ անորոշ սեռականն ու տրականը (սովորական, բորժելու եւայլն.) ըսած ենք թէ իբրեւ ածական կամ իբրեւ շարժում ցուցընող բայերու խնդիր կը բանի. (տես 265 եւ 361.)

### Ա. Աներեւոյթ բայ:

499. Դիմաւոր բայի տեղ երբեմն պարզապէս աներեւոյթ մը կը դրուի՝ անյօդ եւ անհօլով, առանց գրւխաւոր բային խնդիրն ըլլալու. զորօրինակ. Կը մտածեր երեալ իւր բարերարին ոտքն իշնալ եւ ներումն խնդրել: Ե՞ս այնպիսի մեկու մը առջեւ խոսաբնէլ այդ ինձի մահէ: — Հասարակօրէն կ'ըսուի՛ Կը մտածեր որ երեայ:

Աւելի սովորական է յօդով եւ հոլոված աներեւոյթն որ վերը (493) տեսանք:

500. Դիմաւոր բայէ մը յառաջ նոյն բային աներեւոյթը կ'աւելցուի՝ խօսքին ոյժ տալու համար, — մանաւանդ երբ յաջորդ նախադասութիւնը բայցովէ: Խնչպէս. Մեռնէլ ամենքս պիտի մեռնինէ: Խոսքանալ շատերը իւս խոսքանան, բայց ոչ ամենքը կը կատարեն: Ցաւէլ իւս ցաւիմ, բայց չեմ ողբար: Նոյնը (ստացական) յօդով. Խոսքանալը կը խոստանայ, սակայն չի կատարեր:

501. Ու-չէլ, իշնալ, չէրնալ, յեւացնէլ, եւայլն բայերէն եաքը լոկ աներեւոյթ կու գայ, (որ գլխաւոր բային խնդիրը կընայ ըսուիլ.) այսպէս. Ուզեցին վրայ հասնէլ բայց չկրցան: Կը բաղձայինք այդ օտարականաներուն հետ որէսնուիլ: Կրնան երկնից աստղներն համբէլ կամ ծովուն աւազները: Զգիտնալ յեւացուց: Կորդալ չէր գիտեր: Երեալ ուզել: Զկրնալ հասնէլ:

Մեծապէս միտ դնելու բան է որ այդ աներեւոյթն ամեն գիտուածի մէջ անփոփոխ պիտի մնայ, թէեւ գլխաւոր բայն ալ աներեւոյթ գրուած ըլլայ (ինչպէս վերջին օրինակներուդ մէջ.) մանաւանդ հոլովուած աներեւոյթ կամ ընդունելութիւն: Այսպէս Երեալ ուզողները: Չուզելով գերի հաւու: Սորինէլ բաղձացողին: Հասնէլ չկրցողներէն: Զկրնալով լուլ: Եւ ոչ Զկրցող հասնողներէն. Զկրնալ լսելով, որ սխալ կ'ըլլայ:

Ուամիկն ուրիշ անտեղութիւն մ'ալ սովորած է

իրաւում բայցով. Զկրցայ տեսեր եէ. Զկրցինք իմաշեր ե-  
նա+. փոխանակ՝ Զկրցայ տեսնել, եւայլն:

Դարձեալ բաւական յաճախեալ վրիպակ մըն է-  
ռամկ. Զէր ուզեր մտներ. Զէին ուզեր մտնենար!.  
Զէմ կրնար լսեր. Ո՞վ կրնայ հասկընար:

502. Մուռնալ, վախնալ, ամչնալ, տաշովլ, եւայլն.  
բայցերուն քով աներեւութի տրականը կը դրուի.  
ինչպէս. Կարծես թէ կ'ամչնար իւր ով ըլլալն յայտ-  
նէլու: Կը վախնան հետս տեսնուելու: Նամակներն  
եղբօրս իարդալու մոռցայ:

503. Քանի մը բայցերու քով. ինչպէս Սիսիլ,  
համարյանիլ, յանդինիլ, սովորիլ, եւայլն, կրնայ թէ  
պարզ (ուղղական) աներեւոյթ եւ թէ տրական դրուիլ.  
Գրելու սկսաւ. Խնդիրը գ մէջելու կը պարտաւորիմ.  
Սկսու գրել: Խնդիրը գ կը պարտաւորիմ մէջել:  
Աներջապէս կամքերնին կառարելու հաճեցաւ.  
Աներջապէս հաճեցաւ կամքերնին կառարել:

504. Աներեւութի քով՝ համար, վոխնակ կամ  
տեղ նախադրութիւնները զեղուելով՝ կը մնայ պարզ  
սեռական, — հասարակօրեն ստացական յօդով. ինչ-  
պէս. Քեզի պատ-՝ լաւ է որ աղքատի մը տամ. (այս-  
ինքն՝ վոխնակ քեզի տալուս:) Մուրալու-՝ գնա աշ-  
խատե:

505. Աներեւութին գործիականն ալ իբրեւ բայ\*  
կը գործածուի: Տեսնելով վտանդին մեծութիւնը,  
համարձակող մը չգտնուեցաւ: Տեսածնիս շատ տար-  
օրինակ բաներ ըլլալով եւ ես վրնալով հետաքրքրու-  
թիւնս զապել, վերջապէս քանի մը հարցում ալ ըրի:

\* Բայ ըլլալը կ'իմանաս քովի ուղղական անուն-  
բային. Ես տեսնելով. Անոն+ իկրնալով:

Բ. Աներեւոյթ գոյական:

506. Գոյական աներեւոյթը կրնայ անուն բայի  
ըլլալ, կամ խնդիր, կամ յատկացուցիչ. — Հոլո-  
վեալ կամ անհոլով. յօդով կամ առանց յօդի:

Այսպէս՝ գոյական է աներեւոյթը՝ երբ ըսեմ.  
Ռողդական. Պարձիլ մարդկային տկարութեանց մէկ  
գլխաւորն է: — Անուն-բայի:

Ետ քաշուիլս՝ վախնալ պիտի համարուէր: — Խնդ.  
բնութեան:

Հայցական. Ո՞վ է լսեր իմ պարծենալս: Կախառել կամ  
Աշխամանել չեր սիրեր ամենեւին: — Խնդիր-սեռի:

Մեր լոռութիւնը յառնուիլ կարծեցին: — Խնդ. բնու:  
Մեռական. Հնջելս-օրերն անցան: Յատկացոցիչ:

Խաղաղ կեանք անցընելուս համար: — Կախաղ. խնդ:  
Ճրական. Տեսնելս-արժանի: — Ածականի խնդիր:

Այնպիսի արագութեամբ շարժելուն կը նայեինք:  
Թղթաբերին հասնելուն կը սպասեմ: — Բայի խնդիր:

Բացառական. Ծատ մը բան խօսելին ետեւ: — Կախա-  
դրութեան խնդիր:

Քու այնչափ յանդինելու իմ սիրտս ի դող ելաւ:  
— Խնդ. բնութեան:

Դործիական. Հբամայելով մը կը խօսի: Աէրելով սիրելի  
եղաւ:

507. Ուրախանալ, ուրտով, բարիանալ, այլայլիլ եւ  
այլն բայերուն հետ (ստացական) յօդով աներեւոյթ-  
տրական կը դրուի. զորօրինակ. Ծատ տրտմեցայ զքեղ  
հոն չէանելուս: Այսպիսի պատեհ առիթ մը կորսուե-  
ւսն շատ վշտացաւ սիրտս: Հերովդէս սաստիկ այլայ-  
լեցաւ այնպէս հանդիսական երդում մ' ըստն ըլլալուն:

508. Պէս եւ ընդ նախաղըռութեանց քով անե-  
րեւոյթ մը կը դրուի ստացական յօդով, եւ կը նշա-  
նակէ անմիջապէս. Հազիւ թէ: Տեսնելուս պէս, կամ  
Ընդ պէսնելս ճանչցայ: Բառանելուն պէս ցամքեցաւ:  
Ընդ անունը լսելը՝ մարեցաւ մնաց: (Տէս նաեւ վարը  
523. Տեսածիս պէս:)

#### Գ. Աներեւոյթ ածական.

509. Աներեւութին տրականը հասարակ ածա-  
կանի պէս կը դործածուի. եւ կը ցուցընէ՝ կարելի,  
արժանի, կամ կարող, բլալու, ընելու. ներդործա-  
կան եւ կըստորական.

Ուտելս հաց. — Հաց զոր ուտես. կամ

Ուտուելս հաց. — Հաց որ կ'ուտուի:

Ուղելու տեղ . — տեղ սար ուտես . (Եւ ոչ ուղելու :)

Տեսնելու կամ Տեսնութելու բաներ :

Գործելու մարդիկ . — մարդիկ որ գործեն կամ կարենան գործել :

Խոելու գաւաթ . — գաւաթ որով խմես . (Եւ ոչ խութելու :)

Պարտելու կամ պարտութելու պարտեզներ . — պարտեզներ որոնց մէջ կրնաս պարտիլ :

Նշնը խնդրով մէկտեղ , կամ մակբայով եւայլն .

Չուկ բանելու լիճ . Հաց սարելու տեղ . Գործ գործելու մարդ . Ցորեն ցանելու արտեր . Փայտ ջարդելու կացին . — կացին որով փայտ ջարդես :

Հեռուանց պեսնութելու նշան . Գուրս իբիսելու վաճառքներ :

510. Օրինակներէս կը տեսնես որ այս ածական աներեւոյթ արականը՝ 1. միշտ եղակի , 2. առանց յօդի կը մնայ , Եւ 3. հասարակօրէն նախադաս է իւր գոյականին : Նշնն իմացիր միւս դերբայներուն համար ալ :

Աներեւոյթ ածականին գոյականն ալ կրնայ ընտեկանապէս ստացական յօդ առնուլ . ինչպէս . Ուտելու հաց դառն էր ինձի , Եւ թոյն՝ խմելու ջուր :

## §. 2. Դիերքայ լնդունելութիւն (Անրիայ) :

511. Ընդունելութիւն ներկայ դերբայր միշտ ածական է . Եւ միայն ըստ պատահման կրնայ գոյական ըլլալ , այսինքն յօդ առնելով կամ բուն գոյականէն բաժնուելով ինչպէս հասարակ ածականները (419:) Քեզի խրատ պառակ անձինք՝ քու ապադայ վիճակդաշքերնուն առջին ունէին : — Քեզի խրատ պառակները՝ քու բարւոյդ համար կը ջանան :

512. Քանի մը ու դերբայ՝ անցեալ դերբայի տեղ կը գործածուի՝ տաճկ . ոճով . զորօրինակ . Մեւանոններուն համբանքը չկրցանք իմանալ : Մեւանող թագաւորին եղբօրորդին . (փիլիկ . մեռածներուն . մեռած թագաւորին :) Երէկ իրիկուն հասնող թղթաբերը :

Երբեմն կ'ըսուի նաեւ (ընտանեկան լեզուի մէջ) Եվոյ  
շաբաթ, կամ նաեւ Եվոյ շաբաթ, փոխանակ՝ Գոյլ  
շաբաթ կամ Գոյլը (առաջիկայ) շաբաթ ըսելու:

513. Յատուկ ոճով կ'ըսուի Փախչող Քահուղով  
եղան: Վաղող վաղող կ'ըլլար, կամ կ'ըլլային: Փըն-  
դուղ քնոքուղ կ'ըլլան. (այսինքն՝ ամենքը փախան  
տադնապաւ, եւայլն:)

### §. 3. Դերքայ անցեալ:

Անցեալն երեք ձեւ ունի, (ինչպէս Ա մասին մէջ  
տեսանք.) ած, Եր եւ Ետև. այսպէս. Ուրացած. ուրացեր.  
ուրացեալ: — Ակսինք վերջիններեն:

514. — Ա. Եր անցեալն երեմն սահմ. Ներկայի  
եւ անկատարի քով նախադաս կը դրուի՝ առանց էտ-  
կան բայի. այսպէս. Կեցեր մեր շարժմունքը կը դի-  
տէին: Եւեր կը նայի: Եսուեր կու լար: Ուր դաբներ  
կ'երթայ: Գլուխն առեր կ'երթայ:

515. — Բ. Ետև անցեալն ածական է. (տես 266.)  
բայց երեմն նաեւ՝ իբրեւ բայ ալ կը դործածուի.  
զորօրինակ. Այնչափ երկարատեւ ճգնութեամբը ու-  
տքնութեամբ նեղեալեւ լորչաւել՝ վերջապէս փոքրիկ  
յուսոյ նշոյլ մը կրցան տեսնել: Վերջիններեն սկսեալ  
ամէն օր մէյ մէկ հոգւոյ կեանքը կը բառնար: Հարիւրի  
շափ տան սպասաւորներ ուներ, ի բաց առեալ մշակ-  
ներն ու հովիւնները: (Այսինքն՝ Վերջիններեն սկս-  
ըլ: Մշակներն ի բաց առեալը:)

516. — Գ. Ած անցեալն երեք կերպ դործածու-  
թիւն ունի. 1. իբրեւ բայ, 2. իբրեւ դպական, եւ  
3. իբրեւ ածական:

### Ա. Անցեալ բայ:

517. Ած անցեալը բայ է, մէյ մը՝ երբ ելով, ա-  
լով աներեւոյթ բայի տեղ դրուած է. ինչպէս. Թա-  
գուհին մեծ սրահէն անցած՝ նախարարները դիմաւո-  
րելու կ'երթար: Հազիւ ջահերուն լոյսը աւսուծ՝ օկսան  
միաբերան աղաղակելթէ մատնութիւն է: Ամէն իրի-

կուն որդիքն հետ առած՝ ժուռ դալու կ'ելլէ: (Այսինքն՝  
անցնելով. առնելով:)

518. Մէջ մ'ալ երբ ած ուստի կատարեալ ան-  
երեւութի տեղ դրուած է. ինչպէս. քաղաքն երկար  
ատեն պատնեշներով պաշարուած եւ սաստիկ սովով  
նեխուած՝ վերջապէս դռները բանալու ստիպուեցաւ:  
Մեռնելուն երեք օր մնացած՝ զիսքով կանչեց: (Այս-  
ինքն՝ պաշարուած, նեղուած ըլլալով. մնացած ըլ-  
լալով, կամ երբ երեք օր մնացած էր:)

Այսպէս ալ ժամ եւ ժամանակ ցուցընող խօս-  
քերու մէջ կ'ըստի. Տասնին քառորդ մնացած: Աւցը  
հինգ (բոպէ) անցած: Զատկին երկու շաբաթ մնացած.  
(ամկ. իւլիսէ. դուշտին:)

519. Ած անցելոյն բացասականն իբրեւ բայ գործ-  
ածուելով՝ կը նշանակէ քանի որ դեռ չէ եղած.  
ինչպէս. Լոյսը լուսած՝ դռնէս դուրս չեմ ելլեր. (այս-  
ինքն՝ տեսնելս յառաջ: ) Այդ գործառնութիւնն  
ալ անոնց կարգն է որոնք չդնած մեռան: Զիս լու-  
սած՝ չերթաս:

### Բ. Անցեալ գոյական:

Ած անցեալն այլեւայլ կերպով իբրեւ դոյական  
կը գործածուի.

520. — Ա. Պարզապէս որոշեալ յօդ առնելով,  
ինչպէս որեւիցէ ածական անուն: Եղանձն ուրիշ բան  
չէր՝ եթէ ոչ օրըստօրական դէպք մը: Ճքէն դուրս  
դեռնուածը ժայռի մը զագալթն է: Ամէն օր պատ-  
հածները դրի կ'առնուին:

521. — Բ. Ատացական յօդով կամ դերանուամբ՝  
մէկուն ըրածը կը ցուցընէ. (Իմ) աւստածս, ինչ որ (ես)  
տեսայ կամ կը տեսնեմ, կը տեսնէի եւայլն. Ունե-  
շածնիդ, ինչ որ ունիք կամ ունէիք: Զօրօրինակ.  
Մենք աւասիկ աւստածնիս կը պատմենք եւ լսունիս  
կ'աւանդենք հաւատարմութեամբ: Շփոթելէն՝ ըլուծը  
նորածը չգիտցաւ: Ուղածիս պէս յաջողեցաւ ամենայն  
ինչ: Կը ցածնուա շափ կ'օգնենք ձեզի: Ըլուծիդ փոխա-  
րէն՝ ահա հատուցումն քեզի:

Այս գոյական անցեալը շփոթելու չէ ածական անցեալին հետ՝ որ ստացական յօդին դիրքէն կ'որոշուին եւ իրարմէ տարրեր իմաստ կու տան, զորօրինակ.

Տեսածնին կղզի է. Ըրաժդ նենդութիւն է.

Տեսած կղզինին է: Ըրած նենդութիւնդ է:

Տաճկերէն լեզուն այս զանազանութիւնը չունի:

522. Ած անցեալը գոյական աներեւութիւնեղ կը գործածուի՝ նյոյնպէս ստացական յօդով. այսպէս. Քու երբեք դուժութիւն չեմ տեսեր. (այսինքն՝ գործելու:) Կեանքիս մէջ՝ սուտ խօսածու չեմ գիտեր. (այսինքն՝ չեմ գիտեր սուտ խօսած ըլլալս:) Ինչպէս ստոյգ է ձնածու՝ նյոյնպէս եւ մեռնելիքս անտարակցու է: Երբ հասածնիդ չիմացանք:

Նյոյնպէս հոլովածն ալ. Ծնածնիս ի վեր Աստուծոյ տեսչութիւնը զիս կը գարմանէ: Ատիկա հազ եղածնին նշան է. (այսինքն՝ հազ եղած ըլլալու:)

523. Երբեմն ած անցեալն ալ աներեւութիւն պէս, (508) ուն նախադրութեամբ կը գործածուի՝ անոնիջապէս նշանակելու համար. այսպէս. Գեղ հասածնիս ուն այդոցն գործերը կը հոդամ: Տեսածնիդ ուն կը ճանչնաս:

#### Գ. Անցեալ՝ ածական:

524. Ած անցեալն ածական է՝ երբ քովը գոյական անուն մը դրուած է կամ կրնայ դրուիլ: Ինչպէս Յոդնած ձիանքը: — Ըստ այսմ եւլ անցելոյն հետ կը նյոյնանայ. (տես 261:)

525. Ըստ անդամ ած անցեալը խնդիր-բնութեան եղած կ'ըլլայ բայի մը. այսպէս. Եթէ թշնամիս վտանգի մէջ ընկած գտնեմ, ալ թշնամութիւնը չեմ յիշեր: Ես զինքը՝ ձեռքը սուր բանած տեսայ, որ մօրը պաշտպանութիւն ընէ:

#### §. 4. Դիրքայ ապառնի:

Դերբայ ապառնի, ինչպէս տեսանք, կրկին է. լու եւ լի+:

526. Լու ապառնին աներեւութիւն հոլովածն է որ 1. բաղադրեալ ժամանակներ կը կազմէ. Տես-

նելու եմ, (պէտք եմ տեսնել, կամ նաեւ՝ պիտի տես-  
նեմ:) Եւ 2. կը ցուցընէ բլալիքը. Տեսնելու քաղաք-  
ներս. (քաղաքներն որ պիտի տեսնեմ:) — Զատ է՝  
Տեսնելու կամ ուսնուելու քաղաքներ. (509:)

527. Ավազառնին կը գործածուի լու ազառնւոյն  
տեղ.

528. — Ա. Երբ դոյականը զօրութեամբ գը-  
րուած է. Եւ կը ցուցընէ բլալու բան մը: Այսպէս.  
Ըսելի՞չ դուշակեցի. (բաւլու խօսքդ:) Ըլլալի՞ն իմա-  
ցաւ. (բլալու բանը:) Երթալի+, ժայռի+ չկայ. (երթալու  
դալու մէկը:) Ատոր ըսելի+ չկայ: Ըլլալի+ կար որ եղաւ:

529. — Բ. Երբ մէկուն ընելու գործողութիւնը կը  
ցուցընէ, շատ անգամ (ստացական) յօդով, եւ նաեւ  
հոլովուած: Զորօրինակ. Այսչափ ուշ ժայռի՞նի՞ն  
չէինք դիտեր: Մէջ մ'ալ զքեզ ուեսնելի+ չէի յուսար:  
— Այսպէս ալ սոնիմ բայով՝ Ես զինքը ուեսնելի+ չու-  
նիմ: Եթէ մինչեւ հիմայ չգքեց, ալ ժրելի+ չունի.  
կամ չունի ժրելի+. (տես 264:)

Բայց զուտ բայանուն է, Երբ ըսուի Զիրենք ուես-  
նելի+ եկաւ: Մարդուն ժանելի+ կու գայ:

Մինչեւ հիմայ տեսանք որ ածական դերբայները՝  
այլեւայլ կերպով յարաբերական դերանուան (կամ  
մակրայի) գործ կը կատարեն մանաւանդ ած անցեալն  
եւ ապառնիները, որոնց ահաւասիկ կանոնները:

530. Ած անցեալն ու լու ապառնին իրենց դոյա-  
կանովը մէկուղ՝ յարաբերական նախադասութեան մը  
տեղը կը բռնեն. այսպէս. Իմ ուետծ անտառս. (այն  
անտառն որ ես տեսայ:) Աղեքսանդրի ձնանելու դի-  
շերը. (այն դիշերն որ Աղեքսանդր պիտի ծնանէր:) —  
Այս տեսակ խօսքերու մէջ՝

1. Դիմաւոր բայը կը փոխուի ածական (ած կամ  
լու) դերբայի:

2. Անուն-բային կ'ըլլայ սեռական յատկացու-  
ցիւ կամ ստացական:

3. Բային խնդիրը կ'ըլլայ յատկացեալ՝ ստացա-  
կան յօդով:

4. Իսկ Եթէ յարաբեր. գերանունը զատ յատկացեալ ունէր, նցն յատկացեալն ալ կը մնայ սեռականին եւ դերբային մէջ տեղ . (Տես վարը 535, Դ օրինակ :)

Այս կանոնով կ'ըսենք՝ Իմ տեսած անորոշութեալ, կամ Իմ տեսնելու աղախներս :

531. — Ա. Եթէ ներդժ. է դիմաւոր բայը որուն տեղ դերբայը դրուած է, կրնայ յատկացեալը ամէն հոլովի տեղ դրուիլ . (բաց ի անուն - բայիէ .) ինչպէս վարի օրինակներէն կը տեսնես :

532. — Բ. Եթէ բայը չէզոք է, կրնայ յատկացեալն ամէն տեսակ ինդիր - բն . կամ ամէն հոլովի տեղ դրուիլ . (բաց ի անուն - բայիէ . Եւ ինդիր - սեռիէ :)

533. — Գ. Եթէ բայը կրաւորական է՝ յատկացեալը կրնայ միայն ինդիր - բն . ըլլալ . Կեսարու սպաննուելու առաւօտը . (այն առաւօտն ո՞՛ \* (սըսան Ա՞լ) Կեսար պիտի սպաննուէր : ) Քու տարուելու պատգարակդ . (պատգարակը որով պիտի տարուիս : )

\* Ո՞՛ շաղկապը յարաբեր. գերանուան ներդոյականին տեղ կը դրուի, փիսկ . որուն մէջ ըսելու : Ինչպէս նաև ո՞՛ մակրայը յարաբեր. գերանուան ներդոյականին եւ տրականին տեղ, եւ ո՞սորէ բացառականին տեղ :

534. Երբեմն աւելի համառօտիւ՝ խօսքին մէկ կամ մէկալ մասը զօրութեամբ կը դրուի . — անուն - բային կամ ինդիրը . զորօրինակ . Տեսած մարդս . Նորոգած տունդ : (Այսինքն՝ Իմ տեսած մարդս : ) — Գիրը տեսած մարդս . Տանիքը նորոգած տունդ : (Մարդը որուն դիրը տեսայ . Տունն որուն տանիքը նորոգեցիր . — այս ինդիրները յարաբերական գերանուան յատկացուցիչներն էին : ) — (Իմ) տեսածս . Նորոգածդ . Երթալիքդ : — Գիրը տեսածս . Տանիքը նորոգածդ . Հետն երթալիքդ . (որուն հետը պիտի երթաս .) Պատկերն առնուելիքը . Պատկերն առնուածը . (որուն պատկերն առնուի պիտի . որուն պատկերն առնուած է : )

535. Բայց դարձեալ ուրիշ որեւիցէ ինդիր կամ մակրայ կ'աւելցուի դերբային քով՝ ըստ իմաստին պահանջնելուն : Միայն թէ ուղիղ եւ կանոնաւոր շարքը պահուի, որ հետեւեալն է .

- |     |                       |                              |                        |                                       |
|-----|-----------------------|------------------------------|------------------------|---------------------------------------|
| 1.  | Յանկացուցիչ           | Դերբային խնդիրը              | Դերբայի<br>ամսի մակայ. | Պայ.                                  |
| 2.  | (Գլուխ. ամս.՝ բայլի.) | Կամ մակայ.                   | ամսական.               | Պայ.                                  |
| 3.  | Դարձչի                | անխռչեմութեամբ               | ըլլած                  | սպառնալիքներ. շատառված լուեցին:       |
| 4.  | Ի.Մ.                  | բեղի չես                     | ունեցած                | բարեկամութիւն է իւն - ու չճանշան թող: |
| 5.  | Վ.Վ.                  | օքեր զինութիւն իւղ ընսանեացը | իրիւն                  | սուսակոթեր. էպական են:                |
| 6.  | Ա.Մ.                  | մարզին մէջ դժունած           | իրիւն                  | ալլըսաւան գունադարձ առաջանաւ:         |
| 7.  | Վ.                    | Զինութիւն երեսնէն            | ձակ օգոստած            | ժամանակէն - ն չաշունեալ:              |
| 8.  | Ա.Ա.Պատին             | գաճին երեսնէն                | դաշնայած               | վայրի հանճ - ը մարգերած շելեր:        |
| 9.  | Բ.Ա.                  | պատրիառներն արչամարդ չած     | բանարդե - դ            | ամենին կը ըստացինք:                   |
| 10. | Ա.Հ.Հայուս            | պատրիառներն արչամարդ չած     | բանարդե - դ            | ամենին կը ըստացինք:                   |

Դ եւ Ե օրինակներէն կը տեսնես որ գերբայր հետը խնդիր-սեռի ալ կրնայ առած ըլլալ։ Քայց ասկէ զատ։

536. Այս կերպ (ստացական յօդով) գործածուած գերբայներու մէջ երկու գլխաւոր բան կը մնայ գիտելու։ Նախ թէ Դերբայր դիմաւոր բային որ ժամանակին տեղ կը դրուի. եւ երկրորդ թէ յարաբերական գերանուան որ հոլովին տեղ։

Անցեալը կը դրուի՝ Սահմ. ներկայի, անկատարի, կատարեալի, յարակատարի եւ գերակատարի տեղ։ — Իսկ լու (կամառանց խնդրոյ՝ լի՛) ապառնին՝ փոխանակ Սահմ. եղանակին ներկայ-ապառնուցն եւ ապառնի-անկատարին։

Յարաբերականին հոլովիները բաւական է օրինակ-ներով ցուցընել, որ առաջնկայ պատկերիդ մէջ կը նշանակենք։

Անցեալ.

Ապառնի.

Հայցական.

Տեսած մարդո. (մարդը զոր Տեսնելու մարդո. (մարդը կը տեսնեմ, տեսայ, եւ զոր պիտի տեսնեմ, պի- այլն.) պիտի տեսնեի.)

Բերած վաճառքներդ. Բերելու վաճառքներդ. (վաճառքներն որ բե- (վաճառքներն որ պիտի բած ես.) բերես.)

Մեռական.

Թաղթերը կտրած գիրքդ. Թաղթերը կտրելու գիրքդ. (գիրքն որուն թղթերը (այն գիրքն որուն թղթերը կտրեցիր.) պիտի կտրես.)

Զեռքէն բռնած ծերու- Զեռքէն բռնելու ծերու- նին. (ծերունին որուն նին. (ծերունին որուն ձեռքէն բռնեց.) ձեռքէն պիտի բռնէ.)

Ճրական.

Զմեղ հրաւիրած տեղեր- Հրաւիրելու տեղս ընդար- նին. (այն տեղն ո՞ւ ձակ էր. (այն տեղն ո՞ւ զմեղ հրաւիրեցին.) պիտի հրաւիրէի.)

(իրեն) ճամբայ ցուցրցած Ճամբայցուցընելու մարդու-  
մարդու. (այն մարդը ու այն մարդը որուն ճամ-  
բայն ճամբայ կը ցուցը- բայ պիտի ցուցընես.)  
նես.)

### Յացառական.

Տար՝ առած տեղու դիր. Ելլելու դուռդ դիտես. (այն տեղն ուստի առիր.) (դուռն ուստի պիտի ելլես.)

Տղուն ինկած պատուհան Գող մանելու ծակերը դու-  
նը. (այն պատուհանը ցել. (ծակերն ուստի  
ուստի տղան ընկաւ.) գող կընայ մանել.)

### Դործիական.

Փայտ ջարդած կացինդ. Փայտ ջարդելու կացինդ.  
(կացինը՝ որով փայտ կը (կացինը՝ որով փայտ պի-  
ջարդես.) տի ջարդէիր.)

Տեսնուած մարդս չէ. Տեսնուելու հիւրերս. (այն  
(այնպիսի մարդ չէ որուն հիւրերն որոնց հետ պի-  
ներ տեսնուած ըլլամ.) տի տեսնուիմ.)

### Ներգոյական.

Մեր բնակած տունը. Բնա- Բնակելու տներնիս. (այն  
կած տներնիս. (տունն տունն որուն մշջ պիտի  
որուն մշջ կը բնակինք.) բնակինք.)

Աղեքսանդրի ծնած դի- Ցիսուսի ծնանելու դիշերը.  
շերը. (այն դիշերն ոք (այն դիշերն ոք Ցիսուս  
Աղեքսանդր ծնաւ.) պիտի ծնաներ.)

Կիպրոս հասած օրս. (այն Կաւեն ելլելու օրդ. (այն  
օր ոք Կիպրոս հասայ:) օրն ոք նաւեն պիտի ել-  
լես, ելլեիր:)

Նմանապէս ուրիշ հոլովեներ ալ. Կասկած առած մարդս.  
(այն մարդն որուն վըսյ կասկած առած եմ:)

537. Յարաբերականին հոլովը քովի խնդրէն  
կախում ունի. զորօրինակ երբ բանմ միեւնոյն աշ-  
անցելով.

- Հյշ. Խմած ջուրդ. — այն ջուրը պէ խմեցիր, կը  
խմես:
- Ներք. Ջուր Խմած ատենդ. — այն ատենդու որ (որուն  
մէջ) ջուր խմեցիր:
- Գոռծ. Ջուր Խմած գաւաթդդ. — այն գաւաթդն որով  
ջուր խմեցիր:
- Բցու. Ջուր Խմած աղբիւրդ. — այն աղբիւրն ուսորչ  
ջուր խմեցիր:
- Կոյնն իմացիր գերբայ ապառնւոյն համար ալ:

### ՅՈՒԽԱԾ

ԱՍՓՈՓՈԽ ՄԱՍԱՆՑ - ԲԱՆԻ ԿՄՐԸՌՈՒԹԻՒՆԸ

538. Անփոփոխ մասանց - բանի ամենուն մէկանց  
կ'աւանդենք կիրաւութեան կանոնները, որովհետեւ  
անձուկ յարաբերութիւն կամ մէծ նմանութիւն ունին  
իրարու, մանաւանդ որ ոմանք հաւասարապէս թէ մակ-  
բայ եւ թէ շաղկապ, կամ թէ մակբայ եւ թէ նախա-  
դրութիւն եւայլն համարուած են:

Քանի մը բան յառաջ բերուած է Ա մասին մէջ.  
առկայն հոն օրինակաւ միայն, իսկ հոս իրենց կանո-  
նովն աւանդուած են:

### §. 1. Մակրայ:

539. ԱՆ մակրայն ըստ ինքեան բացասական բայ  
շնելու չի ծառայեր, այլ միայն կը գործածուի հե-  
տեւեալ կերպով.

540. — Ա. Առանձին, ամբողջ նախադասութիւն  
ձեւացրնելով: Խոստմունքդ կատարեցիր ճշդիւ. ԱՆ.  
կը ցաւիմ որ անկարելի եղաւ: Պատասխան տուի  
թէ ԱՆ:

541. — Բ. Արկենութեամբ՝ որեւիցէ մասանց - բա-  
նի քով: ԱՆ ես եւ ո՞ւ դաք կը ցանք ատոր համբերել:  
ԱՆ հոս ո՞ւ ուրիշ տեղ: ԱՆ պարծենալու մաս մ'ու-  
նեիք յայդմ, եւ ո՞ւ ամշնալու: ԱՆ տեսայ եւ ո՞ւ լսեցի:

Այս կանոնով է կը կենուած արգելականն ալ.  
(այսինքն ո՞ւ փոխանակ մէ. տես 488:)

542. Արկնեալ ու մակրային բայր քնականապէս բացասական ձեւով չի դրուիր. Եւ կըսուի՛ Ո՛չ երեկ իրաց կարգալ եւ ոչ այսօր: Բայց միշտ բացասական կը մնայ բայր՝ եթէ երկու ռչերէն ալ յառաջ դրուած է. այսպէս. Չիո՞ր յոյս ամենեւին, ու ազատութեան, եւ ու դոնէ օր մը հանգչելու: Օտար եմ, եւ չունի՞մ ու բարեկամ եւ ու թշնամի օր ճանչնան զիս:

543. — Գ. Շատ անգամ առաջին նախաղառութեան մէջ պարզ բացասական բայց, իսկ յաջօրդին մէջ ու մակրայով է. զորօրինակ. Դիւահար մը կը դեգերէր գերեզմաններու մէջ, օր Նէր երբեք հագուստ հագուծ եւ ու տան մէջ բնակուծ: Այսօր չեն հասնիր, եւ ու դեռ վաղը:

‘Նոյնպէս նոյն կերպով արգելական. Մէ լւեր, եւ ու իսու հետը:

544. Ու մակրայն անուանց ալ սկիզբը կը յարի, անոնց՝ հակառակ նշանակութիւն տալու համար. զորօրինակ. Աղքատ բայց ու կարօտ մէկը՝ քան զմագաւորներն աւելի երջանիկ է: Ի՞նչ կ'իմանայ ու կ'մասսաւուր մէկը տիեզերաց մեծագործ ճարտարապետութենէն: Հայոց եւ ու Հայոց հաւասարապէս բաղձալի: Ազգային եւ ու առջային սովորութիւններ: (Այսինքն՝ կարօտ չեղող, իմաստասէր չեղող, եւայլն:)

545. Ու մակրային այս եւ քանի մուռիշ կիրառութիւններն ու բազագրութիւնները հետեւեալ օրինակներս կը ցուցընեն:

Ու ամէն գետին հաւասարապէս բարերեր է: Լուել պէտք է երիցազունի առջեւ, բայց ու նէ համը ըլլալ: Գովել չեմ ուզեր անգովելին, բայց եւ ու նախատել: Չընդունեցաւ, սակայն եւ ու ալ մերժեց բոլորովին: — Տիրական, այլ ու յուսահատական լուր մունիմ քեզի տալու: Ծանր բեռ մը, թէ եւ ու անտանելի, դժուարին է շարունակ կրել:

546. Տեղական մակրայներէն՝ ուր, հոս, հոն, եւ այլն. ու բառին վրայ իբրև ածական կը դրուին. Հոս տեղս. Հոն տեղ. Ուր տեղ. վոխանակ՝ այս, այն տեղ. որ տեղ ըսելու:

547. Նշն տեղական մակրայները եթէ հարկ ըւլայ իրբեւ դպյական հոլովել՝ դարձեալ տեղ բառով կը հոլովին. Հոսորեղաց, (կամ հոս արեղաց.) հոնորեղաց. հոնորեղին. հորորեղին. (կամ լաւ եւս՝ Այս արեղաց. այն արեղին. որ արեղին;) — Որմե՛ դարձեալ ածական ալ կ'ածանցի՝ Հոսորեղացի. հոնորեղացի:

Երբ ժամանակականն անհոլով է, եւ եթէ դպյականաբար առեալ հոլովել հարկ ըւլայ՝ կ'ըսուի. Ո՞ր ատենուան. Ո՞րչափ ժամանակէ ի վեր: (Կայ ըսուզ ալ Երբուան բան է. Երբէն ի վեր:)

548. Ուր եւ ուստի մակրայները յարաբերական գերանուանց հոլովերուն տեղ կը գործածուին՝ տեղ եւ ժամանակ ցուցինող անուանց առջեւ. ինչպէս. Արդէն երկայն սանդուղն ուստի վար պիտի իջնայի, սկսած էր կրակ առնելու: Դեռ կը կենայ այն վիմափոր բանտն՝ ուր մեծն Սոկրատ իւր անմահ հողին փշեց. (այսինքն՝ որուան Աջ:)

Նշնապէս երբեմն երբ մակրայր՝ ժամանակ ցուցրանող անուանց առջեւ. զորօրինակ. Ուր են այն անմեղական ուրախութեանց ոսկի դարերը, երբ հզօր առիւծներ մեզմէ կ'ակնածէին:

### §. 2. Կախադրութիւն:

549. Մինչեւ, (ինչուան,) եւ դէու է նախադրութեանց խնդիրն եթէ դերանուն է՝ տրական հոլով կը դրուի. (տես 284.) իսկ եթէ դպյական անուն է կամ աներեւոյթ, աննախողիր տրական, (հայցականի ձեւով.) այսպէս. Զրկեալ գործաւորաց բողոքները մինչեւ երկնին+ կը բարձրանան: Մինչեւ պարտէզին դուռան հասան: Մինչեւ գիշեր՝ կ'աշխատէինք: Մինչեւ Հռոմայեցւոց պետութեան կործանիլը: Մինչեւ իրենց գուլը: Ձքհեղեղէն մինչեւ Դաւիթի հազար երեքհարիւր տարի կը հաշուի: Տեսէք, տեսէք, սպառազինեալ ամբոխ մը դէպի ի մէր ունակիլ կը խուժէ: Անմեղ թռչնոցն որբաժիկն ի գող կ'ելլէր՝ քանի որ կատուին կասկածելի թաթերը դէպի ի վանդակ կ'երկընային:

550. Մինչեւ, դէու է կընան մակրայ խնդիր ալ

առնուլ . զորօրինակ . Մինչեւ ո՞ւ պիտի ձգուին ձեր նենդաւոր ծուզակները : Ըսէք մեզի , դէպ ի ո՞ւ է մեր ճամբան : Մինչեւ Երբ համբերեն : Մինչեւ հոս անծանօթ զգեստներով եկան : Ասկէ դէպ ի ներս արշաւեցին :

Դեղ է նախադրութիւնն արդէն է նախդիրն իւր վրայ կը կրէ . իսկ մնչեւ շատ անգամ է եւ շ նախդիր ալ կառնու գրաբար ձեւով . այսպէս . ջրհեղեղէն մինչեւ է դրամին : Մինչեւ է մահ , կամ մինչեւ շմահ . կամ առանց նախադրութեան Ցմահ թաղաւորել . (կ'ըսուի նաեւ Ցմահ իշխան ընտրուիլ) Մինչեւ յէրբ մինչեւ շէրբ . կամ լոկ' Ցմահ լունք : Դեռ շայուսը լուր մը չելաւ :

551. Մինչեւ նախադրութիւնը դիմաւոր բայէ յառաջ ալ կը դրուի իրեւ շաղկապ , եւ կը նշանակէ՝ այնչեւ որ , այնուեւ որ . զորօրինակ . Զմայլեցան Լիկաւոնացիք առաքելոց վարդապետութեանը , մնչեւ ի՛ըսէն թէ աստուածներ են երկնքէ իջած : Օրերով անզգայ մնաց , մնչեւ շատերը կը հորածէն թէ տանին թաղեն : Մուշեղի դիակն որ տեսան ընտանիքը , սկսան խելագարել . մնչեւ առին մարմինը , կոթողի վրայ հանեցն , որ Առլէզգք իջնան ու լզեն :

552. Գոյականէ կամ (տեղական) մակրայէ առնուած նախադրութիւնները միշտ իրենցմէ յառաջ սեռական խնդիր մը կ'ուղեն , (որ իրենց յատկացուցիչն է .) — անոր համար ալ երբ որ նոյն սեռական խնդիրն որոշեալ յօդ ունի կամ դերանուն է , նախադրութիւններն ալ յօդ կ'առնուն : Այս պատճառաւ ըսինք՝ Վկայի առջեւ , (անորոշ .) տճ . շենադ էօնիւնուէ . եւ՝ Վկային առջեւը , (որոշեալ .) տճ . շենադըն էօնիւնուէ . (288:) — Բայց դարձեալ՝

553. Կրնայ միեւնոյն բառն որոշեալ խնդրոյ առջեւ ալ առանց յօդի դրուիլ . այսպէս . Ծառին գաէ : Մեր վրայ կասկած ունին եղեր : Լրտեսի յեւուտ ամենայն ինչ դիտուեցաւ : Չեր առջեւ վկայեցին :

Ծնոտիր դրուածոց մէջ աւելի յաճախեալ է անյօդ . 2եր հէտ . Տիրոջդ ուն . Պարտիզին հէջ , եւայլն :

554. Ըսածնիս ն (ը) յօդի համար է : Իսկ ս եւ ո յօդ միշտ եւ ամէն տեղ կը դրուի . Իմ վրաս . Քուքովէ . Իմ առջեւս , կամ առջիս :

## §. 3. Յաղկապ:

555. Շաղկապներէն սմանքը, (ինչպէս Ա մասին օրինակներէն տեսանքը,) ետեւէ ետեւ իրար յաջորդող բառերուն վրայ կը կրկնուին: Այսպէս են՝ Ու, Աէ, Էտմ, Եւ:

556. Ու եւ Աէ, ամէն բառի վրայ ալ պէտք է որ կրկնուին. Թէ վիշտ Աէ նեղութիւն, Աէ վայելք եւ Աէ ուրախութիւն՝ ախտաւոր սիրար կ'այլայլեն: — Իսկ Եւ, Էտմ սովորաբար վերջին բառին վրայ կը դրուին. Լեռ, Ճոր, Դաշտ Եւ անսպատ՝ մեծատարած բառակներով ծածկուեցան:

Բայց երբեմն խօսքին սաստկութիւն կամ վայելցութիւն տալու համար՝ ամէն բառի վրայ ալ Եւ կը կրկնուի:

557. Եւ, այս շաղկապներն ընդհանրապէս նոյնանշան են, եւ միշտ նախադաս՝ թէ բառ բառի հետ եւ թէ խօսք խօսքի հետ կապելու առեն: Աակայն (գոներ ընտիր գրուածոց մէջ) սովորականն է մամաւանդ Եւ:

Աւելի զդուշանալու է այս շաղկապ գործածելեն երբ իրմէ յառաջ կամ ետքը դարձեալ այս կամ ուրիշ ձայնաւոր հանդիպմի. զորօրինակ եթէ ըսես. Զանալու այսատելու խմելու ատելու համար: Քաջ այս շնորիր զօրք:

558. Եւ շաղկապը բայց եւ այլ շաղկապներէն միշտ յետադաս է. Երբեմն նաև ո՞յ յարաբերակառնէն: Բայց Եւ ինքն ալ վտանդի մէջ էր: Ու նախարարները միայն, այլ Եւ նոյն խօկ թագաւորը: Արիմաթացին՝ որ մեծատուն իշխան մըն էր, որ Եւ Փրկչին հետ յարաբերութեան մէջ էր, յաղթեց վերջապէս մարդկային երկիւղին:

559. Կրկնուած շաղկապներու հասարակօրէն երկրորդին կամ վերջնոյն վրայ Եւ մ'ալ կ'աւելցուի. այսպէս, կամ իրաւացի խօսելու է, Եւ Էտմ ի սպառլուելու: Թէ տեսած բլաս Եւ Աէ լսած, հարկ է որ անդէտ ձեւանաս: Ու Ես Եւ ու դոք. (կամ Ու Ես, ու ալ դոք:) — Երբեմն կրկնուած յարաբերական գերանուան ալ վրայ. Հերոգոտոս՝ ո՞յ ուրիշներէն

տարբեր կը խօսի, Եւ որոշն մատեաններն առասպելոք լի են, դեռ թագաւոր է պատմագրաց:

560. Եւ շաղկապը կրկնութեամբ կը գործածուի գրաբար ձեւով՝ փոխանակ Աէի: Եւ տեսանք, Եւ ստացանք, Եւ վայելեցինք, բայց ի՞նչ մնաց հիմայ ձեռքերնիս. (այսինքն՝ Աէ տեսանք, Աէ ստացանք:)

Այս վերջինն երեք (558, 559, 560.) թուահամարներուս Եւին տեղ՝ ու չեղ գործածուիր:

561. Ու շաղկապ կը գործածուի միեւնոյն խօսքին մէջ բառ բառի հետ կապելու համար, ուր որ նախընթաց Եւ մը խօսք խօսքի հետ կապելու գործածուած է. զորօրինակ այս խօսքիս մէջ. Ալ խաղաղութեան սպիտակ դրօշը կը ծփար հրապարակին մէջ, Եւ բարեկամ ու թշնամի հոն կու դար կը միանար գրկախառն: Ալ հանի վերջապէս ցուրտ տիսուր ձեռն մը, Եւ լեռ ու ձոր առ հասարակ սգոյ զգեստով կը ծածկուին: — Ուր Եւ շաղկապը երկու խօսք խկ ու շաղկապն երկու բառ իրարու կապեց:

562. Յատուկ ոճով մը ու շաղկապը միեւնոյն բայի կրկնութեան կը ծառայէ՝ գործողութեան կրրկնութիւն կամ շարունակութիւն ցուցընելու համար. այսպէս. Տես սա մեր գրացի մըջիւնն որ ամբարքն է մտեր, հոն կ'ուորէ ու կ'ուորէ: Թաղէք՝ Խօսի ու Խօսի որչափ որ կ'ուզէ: Խմեց ու Խմեց, մինչեւ անզգայ մնաց թմրեալ: Ինչ որ դատաւ՝ իրեց իւր ծակն ու իրեց:

563. Շատ անդամ նոյնամշան են Աէ եւ որ շաղկապները. ինչպէս. Ըստ Աէ պատրաստ է. Ըստ որ պատրաստ է: — Զըլայ Աէ թոյլնաս. Զըլայ որ թոյլնաս:

Ընտիր գրուածոց մէջ երկուքն ալ կրնան վայելշապէս գործածուիլ. բայց կայ ուամկական ոճ մը՝ որ Աէ շաղկապն ի սպառ լոեցուցած է:

Գարձեալ տեսանք (Ա մասին օրինակներէն) որ այս երկու շաղկապներս իրարմէ տարբեր նշանակութիւններ ալ ունին, եւ չեն կրնար միշտ իրարու տեղ դրուիլ:

564. Եւ, այլ շաղկապներէն ետքը, (ուր որ բայց զօրութեամբ կրկնուած է,) միայն Աէ շաղկապ կրնայ

Քրութել, թե իսուսը ո՞ր շաղկապով սկսած ըլլայ. զորօրինակի. Չըսի ո՞ր երթաս գիտես, այլ նէ՛ երթաս գործես. (այսինքն՝ Այլ ըսէ ո՞ր երթաս գործես:) — Այս տեսնելք ո՞ր ինքն այդպիսի ձեռնարկութեան մանաշաջող է եւ նէ միշտ բախտին վրայ տրտունջ ունի: (Այսինքն՝ Այլ դեռնեկ ո՞ր միշտ . . . :)

565. Կամ, դուցէ, հաղիւ, այսինքն, եւայլն բառերէն ետքն իրեւ զտրդ կ'աւելցուի նէ շաղկապ, այսպէս. Հարցուց տեղեկացաւ, կամ նէ յառաջ ալ լսեր էր: Գուցէ նէ յոյսերնիս ի գերեւ ելլէ: Տարւցին սկիզբները, այսինքն նէ՛ յունուարի տասնուշորսին: — Հոս նէ շաղկապն յաւելուած է միայն:

Այս երկու (564, 565) դեպքերուս մէջ ո՞ր շաղկապ չի գործածուիր:

566. Ո՞ր շաղկապ միջանկեալ՝ ենէ շաղկապի կամ երբ մակրայի նշանակութիւն կ'առնու. Ծառն ո՞ր ծուռ բռունի, հոդ չէ՝ կ'ուզզուի. բայց եթէ ծուռ մեծնայ, ճար չ'ըլլար: Աս ո՞ր եղաւ, ամէնքը ներս գիմցին: — Այդ դարձուածքը միայն առաջին նախադասութեան մը մէջ կ'ըլլայ, եւ ո՞ր շաղկապն իրմէ յառաջ անուն մը կամ մակրայ մը կ'ուզէ, (որուն համար ալ կը կոչենք՝ Ո՞ր շաղկապ միջանկեալ:)

567. Ո՞ր շաղկապ կը գործածուի դարձեալ՝ հարցական կամ բացասական նախադասութեան մը յաջորդ խօսքին հետ պատշաճութիւնը կամ կարելութիւնը ցուցընելու համար. զորօրինակ. Զինեալ չեն՝ ո՞ր վախնամ: Ի՞նք լսած չէր՝ ո՞ր քեզի ալ իմացըները: Այնչափ յիմար էի՝ որ ասոր հաւանեի: Զմեռ է՝ ո՞ր միիս:

Կրնայ այսպիսի տեղեր յարաբերական դերանուն ալ դրուած ըլլալ որ շաղկապի հետ շփոթելու չէ: Այսպէս ըստ այլեւայլ տեսութեան՝ Շաղկապ է. — Մարդ չկայ՝ ո՞ր գետինները մշակուին: Դերանուն. — Մարդ չկայ՝ ո՞ր գետինները մշակէ:

568. Ասկէ զատ ո՞ր շաղկապը շատ անդամ այլեւայլ ուրիշ բառերու տեղ կը դրուի. (ինչպէս նաև յարաբերական դերանունն որ տեսանք, 459.) զորօրինակ՝ երբ կամ ուր կամ վասնչի ցուցընելու համար:

Ահա հասաւ ժամանակն՝ որ վերջապէս իրարմէ բաժնուինք։ Այն դիշերն որ ճամբայ պիտի ելլէինք, լուր հասաւ թէ լեռներն աւազակներով լցուեր են։ Իսկ հիմայ՝ որ ձեռն ի ծնօտի՝ նստած կը մտածես, մտածէ թէ սերմանածդ կը հնձես։ Շատ ապրիս, որ այսպիսի հնարք մը ճարեցիր մեղի։ Զմեղ իրենց վրանը մոցուցին, որ պիտի սառեինք բաց դաշտի վրայ։

569. Որեւիցէ հարցական բառի վրայ որ շաղկապ կ'աւելցուի, եւ կը նշանակէ՝ հոգ չէ թէ որ կամ ուր կամ ինչպէս, եւայլն։ Ինչ որ խնդրեցիր՝ չզլացուեցաւ մինչեւ հիմայ։ Ու որ լսեց՝ սարսափեցաւ։ Քանի որ ներսն է։ Ե՛րբ որ գան՝ պատրաստ կը գտնեն։ Ո՛չն որ կ'ուզես, կամ Ո՛չ որ կը բաղձառ։ (463.) Ինչպէս որ դուշակած էր, նոյնպէս ալ կատարեցաւ։

Բայց աններելի խորիժ են՝ Ո՛՛՛՛՛ որ. աշու որ.  
Է՛՛՛՛՛ որ։

Նոյն կերպով կազմուած է բաղադրեալ շաղկապս ալ՝ ինչո՞ւ որ, (վասնղի.) — տես նաեւ Ամասն, երես 86 ծան։

570. Որ շաղկապէն յառաջ շատ անդամ՝ էական բայր կը զեղուի. եւ դիմազուրկ խօսք մը կը ձեւանայ. այսպէս. Գովութեան արժանի էր ընթացքդ, բայց ամօթ որ յանկարծ կանգ առիր։ Մեղք որ յառաջուց չհեռացանք վտանգէն։ Զարմանք որ ինքն ալ չկրցաւ բերան բանալ։ Ի՞նչ զարմանք որ ես ալ խարուած ըլլամ։ Իրաւ որ չէի լսած։ Աղէկ որ դու ալ եկար։

571. Գարձեալ բայեր կան որոնց առջեւ որ շաղկապ կը դրուի, եւ ոչ նէ. ինչպէս են՝ բաղչալ. ջանալ. ու առըստառուէլ. ու ոչըլ. եւայլն։ Ընդհանրապէս որ շաղկապ կը դրուի այն բայերու առջեւ՝ որոնք աներեւոյթ խնդիր ալ կրնան առնուլ. այսպէս. Կը բաղձայ ու անուէլ, կամ կը բաղձայ որ տեսնուի։ Զանա հասնելու, կամ Զանա որ համնիս։ (2'ըսուիր՝ Զանա նէ համնիս։)

572. Ալ շաղկապ թուական եւ մասնական անուանց վրայ՝ տես 455. Երկուքն ալ. Ամէնն ալ. Երեքին ալ. եւայլն։

Սակայն այս կերպ գործածուած ալ եւ որ (569) շաղկապներուն համար դիտնալու է՝ որ եթէ թուական կամ մասնական անունը դոյական մը հետնոնի, այն առեն ալ եւ որ շաղկապները, ինչպէս նաեւ յօդը, նոյն դոյականնեն ետքը կը մնան. — եթէ դոյականները շատ են՝ յօդն ամենուն վրայ, իսկ շաղկապը մը անդամ միայն դրուելով։ Այսպէս. Երկու ծայրն ալ վտանգ է. որ դին որ դառնաս՝ զգուշութիւն պէտք է. Ո՞ր դեղը, որ դարձմանն որ բնես, ի զուր է. Գաւառուին ամեն կողմն ալ խաղաղած էր անկէ ետեւ. Քանի անդամ որ բողոքեցինք, չլուեցաւ ձայներնիս։

573. Ալ միշտ յետագաս շաղկապը կրկնութեամբ ալ կը գործածուի, (Այս շաղկապին պէս.) զորօրինակ. Տեսայ ալ, առի ալ: Խօսքն ալ հատաւ խեղճին, ձայնն ալ, շունչն ալ։

Միջարկութեանց կիրառութեանը սակաւաւոր եւ աննշան կանոններն Ամասին մէջ բառածներեն եւ բերուած օրինակներէն լիով կ'իմացուին։

### Յ Շ Ո Ւ Ի Ա Ծ Զ .

#### ԲԱՌԵՐՈՒ ԿՐԿՆՈՒԹԻՒՆԸ

Մասանց-բանի կիրառութեանը մէջ առանձին գլուխ մը կը կազմեն Արկնեալ մասունք-բանի։

574. Կրկնեալ կամ կրկնառոր կը կոչենք բառ մը՝ որ երկու անդամ դրուած է անմիջապէս կից կամ քովէ քով։ \* ինչպէս. Տեսակ տեսակ. ծանը ծանը, եւ այլն. որով երբեմն նշանակութեան փոփոխութիւն ալ մէջ կը մանէ։

\* Այս Արկնեալներուս կաբզր չենք համարիր այն կրկնութիւններն որ կից չեն. ինչպէս. Ու ևս կրցայ եւ ու դուն. — Եւ ոչ անոնք որ նոյնաձեւ չեն. զոր օրինակ. Տալ տակ բայց առնող շկար։

Չենք խօսիր հոս բառերու ճարտասանական կրկնութեան վրայ՝ որ խօսքին զօրութիւն եւ սաստեանութիւն աւելցընելու կը ծառայեն. ինչպէս. Տեսէ+ տեսէ+ ինչ աղէտք սահմանուած էր մեզի. Հիմայ հիմայ եւ ոչ վաղը. Քանի՝ +անի անմեղաց արիւն։ Այս այս, եւալին։

575. Կրկնեալ բառերն եթէ անուն են՝ միշտ եղակի թուով կը գործածուին, եւ ոչ յոքնակի. զորսրինակ. 8եւ ցեղ բաժնուած են. (եւ ոչ՝ ցեղէր ցեղէր:)

576. Կրկնութեամբ գործածուած բառերն են դլխուորաբար Գոյական եւ Ածական անուններն ու Մակրայները. — քիչ աեղ ալ Դերանուններն ու Բայերը:

### Ա. Գոյական անուն:

Գոյական անուաննը կրկնութեամբ կը բանին՝

577. — Ա. Իբրեւ խնդիր-բնութեան, բանի մը մասերը ցուցընելով: Զորօրինակ. (Ուղղական.) Սիրեւրիացիք աղջ աղջ են: — (Հայցական.) Արմափ ողկոյզ մը ձեռքը՝ հառ հառ փրցուց կերաւ պտուղները: Բովանդակ ձեռագիրը ների ների կարգալ տուաւ: — (Աննախոդիր տրական.) Ժողովրդեան բազմութիւնը դաս դաս բաժնած՝ նստուցին գետնին վրայ: Նշյի տապաննը իորշ իորշ բաժնուած էր:

Կրկնաւոր մակրայներու մէջ (280) յիշուած գոյականներն ալ աննախոդիր հոլովներ են:

578. — Բ. Իբրեւ ածական՝ յօքնակի գոյականի քով. այսպէս. Տեսակ աւեսակ բոյսերով եւ ծաղկեներով զարգարուած է երկիր: Նոյնպէս յաջորդները.

Կարգ կարգ աթոռներ. Գունդ գունդ զօրքեր. Շարք շարք մարգարիտներ. Կերպ կերպ նենդութիւնն Տուն տուն ընթերցմունք. ներ.

Փունջ փունջ ծաղկունք. Հատոր հատոր գրքեր:

579. Կրկնեալ գոյական մը կրնայ նաեւ եղակի գոյականի վրայ դրուիլ՝ իբրեւ ածական կամ իբրեւ ուղղ. խնդիր-բնութեան. — միշտ անոր մասանցն ինչպիսութիւնը յայտնելով. այսպէս. Պատկառելի ծերունի մը նստեր էր, որուն ճակատը ծալլ ծալլ, եւ ալլ ալլ եղած էր ձիւնափայլ մորուքը: Վարդենին եւ ուրիշ շատ բոյսեր՝ մանրիկ տերեւներ ունին՝ ների ների եղերքով: Սիրտս հոռի հոռի կը լլար եւ արտսունքս չէի կրնար զոպել: — Այսպէս ալ կըսուի՝

Առ առ դարան մը : Ծառէ ծառէ եղաւ սպինգի պէս :  
Թէլ նէլ եղեր կախուեր է :

Բ. Ածական անուն :

580. Յոքնակի գոյականի քով ածական մը շատ  
անդամ՝ կրկնութեամբ կը դրուի . (վայելուչ են կարճ  
բառերը : ) Ծանր ծանր խօսքերով բարերարին սիրտը  
ծանրացուց :

Մանր մանր խճահատը .	Քաջ քաջ դիւցազունք .
Սուր սուր փուշեր .	Խոշոր խոշոր սպառնալիք -
Դառն դառն տրտունջներ .	ներ .
Մեծ մեծ ալիքներ .	Կլոր հատիկներ :

Քանի մը ածականի կրկնածն երկրորդական ձեւ  
մ'ալ ունի գրաբարե առած . Ասը նոր կամ Ասրանոր  
վարդապետութիւնը . Մինչ հետ կամ Մինչամէ խոստ-  
մունքներ . Ձեր՝ Սեր՝ կամ Ձերժավեր՝ պազատանքներ :

581. Ծառ անգամ ածական մը կրկնուելով՝ խըն-  
դիր-բնութեան կը լլայ բայի քով , եւ կը նշանակէ երբ  
դեւ . մնալ դեւ . տանէ ոչ դեւ . զորօրինակ . Ոսկի  
հալեցուցած՝ բերին պատ պատ Ակիւզասայ բերնէն  
վար լցուցին : Ծամիուր մը կարմրցընել տուաւ Սմբատ ,  
եւ պատ պատ ոլորեց անցուց Մերուժանայ դլուխը :  
Հետանդ հետանդ ոտք են հաներ : Պառ ոտք խմեց ու  
զովացաւ : — (Այսինքն՝ քանի որ դեռ տաք էր , պաղ  
էր , եւսյլն : )

Գ. Բայ եւ Գերբայ :

582. Բայ մը կրկնութեամբ կը գործածուի  
գործողութեան երկարութիւնը , շարունակութիւնը ,  
կրկնութիւնը ցուցընելու համար : Այսպէս . Վաղց  
Հողց վերջապէս հասաւ ետեւնէն : Աը նային իը նային  
եւ չեն կրնար բան տեսնել : Քաղցր տաղցր հասեր է  
իրիկուան դէմ : Ժաղցր ժաղցր տունն է կրեր : Սորցը  
առցը եւ երբեք չգիտնալ : — Ասոնք ալ նոյնպէս  
աւելի ընտանեկան լեզուի սովորական են :

Դ. Մակրայ:

583. Մակրայ մը կրկնուելով՝ իւր նշանակութիւնը կը սաստկացընէ. զորօրինակ. Ահադին ծովուն երեսէն՝ լուսնոյ աղօտ լուսովը հաղիւ հապչւ կղզւոյն եզերքը կը նշմարուեին: Կարելի է թէ գաւաճանութեան գլխաւորներն ասկէ շատ հեռու չըլլան, եւ ժուցէ ժուցէ մինչեւ ցայժմ հաւատարիմ համարուածներն ալ: Երբէն երբէն լութիւնը կ'ընդհատէր: Արեւահողմ բառածքը վեասակար քամի մըն է որ երբէն երբէն Սիկիլիոյ մէջ կը շնչէ:

Ուրիշ շատ կրկնաւորներ ալ կը գործածուին ուամկօրէն լեզուի մէջ, որոնք գրաւորի մէջ ընդհանրապէս խորշելի համարուած են:

## ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ

### ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԶԵԽԵՐ

Մինչեւ հիմայ աւանդուած կանոններէն եւ օրինակներէն տեսանք որ մասանց-բանի շարքը շատ աղատութիւն կը վերցընէ, այսինքն՝ միեւնոյն խօսքը կրնայ պյլեւայլ կերպով բառիլ առանց սխալի եւ առանց իմաստին պյլայլութիւն տալու:

584. Խօսքի մը այս կամ այն կերպով ըստիլը՝ կը կոչուի Քերականական ձեռ: — Բայց հարկ է զանազանել Սովորական եւ Աչ սովորական ձեւ:

585. Քերականական ձեւ ըստելով՝ հասարակօրէն սովորական չեղողները կ'իմացուին, որ գլխաւորաբար չորս են. 1. Շրջումն, 2. Զեղումն, 3. Աւելադրութիւն եւ 4. Բակառութիւն:

586. Այս ձեւերէն՝ կայ որ ի հարկէ են, կայ ալ որ աղատ ձեւեր են. ինչպէս օրինակներէն պիտի տեսնենք:

587. Այսպիսի քերականական ձեւերով կազմուած շարադրութիւն մը կը կոչուի Զեհանոր շարադրութիւնն:

## Յ Ո Դ Ա Խ Ա Ծ Ա Ռ

Ը Ր Ձ Ո Ւ Մ Ի Ն

588. Շրջուանն կամ Շրջան կամ թեղաշրջութիւն կ'ըստի այն քերականական ձեւն, որ խօսքին՝ սովորական կարգէն խոտորած շաբք մը կու տայ, կամ մասանց - բանի շարուածքին մէջ ետեւառաջութիւն. զորօրինակ. Տեսայ ես զքեղ այսօր. փոխանակ՝ Ես այսօր զքեղ տեսայ :

589. Պարզ կամ բնական նախադասութեան շաբք այս է. Կախ՝ Անուն - Բայի. Երկրորդ՝ Խնդիր. Երրորդ՝ Բայ : — Ըստկատու սովորաբար խօսքին սկիզբը կը դրուի: Մահմայն անուն - բային յառաջ կամ վերջը: Խնդիր - սեռի եւ խնդիր - բնուունեան՝ իրարու Երբեմն նախադաս եւ երբեմն յետադաս\*: (Չե՞ք յիշեր յատկացուցիչը, ածականը եւայլն, որ հարկաւ իրենց գլխաւոր գոյականին կից կը դրուին):

\* Խնդիր սեռին եթէ անորոշ է, խնդիր - բնուութենեն եաբը կը դրուի. այսպէս. Հիւրերուն դեղ պատաստեցէք:

Այս պարզ կամ բնական շաբքէն խոտորումն է որ կը կոչուի Ըրջումն կամ Յեղաշրջութիւն:

590. Երբ որ ուրիշի խօսքը յառաջ բերուելով՝ խօսքին մէջը կամ վերջը է ըստ, ըստ եւայլն բայն աւելցուի, այն բային անուն - բային իրմէ ետքը կը մնայ. զորօրինակ. Ամենայն ինչ ընդունայն է, ըստ իմաստունը: Բախտն զծերերը չի սիրեր, կ'ըսէր կարուս Հինգերորդ: Պատրաստ ենք, պոռացին ամէն+ը միաբերան, պատրաստ ենք՝ մեր արեան վերջին կաթիլը տալու:

591. Անուն - բային կամ խնդիրն իւր բայէն եւ յատկացեալն իւր յատկացուցչէն կը զատուի, երբ առջեւնին յարաբերական մ'ունին. ինչպէս. Այն սստախիտ ծառերուն, որ քիչ օր յառաջ մեղի այնպէս գեղեցիկ հովանի կ'ըլլային, այսօր եւ ոչ մէկ հիւռը տերեւիկ մ'ունի վրան:

592. Բաղադրեալ ժամանակներուն եական բայր շատ անդամիւր գերբային նախադաս կ'ըլլայ. — միայն

թէ էական բայէն յառաջ անուն-բայի, կամ բայի խնդիր կամ մակբայ մ'ըլլայ: Զորօրինակ. Այն անհնարին ծանր բեռան տակ շունչն է կարեր խեղճ գերւոյն: Թէ ջուր շատ ըլլա պատճ բոյսերուն: Ցող էր ինջեր դաշտերուն: Շատ էր վլուացեր: Ներս էին մոեր, կամ ներս էին մոտած:

593. Ուրացական եւ արգելական բայերուն բացասական մասը գլխաւոր բայէն կը զատուի. այսպէս. Զես մէջ մը դառնար մեղի նայիր: (Փոխանակ՝ Մէջ մը չես դառնար:) Զես երբեք պէսած այնպիսի մէկը, վէտ ալ ժանչնար: Մէ՛ շատ իօսէր ու զգայուն սրտերը վէրտառեր: Մէ՛ իսկոյն ներս յարչակի:

Բաղադրեալ ժամանակներուն միայն բացասականն այս շրջումը կ'առնու. Զեր շատ վլուացած այնշափ դառնադառն մեղադրանաց: Զեին+ դեռ ներս մոտեր ամէնքս:

594. Շատ ուրիշ շրջումներ կ'ըլլան՝ կամ բառերու շաբթը փոփոխելով, կամ մէկ մասը միջանկեալ թողլով. որոնց միայն քանի մը օրինակ տանք: Էկն+ մենք ալ ատեն մը իշնաժանշած մեր դրացեաց հետ: Դուք նոյն ատեն, վա՞յէշէր, քանի ողբոյ արտասուաց արժանի էիք: Զգուշացէք, ըստ-, վասնզի վոտանզը մեծէ: Տեսնենք, իշնէն, մինչեւ ցերը պիտի կարենանք համբերել: Երբ մինակ ո՛ր մնայ, տիսուր է: Դեռ շառինք մենք իտշել զանոնք ներս: Ի՞մ ալ (կամ իմն ալ) աս էր բաղչանիս:

Խորիժ է Շրջումն երբ խօսքին շաբթը կը խառնակէ, իմաստը կը մթնցընէ եւ կ'ըլլայ երկդիմի կամ անիմանալի:

## Յ Օ Ւ Ա Ւ Ծ Բ Ի Ւ Ծ Բ

### ԶԵՂԱՌՈՒՄՆ

595. Զեղչոհմնել կ'անուանուի. քերականական ձեւն որ խօսքին մէկ էական մասը կը զեղչէ այսինքն կը կտրէ. բայց ամբողջ իմաստը զօրութեամք կամ լուեայն կ'իմացաւի: Զօրօրինակ. Ի՞նչ կը խողըրես իզմէ.

Առաջարկութեան : Այսինքն՝ թագաւորութիւն է ինդիպետ :

Հոս այն զեղչմունքը միայն կը դնենք՝ որոնք հայեւն խօսքի կազմութեան էական մէկ մասը լուելեացն կ'իմացընեն :

596. — Ա. Գոյական անուն զեղչեալ : — Քանին մարդկան լծոյն պարանոցնին կը խոնարհեցընեն, այլ ոչ Աստուծոյ . (այսինքն՝ Ոչ Աստուծոյ լծոյն:) Այս եւ քանի մը ասոր նման վկայութիւններն ստուգութեան կարօտ են. (այսինքն՝ Այս վկայութեանս :)

597. — Բ. Մասնական անուն զեղչեալ : — Կան որ կը տրտմին, կան որ կ'ուրախանան. (այսինքն՝ Կան աճանչ որ:) — Նաեւ եղակի կը դրուի՝ Կայ որ, իբր դիմազուրկ, եւ մակրայակերպ մը կը ձեւացընէ. զորօրինակ. Գործարանները՝ Է՞ց որ կը արակով կը դործեն, Է՞ց որ առանց կրակի :

598. — Գ. Էական բայ զեղչեալ, մանաւանդերը մէջ մը ներգործութեամբ դրուած է : — Գունքուն, բախտգ արթուն . (այսինքն՝ Գունք ի քուն եւ եւ բախտգ արթուն է:) Բանտին պատուհանը ցած էր, եւ կալանաւորաց փախստեանը նպաստաւոր : Թագուհին նցյն իրիկունը շատ տրտում էր եւ գլխիկոր :

599. — Դ. Ամբողջ (դիմաւոր) բայ զեղչեալ : — Երբեմն կանուխ կը հասնին, երբեմն ուշ . (այսինքն՝ Երբեմն ուշ կը հասնին:) Վարեն զուարթ մարդագետին մը զմեզ կը զովացընէր, վերեն՝ ցօղագին ամպեր . (այսինքն՝ Ամպեր կը զովացնէին :)

600. Բացասական բայերուն միայն էական բայն եւ մէ արգելականը ամբողջ խօսքի տեղ կը բռնեն. — մանաւանդ իրբեւ հարցման մը պատախան : Կը բաղձա՞ս հետս դալ . — Կ՞մ. (այսինքն՝ Չեմ բաղձա՞ս:) Պատմեմ ձեզի մեր արկածները . — մէ. չենք ուզեր լսել . (այսինքն՝ Մի ուստի՞ւ : ) Մէ՛ հոս, մէ հոս. այլ առէք ներսը պահեցէք :

Ընտանեկան լեզուի մէջ վէժ եւ հ' կրնան որոշ խօսք մը կազմել առանց նախընթաց բայի :

601. — Ե. Դերբայ զեղչեալ: — Կրնաք իմ խմելու բաժակս խմել. պատասխան տուին թէ կրնանք: (այսինքն՝ կրնանք իմ: ) Խոստացած էր որ ներկայ գտնուի, բայց չկրցաւ: Ըստ էի որ այդին ելլեն, բայց շուզեցին: — Քրտնած՝ ջուր խմելու չէ. (այսինքն՝ Քրտնած ռութով: )

602. — Զ. Նախադրութիւն զեղչեալ: — Դատաւորներուս դէմ բողոքեմ, թէ փաստաբաններուս. (այսինքն՝ Փաստաբաններուս ուշիք: )

603. — Է. Շաղկապներէն սովորաբար կը զեղչուին՝ նէ, որ, իս: — Կարծեմ ոչ ոք իմացաւ մեր դալուստը. (այսինքն՝ Կարծեմ նէ ոչ ոք: Պէտք չէ որ եղածն յիշեցրնենք, կարելի է վշտանայ: — Քանի դնաց՝ մշտերնին գժառութիւնը զայրացաւ. (այսինքն՝ Քանի որ դնաց: ) — Տասը տասուերկու տարի արգելուած մնաց բերդին մշջ. (այսինքն՝ Տասը իս: տասուերկու: ) Յուսամ թէ այդ երկար դատն ալ այսօր վաղը կը լմբնայ:

604. — Ը. Շատ անգամքանի մը մասունք-բանի կամ ամբողջ նախադասութիւն մը միանգամայն կը զեղչուի: — Կամ տնկուած սուր սուրիներուն վրայէն ցատքելու էր, եւ կամ կրակի բոցերուն. (այսինքն՝ բոցերուն վրայէն ցատքելու էր: ) Հարցուցին Աղեքսանդրի՝ թէ զով կ'ընտրես քեզի յաջորդ. պատասխանեց թէ Արժանաւորը. (այսինքն Ամենէն որժանաւորը ի՞նչ-որևէ ինձի յաջորդ: )

Զեղչումը խորթ է՝ երբ լոելեայն չիմացուելու մաս մը կը կարէ, ու խօսքը խեղ եւ կիսկատար կը թուզու որ բան չի հասկրցուիր:

### Յ Ս Ի Ա Ւ Ֆ Դ Գ.

#### Ա Խ Ե Լ Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

605. Անելադրութիւնն կը կոչուի այն քերականական ձեւն որ (զեղչման հակառակ,) խօսքին էական մասերուն վրայ ըստ ինքեան աւելորդ մաս մը աւելցը-ՀՄՒ.

նելով՝ միանդամայն ոյժ եւ զարդ կ'աւելցընէ : Զոր-օրինակ . Ի՞նչ կըցան ինձի չարասիրաներն ընել, ինձի որ ամենէն տկարն էի . — ուր երկրորդ ինձի դերանունը՝ միայն խօսքին ոյժ տալու համար աւելցուած կամ կրկնուած է :

Աւելադրութեան հետ շփոթելու չէ Կրկնումը կամ Կրկնաւորներն որ վերը (574) տեսանք :

606. Հայերէն լեզուի աւելադրութեան գլխաւոր տեսակներն են . 1. Միեւնոյն բառի կրկնութիւն, 2. Որոշիչ բառի մը յաւելուած, 3. Նոյնանշան կամ նմանաձայն բառեր քովէ քով բերել :

607. — Ա . Որեւիցէ մասն - բանի որ նախընթաց խօսքին էական էր՝ կրնայ երկրորդին վրայ ալ կրոկնուիլ . այսպէս . Առ-ը շողացուցէք այն վատանշան վրիժագործին պարանոցին վրայ . առոր եւ ոչ ոսկի մանեակ : Տնանիներու այցելութեան սովորեցուր ոտքդ, անանիներու եւ ոչ մեծատանց որ քեզի կանուխ կամ ուշ հեծել պիտի տան : — Չէմ, չէմ յաւիր բախտիս կորրստեանը, կու լամ աղատութիւնս որ դերի գնաց : Մէ՛, մէ մատուցանէք թագն անարժանին, որ արեամբ պիտի շաղախէ :

608. — Բ . Անուն-բային կամ խնդիրը որոշիչ բառով մը (հասարակօրէն անձնական կամ ցուցական դերանուամբ) կը կրկնուի . այսպէս : Այնպիսի բարերարի այնշափ ապերախտ հանունիլ՝ այդ անհնար է ինձի : Չտեսան այնշափ համբաւաւոր ապիրատները, եւ խեղճ պէտք մ'որ օտարին արտն էր կոխեր, զանիկա վճռեցին թէ մահապարտ է : — Նոյնպէս՝ Մէ՛ դըժ-բախտութիւն ճը խօսքին մէջ՝ աւելի է մէկ կամ ճը :

609. Գոյականի կամ դերանուան մը առջեւ շատ անգամ կ'աւելցուի՝ ինչն ալ, ամէնն ալ, եւայլն՝ նոյն հոլովով . զորօրինակ . Կամրջին մոյթերն, ամէնն ալ, վեասեցան սառուցի հոսանքէն : Քաղքբցիէ գիւղացիէ, ամէնին հաւասարապէս տուգանք պահանջեց : Կաեւ բոնաւորն, ինչն ալ սասանած էր : Որոնց, ամէնուն ալ, դահ եւ բարձ եւ պատիւ շնորհեց թագաւորը :

610. Այդ եւ մանաւանդ այն ցուցականները շատ անգամ խօսքին սկիզբը կ'աւելցուին զարդի համար. զորօրինակ. Այն ինչպէս խեղճ կու լար մանուկն ու կը մորմուքէր: Այն ինչպէս լեզապատռա՝ դռնէն դուրս թափեցան: Այդ ինչ չնորհքներ կ'ընես մեզի:

611. — Գ. ‘Նոյն կամ նման հնչմամբ եւ նշանակութեամբ բառեր՝ զարդու համար կ'աւելցուին՝ որեւէ իցէ մասանց-բանի վրայ. Եկան նասան միսիթարութեան օրեր: Հասաւ բռնեց քաղքին բարձունքը: Ծառմ ցածր+ դիմացայ կեցայ մինչեւ յետինք: Ամէն դի քար տայտուած դարձեր է: Զարհուրանքէն քար դարձաւ հնաց: Պաղեցաւ հնաց: Ուր այնպէս ելքը Են կ'երթան արտօրնօք. (կամ ելքը կ'երթան: ) Տեսաւ թէ վրայ հասան, Առաջ փախաւ: Կ'ուզէ որ նատիս համրես մէկիկ մէկիկ: Սուրը քաշեց, Կարիս-ջարդեց եւ ինք անցաւ գնաց:

‘Նոյնպէս հետեւեալները. (նոտրադիրներն յաւելուած են.)

### ‘Նոյնանշան.

Գող առաջնի մէկը.	Անօթի ծառաւ սպասել.
Ցանել ցրուել.	Խառն ինդալ.
Կարօտովին հալիւ մաշիլ.	Աշտովին էրիւ մբիլ.
Հագուած շնուած, կամ	Հագուած իտպուած.
Հագուած ըդիտնալ.	Ըսածը Առաջնորդը չգիտնալ.
Շէն+ չնորհք.	Շնորհի շունի.
Ծայր հով շունի.	Տունս ուեղամ թողուցի.

### ‘Ամանաձայն.

Գուսում գոչում եւ աղաւ զակ.	Լոիկ հաջի նստեր է.
Անօթի կորեւ հողակոյտ մը.	Անօթի կորեւ հողակոյտ մը.
Կարօտովին հաշիւ մաշիլ.	Կարօտովին հաշիւ մաշիլ.
Լուռ մուռ.	Լուռ մուռ.
Առւտ մուռ, կամ	Առւտումուռ լուրեր.
Առւտումուռ լուրեր.	Ցնորի վինթի խօսքեր.
Աւէ ցրի դորձածել.	Աւէ ցրի դորձածել.
Աղտ իւղու. եւ	Աղտ իւղու. եւ
Աղտուտ իւղուսուր:	Աղտուտ իւղուսուր:

Սովորական եղած աւելադրութեանց մէջ մէկ մասն երբեմն աննշանակ ձայն մըն է, ինչպէս Մանր մունը. եւ մանաւանդ մ դրով յարմարցուածները. ինչպէս Սուտ ու մուռ առասպելներ:

Գրաւոր լեզուին մէջ առողջ յաճախութիւնը ռամը կական համարուած է, մանաւանդ բայերու վրայ. (քննել հնակ. խառնեց հառնեց.) — թէպէտել ընտանեկան եւ թատերական ոճոյն կը ներսուի:

## Յ Ո Դ Ո Ւ Ա Ծ Պ Դ Ի .

Բ Ա Կ Ա Ռ Ո Ւ Թ Ի Ւ Ն

612. Բակառոսթինն այն ձեւն է որ ոչ թէ քերականական կանոնաց, այլ միայն խօսքին կամ խօսողին մտքին համեմատ համաձայնութիւն մ'ունի. զորօրինակ. Բոլոր ժողովուրդը միաբան բողոքեցին. (փոխանակ՝ բողոքեց ըսելու:)

Բակառութիւնն այնպիսի ձեւ մընէ՝ զոր միայն նախնի ընտիր գրուածոց հեղինակութիւնը կրնայ արդարացընել: Մեր արդի լեզուին մէջ, որ դասական հեղինակներ չունի, միայն ընդհանուր սովորութեամբ կրնայ բակառութիւն մը օրինաւոր համարուիլ: Կ'ըլլան այն շատ եւ շատ բակառութիւններ ամէն օր, որոնք եթէ ռամպին բերանն են, ուսաւ կը կոչենք, իսկ եթէ գրադիաֆ գրչին տակ կ'ըսենք վաղուած կամ տարբարութեաւ:

613. Գլխաւորաբար բակառութիւն կ'ըլլայ 1. Հոլովոց, 2. Թուոց, եւ 3. Բայի դէմքերու:

614. — Ա. Հոլովոց բակառութիւնն է մէկ հոլով մէկալին տեղ դնել. զորօրինակ. Դուռն որ այն չափ քեզի գիմնոդներուն խիստ էիր, եւ զամենքը ձեռնուունայն կ'արձակէիր, ով ուեւ հիմայ կը յուսաս որ սփոփէ. (այսինքն՝ Զ+Ե՞ւ որ խիստ էիր, ով հիմայ սփոփէ:) Գութն որ փորեց բացաւ, ինքն իյնայ նախ մէջը. (այսինքն՝ Գ.Ե՞ն մէջը:) — Այս ձեւը կը դորձածուի՝ երբ հոլովելու բառին առջեւ որ գերանուն հանդիպի, ինչպէս օրինակներուս մէջ:

615. Դարձեալ սովորութիւն եղած է քանի մը դէպէի մէջ որեւիցէ հոլովի տեղ բացայայտիչը սեռական դնել. այսպէս. Թուլենայ ծառ. Քորենայ լեռան վրայ. Փառանուան անապատէն. (փոխանակ՝ Թ.Ն.Ե՞ն ծառ. Քորեն լեռ, եւայլն:)

616. — Բ. Թուոց բակառութիւն կ'ըլլայ՝ եղակի

կամ յոքնակի իրարու տեղ դնելով. Մանասէի յեւ+ը  
սու+ը կապեցին եւ առին տարին Բաբիլոն . (փխկ . յեւ-  
+էրն եւ սու+էրը : ) Անկէ ետեւ թագաւորը նախարա-  
րաց բազմութեամբը դաշտավայրն էլաւ ,ուր դարձեալ  
վրաննին հանգնեցին :

Թուոց սովորական բակառութիւնները տես 314,  
315, եւ 395, 396 :

617. — Գ. Դիմաց բակառութիւն կ'ըլլայ՝ բայի  
եւ դերանուան մէկ դէմքը միւսին տեղ դնելով .  
Իմացաւ ինքնակալը՝ թէ ճար չկայ պիտի մեւնիմ , քովը  
կանչեց իւր հաւատարիմները . (փոխանակ՝ Իմացաւ թէ  
պիտի մեւնի : ) Ըսաւ թէ \* դուրս պիտի ելլէմ , եւ ե-  
լաւ . (փխկ . Ըսաւ թէ դուրս պիտի ելլէ , եւ ելաւ : )

\* Երկրորդ օրինակին մէջ բակառութիւն չէր ըլ-  
լար , եթէ առանց նե շաղկապի ըստեր :

Խորթ է բակառութեան ձեւը՝ երբ լեզուին սով-  
որութենէն դուրս է :





# ԱԻՂՂԵԴՐՈՒԹԻՒՆ, ԸԹՈԳԱԿՆՈՒԹԻՒՆ, ՏԵՂԵՉԵՓՈՒԹԻՒՆ

---

## Ժ Ա Շ Ա Խ Ց Ա Խ Մ Դ

Վերականութեան արուեստը հինգ դիմաւոր բաժանում՝ կամ մասն ունի ըստ նախնեաց. որ են՝ 1. Ստուգաբանութիւն, 2. Համաձայնութիւն, 3. Ուղղագրութիւն, 4. Առողանութիւն, եւ 5. Տաղաչափութիւն:

Սուսանքուննեւն այն մասն է՝ որ իւրաքանչիւր բառի կամ մասանց - բանի քերականական կազմութեան կանոնները կ'աւանդէ. (զորօրինակ՝ հոլովմանք, խոնարհմունք, եւ այլն), որ այս գործոյս Ա Մասն անուանած ենք: Հիմայ Ստուգաբանութիւն բառին այս նշանակութիւնը զրեթէ անսովոր եղած է<sup>\*</sup>: — Համայական մասանց - բանի իրարու կապակցութիւնն է, որ կ'ըսուի նաեւ Ճարագրութիւն. եւ գործոյս Բ Մասը կը կացուցանէ: — Առաջնական բառերուն անսխալ գրուածքն է, որ բովանդակ քերականական արուեստին գիտութենէն կախում ունի: — Առաջնական որեւիցէ գրուածքն ուղիղ արտասանելն է: — Տաղաչափունքն խօսքին վանկերն որոշ չափով ու թուով շարելու արուեստն է, որով Ոտանաւորը կը կազմուի:

Մինչեւ հիմայ խօսեցանք առաջին երկու էական մասերուն վրայ. հոս՝ իրբեւ քերականական ուսման լրումն կամ ամբողջացուցիչ մասն՝ համառօտիւ եւ առանձինն կ'աւանդենք Ա. Ուղղագրութեան, Բ. Առողանութեան եւ Գ. Տաղաչափութեան կանոնները:

\* Սուսանքուննեւն հիմակու առենու լեզուադիտութեան այն ճիւղը կը նշանակէ՝ որ բառերուն ներքին կամ ծածուկ կազմութիւնն ու բաղագրութիւնը լուծելու կը զբաղի:

---

## Ա. ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆ

618. Ռազմագրութիւնն կը կոչուի իւրաքանչիւր բառն անսխալ, այսինքն իւր յատուկ դրերով գրեշու կանոնը:

### Յ Օ Դ Ո Ւ Ա Ծ Ա Ը

ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ ԸՆԴՀԱՅՆՈՒՄ ՍԿԶԲՈՒՆՔ

619. Առանց ձայնաւոր դրի բառ չի կազմուիր ամենեւին. եւ նոյն իսկ ըստ ինքեան աննշանակ մասնիկներն որ գլխաւոր բառէն զատ կը դրուին՝ ձայնաւոր դրով կը ձեւանան:

620. Հայերէն լեզուի մեջ կըկնեալ դիր չկայ. ոչ ձայնաւոր եւ ոչ բաղաձայն: Միայն ըստ պատահման կրնայ երկու նոյն դիր քովէ քով կցուիլ՝ (կորուսման կամ ածանցման, եւայլն կանոնով.) զորօրինակ. Երբորդ. չորրորդ. քննել. փառնել. գյուժիւն. անհման. անհախանձ. խրապդու. քաղաք+. (ի) մարդարեւ, եւայլն:

Հակառակ չեն այս կանոնիս սուշ և գրով կապուած բաղաձայններն որ բանի մը բառի սկիզբը կամ վերջը կը պատահին. ինչպես. Գիուել. Առեկ. Հճի. Դրում. — տարը. Երբ. լուսանն, եւայլն:

### Ա. Ձայնաւոր դրերէն՝

621. Ա եւ օ բառի վերջ չեն մնար, այլ միշտ անձայն յիով կը վերջաւորին. այսպէս. Ծառայ. տղայ. դողայ. երթայ. դշխայ. մարդայ:

Կը զարտուղին՝ Սա. ահա. Եւ հրամայականները՝ Գնա. դողա: (Գրբը. Սորտ. սորբ. և. մատոն. դարձոն:)

622. Ե եւ օ բառի վերջ չեն մնար, այլ Ե կը փոխուի Եի. այսպէս. (Գնեմ,) դնէ. (Եմ, Ես,) Ե: — Օ տես վարը 630:

623. Ա եւ օ միայն յ եւ — կրնան առնուլ եւ երկբարբառ կազմել՝ այ, ապ եւ ոյ, ապ. ուրիշ ձայնաւոր ասոնց չի յաջորդեր:

624. Ե գիրը միայն ա եւ ա ձայնաւոր կրնայ առանուլ, եւ երկբարբառ կազմել՝ ետք, եւ ուրիշ ձայնաւոր չի յաջորդեր:

625. Ը գրեն ետքը ոչ յ եւ ոչ ուրիշ ձայնաւոր կրնայ դալ. իսկ իրմէ յառաջ՝ գրբ. յ նախդիր միայն: Բառի վերջն անշեշտ ը կը գտնուի միայն արդի լեզուին մէջ՝ փոխանակ գրբը. ըն վանկին. տես Մարդը. եօթը. ինքը:

626. Ը ձայնաւորը միավանկ բառ չի կազմեր, բայց կայ միայն գրբը. ընդ եւ ըստ, եւ աշխարհաբար՝ իւ եւ ճը, (փիսկ. իսու եւ մի,) որ նոյնպէս անշեշտ են:

627. Յ գրեն յառաջ միայն ա եւ ա կրնայ դալ, եւ այ, այ երկբարբառները կազմել: — Կը զարտուղին արդի լեզուին մէջ Մէջ մը, մէջ մէկ, (փիսկ. մէկ մը.) էյնալ, (փիսկ. ընկնիլ:)

Լեզուին ներբին կազմութիւնը կը պահանջէ՝ որ ոյս տեղս յ գիրը ձայնաւորաց կարդը դնենք, թէ եւ ուրիշ տեղեր իրեւ բաղաձայն ալ կը գործածուի հոյի նման ձայնով:

Ըստ պատահման միայն բաղաձայն կու գայ յիշ յառաջ. Անյապաղ. անյագ. յեղյեղել:

628. Ի գրով բառ չի սկսիր:

629. Ի գրեն յառաջ միայն կրնայ ա, ե, ի, և դալ՝ եւ աւ, եւ, իւ, և երկբարբառ կազմել:

Կը զարտուղին

1. Հոլովմամբ՝ Հովոյ. տարոյ. տարան. օրան, եւայլն:

2. Քանի մը տեղ կը գրուի ըւ՝ միայն աւ հնչումը խափանելու համար. այսպէս՝ Տը-չութիւն, փիսկ. տուչութիւն կամ տուչութիւն.) Նոյնպէս աւել վերջաւորեալ բայերուն կրաւորականը՝ Հաշուըիլ. հաշուըւած. պատուըւի. (տես 652:)

Մինչեւ մօտ ատեններս կը գրուեր՝ Դրակը. լինուած. դրակը. պարուածիլ. պասուիրիւ: Հիմայ գրաբար ուղղագրութեան համեմատ ուղղուած՝ կը գրուի Շենուած. լինուած. պեսուածիլ. պասուիրիւ: եւայլն:

630. О գրեն ետքը միայն բաղաձայն կրնայ դալ:

Պատճառն է՝ որ ի բնէ հայերէն օ զիր չըլլալով  
հին զրաբարի միայն բաղաձայնէ յառաջ առ զրուա-  
ծը յետին դարերուն մէջ օ ձայնաւորի փոխուեցաւ:

Չայնաւորներու վրայ ըստածներէն կը հետեւի  
որ հայերէն ուղղագրութեան հակառակ բաղադրու-  
թիւններ են՝ աէ, աէ, աէ, աս, աս. եէ, եյ, եո, եու-  
եէ, եյ, եւ. իյ. աէ, աէ, աէ, այ. օյ. այլ միշտ կը բաղա-  
դրուի՝ այէ, այէ, այէ, այլ, եւայլն։ (Աւելորդ է և ձայ-  
նաւորն յիշել՝ որ այսպիսի տեղեր երբեք մուտ չունի։)

Եօ երկրարրաս ունինք եօմն, արդեք բառերուն  
մէջ. եւ դարձեալ յ.ք. դործիականներ՝ կարծեք,  
եւայլն։

### Բ. Բաղաձայն գրերէն՝

631. Ա զիր կրնայ միայն բառի սկիզբն ըլլալ.  
իսկ բառի մէջ՝ իրմէ առաջ միայն օ զիր կու դայ։

Այլ զարտուղին արդի լեզուին քանի մ'ամփոփ-  
մունքները. Ժողվել. Խորվել. սորվիլ. թօթվել. (փիսկ.  
ժողովել. խորովել. սովորիլ. թօթվիել.) Եւ բարդերն  
ու ածանցները. Զօրավար. դարվեր. անվաւեր. հողե-  
վար. եւայլն։

Այս պատճառաւ յատուկ անուանց մէջ ալ աւելի  
ընտիր է զրել Մորուիա, Մոլոտովա, Պլատինա,  
քան թէ Մորովիա։

632. Ա եւ Տ ոնգական բաղաձայններէն ետքը՝  
Միջին բաղաձայնները կրնան երբեմն Կուրք ըստած-  
տեսակին փոխուիլ. այսպէս. Ինձի, (փիսկ. ինձի.)  
խանձել, (փիսկ. խանձել.) խնդալ. ընդոր, եւայլն։

633. Ր գրէն ետեւ եթէ Ն հանդիպի՝ կը դրուի  
ան. ինչպէս լեզուին ամէն արմատական բառերուն  
մէջ կը տեսնուի։

Այլ զարտուղին քերականական ածանցները, բարդ  
բառերն ու ամփոփմունքները զորօրինակ. Գարնան.  
սափորներ. յիմարներ. մոքերնիդ. կոյրնալ. չորնալ.  
վերնալ. վերնատուն. կընամ. զարնել։

634. Բ Եւ Ռ դրերով բառ չի սկսիր հայերէն, այլ կը դրուի հը կամ հու: Իսկ օտար անուանց սկիզբը - է կամ հու: Քիչ զարտուղութեամբ:

635. Մնացած նմանաձայն դրերուն համար, զորօրինակ շ, յ, - ւ, ջ, - է, +, - ը, - յ, հ, եւ այլն. որոշ կանոն չի կրնար տրուիլ. Եւ միայն վարժութեամբ ու մտադիր ընթերցմամբ կը սորվուի: Աակայն կրնայ իբրեւ ընդհանուր կանոն աւանդուիլ՝ թէ հայերէնի մէջ համեմատաբար աւելի յաճախեալ են՝ ւ, շ, ը, բ, է, ո. Եւ աւելի ցանցառ կը պատահին՝ Ը, յ, - , է, է, օ:

Դարձեալ շատ բանի ալ կը դիւրանայ ուղղագրութիւնը՝ բառերունքերականական կազմութեանը, ածանցմանց ու ստուգաբանութեան մտադիր ըլլալով:

Հիմակուան ատենս յաճախեալ եւ ոմանց սովորական եղած սխալագիրները հետեւեալներն են. (որ հասարակօրէն նմանաձայն բառի մուղղագրութենէն յառաջ կու դան:)

Հոգնիլ,	փոխանակ՝ յոգնիլ.
Արձագանք,	արձագանդ.
Բրդիլ,	փրթիլ.
Հետագրդիռ,	հետաքըրիր.
Խորոչ, խորոջ,	խոռոչ, խոռոջ.
Փակ,	բակ. (աճ. ավան.)
Դար, դարիլ,	(հաւու) թառ.
Գալել,	քալել.
Ամեն*,	ամեն.
Ժողուած,	ժողվուած.
Մնջել. մոնջել,	մնչել, մոնչել.
Շնչել. անշունչ,	շննջել. անշունջ.
Որ նոր. ինք նալ,	որն որ. ինքն ալ.
Մի տեսներ,	մի տեսներ.
Չես դիտէր,	չես դիտէր.
Չէր նայէր,	չէր նայեր.
Չէին անցնէր,	չէին անցներ.

Վեցերորդ,	Գոխանակ՝ վեցերորդ.
Ռւղղեցոյց,	Ռւղղեցոյց.
Խօստանալ,	Խօստանալ.
Դրոշմել,	Դրոշմել.
Անտօն.	Անտօն.
Պատրիարք,	Պատրիարք.
Եպարքոս,	Եպարքոս.

\* Կան որ ամէն բառին ուղղագրութիւնն էլով ուղած են հաստատել, գրաբար ամենայնէն կրթատուած համարելով։ Յայտնի է ասոր հակառակ՝ որ ամենայն բառին արմատն է ամէն՝ նաև հին լեզուին մէջ, եւ փոփոխման կանոնով է գիրն էլի դարձած է։

## Յ Ո Ւ Ա Ա Ծ .

### ՏՐՈՀՈՒԹԻՒՆ

636. Ճրոհոհթիւնն կը կոչուի՝ բառերը կամ խօսքի մասերն ըստ պատշաճի եւ ուղղագրութեան օրինօք բաժանելու կանոնը։

637. Տրոհութիւնն երկու մաս ունի, 1. Տողագարձ եւ 2. Կիտադրութիւն։

### §. 1. Ճողադարձ։

638. Ճողադարձ անուամբ կ'իմացուի՝ տողին ծայրը հասած բառին մէկ մասը յաջորդ տողն անցընելու կանոնը։

639. Տողադարձի ուղղութիւնը կը կայանայ բառերը վանկ առ վանկ բաժանելու վրայ, որ կը կոչուի չեղել, զորօրինակ պատրերապատէր բառն ուղիղ հեղելու համար իւրաքանչիւր վանկին կը լուծուի կամ կը բաժանուի, այսպէս. պա - ռէ - ըստ - մա - սէր։

Տողադարձի կամ չեղելու կանոնները հետեւեալներն են։

640. — 1. Միավանկ բառերը չեն բաժնուիր։ Այսպէս անբաժին են՝ +ար, չին, սիրո։

641. — 2. Կոյնապէս անբաժին են երկբարբառ-

ները, վասնզի միայն մէկ վանկ են. (8:) Զորօրինակ.  
ծացր. գոյն. սիւն. ան-ցետլ. չու-նիմ. վայր-կեան.  
եր-կայն. Կա-քովը:

642. — 3. Երկու կից ձայնաւոր՝ որ զատ զատ  
վանկ կը կազմեն, իրարմէ կը բաժնուին. ինչպէս.  
մէ-արան. Լէ-ազօր. Ուրիշ-ել. Բելէ-ար. տէ-եղերը.  
կ'առնու-ին\*, (ներդ. անկտը.) տեսնէ-իր:

\* Զատ է կրոր. սհմ. ներկայ՝ վար-նուին, (աճ-  
աւարտը.) չի բաժնուիր՝ վար-նու-ին: Տես 652:

643. — 4. Եթէ երկու ձայնաւորի մէջ մէկ բա-  
զաձայն գիր կայ՝ յաջորդ վանկին կ'անցնի. զորօրինակ.  
հո-ժի. զա-ըի. կա-պա-ըե-ցաւ:

644. — 5. Եթէ երկու ձայնաւորի մէջ երկու  
բաղաձայն գիր իյնայ բաղաձայններն իրարմէ կը զա-  
տուին. այսպէս. ար-դար. դար-նալ. խօս-ժով.  
բաշ-իել. հան-ժիստ:

645. Բայց շատ անդամ ընտիր կը համարուի ը  
եւ (երեմն նաեւ կ կամ և) գրերուն նախընթաց  
բաղաձայնը մէկտեղ վար առնուլ. ինչպէս. մա-ցրու-  
թիւն. շաղա-իրատ. Ե-ժեմ. ա-իւայ. պա-դրանիք.  
պա-դրուակ. մա-դրուակել:

646. — 6. Եթէ երկու ձայնաւորի մէջ երեք  
բաղաձայն ըլլայ, միայն վերջինը — եթէ թոյլ գիր  
չէ, — յաջորդ ձայնաւորին կ'անցնի. ինչպէս. հանժ-  
վլ. թարժ-ման. Մուրդ-ժէ:

Ըստածնիս այն դէպքին համար իմանալու է՝ ուր ե-  
րեք բաղաձայններուն մէջ սուղ չ ձայնաւոր չի լսուիր:

647. Եթէ երեք կից բաղաձայններուն վերջինն  
է թոյլ գիր, առաջին բաղաձայնը մինակ կը մնայ, եւ  
վերջին երկուքը կը զատուին. այսպէս. Եր-իրորդ,  
բեր-իրիլ. Եր-ինաւոր. առ-դրալից. ան-ժլուխ. կար-  
ժրութիւն. քառ-նրանալ. բար-յրադոյն:

Երկու ձայնաւորի մէջ երեք բաղաձայնէն աւելի  
որ ըլլայ, հարկաւ չ ձայնաւորով վանկ մը կ'աւել-  
նայ. որուն վրայ՝ վարը:

648. — 7. Եթէ բառ մը իւր ձայնաւորացը համ-

բանքէն տւելի վանկ ունի. կամ թէ՝ — ուր որ երկու կամ երեք բաղաձայնի քով զօրութեամբ դրուած ը կը հնչուի, տողադարձի մէջ ը գիր մը կ'աւելցուի ներ- դործութեամբ, — թէ տողին սկիզբն ըլլայ եւ թէ վերջը: Զորօրինակ. առ-կար. թռ-նամի. ջըր-մուղ. մը-կըստել. ըն-կըզմել. տըր-տընջել. քըրթ-մըն- ջել. չար-չըրկած. ըղ-դաստ. ըղ-ձեղ. ըս-տրուկ:

649. Բայց ը չի մաներ՝ ուր որ գլխաւոր բառն անփոփոխ մնալով՝ նախընթաց նախդիր կամ մասնիկ ունի կամ բարդ է. զորօրինակ. ըզ-նշնամին. ան- չէցը. ան-պառուղ. չնչա-սպառ. բանա-սպեղծ. նո- րա-հնար. նախա-վեայ. ձեռն-տու. աին-կալութիւն. ունին-դիր. (Եւ ոչ՝ ըզ-թընամին. ձեռըն-տու, ան- պըտուղ. եւայլն:)

Հեգելու եւ տողադարձի մէջ երկբարբառները պարզ ձայնաւոր համարելու է. անոր համար ըսկնք թէ անբաժին են. (641:) Ասկէ կը հետեւի որ նաև ւ

650. Ա-, ե-, ի-, ով, ոյ, ոյ երկբարբառները, թէեւ վերջի ծայրերնին բաղաձայնի նման հնչէ (վեւի կամ եշի ձայնով,), պէտք չէ քակել: Այսպէս կը բաժնուի՝ զօրա-որ. յա-ալից. երե-ակ. բով-ան- դակ. վկայ-ել. հայ-երէն, (Եւ ոչ՝ զօրա-որ. վկա-յել. բո- վանդակ. Յո-վաթամ. հա-յերէն:)

Ասոր հակառակ՝ բարդութեանց մէջ կը բաժ- նուի՝ քարա-յատակ. մաղձա-յոյզ, եւայլն. վասնզի շ դիրն երկբարբառ չի կազմեր:

651. Երկրորդ՝ բաղաձայնի նման հնչմամբ սկսող սաս, ս-ի, ս-եա, եա, ի-, եւայլն երկբարբառներուն նախընթաց բաղաձայնն իրենցմէ անբաժին է: Զոր- օրինակ Դը-բուի. ա-նուամբ. վա-սուան. Յե-սուայ. ս-սուար. ըս-սուեր. պա-սուեր. ար-դեզը. կար- ձեզը. ան-ցեալ. վայր-կեան. յաւի-պեան. չարու-նիւն. (Եւ ոչ՝ ըստ-ուեր. արու-եօք. յաւիու-եան. չարուն- իւն:)

652. Ու երկբարբառ ը գրելով կը բաժնուի՝ ուր որ իրօք ը հնչում կը լսուի. զորօրինակ Տը-աւ. Լը-աց. կ'առ-նը-ին. թռ-ական:

653. Քանի մը դէպքի մէջ որ տիւնեն յառաջ  
թոյլ գիր կը պատահի՝ սովորութիւն եղած է բաժա-  
նել՝ Օր-ան. տար-ոյ. տար-օք. բար-ոք.  
գին-ոյ. լեռ-ոյ. հայել-ոյ։ Իսկ ուրիշ գրերն ան-  
բաժին կը մնան. ինչպէս՝ հո-դ-ոյ. որ-դ-ոյ։

654. Ընդհանրապէս ընտիր եւ աւելի քերակա-  
նական կը համարուի տողադարձը՝ եթէ բառերուն  
կաղմութեանը համեմատ ըլլայ. — որ շատ անդամ  
մինչեւ հիմայ տրուած կանոններէն խօսորում կը կրէ:  
Ըստ այսմ՝

655. Կախ՝ որեւիցէ ածանցման մէջ՝ կորուսման  
կանոնին միտ կը գրուի, եւ կը բաժնուի՝ (Մար-դիկ)  
մար-դիկան. (Եր-կէնք) եր-ինից. մար-դիոց. կըն-  
ճռեալ. աղ-ջիան. դար-բնութիւն. նա-նըութիւն.  
կո-դրել. եւայլն։

656. Երկրորդ՝ Բարդ բառերն իրենց յօդիշ մա-  
սանցը կը վերածուի. եւ կը բաժնուի՝ Ցէր-ուցան.  
առ-ու հայք. իւր-ուխում. անց-ուդարձ. հալ-եւմաշ.  
դուր-եւառ. այլ-ազդի. այս-ինքն. հօք-եղբայր. հիւր-  
ընկալ. ցէրջ-ընթեր. առ-ստամբ. առ-երախտ։

Ինքնին յայտնի է որ այս կանոնիս գեղջում կ'ըլ-  
լայ եւ սխալ՝ եթէ բաժանես նոր-անշն. գործ-  
ութշ. շար-ս-նիւն. ուժ-երբոք. ապա թէ ոչ հարկ  
կ'ըլլար բաժանել նաև՝ գործ-եցի. ծառ-իւս- որ  
բացայսայտ սխալ են։

657. Տողադարձի կանոնը կը պահանջէ վերջա-  
պէս՝ որ Ապաթարց նշանը (տես 670.) տողի ծայր  
շմայ, եւ ապաթարց ունեցող բաղաձայնն իւր առջեւի  
ձայնաւոր գրէն չզատուի. այսպէս. Եր-ի՞երկու. պի-  
տ'որ տեսնէ. մ'ի - մանար. չառ-նուր. կ'ըն-թանայ. (Եւ  
ոչ՝ Երկ' - երկու. պիտ' - որ. չ' - առնուր. — են-  
թամնայով կամ առանց ենթամնայի։)

658. Տողադարձի նշանը կամ նշանախեցն է  
Ենթամնայ՝ այս - ձեւով. զորօրինակ՝ Մար-դիկ.  
Վայր - կեան. բե - բան։

## §. 2. Կիտադրութիւն:

659. Խօսքի այլեւայլ մասունքն իրարմէ պատշաճ-օրէն զատելու համար այլեւայլ նշանախեցներ կը գործածուին, զորոնք ընդհանուր անուամբ կէտ կը կոչենք, եւ անոնց գործածութիւնը՝ կիտադրութիւն:

660. Հիմակուան կիտադրութեան նշանները՝ հե-տեւեալ ութ նշանախեցներն են. որոնց չորս առա-ջինները բուն կիտադրութեան կը ծառայեն, կարդա-ցողին քիչ շատ շնչի հանդիսատ տալու համար. իսկ չորս վերջիններն երկրորդական նշաններ են, եւ բա-ցայայտութեան կը ծառայեն:

Աւասիկ ասոնց անուններն ու ձեւերը:

Բուն կէտեր.	Կիտադր. նշաններ.
1. Բութ	5. Ապաթարց
2. Ստորակէտ	6. Մակակէտ
3. Միջակէտ	7. Չակերտ
4. Վերջակէտ :	8. Փակադիծ ( )

Այս նշաններուս գործածութիւնը հետեւեան է:

661. Բութ նշանը բառի մը վերջը կը դրուի՝ մի-եւնոյն խօսքին մէջ յաջորդ բառին չվերաբերիլը ցու-ցընելու համար. ուր շատ անդամ զեղչում մտած է, կամ բառ մը զօրութեամբ կ'իմացուի. ինչպէս. Սոր-նիացաց՝ Մեքսիկացիներուն հետ դրած դաշնկները: Քու՝ թշնամեացդ ձեռքէն կրած վշտերդ. (քու կրած վշտերդ:) Ով որ երախտիք է չնէ՝ ապերախտութեան սպասէ:

Բութը կը ցուցընէ՝ թէ բառի մը վրայ շատ քիչ կանդ առնելու է:

Ստորակէտ կը դրուի՝

662. — Ա. Երկու կամ աւելի՝ կարճ նախա-դասութեանց մէջ՝ որ իրար կ'ամբօղջացընեն. ինչպէս. Հասաւ քաղցրաշունչ եղանակը, ձիւներն հալեցան, անձրեւներն հեռացան, դալարիք զուարձացան, եւ զուարժացան մարդ եւ անասուն: Լայքով կը ծնա-նինք, տրտունջով կ'ապրինք, սգով կը մեռնինք:

663. — Բ. Միեւնոյն նախադասութեան մէջ նոյն կարգի բառեր որ ետեւէ ետեւ կրկնուած են, ստորակէտով կը զատուին . զորօրինակ միեւնոյն բայի՝ այլեւայլ անուն-բայիներ կամ խնդիրներ, միեւնոյն գոյականի այլեւայլ ածականներ, եւայլն: Այսպէս. Քննեցէք, դիտեցէք, տեսէք. լսուած է երբէք այսպիսի նորանշան դործ մը:

664. Բայց Եւ, իտմ շաղկապով կապուած բառերն ստորակէտ չեն առնուր. զորօրինակ. Մեմփիս Եւթերէ՝ Եղիպտացւոց նշանաւոր քաղաքներն էին: Աթէնք Եւ Սպարտա՝ իրարու նախանձորդ էին: Մեծատուն իտմ աղքատ, դիտուն իտմ ագէտ՝ ամէն մարդհաւասար է Արարչին առջեւ:

Ստորակէտի տեղ երբեմն բաւական կ'ըլլան նաեւ նէ, «Ն, բայց Եւ ուրիշ շաղկապներ՝ Եթէ բառ բառ հետ կը կապեն. ինչպէս. Հարուստ բայց ագահ մէկը:

665. Իսկ ուր որ խօսք խօսքի հետ Եւ կամ ուրիշ շաղկապով մը կապուած է, հոն շատ անդամ ստորակէտ, երբեմն նաեւ ուրիշ կէտեր կը դրուին: Օրինակ. Տղուն հանճարն ու զգօնութիւնը հովեցի, Եւ մղութրեցի ծնողացն անհոգութիւնը: Աղքատները մշտադանց՝ Եւ յիշաբներն իմաստնոց դործիքն են եղած:

666. — Գ. Միջանկեալ բառ մը կամ խօսք մը սովորաբար երկու ստորակէտի մէջ կ'առնուի: Օրինակ. Տեսէք ահա՝ սուսեր Եւ տէգ, արիանիւղութեան հործիւներ, այս տեղու՝ խաղաղութեան մշտնջենաւոր օթեւանին մէջ:

667. — Դ. Անուանց կոչականը, Եթէ միջանկեալ ըլլայ Եթէ ոչ, ստորակէտով կը զատուի. զորօրինակ. Այսուհետեւ յնծացէք, անդամներ, վասնզի հասաք վերջապէս ձեր բաղձանքին: Ո՛րդեակ, յարդէ ծերերը: Զեղի են խօսքերս, և ժողովրդոց իշխանի:

Ստորակէտը քան զբութը քիչ մ'աւելի հանդիստ կու տայ ձայնին:

668. Միջակէտը, որ պարզապէս կէտ ալ կը կոչուի, ամբողջ խօսքի մը դլաւաւոր նախադասութիւն-ՀՄՌ.

Ներն իրարմէ կը զատէ : Զորօրինակ . Երբ որ նաւ եւ լան, սկսան իրենց ընկերացը պատմել՝ թէ ինչպէս թանձրախուռն անտառին մէջ մոլորած կը թափառէին . անտառն, ըսին, մութէ եւ անկոխ . խիտ առ խիտ բուսած մացառներուն մէջէն՝ շատ տեղ միայն սուրերով կընայ ճամբայ բացուիլ . ծառերն այնպէս թաւ ու բարձր են՝ որ երկինքը բնաւ չի տեսնուիր :

Միջակէտն ստորակէտէն աւելի հանգիստ կու տայ շնչոյ :

Արդի ուղղագրութեան մէջ միջակէտն՝ իբր օժանդակ կէտ՝ ուրիշ գործածութիւն ալ ունի : Տես վարը 675, 676 :

669. Վերջակէտ կը դրուի ամբողջ եւ լըացեալ խօսքի մը վերջը :

Աւրջակէտը կատարեալ հանգիստ է շնչոյ :

670. Ապաթարց նշանը կրճատուած ձայնաւոր դրին տեղը կը դրուի, եւ կը ցուցընէ թէ երկու կից ձայնաւորներէն մէկը կրճատուած է . զորօրինակ . Անդամ մ'ալ, (փխկ. անդամ մը ալ.) պիտ'որ լսեմ, (պիտէ որ լսեմ.) կ'եղծանէր, (կը եղծանէր.) երկ'երկու . (երկու երկու .) եւայլն :

Ապաթարցով կրճատութեանց տողադարձին համար՝ տես վերը 657 :

Աւասիկ ասկաթարցի գործածութեան սովորական սխալները :

Չ'ես, չէ, փխկ. չես, չէ .	Կ'ուզայ, փխկ. կու դայ .
Չ'ըլլայ,	Չըլլայ .
Չ'տեսնեմ,	Չտեսնեմ .
Չ'տեսներ,	Չտեսներ .

Այդ բառերուն մէջ ապաթարցը տեղի չունի, վասն զի ձայնաւորաց կրճատութիւն չկայ :

671. Մակակէտ՝ է նախդրին սեպհական նշանն է . այսպէս . Աւեր 'է վերց . ձմեռն 'է բուն . — որ հիմայ սկսած է անսովոր ըլլալու :

672. Չակերտը կոչման կամ վկայութեան նշան է, եւ յառաջ բերուած խօսքին կամ բառին սկիզբն

ու վերջը կը դրուի . այսպէս . Կոյն փութանակի յաղթութեան համեմատ՝ այս կարճ թուղթս գրեց Կեսար, թէ “Եկայ, տեսայ, յաղթեցի,, : Այդ “թե-ըեւս,, յաւելուածնիս ոմանց միտքը պղտորեր է :

Հայերէն չակերտին հին ձեւն՝ որ հիմայ խափա-նուած է, նոտրագիր չայի գլուխ մըն էր (,). որմէ իւր անունն ալ առած է : Հիմակուան ձեւն եւրո-պական է :

673. Փակագիծ միջանկեալ խօսքի կամ բառի մը երկու դին կը դրուի՝ որն որ իրբեւ մեկնութիւն կամ ծանօթութիւն աւելցուած է . զորօրինակ .

Քանիներն երազեցին որ կարենան հրով եւ սրով, արիւնահեղ ապստամբութեամբ, յափշտակու-թեամբ եւ սպանութեամբ (որովհետեւ ասոնք միայն էին իրենց միջոցները,) աշխարհիս ցանկացեալ երջան-կութիւնը հաստատել :

Սխալ կ'ըլլայ փակագծի գործածութիւնը՝ եթէ չկարենաս փակագծեալները խօսքին մէջէն հանել՝ ա-ռանց խօսքը կրնատ ու կիսկատար թողլու . ինչպէս այս օրինակին մէջ . Հայիգիի բնակիչները կը հաւա-տային թէ Ողիներն՝ որոնց իրենք (Զէմէ) անուն կու տային, ապագայ բաներու դուշակ են . ամէն մարդ, կ'ըսէին, իւր առանձին (Զէմէ) ունի, որուն պատ-գամ կը հարցընէ : — Վասնզի փակագծիւ գրուածը միշտ երկրորդական մաս մըն է եւ ոչ էական :

Բայց շատ անգամ փակագծի տեղ երկու ստո-րակետի մէջ կ'առնուի միջանկեալը կամ մեկնականը . (տես 666:)

---

Ուղղագրութեան մասերն են դարձեալ՝ 1. Հա-մառօտագրութեան կերպն ու 2. Գլխագրաց գործա-ծութիւնը :

674. — Ա. Համառօտագրութիւնն է բառի մը մէկ մասը միայն գրել, որ ամբողջ կը կարդացուի:

675. Համառօտագրութեան համար հիմայ գործ-ածուած նշանն է՝ համառօտեալ բառին առջին պարզ կէտ մը : — Կոյնապէս

676. Արդի ուղղագրութեան մէջ թուահամար-ներու առջեւ լոկ կէտ մը կը դրուի՝ երբ նախ կամ ա-

առջին, Երիտրու կը նշանակեն. (Եթէ թուանշան բւլսյ, Եթէ այբուբենք:

Աւասիկ երկուքին մէկտեղ օրինակը. Բասիլիոս Յովհան. (Կամ Յն.) Հերոլտ անուն մէկը՝ Լեւոն Բ. ին եւ Հեթում Ա. ին պատերազմները կը պատմէ. (այսինքն՝ Յովհաննէս Հերոլտ՝ Լեւոն Երիտրու եւ Հեթում Առաջինին պատերազմները կը պատմէ:)

Համառօտադրութեան որոշ կանոններ չե կրնար տրուիլ. բայց այսչափ միայն՝ որ համառօտեալ բառը կարելի ըլլայ անաշխատ կարդացուիլ:

### 677. — Բ. Գլխագիր տառերով կը սկսին

1. Ամէն խօսքի դլուխը կամ առաջին բառը. եւ ամէն վերջակետէ ետքը. նոյնպէս ոտանաւորի ամէն մէկ տողին սկիզբը. (որուն համար հայերէն թանգրուխ գիր ալ կոչուած են դլխագիրները:)

2. Իբր վկայութիւն բերուած խօսքը կամ բառը, թէեւ խօսքին մէջտեղն իյնայ. — Եւ ասոր համար շատ անդամ շակերտ նշանն ալ զանց կ'առնուի: Ադագ, Ամաղեկայ թագաւորը, մեռնելուն վայրկեանը դոչեց, թէ Այսակի դառն է եղեր մահը:

3. Ասպառած բառն եւ իւր նոյնանշանները, ինչպէս Տէր. Բաբէյեան. Արտէն, եւայլն: Նոյնպէս ուրիշ պատույ, պաշտամնց եւայլն անունները. ինչպէս. Պատրիարք: Զեր Սրբութիւնը: Մրցելով իրար պատուեցէք, կ'ըսէր Առաքեալը:

4. Ամէն յատուկ անունները, մանաւանդ դոյականները (101.) իրենց սովորական վերադրովը մէկտեղ. (429.) ինչպէս. Մծբին. Կասպից ծով. Աժդահակ. Վահան Գողմնացի. Կարոլոս Մեծն. Սուրբ Իգնատիոս. Յովսէփ Գեղեցիկ. եւայլն:

5. Գրքերու, նշանաւոր գործուածքներու անունները. զորօրինակ. Թուուց գիրք. Մոլիեռի Ակամյա բէիչէը. Ռափիայէլի Այլակէրունիւնը, եւայլն:

6. Հասարակ դոյականներ որ մասնաւոր կերպով մ'առնուած՝ որոշ միտք մ'ունեցած են՝ սովորական

նշանակութենէն զատուելով։ Օրինակ Թեթեւթեւ  
երով սլացաւ արագաթռիչ Համբառը, եւ իւր փո-  
ղոյն ձայնը տիեզերաց լսելի ըրաւ։ Այդ գլքին Աքէ-  
պահացը մէջ նոր վրիպակներ սպրդեր են։

Գլխագրաց գործածութիւնն որոշ սահման չունի.  
եւ շատ բան կրնայ վայելչութեամբ դլխագրով  
սկսուիլ, ուր որ գրողը կ'ուզէ բառ մ'առանձին կեր-  
պով որոշել, եւ դլխաւոր կամ պատուաւոր բան մ'ե-  
րեւցընել. ինչպէս այս խօսքիս մէջ դերանունը. Բայց  
իրօք կայ երկրիս վրայ երկինք մը՝ զորն որ իրեն հետ  
վար բերաւ Անիս որ ախոռի մը մէջ ծնաւ, եւ հիւ-  
սան մը խանութին մէջ զարդացաւ։

---

## Բ. ԱՌՈՂԱՆՈՒԹԻՒՆ

678. Առողանութիւնն կը կոչուի՛ բառերն ուղիղ արտաքերելու կանոնը: Ասոր մէկ մասն է նաեւ անսխալ հեղելը, որուն դրութեան կանոնը Տրոհութեան մէջ տեսանք:

679. Առողանութեան արուեստը միայն ձայնաւոր դրերու վրայ կը յածի. եւ նշանները միայն ձայնաւորաց վրայ կը դրուին:

680. Առողանութեան նշանացն անուններն ու ձեւերը ասոնք են:

Շեշտ  
Բութ

Երկար  
Սուղ

Ոլորակ  
կամ Պարզկ

Ասոնց անուններէն քերականական բացատրութիւններ ելած են. վլուել, բնել, երիարել, սպել: — Առողանութեան մէջ իրրեւ ածական կը զործածուի բառն բառ. երիար կամ ուղղ վանկ. որ ըսել է բնել, երիարել, սպել:

681. — Ա. Բոհթը կը ցուցընէ թէ բառն անշեշտէ, այսինքն բառին վանկերն իրարու հաւասար սրութեան կամ բարձրութեան աստիճան ունին. կամ, եթէ միավանկ բառ է՝ միւս բառերէն աւելի բարձրութիւն չունի. զորօրինակ. Տարառութու. Հարենք ալ. ով ով: (Բութ նշանն երբեք չի դործածուիր դրութեան մէջ:)

682. Ամէն հայերէն բառ բութ է ի բնէ, — շատ քիչ բացառութեամբ: — (Ի բնէ բառին մեկնութիւնը տես վարը 687:)

683. — Բ. Շեշտ ունի այն վանկն որուն սուր կամ բարձր է ձայնը. զորօրինակ. Անօրէն են անոնք, չերթաս հետ, սկըելի:

684. Շեշտեալ կըսուի բառ մորուն վերջին վանկը շեշտ ունի. ինչպէս. Երբէւ չէր ստեր: Զէին լսեր ամեննեւին:

685. Քանի մը բառ կայ հայերէն՝ որոնց շեշտն առաջին վանկին վրայ է. եւ են՝ գոնէ. գոնցէ. հի-

մայ . արդեօք . դարձեալ . բարէ . եւ յօդուածոյ՝ Այսօր .  
այսպէս . ինչպէս . նայնչափ . նէւ . նէպէտ . գրէթէ .  
միթէ : — Մանաւանդ . աւասիկ . վասնղի , (686.) վե-  
ցերորդ . առաներորդ :

686. Այս կարգս են սուղ (կարճ կամ կէս) վան-  
կով յանգեալ բառերը . Ասող , (ասորդ .) դառն .  
բարձր . ինքը . զէն+էրը . անօթնէրը , եւայլն :

687. Բառերուն շեշտն ու բութը երկու կերպով  
է . 1 . ի թեհ՝ որ բառին բնական է . ինչպէս մինչեւ  
հիմայ ըսոււածները . եւ 2 . Դրիհի՝ որ բառին առած  
դիրքէն կախում ունի . ինչպէս հիմայ պիտի տեսնենք :

688. Ի բնէ բութ բառը շեշտ կ'առնու դրիւ ,  
կամ ի բնէ շեշտեալը դրիւ կը բթի՝

1. Խօսքին գլխաւոր կամ երկրորդական բառն  
ըլլալոն համեմատ , որ բառին ետեւառաջութենէն  
կամ խօսքին իմաստէն կախում ունի . զորօրինակ վերի  
(684) օրինակին երբէտ+ բառը .

Ի բնէ շեշտ . Երբէտ+ չեին ստեր : Ստած՝ Երբէտ+ չունէին :  
Դրիւ բութ . Չեին ստեր Երբէտ+ : Ո՛չ Երբէտ+ կը ստեին :  
Նոյնպէս շեշտեալ է՝ Հառիկ մ'ալ չմնաց . եւ բութ՝  
Մէկ հառիկ չմնաց :

2. Բառին նշանակութեան տարբերութենէն .  
ինչպէս ու շաղկապն եւ ու մակրայը :  
Շեշտիւ է՝ Ես ու աւելին դիտեմ :  
Բութ է՝ Ես ու դիտեմ :  
Նոյնպէս՝ Աւ չկրցան տեսնել . եւ Չկրցան ու տեսնել :

3. Կոչականներն ու հրամայականները կը բթին՝  
երբ նախընթաց շեշտեալ բառ մ'ունին՝ որ իրենց  
վերադիրն է . զորօրինակ . Մանր ջարդեցէ+ . ներս  
ուր : — Կոչականը՝ երբ նախընթաց ածական \* մ'ունի  
կամ երբ կրկնուած է՝ առաջին մասը կը շեշտուի . այս-  
պէս՝ Ուրբէտի , պէտէտն+ , Ակման կոչականները՝ Սիրուն  
որդեակ . Պարուէց զօրականը . Սիրուն Սիրուն :

\* Նոյն նախընթաց շեշտեալներն ու նոյն կանոնով  
կը բթին դարձեալ՝ երբ իրենցմէ յառաջ շեշտեալ  
մ'ունենան . ինչպէս . Մանր մասը ջարդեցէք . Այսի-  
բառն որդեակ . Ու Պարուց զօրականը . Ո՛չ Սիրուն Սիրուն :

\* Ըստ ենք թէ ածական կրնոյ համարուիլ՝ յատկացուցիչն իւր յատկացելցյն եւ բացպայտիչն իւր բացպայտելցյն. (338. ծան.) այսպէս նաեւ մակրայն իւր բացին:

689. — Գ. Երկար նշանը կը ցուցընէ թէ վանկը սովորականէն աւելի երկայն տեւողութիւն ունի. այսպէս են մանաւանդ միջարկութիւնները. Այս ինձ աւանդ, եւայլն. Եւ իբր ձայնարկութեամբ ու կրիք բայցարուած շեշտեալները. Այսչափ կուրութիւն. Սոկրատ մը մեռցընել:

690. — Գ. Մոհ նշանը կը ցուցընէ թէ վանկը սովորականէն աւելի կարճ տեւողութիւն ունի: Այսպէս սուղ վանկի են՝

1. Գերանունական յօդերը բաղաձայնէ մը ետքը, եւ զօրութեամբ դրուած ը ձայնաւոր ունեցողներէն շատը. ինչպէս. Չայնը. Փայտը. Հնդաստ. Հնտանալ. Թնկար. +նար. Քաղցը, եւայլն. որ բոլորովին ալ կը կորուսին կամ կը պակսին՝ երբ ձայնաւորի հետ կապուած ըլլան. զորօրինակ. Որդի սունալ. Փայտն ալ. որն որ. ընկերս էր:

2. Նախդիրներն ու քանի մը կարճ բառեր. Գիշերն է բուն. հետն է վեր. Հնմեզ. առ մարդիկ. իննայիս. անդամ մէ ալ:

Տաղաւափութեան մէջ ոռէլ կը կոչենք՝ նաեւ վանկի մը կորուստը կամ բոլորովին պակսիլը. ինչպէս.

Ահա նդունայն է ամենայն:

Հիմայ բոլորովին խափանուած է սուղ նշանին գործածութիւնը:

691. — Ե. Պարոյի կամ Ռորսակ՝ հարցման նշան է, եւ հարցական խօսքին մէջ շեշտուած բառին վրայ կը դրուի՝ ուր որ բուն հարցումը կ'իյնայ: Ո՞ւր է ոսոխդ: Հինայ\* է վրեժինդրութեան ատենը: Գուն ապստամբաց դլուխ եղար: — Վերջին օրինակին իւրաքանչիւր բառին վրայ կրնայ պարզկը դրուիլ, ինչպէս որ հարցընողին միտքը կը պահանջէ:

\* Հարցական բառին Պարզկը, ինչպէս նաեւ Երկարը՝ միայն շեշտեալ վանկին վրայ կ'իյնայ եւ ու

սուղ վանկի կամ բաղաձայն գրի վրայ այսպէս . Այսօր .  
է՞նչպէս . քանի՞ անդամ . այնպէս . այնպիսէ՞ ախոյեան-  
ներ . այնպիսիներն մկայութեամբ : Ո՞չչափ տիտուր :

Կը մնայ տեսնել առողանութեան միւս մասն  
ալ՝ որ հայերէն վերծանութեան (ընթերցուածքի)  
էապէս կարեւոր է, եւ մինչեւ հոս ըսուածներուն իբր  
թէ հետեւութիւնը :

Տողադարձի կանոններն հետեւեալներուն հետ  
սերտ կապակցութեան մէջ են:

692. Երեք սուղ ձայնաւորները՝ և, յ, ւ, երկու  
կերպ հնչում ունին :

693. — Ա. Ուր որ ներգործութեամբ և դիր  
չկայ գրուած երկու բան կայ դիտելու . 1. ուր և կը  
հնչէ կամ չի հնչէր, եւ 2. ուր աղատ է և հնչումը :

694. — 1. Բառի մը սկիզբն ուր երկու կամ ե-  
րեք բաղաձայն կից է, առաջինէն ետքը սուղ և կը  
մտնէ . ինչպէս . (Հպարտ,) հըպարտ . հըլու . տըլայ .  
վըկայ . դընել . թընամի . զըանալ . քըրտնիլ . թըմթու .  
չընայիլ . տըդէտ . ցըլախճան :

695. Բառի մը սկիզբն որ “, “, շ բաղաձայննե-  
րէն ետքը պ, ի, ո, բ, ժ, ու, ի, ու, հ, հանդիպի՝ բա-  
ռէն յառաջ սուղ և կը հնչուի . ինչպէս . (Սպասել,)  
չոպասել . չսկիչ . չստոյդ . չստակ . չօքանչելի . չզ-  
բօսանք . չզգայուն . չշտապ . չշտեմարան\*, եւայլն : —  
Զ նախդիրը բաղաձայնէ յառաջ միշտ և կը հնչէ .  
այսպէս . չզձեղ . չզկղզին : Միայն և ձայնով սկսածնե-  
րուն վրայ՝ չը կը հնչէ՝ (զսպաս) պապա :

Ուրիշ տեղեր՝ կը կարդացուի “, “, շ . ինչպէս .  
Սըխալ . սընունդ . շընորհք . շըղարշ . շըռայլ . սըզուիլ .  
շըլանալ . սըրահ . շըռոյց :

\* Կը զարտուղին Աըփուել . սըպրդել . սըկոթել . լը-  
փոթ : Օտար (արեւմտեան) բառերն երբեք չեն հըն-  
չուիր չւ . ու . միայն սովորութիւնը ներելի ըրած  
կարդալ սըդի՛ եւ չըմուռա յունարէն բառերը :

696. Կան բառեր ալ՝ որոնց և հնչմանն ընդհա-  
նուր կանոն չկայ, եւ բառին բնութենէն ու կազմու-

թենէն կամ սովորութենէ կախում ունի. զորօրինակ  
քառականէլլ բառը՝ Քըստմընէլլ (եւ ոչ +սովորինէլլ : ) Սի-  
եւնոյն բայը կը հնչէ կարկուտ գալ) եւ  
\* կարկուտ, (կարել կցել : ) կունիկ սեռականը՝ իւլնիկ,  
(թռչնոյ), եւ \* կունըկ, (քամակի : ) Սորիսու ածականը՝  
սըդախօս, (սուս արմատէն : ) — Ացիդուր եւ բուդուր+  
բառերուն բաղաձայնները ճիշդ նման դիրը ունին.  
բայց առաջինը կը կարդացուի ից-իդուր (վասնզի բարդ-  
է,) իսկ երկրորդը՝ \* բուդ-առուր+, (բուկի արմատէն ա-  
ծանցեալ.) այսպէս ալ՝ Պարս-իկ եւ Պարըսոպի :

\* Թառահամարիս մեջի աստղանիշ բառերուն սովո-  
րութիւն է միշտ և դիրը ներգործութեամբ դնել:

697. Սակայն շատ անդամ բառին կազմութեան  
հակառակ է և հնչումը. այսպէս կը կարդանը Զա-  
փակցութիւն, (եւ ոչ -կրցութիւն .) դպրաց (եւ ոչ  
դպրաց .) նոյնպէս արմնութիւն. ծանրաժնի. արծնիլ,  
եւայլն :

698. Բառի մը վերջին երկու բաղաձայններուն  
մեջ սուզ և ձայն կը մանել. 1. Եթէ ս, ո՞, ն յօդ է վեր-  
ջին դիրը. Զայնըս. մարդը. ուսւդ. ցժըդ. նոյնպէս  
դրբը. նախդրիւ հոլովերը, զգետը. յօդը. ի կեա-  
նըս: — 2. Եթէ վերջինը ո, ն, ո, ո զբերէն մեկն է.  
քաղցը. կայսը. սովը. միանձն. աստղ. արկըզ:  
— 3. Առնիքյօդ առնելով կամ յաջորդ ձայնաւորի  
հետ կցելով՝ իրենց և ձայնը կը կորսնցընեն. Աստ' զը.  
արկ' զըս. քաղց' ը է :

699. Կորուսման կանոնով պակսած ձայնաւորին  
տեղ և չի մաներ՝ բայց միայն ուր որ սովորութիւն  
եղած է կամ ուր ձայնի խստութիւն պատահի: Այս-  
պէս. (Պարապ.) պարապէլ. ծածկել. համբել. ամսա-  
կան. տաճկութիւն. պարապէլել. եւայլն :

700. Բառի մը սկիբըն ու վերջը՝ երկու բաղա-  
ձայնի մեջ մատած և ձայնը կը դադրի՝ երբ քովը ձայ-  
նաւոր դիր մը հանդիպի՝ որն որ բառին կից կը կար-  
դացուի: Զորօրինակ. Աը-սպառնայ. մի-սպաններ.  
ի-սկրպան. անյն-իմ. որն-որ. քցրդ-ալ. ինչն-ալ.

Հետն - առած . ձեռուս - էր . գայլն - որ անօթենայ . կոյրն - ըղկաղը . լեռն - ելան . ուրբան - առտու . ինն - անդամ . բարձր - է . ներան - են : Նոյնպէս՝ Անունիմ . ձեռնու - նայն . անջնուրաց . տասն - ուշորս . տարբական . հիմա - կան . կայսընտիր . եւայլն : — Կը զարտուղին բար - դութեանց մէջ՝ կրկնեալ բաղաձայնով սկսածները . Սովա - լոյտուկ . չարա - ճըճի :

Ասկէ զատ շատ անդամ տաղաչափութեան մէջ և հնչումը կը լուէ . ինչպէս վարը կը տեսնենք :

701. — 2. Ազատ է և հնչումը գլխաւորաբար երր բաղաձայնէ . մը ետքը դիւրաւ կցուելու դիր մը հանդիպի՝ ձայնաւորով մը մէկտեղ . ինչպէս . Պարա - ֆլուխ . իւսփ . ծրել . իւիւ . կնծուել . սակայն ընդհան - րապէս լաւագոյն է առանց և յաւելուածոյ հնչել :

Ուրիշ աեղեր ալ կրնայ մերձաւոր ձայնաւորնեւ - րուն դրիցը համեմատ և հնչուիլ կամ ոչ :

702. — Բ . Յ դիրն՝ որ ի բնէ կարճ է է , 1. եր - բեմն բոլորովին անձայն է , 2. երբեմն կը լսուի , եւ 3. բուն բաղաձայն դիր է եւ հոյի նման կը հնչէ :

703. — 1. Յ անձայն է բառերուն վերջը՝ այ եւ այ երկրարբառներուն մէջ . այսպէս . Ծառայ . վլյայ . վրայ . Տրդատայ . տեսայ . նայեցայ . դշխայ . նոյ . Աստու - ծոյ . որդւոյ . եփեսացւոյ . հաճոյ . (որ կը կարդացուի՝ ծառան , որդւոն , եւայլն : ) — Կը զարտուղին հետեւ - եալները :

704. — 2. Յ դիրը (սուղ է ձայնաւորի պէս) կը հնչէ , նախ՝ քանի մը կարճ բառերու վերջը . Հայ . Խոյ . բայ . այ . վայ : Երկրորդ՝ նոյն անձայն յ դրին վրայ բաղաձայն մը կցուելով . ինչպէս . Ծառայն . Աստու - ծոյ . որդւոյդ . եփեսացւոյն . հաճոյք . (որ երբեք չի կարդացուիր՝ ծառայըն , եւայլն : ) Երրորդ՝ արմատ բա - ռերուն մէջ՝ բաղաձայնէ յառաջ . երկայն . ծայր . հայ - թայթել :

705. Անձայն ոյին եթէ բաղաձայն մը կից ըլլայ , (թէ արմատական եւ թէ եկամուտ,) հնչումը կը փո - խուի եւ ույ ձայն կ'առնու . զորօրինակ . Ողջոյն . խա -

ըոյն. որդւոյդ. եփեսացւոյն. (որ կը կարդացուի՝ ողջոյն. որդւոյդ, եւայլն:

706. — 3. Ասկէ զատ՝ յ բաղաձայն դիր է նոր լեզուին մէջ, եւ հոյի նման կը հնչէ՝ միայն բառերուն սկիզբը, եւ անփոփոխ է ամեն դէպքի մէջ: Այսպէս. Յարմար. յապաղել. յոյս. զՅակոր. անյապաղ. թերայոյս. (կը կարդացուի՝ իրը հարմար. անհապաղ, եւայլն:)

707. — գ. Ի ձայնաւորն՝ որ ի բնէ շատ կարճ կամ սուղ ու է, դլխաւորաբար երկու կերպ հնչում ունի. 1. բուն եւ պարզ ու, ինչպէս Արդիւնկը բառին մէջ. եւ 2. թոյլ վեւի նման, ինչպէս Գառիթթ բառին մէջ: Զատ է դարձեալ 3. « զրով կաղմած ու երկբարբառ, ինչպէս Մոռոր բառին մէջ, որ ճիշդ խօսելով երկբարբառ չէ, այլ երկու զրով ձեւացած պարզ ձայնաւոր:

708. — 1. Ի ձայնաւորը նախընթաց ինիով մը (իւ,) էու կը հնչէ՝ քանի որ հետը բաղաձայն մ'ունի. այսպէս. Իւր. էրաքանչիւր. նիւթ. էութիւն. հարէւր. հիւսել:

709. Կոյն էս երկբարբառն իրը իւ կը հնչէ երբ առջեւը բաղաձայն չունի. զորօրինակ. Հիւանդ. է՞ւ. ձայնիւ. հովիւր:

Ասոնց վրայ եկած յօդերն ու յոքնակի մասնիկները ձայնի փոփոխութիւն չեն ըներ. ինչպէս. Զայնիւդ, (ձայնիւրդ.) հաշիւն ալ. հովիւր. հովիւներ:

Միայն գրաբար յորն. զործիականը փոփոխութեամբ կը կարդանք բանիւր. (իրը բանիւր. փիկ. բանիւր:)

710. — 2. Ու երկբարբառն իւր ձայնը կը պահէ քանի որ առջեւը բաղաձայն դիր ունի: Խոկ եթէ առջեւը ձայնաւոր մ'ունի՝ ինք վեւի նման ձայն կ'առնու եւ յաջորդին հետ նոր երկբարբառ մը կը կազմէ. ինչպէս Մեղսու, եւ մեղսուց, մեղսուկն: Թթուս, եւ թթուսու, թթուսէլ, թթուսութիւն: Պլոտոս, եւ պլոտոսէայ: Հեռոս, եւ հեռոսանց: Առնոս, եւ առնոսի, (տճ. ալլոսըն.) (որ կը կարդացուի վեւի նման՝ մեղսաց, թթուսութիւն, հեռոսանց. առնոսի:)

711. Միայն քանի մը դեպքի մէջ ու յաջորդ ձայնաւորովն երկբարբառ չի կազմեր, այլ երկու զատ վանկ կը մնան. այսինքն Առնու-ի, (առճ. ալյուտը.) Թողու-ին անկատարներուն եւ յատուկ անուանց մէջ, ինչպէս Սամու-էլ. Փանու-էլ. Սեփարու-իմ: Պի- զու-ի բնակիչքը. (Պիզու քաղքին:)

Մտադրութեան արժանի է վերջապէս Ե եւ ա ձայնաւորներուն ալ հնչումը, որոնք այլեւայլ դրից կամ գաւառաց եւ կարծեաց համեմատ՝ կրկին ձայն ունին:

Ե եւ ա ի բնեւ ուրիշ բան չեն՝ Եթէ ոչ սուղ է եւ սուղ օ (ով). սակայն առողջանութեան կանոնով՝ Եչն իբր իւ, եւ ա դիրն իբր ուս կ'աւանդուի: Բայց մեր գաւառականին սովորական ընդհանուր հնչումն հետեւեալն է:

712. Ե եւ ա դրերուն բաղադրեալ ձայնը (իւ, ուս,) միայն բառի սկիզբը կը լսուի. այսպէս. Երբ. Եթէ. Եսո. Երկիր. Երիքով. սոկը. սոսիս. որկոր. (Ի բաց առեալ ով բառն եւ Ովեթ, Ովեստ, սկիանոս, եւայլն. օտար անունները, որ օվ կը հնչեն:) Եւ դարձեալ քանի մը տեղ վերջին և վանկը: Ուրիշ տեղեր առհասարակ պարզ ձայնով կը հնչուին՝ և եւ օ:

912

## Գ. ՏԱՂԱՉԱՓՈՒԹԻՒՆ

713. Խոսք մը կամ շարագրութիւն մը՝ որուն մասունքն որոշեալ չափերու եւ թուերու տակ չեն՝ Արձակ խօսք կ'անուանուի. ինչպէս բովանդակ քերականութեանս մէջ ցայս վայր աւանդուած լեզուն:

714. Ոտանակոր կը կոչուի խօսք մը՝ որուն իւրաքանչիւր մասն որոշ չափու եւ թուոյ կանոնաւ կշռուած է:

715. Ոտանաւոր խօսք կազմելու արուեստն է՝ որ կը կոչուի ջաղաշափոնթիհն:

716. Տաղաչափութիւնը կամ Ոտանաւորն երկու տեսակ է. 1. Թուական եւ 2. Չափական:

717. Թոռակամ ոտանակորն՝ որուն հոս կանոնները կ'աւանդենք, ան է՝ որ վանկերու թուովը կազմուած է:

718. Չափակամ ոտանակորն է՝ որ քանակաւ եւ Ամանակաւ, այսինքն վանկերու երկարութեան կամ սղութեան չափովը կազմուած է: Այս տեսակը հին լեզուաց յատուկ է. որուն վրայ հոս չենք խօսիր:

### Յ Ո Դ Ո Ւ Ը Ֆ Ա Ծ

#### Ո Տ Ա Ն Ա Ւ Ո Ր Ի Կ Ա Զ Մ Ո Ւ Թ Ւ Տ Ւ Ն Ը

719. Ոտանաւորի մասունքն են՝ 1. Ոտք, 2. Անդամ, 3. Յանդ, 4. Տող, 5. Տուն:

720. Ոտանաւորին էութենէն է՝ որ տող տող դրուի:

§. 1. Ջաղաշափոնթեան Ոտքերը:

721. Թուական տաղաչափութեան մէջ Ոտք ըսելով տողի մը իւրաքանչիւր Վանկը կ'իմացուի:

722. Հայերէն տաղաչափութեան սովորական տողերն են՝ հինգ վանկէ մինչեւ տասնուվեց վանկով.

Եւ վանկերուն թուղյն համեմատ կը կոչուին՝ Հնգոտ-նեան, ջասնոտնեան, Հնգետասանոտնեան, եւայլն:

723. Կը գտնուին դարձեալ նուազագոյն վանկի թուղվ տողեր ալ՝ Չորեքոտնեան, Երեքոտնեան, մին-չեւ նաեւ Երկոտնեան եւ Միոտնեան. բայց մինակ չեն դործածուիր:

Օրինակները մէկանց կը տեսնենք վարը՝ §. 2:

Տաղաչափական Վանկերու կամ Ոտքերու կազ-մութեան օրէնքները հետեւեալներն են:

724. — Ա. Ամէն կատարեալ ձայնաւոր առանձին կամ իւր բաղաձայններովը մէկտեղ՝ մէկ վանկ՝ ուստի եւ մէկ ոտք կը ձեւացընէ թուական տաղաչափու-թեան մէջ:

Կ'ըսենք “կատարեալ ձայնաւոր,,. վասնզի – եւ յ երբեք զատ վանկ կամ ոտք չեն կազմեր. իսկ ը եր-բեմն ամբողջ վանկ է, երբեմն կէս, եւ երբեմն անհետ կ'ըլլայ:

725. Ը ձայնաւորն ամբողջ ոտք է՝ երբ իրմէն ետքը դիւրաւ չամփոփուելու բաղաձայններ հանդիպին. ինչպէս. Ունկըն դիր. Գլուխաւոր. Ծանըր թշնա-մանք. — ուր չի կրնար առանց չափազանց խստութեան անհետ ըլլալ: — Օրինակներէս կը տեսնես որ ի՞ս կամ ոտք վանկ կազմող ը դիրը (18, ծան. եւ 694.) հնչման դիւրութեանը համեմատ ամբողջ ոտք կ'ըլլայ:

726. Հասարակօրէն ը գիրն՝ երբ ամբողջ ոտք է՝ տաղաչափութեան մէջ ներգործութեամբ կը դրուի:

727. Ը ձայնաւորն ոտք չի կազմեր եւ անհետ կ'ըլլայ, կամ (տաղաչափական բառով՝) կը սղի, երբ արձակ խօսքի մէջ ալ իւր յաջորդներուն հետ սովորութիւն է կից կարդալ. (700.) զորօրինակ երբ իրմէ ետքը թոյլ բաղաձայնով մէկտեղ՝ ձայնաւոր դիր հանդիպի: Այսպէս.

Ծանըր է. Լեռն ելան. Հովիւն ալ. (Եւ ոչ՝  
Ծանըր է. Հովիւրն ալ, եւայլն:)

728. Ոտանաւորի յատուկ է առանց ը ձայնի

կարդալ՝ Զուարթունն. տրկաբն. ասպարէնն, թէ-պէտեւ առջեւը ձայնաւոր դիր չպատահի:

729. Դարձեալ ազատ է ը ձայնաւորին սղումն՝ որ բառի մը առաջին կէս վանկերը շինած է. ինչպէս.

Սպասեցին, կամ ըսպասեցին. Բլուր կամ բըլուր. — որ շատ անդամ նախընթացին դիքքէն կախում ունի. ուստի կրնայ հաւասարապէս ըսուիլ

Տան սպասաւոր. Ոսկի պսակ. Զանխլաբար,  
եւ կամ Տան ըսպասաւոր. Ոսկի պըսակ. Զանխլաբար.

Այդ սղումը հարկ է ընել՝ երբ նախընթաց դիքը ձայնաւոր է. զորօրինակ.

Ինձի սպասեցին. Ինչո՞ւ շտապեցար:  
Նշնպէս ընդ եւ ըսոյ, ընդնանուր, ընդունի, եւայլն կրնան ըստ նախնեաց օրինացը՝ կրճատմամբ սղիլ, եւ հասարակօրէն ապաթարցով կը նշանակուին. ՞նդ. ՞ոյ. ՞նդնանուր:

730. Տաղաշափութեան մէջ աններելի համարուած է՝ ը գրէն անմիջապէս ետքը ուրիշ ձայնաւոր դիր: Այսպէս խորթ է Գահը ելաւ. աչքը որտասուզք. — որ արձակ խօսքի մէջ երբեմն կը ներուի. (տես 439, ծան:)

731. Ընդհանրապէս խիստ կը լսայ սղումը՝ եթէ յաջորդ վանկը ուստ, ուի, եւայլն երկբարբառն է. ինչպէս կը ուստուի. դըլուստ, սըստիլ բառերուն մէջ:

732. Նշն կարգն է նաեւ ուստ, ուի եւայլն. երկբարբառներուն սղումը. որ եթէ երկու ամբողջ ոտք կազմեն՝ ըստ, եւայլն կը գրուին. իսկ եթէ մէկ ոտք, ը գրի սղում է: Այսպէս

Չըւարթուն. Թըւեցան. Կըւիրական.  
Եւ կամ Չըւարթուն. Թուեցան. Կուիրական:

Տես նաեւ Տրոհութեան եւ Առողանութեան մասին մէջ:

733. — Բ. Ատքերու կազմութեան մէջ երկրորդ տեսակ սղում մ'ալ կայ, երկու կից ձայնաւորներէն մէկ վանկի ամփոփել:

Ծովուն յատակ առ ալիքն յուղած. (կարդա՝ ալիքն.)  
Ահա է թքնամւոյն. (կարդա՝ ահայթքնամւոյն.)  
Եթէ է վեր բառնայ. (կարդա՝ եթէյվեր.)  
Հեղ մէ ալ լըսէի. (կարդա՝ հեղ մեալ լըսէի:)

<sup>1 2 3 4 5 6</sup>  
Որ բանտէ էին փըթեր. (կարդա՝ բանտէ՝ էն.)  
Տեսէք, ահա աւազան. (ահա՝ աւազան:)

Ասոր հակառակ՝ մեծ թերութիւն է ոտանաւորի  
մէջ՝ միեւնոյն ձայնաւորի քովէ քով կրկնածը զատ  
զատ երկու ստք կամ երկու վանկ համրել. այսպէս.

<sup>1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5</sup>  
Որ բանտէ էին փըթեր: Որդէ իմաստուն:

Նոյնպէս շատ ձայնաւորներ քովէ քով բերել. ինչ-  
պէս. Յայտնէ է այդ: Գերէ է ամենուդ: Տեսնաեւ 1013:

734. Շատ անգամ սովորութիւն է աւելի բա-  
յայայտութեան համար՝ եղած սղմունքն ապաթար-  
ցովնշանակել. Մ'ի վերուստաեղայք. խոտան՝ ւանարդ:

Միթէ մըլոնեցին զիս քո պատիր բանիք:

735. Ըստածնիս այն դէպքերուն համար իմանալու  
է ուր երկու բառ քովէ քով եկած են: Խոկ միեւնոյն  
բառին մէջի կից ձայնաւորներն որ երկու վանկ կը  
կազմեն՝ չեն ամփոփուիր. այսպէս. Տեսնէ-էն. է-  
կան. ձէ-ով. դէ-ականց, ծէ-ածան, եւայլն:

736. Բաղաձայնի քով մէկ ձայնաւոր գիր կըր-  
ճառելն ալ սովորական է տաղաչափութեան մէջ, մա-  
նաւանդ ը վերջաւորութիւնը. Ծովուն եզերը. ող-  
բոյը ձայները. (փխկ. եղերը. ձայները:)

Այս ձայնաւորներուն եւ մանաւանդ ը ձայնաւո-  
րին ամբողջ ստք կազմելուն կամ սղուելուն վրայ,  
(ինչպէս տրուած կանոններէն գիւրին է իմանալ,) ա-  
մէնէն աւելի որոշ կանոն եւ ընդհանուր օրէնք՝ հընչ-  
հՄՈ.

ման գիւրութիւնը, փափկութիւնն ու վայելսութիւնն է. խորշելով խստութենէ եւ թուլութենէ, որ երկու ծայրերն են:

### §. 2. Հատած և Անդամ:

737. Հատած կ'ըսուի այն փոքր բաժանումն որ տաղաչափութեան մէջ տողի մը ոսքերն այլեւայլ Անդամներու կամ մասերու կը բաժնէ, կամ կ'անդամատէ: — Հատածը տողին մէջ հանդիսաւ է:

738. Հատածը բառին շեշտէն կախում ունի: — Հայերէն տաղաչափութեան մէջ՝ շեշտեալ եւ ոչ բութ\* վանկի առջեւ կ'ըլլայ հատած. այսպէս.

Թէ Ամենազօրն | Երբեք լի բաժակ՝  
կամ քեզի վրշտաց | ընծայէ ձաշակ:

\* Բութ վանկ ըսելով այնպիսիները կ'իմանանք՝ որոնք շեշտ չեն կրնար առնուալ. մնացած ըստ ինքեան անշեշտ վերջով բառերը, ինչպէս է հայերէն բառերուն մեծ մասը, կրնան շեշտուիլ կամ երկարիլ. եւ հայերէն տաղաչափութեան մէջ հատածին վերջը միշտ շեշտեալ կամ գոնէ երկար կը համարուի:

Նոյն կանոնը կը պահուի նաեւ այն բառերուն ու ոճերուն մէջ՝ որոնց մասերն իրարու հարկաւ կապակցեալ են եւ մէկտեղ կ'արտաքերուին. ինչպէս. ո՞րն ո՞ր. +անէ՛ մը. Անդ տալ. ճան հալ. շատ անդամ. է դո՞դ ելլէլ. եւայլն. եւ մանաւանդ էմ եւ ու բութ ձայներով բաղադրածները. (90, 522):

Թառեր ծառի | մը կատար':  
Բանակին թոյլ | տուր հանդչի:  
Արարչին աջն | ալ ահաւոր:

Տողին վերջն ալ, ինչպէս օրինակէս կը տեսնես, հատածի օրինաց տակն է. որուն վրայ քիչ մը ետքը, 741:

739. Ասկէ կը հետեւի՝ որ տող մանդամատելու կամ հատած ընելու համար՝ հարկ չե բառին լմբնալուն սպասել. այլ շեշտին առջեւն անմիջապէս կ'ըլլայ հատածը. զօրօրինակ.

Աշտարակ մ՞այն | պէս ամուր :  
 Զըւարթ ճակա | տրդ պըստեկեալ :  
 Սեւացեալ թա՞ն | ձրբ մըխով :  
 Արդարն որ չ'ու | զեր երդնուլ :

740. Տողի մը վերջը, հատածի կանոնները ճշդիւ  
 կը պահանջէ: Ուստի հետեւեալ տողերուն նոտրա-  
 գիր հատածն ու վերջաւորութիւնը խորթ են:

Արարչապէտն ո՞ | ի մանկութենէ  
 Քեզի խնամակալ | եւ պահապան է:

Ասկէ դատ տողի վերջաւորութիւնը քանի մը առ-  
 անձին դիտելիք ունի:

741. — 1. Տողին վերջը չէ թէ միայն բութ-  
 վանկ չի դրուիր, այլ եւ ոչ կէս մնացած բառ: Ուս-  
 տի բութ վերջ ունեցող կամ հարկաւ իրարու կա-  
 պակցեալ երկու բառերուն՝ չի կրնար վերջին մասը  
 յաջորդ տողին անցնիլ: Այսպէս անբաժին են՝ Փայլա-  
 կըն. քաղ-ցըր. տա-սը. — որն որ. քանի որ. բան մը.  
 մի սիրտ. ովլ տեսաւ. լսեն պիտի. դայլոյ պէս. մեր  
 վըայ. քան զիս. կու դան. կը սիրէր. չեմ ողբար.  
 Եւայլն:

742. — 2. Տողին վերջը շաղկապ չի դրուիր,  
 եւ ոչ որեւիցէ յարաբերական բառ: Ուստի խորթ է  
 եւ, ու, իւմ, իւէ, իսէ, բայց, եւայլն նախադաս շաղկապ-  
 ներով, կամ ով որ, որն որ, երբ որ, եւայլն յարաբե-  
 րական բառերով տող մը վերջաւորել:

Ի բայ կ'առնուին յետադաս շաղկապները. զոր-  
 օրինակ՝ անչամ. իսէ. մանաւանք:

743. Կարճ տողով ստանաւորներն որ չեն անդա-  
 մատիր, (տես 746.) եւ որոնց իւրաքանչիւր տողը մէյ  
 մէկ հատած է, շատ անդամ անդամատութեան եւ  
 վերջաւորութեան օրէնքներէն ազատ են:

Այսպէս քեզ, և մարդ,	Գայլն բառ. բայց է՞նչ
Կ'աւետէ Զուարթունն:	Կընամ էս ընել:
Կ'երդէիր. լսե՞.	Իմ բախտիս բան
Հիմա ալ կաքաւէ:	Մ'ուլ չէ խափան:

Բայց դարձեալ ասոնց մէջ ալ և ձայնաւորով չի  
ներուիր առղ վերջաւորել:

744. Տողի անդամներուն թիւը՝ տողին երկայ-  
նութենէն կամ կարծութենէն կախում ունի:

745. Տողի մը այլեւայլ անդամները՝ կայ որ հաւ-  
ասար վանկով են, կայ որ անհաւասար. — սակայն  
անհաւասար անդամներուն մէջ՝ զրեթէ միշտ վերջինն  
է կարձագոյն:

746. Հատածն՝ որ ըսինը թէ հանդիստ մըն է,  
միայն երկրնկեկ տողերու համար է: Կարճ տողերը՝  
մինչեւ Հնդոսնեան՝ ամենեւին չեն անդամատիր:  
Օրինակ.

### Ա. Չորեքոտնեան.

Ըղհոնձքն սակի,  
Զդանձ մեր ազգի՝  
Դուք սեաւ Շօտար  
Հաւոց վըտառ,  
Ե՞ր էք կըտեր  
Զանդին արտեր:

Նոյնը տես դարձեալ Հնդոսնեան տողերով ալ:

### Բ. Հնդոտնեան.

Հունձքերը դեղին  
Գանձն են մեր դեղին.  
Դուք ինչու՝ օտար  
Աեւ թըռչնոց վըտառ,  
Կուտ կուտ էք կըտեր  
Այդ սիրուն արտեր:

747. Ակցոսնեանէ մինչեւ ցԱկշտասանոտնեան  
այսպէս կ'անդամատին տողերը:

### Գ. Ակցոտնեան. 3-3.

Կըրպակաց	կռան, կոփիւն,
'Կ ոչ ընչից	կայ հոս վիշտ.
Գահ արկեալ	խոր լռութիւն
Յարկիս տակ	կ'հանդչի միշտ:

Դ. Եօթնոտնեան . 4 - 3 .

Քանի՞ պատիր | ընծաներ  
Չեն հզօր որբակեր | Եղծաներ :

Չընես չարիք | կամ վընաս,  
Չարն անպատիժ | չի մընար .  
Գործէ բարիքն | որ լընաս,  
Բարին կ'առնու | զվարձն արդար :

Ե . Աւթոտնեան . 4 - 4 .

Զիւնով սառամբ | պըսակաւոր՝  
Կ'իշխէ ձըմեռն | ընդ դաշտ ընդ ձոր :  
Շուշանն շըքեղ | պերճահասակ  
Զիւր ձիւն բաժակն | ունի պըսակ :

Զ . Իննոտնեան . 3 - 3 - 3 .

Ճարտարին | գովասանն | է իւր գործ'.  
Վկայ իրեն | այս առածս | ունի զփորձ :

Է . Տասնոտնեան . 5 - 5 .

Շուն մը կ'ելլէ դէմն | որ ճամբէն շեղեր  
Անրզզաստ յօտար | ընկած էր տեղեր:  
Այսպէս ցողաւորն | ալ խընձորենի  
Իւր ոսկի խընձորն | պընդակազմ ունի :

Ը . Մետասանոտնեան . 4 - 4 - 3 .

Չարագործէն | կայ միշտ իւր խիզճն | ամբաստան .  
Խիզճն է դահիճն | որ եւ կըտրեց | դատաստան :

Թ . Երկոտասասանոտնեան . 4 - 4 - 4 .

Գողդողալով | կ'աղերսէր իշն . | Տէր գայլ, կ'ըսէ,  
Խեղճ եմ, խնայէ . | ճարապէ եմ զուրի, | զուրի եմ մըսէ .  
Ի՞նչ ալ ցաւեր... | — խեղճ ես, այն . | 'ւ ի՞նչ շատ  
տանջիս .  
Այդպէս ցաւոտ | կեանիք մը բառնալ` | պարտք է  
խըզճիս :

Ժ. Երեքտասանոտնեան. 3 - 3 - 4 - 3.

Արուեստից | Հնարագիւտ | Եղան մեր ժիր | Նախահարք .  
Կայ որ միտք | Ճանացաւ, | կայ որ ցուցին | պատահարք :  
Զայդ ջորիք | կ'երթային. | մէկը չոր յարդ | Եր բարձեր .  
Ճոխ բեռամբ | բարձրավիզ | հարկաց մէկա | լը դանձեր :

Ժ. Չորեքտասանոտնեան. 4 - 3 - 4 - 3.

Ո՞ւր կար շըքեղ | մէկ պըսակ, | կամ ով նըմանն |  
Եր աեսեր,  
Սուրբ միութեանն | որ ոըբտերն | այնպէս սերտիւ |  
լը հիւսեր :

Ժ. Հնդետասանոտնեան. 4 - 4 - 4 - 3.

Առաքինի | կենաց ընթացք | մը հօր եւ մօր | արժանի  
Զաւկին հայլի | մն է՝ ուր իւր վարը | ծնողաց նման |  
լը ծնանի :

Ժ. Վեշտասանոտնեան. 4 - 4 - 4 - 4.

Հաւատարմիդ,\* | կ'ըսէ, աղէ, | ով յորդորեց |  
ըզձեղ՝ Արմէն  
կանչել անուն. | կամ թէ թերեւս | կարծէք իրաւ |  
թէ՛ է մեր զարմէն :  
Յամօթ եղան : | իսկ Ազգասէրն\*\* | առնուլ կապել՝ |  
կու տայ նըշան  
Զամբար հաւածն,\*\*\* | եւ անխընայ | կոշկոճել հետ |  
իւր տանը շան :

\* Տանը շան : \*\* Գագիկ : \*\*\* ԶՅՄՆԸ :

Ասնը են սովորական հատածները. բայց կրնայ  
տաղաչափը վայելուչ կերպով ուրիշ բաղադրութիւն-  
ներ ալ յարմարել: Այս տողերուս մէջէն բուն եւ  
յածախ գործածականներն են՝ Հնդոտնեանը՝ առանց  
հատածի. Եօթնոտնեանը՝ 4 - 3, Ութունեանը՝ 4 - 4.  
Տանոտնեանը՝ 5 - 5, Երեքտասանոտն՝ 3 - 3 - 4 - 3.  
Չորեքտասանոտն՝ 4 - 3 - 4 - 3, եւ Հնդետասանոտն՝  
4 - 4 - 4 - 3:

## §. 3. Բանգ :

748. Բանգ կ'ըսուի տաղաչափութեան մեջ  
այլեւայլ տողերու նմանաձայն վերջաւորութիւնը .  
զորօրինակ .

4-4. Կ'երգես զբւարթ՝ հրեշտակներու  
Զայնակցելով՝ երկրէս հեռու:

749. Յանգերով շինուած ոտանաւոր մը կը կու-  
չուի Յանգական կամ Յանգաւոր, իսկ առանց յանգի  
շինուածը՝ Անյանգ: — Նոր լեզուաց տաղաչափու-  
թիւնն ընդհանրապէս յանդական է:

750. Յանգերուն էական նմանութիւնը վերջին  
ձայնաւոր գրերուն նոյնութենէն է, որոնց յաջորդող  
բաղաձայններն ալ հարկաւ իրարու նման կամ նոյն  
պէտք են ըլլալ:

751. Ըատ անգամ նմանաձայն ձայնաւորներն ալ  
յանգի կը ծառայեն, մանաւանդ երբ նախընթաց բա-  
ղաձայններն ալ իրարու հետ նոյն կամ խիստ նման  
ըլլան. զորօրինակ՝ Տեսնէր եւ հանդեսներ. Մըտօդ եւ  
ապուժ. Արթոյն, զուարթուան եւ գզըդդիւն:

752. Բաղաձայն գրերու նմանութիւն բաւական  
է. ինչպէս թ, ու, - չ, ջ, ձ. - ց, յ, շ. - ժ, բ, ու. - շ, ժ,  
եւայլն. այսպէս Յառաջ եւ բառաշ. Տարած եւ փառաց.  
Արջ, փարջ եւ կարճ: Ընդհանրապէս մեծ նմանու-  
թիւն հարկաւոր է վերջին ձայնաւորէն ետքը: Անոր  
համար՝

Ըատ անգօր եւ անբաւական յանդ են՝ Տրտուժ,  
սահուան. — ուշիք, գետին. — պատմել, ճամբէր. —  
պահեստ, ուռեց. — զգաստ, արկած. — գողոց, առողջ:

Տողերու յանդերն այնչափ աւելի ընտիր են եւ  
զեղեցիկ, որչափ որ իրենց նմանութիւնը մեծ է եւ  
զդալի:

## Ա.

753. Տաղաչափութեան յանդը Նոյնաձայնու-  
թեան կողմանէ կը բաժնուի 1. Տկար, 2. Չափաւոր,  
եւ 3. Ճոխ:

754. — 1. Ճկար կամ Հասարակ է յանդը՝ եւ թէ միայն մէկ նման ձայնաւոր գիր ունի, եւ կամ եւ թէ վերջին բաղաձայնները բաւական նման չեն իւրարու։ Զորօրինակ.

Գինի. Գող. Անարդէ. Դաշտ. Անդայտ. Փրկեցի. Աբքայ. Մարդարէ. Փառապ. Անարտա.

Տկար յանդի օրինակ.

4-4. Ո՞ փայտ չընչին, դու լաստափայտ,  
Կ'նչպէս յանկարծ՝ իմ անարտա  
Քեզի որդեակու աւանդ տրէի,  
Եւ ոչ աչուխս տեսնեն պիտի։

Տկար կամ հասարակ յանդերը ներելի են մասնաւանդ կարծ (2-5 ոտնեան) տողերու։

755. — 2. Չափառոր յանդ է՝ ամբողջ եւ լեցուն միավանիր. այսինքն ձայնաւորն ու քովի բաղաձայնը, զորօրինակ.

Խոսքան. Անհաշտ. Լայն. Մարդարէս. Աբյան.  
Կու քան. Կուապաշտ. Զայն. Չեռպերէս. Գերյան.

Չափառոր յանդի օրինակ։

4-4. Շուշանն շըքեղ պերճահասակ  
Զիւր ձիւն բաժակին ունի պրատի։

4-3. Քունդ անոյշ, Մայր. հանդչե մէշտ.  
Աւ շարթըննաս տեսնես վիշտ։

756. — 3. Ջ՛ռի յանդ կը կոչուի այն յանդն որ երկու (կամ աւելի) ամբողջ եւ լեցուն վանկերով է։ Զորօրինակ.

Նըմար. Արեւ. Լուսանէ. Աբյան. Գաւշտ. Աւագին.  
Տըմար. Բարեւ. Բաւանէ. Գաւրյան. Գաւտ. Ցաւագին.

Ճողս յանդի օրինակ։

4-3. Մի դու զտատասկ փրշտէր,  
Անփորձ մանկիկ, շօշտէր։

4-4. Կ'նչպէս պաշտիմ ես քա ցեղէն,  
Ես հողանիւթ՝ դուն բոցեղէն։

5-5. Շուն մը կ'ելլէ դէմն՝ որ համբէն շեղէր  
Անրդաստ՝ յօտար ընկած էր տեղէր:

Ճոխ յանդ կը վայլէ մանաւանդ մեծոտնեան տու-  
ղերու:

Պէտք է համբակները մտադիր ընել՝ որ ճոխ յան-  
դերու սիրոյն համար շատ անգամ՝ կրնայ ծաղրականի  
կյանալ տաղաչափ մը, երբ անցարմար յաւելուածնե-  
րով եւ աւելորդ ածականներով ըսելիքը բռնազբօսէ.  
եւ թէ աւելի յաճախ՝ իմաստներ կը զոհուին ճոխ  
յանդերու, մանաւանդ եթէ կարճ տողով է ստա-  
նաւորը:

Յանդերու կաղմութեան վրայ քանի մը բան ալ-  
կայ դիտելու:

757. Անարդ յանդ համարուած է հիմակու ա-  
տենս, մանաւանդ թէ եւ ոչ ճշմարիտ յանդ է՝ եթէ  
միեւնոյն ածանցիչ մասնիկն իրրեւ ինք իրեն նմանա-  
ձայն կրկնուի. ինչպէս.

Սիրեցի. Տեսած. Լիունիւն. Լեռնելու. Հեռաւոր.  
Անսացի. Մըտած. Նեղունիւն. Չորերու. Մերձաւոր.  
Թողուցի. Եղած. Լունիւն. Գետելու. Յօղաւոր.

Բայց քանի մը դէպք ասկէ բացառութիւն ունին:

758. — 1. Եթէ նոյն մասնիկն յառաջ բաւական  
յանդ կաղմող դիր կայ, մասնիկը նոյն ճշմարիտ յան-  
դին վրայ աւելցուած կը համարուի. ինչպէս. Առողե-  
րու, զարդերու. — դէնիւնի, մէնիւնի. — Սաւայէն,  
ծաւայէն, վրկայէն. — Խորութիւն, չորութիւն, եւայն.  
որոնցմէ ոմանք նաեւ ճոխ յանդ են:

759. — 2. Երբեմն կը ներուի միեւնոյն մասնի-  
կը՝ նաեւ առանց նախընթաց կատարեալ յանդի,  
բաւական որ նման հնչմունիք կից գտնուին. ինչպէս.  
Կարդալ, խորդալ. — մընչել. կանչել. — արուսէէն,  
ի պըսակէն: Բայց ասոնք տկար յանդէ աւելի չեն:

760. — 3. Կրնայ միեւնոյն բառը տարբեր ա-  
ծանցիչ յաւելուածներով ալ կրկնուիլ եւ յանդ  
կապէլ. օրինակի համար՝ Միաժնու գործիականն՝ Որ-  
մէ ծնառ բային հետ: Այսպէս ալ՝

- 4-4. Ի՞նչ բարեբեր ազնիւ պընկեր  
4-3. Չեն այն ժիր ձեռքըն պընկեր.

ուր յանդ շինողը՝ միայն էթ մասնիկն է. առաջին տողին մէջ յոքնականակերտ, երկրորդին մէջ բայակերտ:

Յայտնի է թէ այսպիսի յանդեր յաճախելու չէ:

761. Յանդերու կաղմութեան մէկ յատկութիւնն ալ է՝ մերձաւոր զբերէն օդնութիւն առնելով ձեւանալ: Ասով շատ անդամ ըստ ինքեան տկար յանդ մը չափաւոր եւ վայելուչ կ'ըլլայ, եւ չափաւորը ճոխ յանդի կերպարանք կ'առնու:

Կղզիք.	Առաջին.	Բորբոք.	Դանդաղ.
Կեղծիք.	Արարշին.	Մորմոք.	Շանձաղ:

### •

762. Յանդերը Դասաւորութեան կողմանէ գրւխաւորաբար չօրս տեսակ են. 1. Անանջատ. 2. Հիւսեալ. 3. Գրկախառն եւ 4. Ընդհատ:

763. — 1. Անանջատ է յանդը՝ երբ իրարունմանները զցդ զցդ եւ անընդհատ մէկը զմէկ կը յաջորդեն:

3-3-4-3.

Մարդկային հընարից ճարտարութեան արուեստիւ Արահետ եղան ջուրըն, ու խոր զիշեր՝ դարձաւ ոէս. Քանի զիւաք օգտակար կամ պիտանի՝ ցայսօր դեւ Մեր նախնեաց հանճարէն իրենց ճամբայ են հորդեր:

764. — 2. Հիւսեալ է յանդը՝ երբ մէկ նման եւ մէկ աննման հետզետէ շարուած են:

5. Գայլ մը կար. շուներ՝ Բարեկամ, (ընկեր-ն Բայց չոր ոսկը ու մոլը. Ըսեր է մեղմով,) Այնչափ քաջ՝ շուներ-ն \* Բարձր աստիճաններ իին պահանութք: Չեն միշտ ապահով:

\* Աերջին և զիրը յաջորդ ձայնաւորին հետ կցելով՝ կը մայ օրինաւոր յանդ՝ շուներ եւ շուներ: Նոյնպէս երկրորդ օրինակին մէջը:

765. — 3. Գրկախառն է յանդը՝ երբ առաջինը չորրորդին՝ եւ երկրորդն երրորդին հետ նոյնաձայն են:

3-3-3. Փըսութեամբ մարդ հոգի կը դառնայ,  
Կ'ըլլայ տէր ձաշակի եւ ճըշտնաց.  
Կը գըտնէ հաճոյից մ'ալ հոն չանչ՝  
Զոր իրմէն ոչ ոք բնաւ կը բառնայ:

766. — 4. Թնդիատ կը կոչուին յանդերը՝ երբ  
չորս տողերէն առաջինը, երկրորդն ու չորրորդը՝ նոյ-  
նավերջ են, իսկ երրորդը յանդ չի կազմեր:

5-5. Մինչեւ ամք լրանան, օրը կառարէ  
կըռուէ, տար սիրով՝ ինչպէս ես ոտքէ,  
Բեթղեհէմ գեղէն մինչեւ Գողգոթա.  
Ոչ մէկ՝ այլ երսուն եւ երեք ոտքէ:

Հիմակուան բուն սովորականներն են՝ Անանջատն  
ու Հիւսեալը: Անանջատ յանդ հասարակօրէն չորս  
տողէն աւելի չըլլար:

767. Մեծապէս զգուշանալու է տաղաչափու-  
թեան մէջ ջարաժամ՝ յանգերէն. այսինքն որ յանդ  
չպահանջուած տեղ մը, զօրօրինակ տողին մէջ տեղն  
ըստ պատահման յանդ մը չձեւանայ, որ նախընթաց  
ու հետեւորդ կանոնաւոր յանդերուն մէջ տեղը մտնե-  
լով՝ անոնց ներդաշնակութիւնը կ'եղծանէ. ինչպէս  
յաջորդ տողերուս մէջ.

4-4. Ճրշմարտութիւն ու վարդ քընքու-  
թէեւ անոյշ՝ բայց չեն անփու-  
—

#### §. 4. Յող և ծոհե:

Ոտանաւորին էութենէն է, ինչպէս ըսինք, որ  
տող տող գրուի: Տողերուն որպիսութիւնը վանկե-  
րուն համբանքէն կախում ունի:

768. Մէկը զմեկ յաջորդող տողերն իրենց եր-  
կայնութեամբ կամ վանկերուն թույն կողմանէ, կրնան  
բաժնուիլ՝ 1. Հաւասար, 2. Անհաւասար, եւ 3.  
Խառն տողեր:

769. — Ա. Հաւասար են տողերը՝ երբ իրար

յաջորդողներուն վանկերը զուգաթիւ են. ինչպէս.  
4, 4 — 4, 4 — 4, 4, եւայլն:

770. — Բ. Անհաւասար են՝ երբ առաջին տողը  
երրորդին, եւ երկրորդը չորրորդին հաւասար է. ինչ-  
պէս. 4, 4 — 4, 3, — 4, 4 — 4, 3: Կամ այսպէս.

3. Կը յընծան

4-3. Մեր գեղօրայք՝ երբ հընծանն

3. Որ զեղու

4-3. Քաղցուով առատ. կամ մեղու

3. Լի զհիւթեր

4-3. Զանոյշ մեղըին է նիւթեր:

771. — Գ. Խառն տողերով կ'ըլլայ ստանաւո-  
րը՝ երբ քանի մը տող մէկ որոշ համրանքով է, եւ  
քանի մը տող դարձեալ ուրիշ չափով. Զորօրինակ.

4-4. Արարշին գործոցն անարդը չըկայ.

Տիեզերք ամեն՝ իւր ուժոցն վըկայ.

5. Գաղանք ու մարդիկ,

Ծառեր ու ծաղիկ,

Եւ նոյն իսկ պրզախիկ

Աերմանն ալ հատիկ:

4-3. Հընչեն անտառք եւ բրլուր

Աստուծոյ ոյժն ընդ հանուր:

772. Շատ տողեր ետեւէ ետեւ ջռհմ մը կը  
կազմեն: Բայց կայ ստանաւոր որ տնատեալ է, այս-  
ինքն որոշեալ տներ ունի, կայ ալ որ առանց տան է:

773. Այլեւայլ ստանաւորի տեսակներու համե-  
մատ պէսպէս թիւ կ'ունենան տներուն ալ տողերը:  
Հասարակօրէն կարճ ոտքով ստանաւորներուն՝ չորս  
չորս տողով է մէկ տունը:

Այս տնատութեանց համեմատ է նաեւ յանդե-  
րու յաջորդութիւնն որ վերը (762) տեսանք:

Յ Յ Գ Ա Խ Ա Ծ Բ .

Տ Ա Դ Ա Զ Ա Փ Ա Կ Ա Ն Ե Զ Ա Ա Ւ

774. Տաղաշափական լեզուին արձակէն ունեցած տարբերութիւնները գլխաւորաբար երկուքի կրռնան ամփոփուիլ, որ են՝ Վայելսութիւն եւ Ազատութիւն:

775. Վայելսութիւնը կ'առնու բառերու եւ ձեւերու յաճախութենեն ու պէսպիսութենեն. որոնց շատը գրաբարէն կամ երբեմն հին ռամկօրէնեն եւ քիչ մ'ալ գաւառական լեզուներէն փոխառեալ է:

Այսպէս կրնայ միեւնոյն բառին յոքնակին այլեւայլ կերպով ըստիլ՝ Աչ. աչք. աչքեր. աչուք. աչուներ. թող ականոնք+ բառն ալ եւ աչունք+ (նուազականը) գրաբարէ փոխառեալ:

776. Բառերու (քերականական կամ ածանցական) ձեւը՝ աւելի ազնուածոյն կը համարուի տաղաշափութեան մէջ՝ եթէ գրաբարի համեմատ գրուի. Այսպէս՝ ծառելոյն. ուն+ այլ. հայր+. իայր. ինդայր. հապոյց. մոռոյց. վերոյց. շատ անդամ չ, ու, աւ նախդիրներն իրօք կը գրուին. ի քետնէն. ի մազերոյն. յաչք-ըոյն. պէտք յայնն. յետ (փխկ. ետ). եւ մանաւանդ ն փոխանակ և յօդի: Բայց հիմակուան ձեւերն ալ շատ գործածական են:

Երբեմն իւու, իւ մասնիկը կը զեղսուի բոլորովին կամ ըստ մասին՝ ուր որ ստորագասականի հետ շփոթելու վախ չըլլայ: Այսպէս (մանաւանդ իւնով սկսած բայերուն.)

Կարծէ+ թէ եմ ձեր թբշնամի:

Դիմեց մըտաւ, իսիէր անխեթ:

Վաղեց կոխկըրտեց թանձը ու գէր խոտեր,  
Արձակ համարձակ երնայր եւ ուուէր:

Նոյնպէս ալ կայր նայէր. կան շըւարած եւ ապլին:  
Ատոնոյցը երնայր. կ'ուտէ ու լուէ. Կ'այրէ զամենն ու  
դուշտէ: Գընայր փխկ. ի երնար. եւայլն:

777. Խօսքի կամ շարադրութեան ձեւերը կամ քերականական Համաձայնութիւնն ալ կրնայ մինչեւ որոշ սահման մը գրաբարի կամ նախնեաց ռամկօրեւնին նման ըլլալ։ Տես Երես 207, ծան։

778. Բառերն իրենց նշանակութեան կողմանեւ ալ տաղաչափութեան (Եւ ընդհանրապէս բանաստեղծութեան) մէջ սովորականէն տարբեր միտք կ'առնուն։ Այսպէս կը գործածուի՝

Արեւ,	Փիսկ.	Կլիք,	Ճովկամշուր.
Սար,	Լեռ.	Երկաթ,	սուր.
Բարձունք,	Լերինք կամ Երկինք.	Երկաթք,	շղթայք, կա-
Գանձ,	Պրամ. ստակ.	Զյոգ կամ	պանք.
Դրախտ,	պարտէզ.	Կրկին,	Երկու.

779. Տաղաչափական լեզուին վայելլութիւնն ու աղատութիւնը գլխաւորաբար քերականական ձեւերուն (585) վրայ է, որոնք առաւելապէս ոտանաւորներու մէջ իրենց տեղիքն ունին։

780. Ըրջման ձեւը տաղաչափութեան յատուկ է. Եւ կրնան շատ անդամ սովորականէն դուրս շրջմունքներ ալ ըլլալ. որոնք ան ատեն միայն վայելլուչ ևն՝ երբ իմաստի այլայլութիւն չեն ի տար։ Այսպէս շատ յաճախ կ'ըսուի՝ Ծաղկունքն ամէն. Հունձքերն ոսկի. Բլրին այն ի ծայր. Նըման Հրեին թափառական. Հողմերն առեր են տարեր. Եւ ուրիշ դարձուածներ՝ քիչ շատ գրաբարի նմանութեամբ։

781. Զեղման ձեւը շատ սովորական է ոտանաւորի մէջ։ Բայց մանաւանդ հարկ է զեղմել յաճախ շաղկապները, մեկնական խօսքերն ու պատճառաբանութիւնները. Երբեմն ալ էական բայր, եւ ը ու ճը յօդերը. — որով խօսքը հատու եւ ուժով կ'ըլլայ։

782. Աւելադրութեան ձեւը կ'ըլլայ այլեւայլ սովորական յաւելուածներէն զատ՝ մանր մանր կըքինաւորներով. ինչպէս՝ Փայլ Քայլ տեսայ փալփլիլ. Վառ վառ փայլին. Ծոռ շոռ կը ցոլայ. Այն ծով ծով աչեր։ Ծոռ է ծոռ տերեւներ ծալածոյ թերթեր։

783. Բակառութեան ձեւն ամենէն տւելի տաշաչափութեան մէջ ներեալ է. բաւական որ վայելուչ ըլլայ եւ մթութիւն չտայ:

Տաղաչափութեան այլեւայլ դարձուածները պարզապէս ճաշակի եւ ճարտարութեան արդինք ըլլալուն՝ որոշ կանոններ չի կրնար ատոնց վրայ աւանդուիլ:

Տաղաչափական լեզուին զգուշալի մասերն են հետեւեալները:

784. Ընդհանրապէս աններելի կը համարուի տաղաչափութեան մէջ ամէն ստորին բացատրաւթիւն, եւ խորթու ու ռամկական բառ: Բայց շատ անդամ վայելուչ են ընտանեկան դարձուածները:

785. Զգուշալի է ձայնի խստութիւնը, որ յառաջ կու գայ՝ կամ յաճախ եւ գժուարին սղմունքներէ, եւ կամ ծանրալուր դրերու խոնութենէ. (ինչպէս Ա Յօդ. մէջ տեսանքը:)

786. Սղմանց եւ գրաբար կամ հին ռամկ. ձեւերու գործածութեան մէջ միտ դնելու է որ իրարուներհակ երկու կերպերը քովիւ քով չգան. զորօրինակ՝ Ալլապառ կրառ. (մէկը սղեալ եւ միւսը ոչ.) Յետ դարձոյց ու փախցուց, եւայլն:

787. Քերթուածը միօրինակ եւ տաղտուկ չընելու համար զգուշանալու է որ բայերը միշտ խնդրոյն կամ ամբողջ նախադասութեան վերջը չմնան, ինչպէս արձակ խօսքի մէջ սովորութիւն է:

Այսպէս իւր արձակ Աղատութեանցը հետմիանդամայն շատ կապեր եւ զգուշութիւններ ունի Տաղաչափութիւնը, որոնցմէ Արձակ խօսքն ազատ է:

Ընդհանրապէս արդի լեզուիս տաղաչափութիւնը կրնայ եւ պետք է մինչեւ որոշ աստիճան մը գրաբարի նման ըլլալ՝ միշտ իւր առհմանին մէջ մնալով. (777.) եւ այդ սահմանին մէջ կը կենալն է քերթողին ճարտարութիւնը եւ բավանդակ քերթուածին վայելութիւնը: Վասնդի կրնայ շատ անդամ աշխարհարար ստանաւորի մը մէջ յանկարծ անձահ եւ անշահ դրաբար մը խառնուիլ որ լեզուին եւ ոճոյն զարդ մը շտալէն զատ՝ բոլոր խօսքը կը խանգարէ կամ ծաղրա-

կան կ'ընէ . որով աշխարհաբար ըլլալէն կը դադրի՝  
առանց գրաբար ըլլալու . ինչպէս հետեւեալ տողեւ-  
րուս մէջ .

Ականջըս դռընչեց երր առի զայն դոյժ ,  
Դառն արտօսը այտերս ծածկեց կարի յոյժ .

ուր յայտնապէս յանդի պէտքն աւելցուցած է նոյն ան-  
րադազոյդ գրաբարը նորի յայժ , եւ բովանդակ տողը խան-  
դարած : Նոյնն իմացիր ուրիշ զեղծմանց համար ալ :  
Չեւոց պէսպիսութեան մէջ զլիսաւոր միտ դրուե-  
մբն է՝ որ լեզուին յատուկ կերպարանքն ու ճշմարիտ  
նկարագիրը պահուի :

Վերջապէս միտք առնելու կարեւոր բան մ'աւ-  
է համբակներու՝ թէ տաղաչափական ազատութեանց  
անուամբ երբեք չի ներռուիր քերականական սխալներ  
ընել եւ ոչ մէկ լեզուի մէջ :

Ուրիշ շատ կանոններու եւ օրենքներու հմտու-  
թիւն կից է տաղաչափութեան արուեստին . որոնք  
յատկապէս բանաստեղծութեան արուեստին օրենք-  
ներն ըլլալուն՝ զատ ուսում ու պարապմունք կը պա-  
հանջեն . որ այս դործոյս չի վերաբերիր :



ՅԱԻՆԵԼՈՒՄ

ՍԿԱԲՈՒՆՔ

ԴՐԱՄԱՐ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ

Գրաբար հայերէնի՝ արդի լեզուին վրայ ունեցած մեծ  
ազգեցութիւնը, եւ մանաւանդ ասոր անկէ կախումն ու անոր  
կարօտութիւննը՝ անհրաժեշտ հարկ կ'ընեն բուն գրաբարը միշտ  
աչքի տակ ունենալ: Առաջիկայ համառօտ Յաւելուածդ՝  
գրաբար հայերէնի սկզբունքը եւ գլխաւորաբար աշխարհաբարի  
մէջ գործածուած ձեւերուն իբր թէ ուրուագիծ պատկերն  
ըլլալով՝ թէեւ նոյն վահնանին համեմատ ծառայութիւն մը  
կրնայ մատուցանել, սակայն չի տնօրիներ գրաբարի կեր-  
պական ու կարգաւորեալ ուսումը, մանաւանդ այնպիսի-  
ներու՝ որ նաեւ աշխարհաբարի կատարեալ ու հիմնական  
հմտութիւն կը բաղձան ունենալ:

# ՍԿԶԲԱԻՆՔ

## ԳՐԱԲԱՐ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒ

### ԱՆՈՒՆ ԵՒ ԳԵՐԱՆՈՒՆ

Հողով են հողովումնեալ:

Գրաբար հայերէնի գլխաւոր հոլովերն\* եօթն  
են. Ռւղղական, Հայցական, Սեռական, Տրական, Բա-  
ցառական, Գործիական, Կերպական:

\* Երկրորդական հոլովերուն վրայ քիչ մը ետքը:

Հոլովերէն ոմանք վերջանողով են, այսինքն  
վերջին ծայրը յաւելուածով, ինչպէս, (Բան,), բանի,  
բանիւտ. Եւ ոմանք նախորին միայն. ինչպէս, զբան:  
կան ալոր Կախորիւ - վերջահոլով են. ի բանէ. ի բանից:

Յոքնակի շինող գրերն երեք են. +, \*, զ: —  
Ք եւ \* վերջահոլով չեն շիներ, վասնզի առանց նոր  
ձայնաւորի պարզապէս բառին վրայ կ'աւելցուին:

Հոլովմունք ութ տեսակ են. — Հինգը ձայնաւո-  
րի յաւելուածով, ինչպէս. (Բան,) բանի. (Քաղաք,),  
քաղաքաց. Եւ երեքը խառնմամբ, ինչպէս. (Անձն,)  
անձին. (Հիմն,), հիմնաց:

Անուան հոլովմանց սեռականն ու տրականը նոյն  
են իրարու հետ:

Այլեւայլ հոլովմունքն իրարմէ գլխաւորաբար եղ.  
Գործիականի կամ յ.ք. սեռականի մէջ կ'որոշուին.  
բայց քերականութեանց եւ բառարաններու սովորու-  
թիւն է՝ եղ. սեռ. եւ գործ. նշանակել. այսպէս.  
Քաղաք, ի, առ. Գառն, ոին ո.ամբ:

Հոլովմանց փոփոխութիւնները կորուսման եւ  
փոփոխման օրինաց վրայ հաստատուած են:

Կանոնակար հոլովմունք :

Ա.      Բ.      Գ.      Դ.      Ե.

Եղակի .

Ո-Ն.	Բան .	Կարգ .	Թեւ .	Կղզի .	Զարդ .
Հ.յ.	զԲան .	զԿարգ .	զԹեւ .	զԿղզի .	զԶարդ .
Ս. Տ.	Բանէ .	Կարգէ .	Թեւոյ .	Կղզոյ .	Զարդոյ .
Բ.յ.	ի Բանէ .	ի Կարգէ .	ի Թեւոյ .	ի Կղզոյ .	ի Զարդոյ .
Գ.րէ.	Բանէս .	Կարգոյ .	Թեւուշ .	Կղզուշ .	Զարդուշ .
Նրէ .	ի Բանէ .	ի Կարգէ .	ի Թեւուշ .	ի Կղզուշ .	ի Զարդուշ .

Յորնակի .

Ո-Ն.	Բան .	Կարգը .	Թեւ .	Կղզի .	Զարդ .
Հ.յ.	զԲան .	զԿարգ .	զԹեւ .	զԿղզի .	զԶարդ .
Ս. Տ.	Բանէ .	Կարգոյ .	Թեւոյ .	Կղզոյ .	Զարդոյ .
Բ.յ.	ի Բանէ .	ի Կարգոյ .	ի Թեւոյ .	ի Կղզոյ .	ի Զարդոյ .
Գ.րէ.	Բանէս .	Կարգուշ .	Թեւուշ .	Կղզուշ .	Զարդուշ .
Նրէ .	ի Բան .	ի Կարգ .	ի Թեւ .	ի Կղզի .	ի Զարդ .

\* Ամանց ներդոյականը լոկ նախորիւ է . ի պիտ .  
յոթուր , ի ժորդ , յորնականներուն պէս :

Ե հոլովման անուններէն ոմանց բացառականը պարզապէս է կը ըլլու . ի պիտուրի . ի ժորդ :

Զ.

Է.

Ը.

Եղակի .

Ո-Ն.	Անձն .	Հիմն .	Արիւն .	Ոսկը .
Հ.յ.	զԱնձն .	զՀիմն .	զԱրիւն .	զՈսկը .
Ս. Տ.	Անձն .	Հիմն .	Արիւն .	Ոսկիր .
Բ.յ.	յԱնձնէ .*	ի Հիմնէ .	յԱրիւնէ .*	յՈսկիրէ .
Գ.րէ.	Անձնը .	Հիմնը .	Արիւնը .	Ոսկիրը .
Նրէ .	յԱնձնն .	ի Հիմնն .	յԱրիւնն .	յՈսկիրն .

Յորնակի .

Ո-Ն.	Անձնը .	Հիմննը .	Արիւնը .	Ոսկիրը .
Հ.յ.	զԱնձնս .	զՀիմննս .	զԱրիւնս .	զՈսկիրս .
Ս. Տ.	Անձնոց .	Հիմնոց .	Արիւնոց .	Ոսկիրոց .
Բ.յ.	յԱնձնոց .	ի Հիմնոց .	յԱրիւնոց .	յՈսկիրոց .
Գ.րէ.	Անձնորը .	Հիմնորը .	Արիւնորը .	Ոսկիրորը .
Նրէ .	յԱնձնիս .	ի Հիմնինս .	յԱրիւնինս .	յՈսկիրինս .

\* Զ. Հոլովման անուններէն ումանց բցու. Ե. Հոլովման պէս է. ի ձեռանէ. յատանէ. ի կաթանէ:

Ծատ յատուկ եւ այլազգի անուններ իրենց սեպհական հոլովմամ մ'ունին, սեռ. այ. գործ. առ: Արամ, մայ, մաւ. Եսայի, այեայ, այեաւ. Հեղինէ, նեայ, նեաւ: Իսկ ա վերջաւորեալները պարզ չ կը յաւելուն սեռ. տր. ու բցու. հոլովներուն մէջ. Սամարիա, ըիայ,

Յտկ. անուանց ներդոյականը վերջահոլով չ'ըւլար. եւ կ'ըսուկի ի Սիովն. ի Բեթսամիւս. յԱյենովին. յԵղիպտոս: — Բացառութիւնները շատ քիչ են:

Անկանոն կամ զարտուղի հոլովմունք:

Անկանոն հոլովմանց հայցականն ու ներդոյականը զանց կ'առնենք այս տեղս կրկնել, որ առանձին դժուարութիւն մը չունին:

### Եղակի.

Ո-Ն. Առիր.	Հայր.	Քոյր.	Կին.	Գիւղ.	Օր.
Ս-Տ. Առն.	Հօր.	Քեռ.	Կնոջ.	Գեղջ.	Աւուր.
Բ-Յ. յԱռնէ.	ի Հօրէ.	ի Քեռէ.	ի Կնոջէ.	ի Գեղջէ.	յՕրէ.
Գ-Ր. Արամի.	Հարր.	Քերր.	Կանամբ.	Գիւղիւ.	Աւուրբ.

### Յոքնակի.

Ո-Ն. Արք.	Հարք.	Քորք.	Կանայք.	Ք Աւուրք.
Ս-Տ. Արանց.	Հարց.	Քերց.	Կանանց.	Աւուրց.
Բ-Յ. յԱրանց.	ի Հարց.	ի Քերց.	ի Կանանց.	յԱւուրց.
Գ-Ր. Արամքը.	Հարքը.	Քերքը.	Կանամքը.	Աւուրքը.

Կին բառին եղ. գրծ. կ'ըլլայնաեւ ինաւ. եւ Հայր, Ժք. սեռ. երբեմն հարտաց:

Այր բառին պէս է Տէր, տեառն. ի տեառնէ. տերամբ. Տեարբ, տեարց կամ տերանց. տերամբը: Հայր բառին պէս՝ Մայր եւ Եղբայր: Կին բառին պէս՝ Տիկին, տիկնոջ, կնաւ. Տիկնայք, կնայյ, կնամբք:

Տեղէ եւ տարէ, բցու. ի տեղւոջէ. ի տարւոջէ:

Տէ- (ցորեկ). տուրնջեան, ջենէ, ջեամբ: Յոքն. ունի միայն՝ Տիկք, զտիւս: Ունի բցու. մ'ալ՝ ի տուէ, որ իբր ներդոյական կը բանի:

Ասպուտն անունն առանց պյրի կը հոլովի. Աստուծոյ, ծալ. իսկ դից համար կայ՝ Աստուծոյն, աստուծոց կամ աստուծոց :

Ուրիշ մանր զարտուղութիւնները տես վարը՝ 1:

Հոլովմանց վրայ գիտելիք :

1.

Խառն հոլովմունք եւ կէս զարտուղիներ : — Ի վերջաւորեալ միավանիները գ. հոլովման տակն են, իսկ բազմավանիները Դ. հոլովման :

Ուրիշ, հոգի՝ գ. հոլովմ. տակն են, միայն է դիրն միւնի փոխելով. Հոգուց, գուց, գուց: Նոյնպէս այն, եցի վերջաւորեալներուն շատը. ինչպէս՝ Փարիսեցուց:

Եայ վերջաւորեալներուն ոմանց յոքն. Կը լւայ՝ (Արուարձանեաց+,) Եայց, Եօտ. (Փիսկ. Եց, Եկ-+Ռ+):

Անուանց վրայի մանր Ա. Բ. Ց... գլխազիրները՝ Ա. Բ. Գ... հոլովման տակն ըլլալը կը ցուցընեն: Նոյնպէս վարը բայցերու Ա. Բ. Գ. Ըծորդ:

Զ. Եւ Է. հոլովմունքն ըն վերջով անուանց է: — Է. հոլովման տակն են՝ Տուն, շուն, անուն, Յեղուն, բառերն եւ ունի, ին վերջով նուազականները, թէ եւ ըն շեն վերջաւորիք. սեռ. Տան, շան, անուան, ձեղուան, (փոքրիկ,), փոքրկան. աղջկան. (մանուկ,), մանկան: Իսկ երկրորդ օրինակին (Արիւն, արեան) պէս են՝ Տեսէլ, սովոն, հանգիստ, փախուստ, նախուստ բառերը. Տեսլեան. ի ստենէ. հանգստեամբ. բայց սեռ. Եւ ար. սովորաբար՝ փախստի, թապստի: — Ընդհանրապէս իւն վերջ ունեցողներն՝ Է. հոլովմ. Երկրորդ օրինակին տակ են:

Կողմն, սերմն, անուն, յը. կողման+, սերման+, անուան+: (Փիսկ. ունի+):

Ը. հոլովումը՝ ըն եւ ըն վերջաւորածներուն է: — Բայց Փուր բառը կէս զարտուղի է եւ խառն կը հոլովի. Եղ. ուն. Փոքր. սեռ. ար. փոքրու. բցու. ի փոքրու. Քրծ. փոքրու: Յըն. Փոքրունք. քունց. քումբը: Այսպէս նաև՝ Ծանր. Տանը. Բարյը. +աղջը. ասը. ծաղը. մըրը:

Հին, նոր, աջ, յախ, սուրբ, պիոն, ներծին, յետին եւայլն. Եւ երբեմն ետև անցեալներն եղ. ներգոյակա-

նի մէջ ուսմ կը վերջաւորին . Ի հնում . ի ձախում թեւի .  
ի ներընսում : Քիչ տեղ ալ տրականը . որմէ բցու . ալ  
ի ձախմէ . ընդ աջմէ :

Չատ բառերուն եղակին եւ յոքնակին զատ զատ  
հոլովմանց տակ են . ինչպէս .

Ձեռն , ոին Զ .	յ.ք . ձեռք , ոաց Բ .	Երեց , իցու Ե .	յ.ք . օթցունք Է .
Ոտն , ոտին .	ոտք , ոտից Ա .	Պառաւ , ուու .	ւունք .
Մասն , սին .	մասունք Է .	Արկաւագ Բ .	գունք .
Մասն , սին .	մասունք .	Դնունդ , դեան Զ .	ծնունդք Ֆ .
Հարսն , սին .	հարսունք .	Սնունդ , ննդեան .	մնունդք .
Քար , ի , իւ Ա .	քարինք Զ .	Ժողովուրդ , գեան .	վուրդք :

\* Միայն յք . նախողիւ հոլովերուն մէջ :

Ոմանք եղակին տարբեր յոքնակի ունին :

Ունկն , կան Է . յ.ք . ականջք Բ . — Ակն , կան Է . յ.ք . աչք ,  
չաց Բ . — Ծունը , յ.ք . ծունկք Բ :

Ք գրեն զատ կան քանի մը յոքնականակերտ  
մասնիկներ ալ . Մարդիկ , դկան Է . մանկուք Պ . ծակուք .  
դրեան Պ . խողւան . կանանք Պ . նամականի , եւայլն :

## 2.

Կրկին հոլովմունք : — Չատ անուններ երկու կամ  
երեք հոլովմանց կերպ ալ կրնան հոլովիլ . այսպէս .  
Բերդ , բերդից Ա եւ բերդաց Բ . Մոգաց Բ եւ մոգուց Բ .  
Լուսնի Ա եւ լուսնոյ Պ . Նաւի , նաւու Բ , (նաւով Պ ,) նաւ-  
ոց Բ , եւ նաւու Բ , նաւուց . Հրով Պ կամ հուրբ Է . Ջրոց Պ  
կամ ջուրց Է : Մահ , մահու Բ . եւ մահուան Է . ուսնէ .  
ուսումնէ . յ.ք . մահու Բ եւ մահուան Է . հուց Բ : — Յտկ . ա-  
նուանց աւելի յաճախ է այլեւայլ կերպ հոլովմունքը :

## 3.

Պակասաւոր անուններ կան՝ թուով կամ հոլովով :

Ա . Թուով պակասաւոր են՝ 1. Անյոքնական ա-  
նուններն որ միայն եղականի մէջ կը գործածուին .  
ինչպէս . Լցո . քաղց . ասր . կաթն , եւայլն : — Գոյա-  
կան յտկ . անուններն ընդ հանրապէս անցոքնական են :  
2. Անեղական անուններն , որ միայն յոքնակի ունին .  
Կրօնք . աղօթք . փառք . դադաղք . հարսանիք . միտք .  
կամք , եւ ուրիշ շատ դոյականներ :

Բ . Հոլովով պակասաւոր են շատ անուններ որ  
նախողիւ միայն կը հոլովին , եւ կ'ըսուին Անհողով .

ինչպէս. Այսելուշ. դոյզն. առատաձեռն. արբունք.  
հնչիւն. ծունը, եւայլն: Եան մասնկաւ ածականները  
միայն յոքն. կը հոլովին՝ եան+, եանց, եամբ+:

## 4.

Երկրորդական հոլովներ: — Գլխաւոր հոլովներէն  
զատ՝ կայ նաեւ՝ 1. Պատմական՝ որ զայով բացառա-  
կան է, եւ կը նշանակէ՝ բանի մը վրայց+ (խօսիլ, պատ-  
մել, կարծել, տրտնջել, գոհանալ.) ինչպէս՝ Ալրայէ:  
2. Պարտական՝ որ զ նախդրիւ գործիական է, եւ կը  
նշանակէ՝ բանի մը բոլորովէ+ը, +ովլը. եւայլն. ինչպէս  
շքաղաւու: 3. Կոչական՝ որ մեր մշն ուղղականէն  
տարբեր ձեւ չունի. (տես 64:) Միայն ու վերջով ո-  
տար անուանց կոչականն երբեմն է կըլլայ. Պետրէ:

Նոյնպէս է Ներգոյական հոլովը՝ որ եզականի մէջ  
հասարակօրէն տրականի վրայ է նախդիր աւելցընելով  
կը ձեւանայ. բայց մենք գլխաւոր հոլովներուն կարգը  
կը դնենք՝ շատ բացառութեանցը համար: Տես վարը:

## 5.

Նախդրիւ հոլովներ: — Նախդիրները տես 60:

Զ նախդիրը հայցական կը շինէ. Բաշխել պիւլ  
իւր. որ առանց նախդրի՝ կ'ըլլայ Անորոշ հայցական.  
Բաշխել ինչ: Դարձեալ Պատմական ու Պարառական  
կը շինէ. ինչպէս վերը տեսանքը:

Որոշ դեպքերու մէջ կը դրուի ինդիր-բնութեան  
Զարէ կամ պէտուի հարկանեմ: Զահէ հարկանիմ, եւայլն:

Ի, (յ,) Զ, առ՝ հայցականի վրայ (պայի տեղ) կը  
դրուին եւ այլեւայլ կերպով տրականի միտք կու տան.  
Դարձաւ է +աղաւ+ իւր: Եկին առ իս: Ասէ ցնոսու:

Այս նախդրիւ հոլովները՝ տրականի նշանակութիւն  
ունենալնուն համար սովորութիւն եղած է Նախ-  
դրիւ տրական անուաննել, որ ճիշդ խօսելով՝ է, Յ, Յ,  
առ նախդրով հայցական են:

Ի նախդիրը տրականի վրայ դրուելով երբեմն  
բացառական կը շինէ եւ երբեմն ներգոյական:

Ա. Բացառական կը շինէ՝ եզակի եւ յոքնակի  
ամեն հոլովմանց մէջ. է լուսոյ. յարմարոյ. է Տըդարոյ.  
է բանից. է վլուաց. է ճիշմանց. յիմոց. յորոց. — յայս  
տանէ. է նմէն գեղջէ: Միայն՝ եզականի մէջ ուր որ

տրականին ծայրն է, ու է կամ բաղաձայն, բացառականն է կը վերջաւորի. է +աղաւէ. է փուռուէ, յանչ'նէ. է դեղջէ. է մես'նէ. յու-մենէ. է յեր'նէ. յոր'նէ:

Բ. Ներգոյական կը շինէ. է նախդիրը տրականի վրայ դրուելով՝ միայն եղականի մէջ. է +աղաւէ. է ծովու. է դրան. է նմա. է յերում. յորում. — յայսմ տան. է նօն գեղջ: Իսկ յորնակիններուն եւ բոլոր Գ հոլովմ. եղականին մէջ՝ հայցականի վրայ կը դրուի է նախդիրը. ինչպէս. է բանում. է +աղաւէ. է դեղջու. է դեղու. յայնմ ալուս. է էարդաւ իմում. է ծոց իւրում. — նոյնպէս յակ. անուանց եւ էական գերանուանց մէջ. է Ալոն. է Հառաջ. յիս. որ տրականի միտք ալ կու տայ: Բայց Գ հոլովման ներգոյ. սովորաբար է կը վերջաւորի. է մարմնի. է մջէ, եւային: Իսկ Գ հոլովմ. եղակին զատ ներգոյ. ունի. է իրաւոջ. է ուսրուջ. յայբոջ. (Երես 212:)

Ընդ եւ ըստ երբեմն իրբեւ նախդիր կը գործածուին. Հայել ընդ երինս: Ըստ օրէնս անցանել:

### Թոռական անոհանք :

#### Բացարձակ.

Մի, սեւ. միոջ, միոյ. ար. միում. ի միոջէ. միով. ի միում: Երկու, նյա. զերկուս. սեւ. երկուց. էլժ. երկուք: (Ուղղական ալ երբեմն երկուք. տես վարը ծանօթ:) Երեք, զերիս. երից. երիւք: Չորք, զորս. չորից. չորիւք. Հինդ, հնդից. հնդօք կամ զիւք: Աեց, վեցից. իւք: Եւթն, եւթանց. թամբք: Ութ, ութից. ութիւք: Ինն, յին. ինունք. ինունց. ինումք:

Տասն, սին. սամք. սունք, սանց, սամբք: (սնից, մնիւք:) Մետասան. երկոտասան. երեքտասան. չորեքտասան.

Հնդետասան. վեշտասան. — սանից. սանիւք: Եւթնեւտասն. ութեւտասն. իննեւտասն. — տասանց: Քսան. երեսուն. քառասուն. յիսուն. վաթսուն. եւթանտասուն. ութսուն. իննտասուն. — քսանից. քառասնից. եւթանտասնից:

Հարիւր. երկերիւր. երեքհարիւր. չորեքհարիւր. հինդհարիւր. — հարիւր. յարիւրց, ըովլ. ըոց, (իւժ ըից. ըովլք: ) Հազար, ի. աւ. աց. օք: Բեւր, բիւրու. ըուց. ըուք:

Ոմանց յոքնակին միայն գոյականաբար կը գործաւ-  
ծուի . Եթիւն + ի նոցանէ . Ինչո՞ւն ուր են . Առօքա - Բւ-  
ռուսական ։ — Հինգէն վեր եզակի ալ կ'ըլլայ՝ մա-  
նաւանդ գործիական . Հինգէն շափ . յիմնէւ շափ :

Դասականներն աշխարհաբարին հետ նոյն են,  
(տես եւ 121.) Բ հոլովման տակ : Եղ . արականն ու  
ներդոյ . հասարակօրէն ուժ է . միայն Առաջին կ'ըլլայ  
ջնոյ . նում . բցա . նոյ կամ նմէ . նով : — Բաղադրեալ-  
ները՝ Քսաններորդ չորրորդ . Քսաններորդի չորրորդի :

Բաշխականները՝ Մէ մի , Երիւն Երիւն , Եւայլն :

Երկուքն ալ , Երեքն ալ , Եւայլն . զրաբար յա-  
տուկ ձեւով կ'ըստուի՝ Երկուքեան . Երեքեան . չորե-  
քեան . Եւթաննեքեան , Եւայլն .

Ո-Ն . Երկուքեան կամ +ին . Բցա . յԵրկոցունց .  
Հ-Յ . զԵրկոսեան կամ +ին . Գրծ . Երկուումի , +ումիք .  
Ս-Տ . Երկոցուն , ցունց . Կ-Ր . յԵրկոսեան , +ին :

### Միջակ կամ Մասնական անուանք :

Հարցականներուն արմատն է ո , (մարդու ,) եւ է ,  
(իրաց :) Ասոնց վրայ Ֆն կամ + դրուելով ուրիշ մաս-  
նականներ կ'ելլեն :

Ո-Ն .	Ո-Յ .	Զ-Ղ .	Ն-Լ .	Ո-Թ .	Բ-Ի-Ը .
-------	-------	-------	-------	-------	---------

Հ-Յ .	զՈ .	զՊՎ .	զՈՒ .	զՈՒ .	զՈՒ .
-------	------	-------	-------	-------	-------

Ս-Տ-Ն .	Ո-Ժ-Ն .		Ո-Ե-Ռ-Մ-Ն .		Ո-Ե-Ռ-Ա-Ք .
---------	---------	--	-------------	--	-------------

Տ-Յ-Ն .	Ո-Հ-Ն .		Ո-Ե-Ջ-Մ-Ն .		Ո-Ե-Ջ-Ք .
---------	---------	--	-------------	--	-----------

Բ-Ե-Ն .	յՈ-Հ-Ն .		յՈ-Ե-Ջ-Մ-Ն .		յՈ-Ե-Ջ-Ք .
---------	----------	--	--------------	--	------------

Գ-Ր-Ն .	—		Ո-մամի .		—
---------	---	--	----------	--	---

Կ-Ր-Ն .	յՈ-Հ-Ն .		յՈ-Ե-Ջ-Մ-Ն .		յՈ-Ե-Ջ-Ք .
---------	----------	--	--------------	--	------------

Ո-Ն .	Զ-Բ-Ն .	զ-Ղ-Ն-Ն .*	Ի-Թ-Ն .	(Բ-Ա-Ն)	Ի-Ը .	(Ի-Ք .)
-------	---------	------------	---------	---------	-------	---------

Հ-Յ .	Զ-Բ-Ն .	զ-Ղ-Ն-Ն .	Ի-Թ-Ն .		—	
-------	---------	-----------	---------	--	---	--

Ս-Տ-Ն .	Ի-Ն .	հ-Ղ-Ն .			Ի-Ի-Ք .
---------	-------	---------	--	--	---------

Բ-Ե-Ն .	առ .	ի-Ղ-Ն .		յի-Ղ-Ն-Ն .	յի-Ղ-Ք-Ն .
---------	------	---------	--	------------	------------

Գ-Ր-Ն .	ի-Ն .			—	ի-Ի-Ք .
---------	-------	--	--	---	---------

Կ-Ր-Ն .	յԻ-Ն .		յի-Ղ-Ն-Ն .		յի-Ղ-Ք .
---------	--------	--	------------	--	----------

\* (ԸՆ-Ք) Ե-Ր . հ-Ղ-Ն . առ ի-Ղ-Ն . եւ պատմ . վ-Ղ-Ն . կը նշա-  
նակեն ինչպէս :

Յոքնակի ունին միայն Ո Եւ Ո Յ. այսպէս :  
 Ո յը . զ յ ս . ս յ ս . յ ս յ : Ո մանք . զ ամանս . ո մանց . յ ո ~  
 մանց . ո մանք :  
 Միմեանց Եւ իրերաց <sup>Բ</sup>, (իրարու .) ուղղական չունին :  
 Իւրաքանչիւր, Անձնիւր, (ամէն մէլլ, Եւ ամէն մէլլուն :)  
 Ամենայն, ի . իւ . (ամէն .) յ ը . չունի : — Ամենեքեան,  
 Բոլորեքեան, (ամէն ալ .) Երիստեան բառին պէս :  
 Այլ, (ամէլլ .) այլոյ . այլում . յ այլ'մէ . այլով . այլոց :  
 Միւս, (մէլլալ .) միւսոյ . ոււմ . ո'մէ . ուվ . ոոց, եւայլն :

### Դերանուանց հոլովոհմը :

Ա . Էական կամ Անձնական գերանուններ :

Ա Գիշք .	Բ Գիշք .	Գ Գիշք .
Եզակի .		

Ուն .	Ես .	Դու .	—
Հոյ .	զիս .	զքեզ .	—*
Սի .	իս .	քս .	իւր .
Տի .	ինձ .	քեզ .	իւր .
Բի .	յինէն .	ի քէն .	յիւրմէ .
Գրձ .	ինեւ .	քեւ .	զիւրեաւ, քեւ .
Նրէ .	յիս .	ի քեզ .	—

### Յոգնակի .

Ուն .	Մէք .	Դուք .	—
Հոյ .	զՄէզ .	զԶեզ .	—
Սի .	Մէր .	Զեր .	իւրեանց .
Տի .	Մէզ .	Զեզ .	իւրեանց .
Բի .	ի Մէնջ .	ի Զէնջ .	յիւրեանց .
Գրձ .	Մէրք .	Զերք .	իւրեամբք .
Նրէ .	ի Մէզ .	ի Զեզ .	յիւրեանս .

\* Իւր իրեւ հյօց . չի գտնուիր . բայց միայն նախարարով՝ յիւր , ուր իւր . (իրեն :)

Ինչն գերանունն երեք դէմքի ալ կը ծառայէ .  
 բայց մինակ որ մնայ՝ գ. դէմքի է : Ալ հոլովի՝ Ինքեան .  
 յինքենէ . ինքեամբ . ինքեանք , քեանց . քեամբք ;

Բ. Ցուցական դերանուններ՝ դիմորոշ յօդերուն  
համեմատ. Առ, դա, նա. Այս, այդ, այն. Առյն, դոյն, նոյն:

## 1.

## 2.

## 3.

Եղ.	Ու-	Աա.	Այս.	Այն.
Հայ.	զԱա.	զԱյս.	զԱյս.	զԱյն.
Աւո.	Աուա.	Այսու.	այսուիկ.	Աուին.
Տբա.	Աա.	Այսու.	այսուիկ.	Աբին.
Բայ.	ի Աանէ.	յԱյսամանէ.	ի Ամին.	
Գրձ.	Աուլաւ.	Այսուու.	այսուիկ.	Աուլին.
Նրէ.	ի Աա.	յԱյսամ.	յայսամիկ.	ի Ամին.
Յը.	Ու-	Աուա.	այսուիկ.	Աուին.
Հայ.	զԱուա.	զԱյս.	զԱյսուիկ.	զԱուին.
Աւո.	Աուա.	Այսց.	այսուիկ.	Աուին.
Տբա.	Աա.	Այսց.	այսուցիկ.	Աբին.
Բայ.	ի Աուանէ.	յԱյսց.	յայսուանէ.	ի Աուցունց.
Գրձ.	Աուօք.	—	այսուիւք.	Աուիմք.
Նրէ.	ի Աուա.	յԱյս.	յայսուիկ.	ի Աուին.

\* Բացառականի մէջ յայսմ եւ ի ամէն միայն կից  
դպյականով մը կրնան կենալ. Յայսմ բանէ. ի ամէն  
բանէ: Իսկ մինակ՝ կ'ըսուի յայսամանէ. ի ամանէ:

Սոյն ուրիշ ձեւեր ալ ունի. Սեռ. յը. սորուն. սո-  
սուն. սոյսունց. Գործ. սովոր. յը. սովոր. սովոր. սո-  
վորն. դարձեալ սոյն. սոյն. ի նոյնու եւ բցու. ի նո-  
յն տանց: — Այն ունի յը. մալ, այն, լոյն:

Առ, դա, նա, մինակ կը բանին դպյականաբար:

Այս, այդ, այն, Առյն, դոյն, նոյն, թէ մինակ եւ  
թէ դպյականով մը:

Այս, այդ, այն երկու ձեւ ունին, կարճ եւ երկայն.

— կարճերը հասարակօրէն յետագաս դպյական մը  
կ'ունենան. իսկ երկայնները կը գործածուին երբ մի-  
նակ են կամ նախագաս դպյական մ'ունին. այսպէս.  
Այս տուն. այսը տան. այսմ տան. յայսմ տանէ. Այս  
տունք. այսց տանց. — Տունս այս. կտունս կայս. տանս  
այսորիկ. ի տանէս յայսմանէ. ի տանս յայսմիկ. Տունքս  
այսորիկ. ի տանցս յայսցանէ, եւայլն: — Կոտրագիր  
նախդիրներն ու յօդերն էական են:

Գ. Ստացական եւ Յարտբերական դերանունները՝  
իմ, +ո, մեր, յեր, ի-ը եւ Որ՝ պարզ հոլովում ունին. իմ,

իմոյ . իմում . յիմոմէ . իմով . յիմում . իմք . իմոց . եւայլն : Նոյնպէս Զերոյ , ձերում . ի մեր'մէ . իւրոց . իւրովք , եւ այլն : Որ , որոյ . որում . յորմէ . որք . որոց . որովք : — Քո ստացականը կրկին հոլովում ունի :

Եզ .	Քո .	Եւ .	Քոյ .	Դր .	Քում .	Բյու .	Քով .
—	Քոյոյ .	Քոյում .	—	Քոյով .			
Յք .	Քոյ .	Քոյ .	Ի Քոյ .	Քոյվք .			
Քոյք .	Քոյոց .	Քոյոց .	Ի Քոյոց .	Քոյովք .			

Ասոնք իրենց գոյականին հետ մէկտեղ կը հոլովին . Բանի իմոյ . ի առանէ ուսւմնէ . ի ուսւմնէ յեւաննէ . իմոց բանիցս . ուտիւտ ունչ . յորմէ աղջէ . որոց անասնոց : Յոքն + եւ + գրերը միայն այն ատեն կը դրուին՝ երբ առանց գոյականի մինակ որ ըլլան :

### Բ Ե Յ Ե Կ Ա Ր Բ Ե Յ

Բայերուն եղանակներն ու պարզ ժամանակներն ասոնք են .

Սահման . Ներկայ , Անկատար , Կատարեալ , Ապառնի : Հրամայ . Բուն հրամայական եւ Արգելական :

Մտորադ . Ներկայ . (ստոր . անկտոր . չունի գրաբարը :)

Դերքայ . Աներեւոյթ , Ընդունելութիւն եւ Անցեալ :

Բայերուն կանոնաւոր ժամանակներն են՝

1. Սահմ . Ներկայ եւ 2. անկատար . 3. Ստոր . Ներկայ .
  4. Հրամայականին արգելականն . ու 5. Աներեւոյթը :
- Անկանոն ժամանակներն են՝

1. Սահմ . կատարեալ . 2. Ապառնի . 3. բուն Հրամայականը , եւ 4. Անցեալ : — Բնդ . Ներկայ՝ երբեմն կանոնաւոր է , եւ երբեմն անկանոն :

Անկանոն ժամանակ կոչելնուս պատճառն է՝ որ բուր լեզուին՝ թէ կանոնաւոր եւ թէ զարտուղի բայերուն այս ժամանակներն են այլայլութիւնն կրողը . ուրբ որ կանոնաւոր ըստուած ժամանակները սահմ . Ներկային վրայէն պարզ կերպով կը ձեւանան , եւ ընդհանրապէս ամէն լծորդութեանց մէջ իրարու նման միայն ձայնաւորներուն տարբերութեանը վրայ կը դառնան : (Ասոյնը տեսանք աշխարհաբարի վրայ ալ-199: ) Բայց ճշդիւ մտադիր ըլլողը կը գտնէ՝ որ աւելի պարզ եւ զուտ արմատական են այդ անկանոն ըստուած ժամանակները :

Հական բայեր :

Կական բայերն են՝ Եմ, Անիմ, Եղանիմ պակասաւորները, որ իրարմէ Ելած՝ մէկը զմէկ կը լրացընեն:

Սահմանակ.	Եմ.	Լինիմ.	Եղանիմ.
Կերկայ.	Ես.	Լինիս.	Եղանիս.
	Ե.	Լինի.	Եղանի.
	Եմք.	Լինիմք.	Եղանիմք.
	Եք.	Լինիք.	Եղանիք.
	Են.	Լինին.	Եղանին.

Անկատար.	Եի.	Լինէի.	Եղանէի.
	Եիք.	Լինէիք.	Եղանէիք.
	Եր.	Լինէր.	Եղանէր.
	Եաք.	Լինէաք.	Եղանէաք.
	Եիք.	Լինէիք.	Եղանէիք.
	Եին.	Լինէին.	Եղանէին.

Կատարեալ.	—	—	Եղէ.
	—	—	Եղէր.
	—	—	Եղեւ.
	—	—	Եղեաք, (Եղաք.)
	—	—	Եղէր.
	—	—	Եղեն.

Ապառնի.	—	—	Եղէց.
	—	Լիցիս.	Եղիցիս, ցես.
	—	Լիցի.	Եղիցի.
	—	Լիցուք.	Եղիցուք.
	—	Լիջիք.	Եղիջիք.
	—	Լիցին.	Եղիցին.

Հրամայակ.	—	Լեռ. լիջիր.	—. Եղիջիր.
	—	Լերուք.	Եղերուք.

Արգելական.	—	Մի լինիր.	Մի եղանիր.
	—	Մի լինիք.	Մի եղանիք.

Ստորադ.	Իցեմ.	Լինիցիմ.	Եղանիցիմ.
Կերկայ.	Իցես.	Լինիցիս.	Եղանիցիս.
	Իցէ.	Լինիցի.	Եղանիցի.
	Իցեմք.	Լինիցիմք.	Եղանիցիմք.
	Իցէք.	Լինիցիք.	Եղանիցիք.
	Իցեն.	Լինիցին.	Եղանիցին.

Դերբայ.	—	Լինել.	Եղանել.
Աներեւոյթ.	—	—	—
Ընդունել.	—	—	—
Անցեալ.	—	Լեալ, (լիեալ.)	Եղեալ.
Ապառնի.	—	Լինելոց.	Եղանելոց.

Ե՞՞ բայր հրմի. մունի՞ որ միայն ողջ բառին  
քով կը գտնուի. Ո՞զ ե՞ւ. ո՞զ է՞ւ: — Եղանձ բայր  
կանոնաւոր ժամանակներուն մէջ անսովոր է:

### Կանոնակոր խոնարհմունք:

Կախագիտելիք: — Երկու տեսակ բայ կայ հայե-  
րէնի մէջ. 1. Պարզ բայեր, որոնց արմատին վրայ կ'ա-  
ւելցուին խոնարհման գրերը. Գործ-եմ. գործ-եաց.  
գարման-եա. հեղ-ի. հեղ-այ. զեն-այց, եւայլն:  
2. Յահելուածով բայեր, որոնց արմատին վրայ կանո-  
նաւոր ժամանակներուն մէջ եկամուտ ն գիր (շատ ան-  
գամ ալ ան, երբեմն և, և) յաւելնալէն ետքը խո-  
նարհման գրերը կու գան. ինչպէս. Առա-ում. գողա-  
ն-այ. հատան-եի. թռչ-ել. կորնչ-ելոց, եւայլն:

Գրաբար բայերն երեք լծորդութիւն ունին, որ  
սահմ. ներկայէն կ'որոշուին. եւ են՝ ամ. եմ. ում:

Ա լծ. Աղամ. աղացի. աղա. աղացեալ.  
Բ լծ. Գործեմ. գործեցի. գործեա. գործեալ, (Եցեալ.)  
Գ լծ. Հեղում. հեղի. հեղ. հեղեալ:

Այս երեք գլխաւոր լծորդութեանց ամէն մէկն  
իւր Յաւելուածով բայերն ունի. որոնց անկանոն ժա-  
մանակներն ամէնը մէկանց Գլծորդութեան տակն են:

Բայի մը լծորդութիւնը քերականութեանց եւ բա-  
ռարաններու մէջ կար. եւ հրմի. վերջաւորութիւն-  
ներով կը նշանակուի. այսպէս. Դողամ, ացի, ա. կամ,  
կացի, կաց. Սիրեմ, եցի, եա. Զենում, զենի. զեն:

Կերգծ. բայ մը կրւր. ընելու ընդհանուր կանոնն է  
— ներգործականի եշը ինիի դարձընել, եւ ի յաւե-  
լուածը այի: Մնացածները ներգործականին հետ նոյն  
կը մնան, զորոնք աստղանիշ կը նշանակենք: Քանի մը  
զարտուղութիւնները յաջորդ պատկերը կը ցուցընէ:

Խոնարհմանց փոփոխութիւնները կարուաման եւ  
փոփոխման օրինաց վրայ հապատառեալ են. Տեսէց,  
տեսցէ. եղէց, եղէցի. շէջ, շէջանիմ. շիջոց, շիջո-  
ցանեմ. եւայլն:

Լծորդութեանց պատկերին մէջ քանի մը ժամա-  
նակ փակագծիւ որոշուած են, միայն բային կանո-  
նաւոր ձեւը ցուցընելու համար. բայց քիչ բայ նոյն  
կերպով կը խոնարհի: Տես վարը Գիտելեաց մէջ:

Ա. ԼԾԱՐԴԻ.	Բ. ԼԾԱՐԴԻ.	Գ. ԼԾԱՐԴԻ.	
Արհման.	Աղ-ամ.	Գործ-եմ.	Հեղ-ռւմ.
Երիսյ.	Աղ-աս.	Գործ-ես.	Հեղ-ռւս.
	Աղ-այ.	Գործ-է.	Հեղ-ռւ.
	Աղ-ամք.	Գործ-եմք.	Հեղ-ռւմք.
	Աղ-այք.	Գործ-եք.	Հեղ-ռւք.
	Աղ-ան.	Գործ-են.	Հեղ-ռւն.
Անդաբար.	Աղ-այի.	Գործ-էի.	Հեղ-ռւի.
	Աղ-այիր.	Գործ-էիր.	Հեղ-ռւիր.
	Աղ-այր.	Գործ-էր.	Հեղ-ռւր.
	Աղ-այաք.	Գործ-էաք.	Հեղ-ռւաք.
	Աղ-այիք.	Գործ-էիք.	Հեղ-ռւիք.
	Աղ-ային.	Գործ-էին.	Հեղ-ռւին.
Կորուբել.	Աղ-ացի.	Գործ-եցի.	Հեղ-ի.
	Աղ-ացեր.	Գործ-եցեր.	Հեղ-եր.
	Աղ-աց.	Գործ-եաց.	Հեղ-ըմէհեղ.
	Աղ-ացաք.	Գործ-եցաք.	Հեղ-աք.
	Աղ-ացէր, ցիք.	Գործ-եցէր, ցիք.	Հեղ-էր, իք.
	Աղ-ացին.	Գործ-եցին.	Հեղ-ին.
Աղաման.	Աղ-ացից.	Գործ-եցից.	Հեղ-ից.
	Աղ-ասցես.	Գործ-եսցես.	Հեղ-ցես.
	Աղ-ասցէ.	Գործ-եսցէ.	Հեղ-ցէ.
	Աղ-ասցուք.	Գործ-եսցուք.	Հեղ-ցուք.
	Աղ-ասչիք.	Գործ-եսչիք.	Հեղ-չիք.
	Աղ-ասցեն.	Գործ-եսցեն.	Հեղ-ցեն.
Հրամայ.	Աղ-աւ-ա-	Գործ-եա-գոր-	Հեղ-հեղ-ջիր.
	ղ-ասջիք.	ծ-եսջիք.	
	Աղ-ացէք.	Գործ-եցէք.	Հեղ-էք.
Արժելու.	Մի աղ-ար.	Մի գործ-եր.	Մի հեղ-ռւր.
	Մի աղ-այք.	Մի գործ-էք.	Մի հեղ-ռւք.
Ստորադ.	Աղ-այցեմ.	Գործ-իցեմ.	Հեղ-ռւցում.
Երիսյ.	Աղ-այցես.	Գործ-իցես.	Հեղ-ռւցուս.
	Աղ-այցէ.	Գործ-իցէ.	Հեղ-ռւցւ.
	Աղ-այցեմք.	Գործ-իցեմք.	Հեղ-ռւցումք.
	Աղ-այցէք.	Գործ-իցէք.	Հեղ-ռւցուք.
	Աղ-այցեն.	Գործ-իցեն.	Հեղ-ռւցւն.

Ա. ԼԾԱԲԻԴԻ.

Բ. ԼԾԱԲԻԴԻ.

Գ. ԼԾԱԲԻԴԻ.

Ապհման. \* (Աղ - ամ) .

Գ.ործ - իմ .

\* Հեղ - ում .

Ներկայ . \* (Աղ - աս) .

Գ.ործ - իս .

\* Հեղ - ուս .

\* (Աղ - այ) .

Գ.ործ - ի .

\* Հեղ - ու .

\* (Աղ - ամք) .

Գ.ործ - իմք .

\* Հեղ - ումք .

\* (Աղ - այք) .

Գ.ործ - իք .

\* Հեղ - ուք .

\* (Աղ - ան) .

Գ.ործ - ին .

\* Հեղ - ուն .

Անվագար . \* (Աղ - այի) .

\* Գ.ործ - էի .

\* Հեղ - ուի .

\* (Աղ - այիր) .

\* Գ.ործ - էիր .

\* Հեղ - ուիր .

\* (Աղ - այը) .

\* Գ.ործ - էը .

\* Հեղ - ուը .

\* (Աղ - այաք) .

\* Գ.ործ - էաք .

\* Հեղ - ուաք .

\* (Աղ - այիք) .

\* Գ.ործ - էիք .

\* Հեղ - ուիք .

\* (Աղ - ային) .

\* Գ.ործ - էին .

\* Հեղ - ուին .

Կորաբել Աղ - ացայ .

Գ.ործ - եցայ .

Հեղ - այ .

Աղ - ացար .

Գ.ործ - եցար .

Հեղ - ար .

Աղ - ացաւ .

Գ.ործ - եցաւ .

Հեղ - աւ .

\* Աղ - ացաք .

\* Գ.ործ - եցաք .

\* Հեղ - աք .

Աղ - ացայք .

Գ.ործ - եցայք .

Հեղ - այք . արուք .

Աղ - ացան .

Գ.ործ - եցան .

Հեղ - ան .

Աղառակ . Աղ - ացայց .

Գ.ործ - եցայց .

Հեղ - այց .

Աղ - ացիս .

Գ.ործ - եցիս .

Հեղ - ցիս .

Աղ - ացի .

Գ.ործ - եցի .

Հեղ - ցի .

\* Աղ - ացուք .

\* Գ.ործ - եցուք .

\* Հեղ - ցուք .

\* Աղ - ասջիք .

\* Գ.ործ - եսջիք .

\* Հեղ - սջիք .

Աղ - ասցին .

Գ.ործ - եսցին .

Հեղ - սցին .

Հրամայ . Աղ - ացիք, \* ա-

Գ.ործ - եաց ,

Հեղ - իք, \* հեղ -

դ - ասջիք .

\* Գ.ործ - եսջիք .

դիք .

Աղ - ացարնք .

Գ.ործ - եցարնք .

Հեղ - արնք .

Արդեւք . \* (Մի՛ աղ - ար) .

Մի՛ գ.ործ - իր .

\* Մի՛ հեղ - ուր .

\* (Մի՛ աղ - այք) .

Մի՛ գ.ործ - իք .

\* Մի՛ հեղ - ուք .

Ստորագ . Աղ - այցիմ .

Գ.ործ - իցիմ .

\* Հեղ - ուցում .

Ներկայ . Աղ - այցիս .

Գ.ործ - իցիս .

\* Հեղ - ուցուս .

Աղ - այցի .

Գ.ործ - իցի .

\* Հեղ - ուցու .

Աղ - այցիմք .

Գ.ործ - իցիմք .

\* Հեղ - ուցումք .

Աղ - այցիք .

Գ.ործ - իցիք .

\* Հեղ - ուցուք .

Աղ - այցին .

Գ.ործ - իցին .

\* Հեղ - ուցուն .

Դերբայ,	Ա. ԼԾՈՒՐԴ.	Բ. ԼԾՈՒՐԴ.	Գ. ԼԾՈՒՐԴ.
Աներեւան,	Աղ-ալ.	Գ.ործ-ել.	Հեղ-ուլ.
Ընդունել.	Աղ-ացող.	Գ.ործ-ող.	(Հեղ-ող.)
Անցեալ.	Աղ-ացեալ.	Գ.ործ-եալ.	Հեղ-եալ.
Աղուան.	Աղ-ալոց.	Գ.ործ-ելոց.	Հեղ-լոց.

1. Աներեւոյթն ու ընդուն. - ներկան կը հոլովին։  
Աղալ-ոյ. գործել-ոյ. հեղով. Աղացող-ի. գործու-  
շ-աց։ — Աներեւոյթը յոքն չունի։ Մասցած երկուքն  
անհոլով են։

Քանի մը Բ. լծորդութեան (մանաւանդ և զ է  
վերջով) բայերուն անցեալը՝ ներգործականի մէջ ալ  
եցեալ կ'ըլլայ. Կոչեցեալ. աղաչեցեալ. այրեցեալ։  
Զեղոքներէն՝ Ամաչեցեալ. ննջեցեալ. աճեցեալ։

Բայց կրաւորականի մէջ աւելի յաճախ է եցեալ  
անցեալը, մանաւանդ վերջահոլով. ինչպէս յաջորդ  
երեսը կը ցուցընէ։

2. Ետև լոյ դերբայներէն՝ էօ էականով կը  
ձեւանամն բաղադրեալ ժամանակները։

Սահմ. Յարաւառար. Գ.ործեալ եմ, ես, է, եմք. (Քործել է՞։)  
Գերաւառար. Գ.ործեալ էի, էիր, էաք. (Քործել է՞։)  
Ստորդս. Անցեալ. Գ.ործեալ իցեմ, իցես. (Քործած ըլլու՞։)

Կամանուն բայցին սեռականի գարձընելով. (տես 247:)

Յարաւառար. Գ.ործեալ է իմ, է քո, իւր, մեր. ձեր։  
Գերաւառար. Գ.ործեալ էր իմ, էր քո, իւր, մեր. ձեր։  
Սոր. անց. Գ.ործեալ իցէ իմ, քո, իւր, մեր, եւայլն։

Սահմ. Աղուան. Գ.ործելոց եմ, ես, է, եմք. (ակուի քործել՞։)  
Աղուան. Գ.ործելոց էի, էիր. (ակուի քործել՞։)  
Ստորդ. Աղուան. Գ.ործելոց իցեմ, իցես, իցէ. (Քործել ըլլու՞։)

3. Այդ դերբայ ներգործականի մէջ ալ կայ՝ եր-  
բեմն ածական, փոխանակ ող դերբայի. Առնելիւ օրի-  
նացն։ Զեղոք՝ Մասնելընցն եւ ելանելընցն. (Տրողաց,  
ելողաց։)

Դերբայ. Ա. ԼՇԱՐԴԻ.	Բ. ԼՇԱՐԴԻ.	Գ. ԼՇԱՐԴԻ.
Աներեւոյն. *Աղ-ալ.	*Գործ-ել, (իլ.)	*Հեղ-ուլ.
Ըստուն.	—	—
Անցեալ.	*Աղ-ացեալ.	*Գործ-(եց)եալ,
Աղունի.	Աղ-ալոց,-ալի.	*Գործ-ելոց,-ելի.

1. Կրաւորականի դերբայներն հոլովական են. Աներեւոյթը ներգործականին պէս: Անցեալն՝ Աղացել-ոց<sup>2</sup>, գործեցել-ոց<sup>3</sup>, առ-ելոց<sup>4</sup>: — Այդերբայն ածական է եւ կը հոլովի լոյց, լեռց<sup>5</sup>. խորելի, սկրելի. չեզոք՝ երեւելի. զարժանալի: — Անհոլով է լոց ապառնին:

\* Ոմանցը՝ Հեղւոյ, [թողւոյ, փխկ, հեղեւոյ, թողեւոյ:

Բ լծորդութեան եցեալ անցեալն հասարակօքեն վերջահոլովներուն է. Սրբեցելոց, պահեցելոց. կրթեցելոց, եւայլն: — Կրաւորակերպներէն՝ կամեցեալ, նայեցեալ, հայեցեալ. եւ երբեմն՝ հաճեցեալ եւ խօսեցեալ: — Ընդհանրապէս շատ քիչ բայ կայ եցեալ անցելով:

2. Կրաւորականին բաղադրեալ ժամանակներն ալ ներգործականին հետ ձշգիւ նոյն են: Այսպէս.

Յորակառուր. Գործեալ էմ, ես, է. եմք. (Քործուած էն+.) Աղունի-անիոր. Գործելոց էի, էիր. (Պիոր քործուելի+.) Եւայլն:

Բայց կրաւորականն ուրիշ բաղադրեալներ ալ ունի: — Կարգին մէջ Ա եւ Գ. լծ. փակագծիւ որու շեալներուն տեղ՝ (որ ներգործականին հետ նոյն են,) սովորաբար էալ դերբայիւ եւ լինիմ էականով բաղադրեալ ժամանակներ կը գործածուին: Այսպէս.

Ահմ. ներկայ. Աղացեալ լինիմ, (եւ ոչ՝ աղացմ,) կ'աղացուիմ: Արքել. Ակ լինիր աղացեալ, (եւ ոչ՝ մէ աղացը.) մի աղացուիր:

Երբեմն նաև բուն կրւր. ձեւերուն տեղ. Տեսեալ եւլու, փխկ. պէսառ. (տեսնուեցաւ:)

3. Այդերբայիւ ալ կ'ըլլայ կրաւոր: Ակելի էմ, եր, լինիմ. (փխկ՝ սէրէմ, սէրէալ լինիր: ) Արելի է նոցա, (փխկ՝ առէի ի նոցանէ: )

Ն յահեղոսածով բայցերը:

Երեք լծորդութիւններն ալ ունին իրենց եկամուտ և գրով երկրորդական օրինակները: (Տես երես

**1. Առաջին լծորդութենէ. Ա-ամ:**

Միմ. Ներիոյ. Բանամ,\* բանաս, բանայ. նամք, նայք, նան.

Անչոր. Բանայի, բանայիր, նայր. նայաք, նայիք, նային.

Կոդոր. Բացի, Բացեր, Բաց. Բացու, Բացեւ+ (շի+), ցին.

Աղու. Բացից, Բացցես, Բացցե. Բացցու+, Բացցեւ+. ցին  
Հրամայակ. Բա՛ կամ Բա՛զէ՛ր. Բա՛ցէ՛ւ+

Արժել. Մի բանար. մի բանայք.

Մտոր. Ների. Բանայցեմ, բանայցես, ցէ. ցեմք, ցէք, ցեն.  
Դերխայր. Բանալ: Բաշուլ: Բաշեւլ: Բանալոց:

\* Արմատն է Բաց. բայց վրան և աւելցած առեն ց կիրը կը կորսուի, եւ կըլայ բանում, փիսկ. Բացնում: Այսպէս նաև Բանամ, բանանում, յինում. ընթեռնում, (արմատ՝ Բաց, բաց, յից, ընթեռց):

**2. Երկրորդ լծորդութենէ. Ան-կև(միշտ այրով:)**

Միմ. Ներիոյ. Հատանեմ, հատանես, նէ. նեմք, նէք, նեն.

Անչոր. Հատանէի, անէիր, նէր. նէաք, նէիք, նէին.

Կոդոր. Հատի, հատիր, հատ. հատու, հատէւ+ (ուի+), ուին.

Աղու. Հա-րից, հա-րցես, հա-րցէ. հա-րցու+, զի+, ցին.

Հրամայակ. Հա՛ կամ հա՛զէ՛ր. հա՛ցէ՛ւ+.

Արժել. Մի հատաներ. մի հատանէք.

Մտոր. Ների. Հատանիցեմ, անիցես, ցէ. ցեմք, ցէք, ցեն.

Դերխայր. Հատանել: Հա-րու, հատանող\*: Հա-րու-լՀատանելոց:

**3. Երրորդ լծորդութենէ. Ա-ռիմ:**

Միմ. Ներիոյ. Առնուս, առնուս, նու. նումք, նուք, նուն.

Անչոր. Առնուի, նուիր, նոյր. նուաք, նուիք, նուն.

Կոդոր. Առի, ռուր, ռու. ռուու, ռուէւ+, (ռուի+), ռուն.

Աղու. Առից, ռուցես, ռունէ. ռուու+, ռուէւ+, ռուն.

Հրամայակ. Ա՛ կամ ռուէ՛ր. ռուէ՛ւ+.

Արժել. Մի առնուր. մի առնուք.

Մտոր. Ների. Առնուցում. նուցուս, ցու. ցումք, ցուք, ցուն.

Դերխայր. Առնուլ: Առու: Առեւլ: Առնլոց:

\* Ընդուն. ներկայի համար՝ տես երես 221:

223: ) Այս յաւելուածով բայերուն անկանոն ժամանակներն՝ որ յաւելուած չեն առնուր՝ ամենն ալ գլծորդութեան տակ են, որ հոս նոտրագրով կ'օրոշենք:

**1. Առաջին լծորդութ . և -ամ, (ամ - ամ, եմ - ամ):**

*Միմ.* \*Ներեայ . \*Բանամ, բանաս, բանայ, նամք, նայք, նան .

Անիտը . \*Բանայի, բանայիր, նայր, նայաք, նայիք, նային .

Կորոր . Բացայ, Բացար, Բացա . \*Բացատ, Բացայտ, Բացան .

Աղար . Բացարց, Բացահ, Բացակ . \*Բացարց+, \*Բացակ+, ցին .

*Հրամայակ.* Բացէ՛ր կամ \*Բացէ՛ր . Բացարն+ .

*Արդեւ.* \*Մի՛ բանար . \*մի՛ բանայք :

*Մտոր.* \*Ներէ . \*Բանայցեմ է-ր ցիմ, ցիս, ցի . ցիմք, ցիք, ցին .

*Դերքայք.* \*Բանալ : \*Բացեւլ . \*Բանալց : Բանալի :

Անար եւ ինար կրաւորակերպները ծայրէ ի ծայր ըստ Ա . Ը . կը իսոնարհին :

Գոհհանամ, իր . հացայ . հրմ . հացիր . անց . հացեալ :

Արբինամ, իր . բեցայ . հրմ . բեցիր . անց . բեցեալ :

Իսկ ստորդս . կ'ըլլան նայցիւ, եւ ոչ նայցիւ :

**2. Երկրորդ լծորդութենէ . ամ - իմ:**

*Միմ.* \*Ներեայ . Հատանիմ, հատանիս, անի, անիմք, անիք, անին .

Անիտը . Հատանէի, անէիր, անէր, անէաք, անէիք, նէին .

Կորոր . Հատայ, հատար, հատա . \*հատատ, հատայտ, ան .

Աղար . Հատայց, հատահ, ցի . \*հատաց+, \*հատակ+, ցին .

*Հրամայակ.* Հատ-է՛ր կամ \*հատ-է՛ր . հատարն+ :

*Արդեւ.* Մի՛ հատանիր . մի՛ հատանիք .

*Մտոր.* \*Ներէ . Հատանիցիմ, անիցիս, անիցի . ցիմք, ցիք, ցին .

*Դերքայք.* \*Հատանել, (նիլ+) \*Հա-դեւլ : \*Հատանելց : լի :

Զի՞ր, նկէ կրաւորակերպները տես Գիտելեաց մէջ :

**3. Երրորդ լծորդութենէ . և -ռիմ:**

*Միմ.* \*Ներեայ . \*Առնում, առնուս, նու . նումք, նուք, նուն :

Անիտը . \*Առնուի, նուիր, նոյր, նուաք, նուիք, նուին .

Կորոր . \*Առայ, առար, առա . \*առատ, առայտ, առան .

Աղար . Առայց, առահ, առակ . \*առաց+, \*առակ+, ցին .

*Հրամայակ.* Ա-է՛ր, \*առակ+, առարն+ :

*Արդեւ.* \*Մի՛ առնուր, \*մի՛ առնուք .

*Մտոր.* \*Ներէ . \*Առնուցում, նուցուս, ցու . ցումք, ցուք, ցուն .

*Դերքայք.* \*Առնուլ : \*Ա-դեւլ : \*Առնլց : Առնի :

ԱՅՆԱՌԻ ԽՈՇԱԿԱՆ ԱՅՆԱՌԻ ԽՈՇԱԿԱՆ

**Անկանոն կամ՝ զարտուղի բայերուն բաւական է միայն անկանոն ժամանակները նշանակել. վանդի կանոնաւոր ժամանակները, ինչպես յայտնի է, բատիքնց վերջաւորութեանը՝ երեք կանոնաւոր ժարդութեանց տակ են՝ թէ ներդործականի եւ թէ կրաւուականի մէջ։ Զորօրինակ. Երթամ, անէ. Երթայի. արդեւ. մի երթար. առոր. երթայցեմ. աներեւ. երթալ. գերբայաց առու. երթալոց։**

Ա. Տամ. դաւ:

**Կոր. Ետու, ետուր, ետ. տուաք, ետուք, ետուն.**

**Առու. Տաց, տացես, տացէ, տացուք, տաջիք, տացեն.**

**Հրի. Տուր, տաջիք, տուք։ Ընդուն. Տուիչ. տուող։ Անց.**

**Տուեալ:**

**Կրաւորականի կանոնաւոր ժամանակ՝ կայ միայն առոր. Տայցիմ, եւ գերբ. առու. Տալոց, տալի։ Մնացածն էական բայով. Տուեալ լինիմ։**

**Կոր. Տուայ, տուար, տուաւ. \*տուաք, տուայք, տուան։**

**Առու. Տուայց, տացիս, տացի. (\*տացուք, \*տաջիք.) տացին։**

**Հրի. Հանէ. Անցել. \*Տուեալ. տուելոյ, լով։**

Բ. Գամ. դաւ:

**Կոր. Եկի, եկիք, եկն, եկաք, եկիք, եկին.**

**Առու. Եկից, եկեսցես, եկեսցէ, եկեսցուք, եկեսչիք, եկեսցեն.**

**Հրի. Եկ, եկեսչիք, եկայք։ Ընդուն. Հանէ. Եկեալ։**

Գ. Առնեմ. ընել:

**Կոր. Զորայ, չորար, չորաւ. չորաք, չորայք, չորան.**

**Առու. Երթայց, երթիցես, երթիցէ. թիցուք, թիջիք, թիցեն.**

**Հրի. Երթ, երթիցիք. Երթայք։ Անց. Երթեալ։**

Դ. Առնեմ. ընել:

**Կոր. Արարի, արարեր, արար. արարաք, բէք (բիք), բին.**

**Առու. Արարից, արարացես, արարացէ. արարացուք, սջիք, սցեն.**

**Հրի. Արս, արարջիք. արարէք։ (Ընդ. Արարող, առնող։)**

Անց. Արարեալ։

**Կրաւ. Էր. Արարայ, արարար, արարաւ. \*բաք, բայք, բան.**

**Առու. Արարայց, բասցիս, բասցէ. \*արարացուք, \*բասչիք, բասցին.**

**Հրիին Հանէ. Անցել. \*Արարեալ, արարելոյ, բէլով։**

Ե. Յառնեմ. սու կլիւ:

Կոր. Յարեայ, յարեար, բեաւ, բեաք, եայք և երուք, եան.  
Աղու. Յարեայց, յարիցես, յարիցէ, բիցուք, բիջիք, բիցեն.  
Հրհ. Արի, յարիջիք, արիք: Անց. Յարուցեալ, բուցելոյ:

Զ. Դնեմ. դնիւ:

Կոր. Եղի, եղիք, (եղեք,) եղ, եղաք, եղիք, եղին.  
Աղու. Եղից, դիցես, դիցէ, դիցուք, դիջիք, դիցեն:  
Հրհ. Դիր, դիջիք, դիք: Անց. Եղեալ:

Կրաւ. Կոր. Եղայ, եղար, եղաւ, \*եղաք, եղայք, եղան.  
Աղու. Եղայց, դիցես, դիցի, \*դիցուք, \*դիջիք, դիցեն.  
Հրհ. Էւ. Սունի. — յժ. եղարուք: Անց. \*Եղեալ, եղելոյ:

Է. Լսեմ. լսիւ:

Կոր. Լուայ, լուար, լուաւ, լուաք, լուայք, լուան.  
Աղու. Լուայց, լուիցես, լուիցէ, լուիցուք, լուիջիք, լու.  
Հրհ. Լուր, լուիջիք. լուարուք: Անց. Լուեալ:

Ը. Շանաչեմ. շանչու:

Կոր. Շանեայ, ծանեար, ծանեաւ, նեաք, նեայք, նեան.  
Աղու. Շանեայց, ծանիցես, նիցէ, նիցուք, նիջիք, նիցեն.  
Հրհ. Շանիք, ծանիջիք. ծաներուք: Անց. Շանուցեալ:

Թ. Ուտեմ. սուտիւ:

Կոր. Կերայ, կերար, կերաւ, կերաք, բայք, բան  
Աղու. Կերայց, կերիցես, կերիցէ, կերիցուք, բիջիք, բիցեն.  
Հրհ. Կեր, կերիջիք. կերայք: Անց. Կերող: Անց. Կերեալ:

Ժ. Ունիմ. բունիւ:

Կոր. Կալայ, կալար, կալաւ, կալաք, կալայք, կալան.  
Աղու. Կալայց, կալցիս (ցես), կալցի. կալցուք, կալջիք, կալցեն.  
Հրհ. Կալ, (կա.) կալջիք. կալարուք: Անց. Կալեալ:

\* Ունիւ բայը կանոնաւոր ժամանակներուն մէջ թէ  
անիւնու կը նշանակէ եւ թէ բունիւ:

Այսպէս ալ. Ընդունէմ. անկանոն ժամանակներուն  
մէջ Ընկալայ, ընկալայց. ընկալ. ընկալեալ:

Լուսոյ, շանիւոյ, իբրոյ եւ. լուսոյ ներդժ. կատարեալ-  
ներն եւ իբենց այց ապառնին կրաւորականի մէջ աւ-  
րիշ բայերով կը ձեւանան: Զորօրինակ. Լուսոյ:

լուսաց . կրուր . լաւելի եղէ , եղէց . (կամ դիմազուրկ՝ լու  
եղեւ . լուր լիցի) — Ծանեայ , եայց . կրուր . կեր եղէ . ճարակ ե-  
ղէց : — Կուսայ , լայց . կրուր . կ'ըսուի Ըմբռնեցայ , կա-  
լաւլ կամ ձերբակալ եղէ , եւսցին :

### ԺԱԼ · Ըմպեմ · ԽԲԼ :

ԱՐԵ · Արրի , արբեր , արբ . (էարբ .) արբաք , բեք (բիք .) բին .  
ԱՐԵ · Արրից , արբցես , արբցէ . արբցուք , արբջիք , արբցէն :  
ՀՐԻ · Արբ , արբջիք . արբէք : ԱՆՉ · Արբեալ :

Կայ ընդունել . Արբեցող . խառն . (աբբենամ բայէն :)  
Կրուր . Արբեալ եղէ , եղիցի : Կանոնաւոր ժամանակնե-  
րը՝ Ըմպի , ըմպիցի :

Բայերու խոնարհմանց վրայ զիտելիք :

### 1.

Ընդհանուր զիտելիք : — Զեզոք բայերէն սմանք  
ներգործականի կերպ կը խոնարհին ու կ'ըսուին ներ-  
գործակերպ . եւ սմանք կրաւորականի կերպ՝ եւ կը կո-  
չուին կրաւորակերպ :

Ներգծ . եւ ներգործակերպ բայերուն կտր . եղ .  
Յդ դէմքն եթէ միավանկ է՝ սկիզբը շատ անդամ է  
կ'առնու . էհեղ . երաց . էհատ . էմուտ . էտո . էարբ .  
էարկ , էած : Իսկ եթէ բաղմավանկ է , և չ'առնուր . Ա-  
նէծ . իացոյց . իառաց : Այսպէս նաեւ միւս հինգ դէմ-  
քերն ու կրաւորականը՝ հեղէր . հեղտու :

Ապառնի կ'ըլլայ՝ կտր . եղ . Ա դէմքին վրայ շաւ-  
ելցընելով . Բացից . հեղից . դործեցից . — բացայց . հե-  
ղայց . դործեցայց : Կը զարտուղի՝ ետու , ապո . դոց :

Ապառնի յը . 2րդ դէմք «վէ՛ միանգամայն յը .  
հրամայական է : Ասկէ եղ . հրամայականն ելած է՝ Ա-  
զաւդէր . տեսվէ՛ր :

### 2.

Մանր զարտուղութիւններ : — Ա . Ուշոնեմ մաս-  
նկաւ բայերուն որ Հատունեմին պէս կը խոնարհին , հրա-  
մայականը կ'ըլլայ ։

Հատ - ուցանեմ , կտր . հատ - ուցէ . հրմի . հատ - ։  
անց . հատ - ուցեալ : (Տես աշխարհաբար՝ 235:)

Անցողականը (232.) սովորաբար դամբ բայրով կ'ըլլայ. Տամ ըմկել. Ետու տանել. տուր ինձ գիտել. (233:)

Բ. Եկամուտ Ն, ՆՆ, Եւ Ն գիր ունեցող կրառութակերպ չեղոքներ:

Երկրորդ ԼԾ. Ն, ՆՆ յաւելուած ունեցող կրառութակերպները, Եւ Գ ԼԾ. Ն ունեցողներէն ոմանք սհմ. կտր. Եայ կ'ըլլան. որմէ ապո. Եայց, Էցես, Եւ Հրմյ. յ.ք. Երնու+ այսպէս.

Հանդ-շիմ, հանդ-եայ. Եայց, իցես, իցէ. իր, Երութ. Երկ-նշիմ, Երկ-եայ. Եայց, իցես. Երկ-իր, Երութ. Մած-նում, մած-եայ. Եայց, իցես. մած-իր, արութ:

Ասոնցմէ կը զարտուղին դարձեալ՝  
1. Ջ-ընուամ, Մարդուիմ Եւ Մարդիմ, Եայ. — Հրմյ.  
յ.ք. Դարդ-ի+, մարդ-ի+, մարդ-ի+, կամ մարդու+:  
2. Ք-ընուամ, ցեայ. — անց. +ոնց-Եալ, (փխկ. -ու-  
ցեալ:)

Ասոնց ամենուն անցեալն իրենց ներդործականեն առնուած է. Հանդ-ցեալ. մատուցեալ. զարթուցեալ. (հանդ-ցանեմ, Եւայլն ներդործականերէն:)

Իսկ ամենեւին զարտուղութիւն չունին անոնք՝ ուրոնց կտր. այ է. ինչպէս  
Զրօննում, զրօնայ, սայց, սցիս. սիր. սարութ. սեալ:  
Չեռնում, ռայ, ռայց. ռ.իր. ռ.արութ. ռ.եալ, Եւայլն:  
— Միայն Երդնում առվ է. երդուայ, Երդուայց.  
դ-իցես. դ-իր. դ-արութ. դ-ուեալ:

Անիանեմ բայր հրմյ. յ.ք. կ'ըլլայ՝ անիերնու+ (փխկ. ուրնու+.) իսկ Անիանեմ կ'ըլլայ անիերնու+ Եւ անիերնու+:

Հարիանեմ ներդործ. բայրին է յաւելուածն՝ անկանոն ժամանակներուն մէջ կը կորսուի. Հարի, հարից, հար. — հարայ, հարայց, հարեալ:

### 3.

Խառն խոնարհմունք: — Ասեմ, գիտեմ, իսրեմ Եւ յարնեմ Բ ԼԾ-որդ. բայրը՝ միայն անկանոն ժամանակ-ներուն մէջ Ա ԼԾ-որդ. տակ են.

Ասացի, ասացեր, ասաց. ացու+ Ասացից, ասացես, ցէ: Ասա՛, ասացվէր, ասացէ+: Ասացեալ: Կրառօրական՝ Ասացոյ. ասացայց, ասացէս, Եւայլն:

Նոյնպէս՝ Գիտացի, աշեց, ո՛, աշեալ: Ամրացի,  
մարթացի հրմ. չունին: — Ընդ. ներկայ՝ Առող, դի-  
տող, կարող:

Ածեմ, բերեմ, հանեմ, նազիմ պարզ բայերուն  
անկանոն ժամանակներն ալ (Հայունեմին պէս) Գ. Լծ.  
տակ են.

Ածի, ածեր: Ածից, ածցես: Ած, ածջիր: Ածեալ:  
Բերի, բերեր: Բերից, բերցես: Բեր, բերջիր: Բերեալ:  
Հանի, հաներ: Հանից, հանցես: Հան, հանջիր: Հանեալ:  
Կատայ, տար: Կատայց, ցիս: Կիսատ, նստաջիր: Կատեալ:

Ընկենում բայն անկանոն ժամանակներուն մէջ թ-  
լծ. տակ է. — կտր. ընկեցի, ընկեցեր, ընկեց. ապո.  
ընկեցից, եսցես. հրմ. ընկեա, ընկեցէ+. անց. ընկե-  
ցեալ: Կրաւորական՝ Ընկեցայ, ընկեցայց, եւայլն:

Կամ եւ Լամ, հրամայական՝ իաց, լաց: Կոյնպէս  
կեամ, հրմ. իւաց. — կտր. իւցի. ապո. իւցից. դերը.  
իւալ. իւցեալ. իւլց. իսկ ստոր. իւցեմ (փխկ. իւայցէ+):

Ծատ կրաւորակերպ չեզոքներուն եւ Հասարակ  
բայերուն (տես թիւ 5.) հրամայականը ներդործա-  
կերպ է եղականի մէջ.

Կստիմ, նստայ, նէստ. Իմանամ, ցայ, իմա.

Տանիմ, տարայ, տամ. յը. Մոռանամ, ացայ, մոռա\*.

Պարայ+. Որսամ, ցայ, որսա.

Դառնամ, դարձայ, դաճի. Ողորմիմ, ողորմեա եւ մեաց.

Ընթանամ, ացայ, ընթա. Համարիմ, ըեա եւ ըեաց:

Կոյնպէս ջանա. դիսա. դուսա. յուսա. ցնծա եւ յը. ցը-  
նացէ+\*\*: Բայց յոքնակիները կրաւորակերպ են. Ընթա-  
ցարու+. իմացարու+. ողորմեցարու+, եւայլն:

\* Այսինքն՝ ներդործականի նշանակութեամբ:

\*\* Ցնծամ կրաւորակերպ բային ապո. 3րդ գէմքերն  
ալ ներդործակերպ են. ցնծացէ, ցնծացին:

#### 4.

Կրկին ձեւով խոնարհմունք: — Կան բայեր որոնք  
կամ ամբողջ կամ քատ մասին երկու կերպ կը խոնարհին.

Ծաղկեմ, եցէ. եւ ծաղկեմ, եցայ. Դատիմ, եցայ. եւ դատեմ, եցէ.  
Բնակեմ, եցէ. բնակեմ, եցայ. Ախայէմ, եցէ. սխալէմ, եցայ:

Ար գանուի ջեւ հրամայտկանն ալ կանոնաւորնեւ-  
րուն պէս ձեւացած . Մատանջիր . տեսանջիր . լինջիր .  
ուորջիր . բազմջիր . (փխկ . մաջիր . տեսջիր . լիջիր . կե-  
րիջիր . բազմեջիր:) — Ընդ . ներկայ Տեսանող եւ տե-  
սող . Հարիտանող (եւ ոչ՝ հարող:) Բայց անամ եւ Ենամ  
միշտ կ'ըլլան ացող . Եցող . իսկ չ, նշ եկամուտ գրով-  
ներն ընդունելութիւն չունին:

Ասոր հակառակ կայ նաեւ (կանոնաւոր ժամա-  
նակներէն) անկանոն ձեւով ստորդս . Եթէ մեղքցէ+,  
երթէցէ+, լուէցէ+. (փխկ . մեղանչիցէր . երթայցէր:)

Կրաւոր . անկար . -է-ր փխկ . -էր կայ քիչ տեղ .  
Ճանաչէ-ր . կոչէ-ր . — Այսպէս նաեւ կրւը . աներեւ .  
էւ որ ընափր չէ . Գործէլ . բառնէլ . բանէլ . Հեղանէլ:

Ներդրծ . կար . յը . 27 դէմք լաւագոյն է . -է+  
քան -է+ . բայց կրւը . ունի այդ եւ արու+ , կրկին ձեւով :  
Միայն թէ ամէն բայ չ'ունենար արու+ ձեւով կար .  
մանաւանդ զարսուզի բայերը :

Համբէրէմ թէ զ . եւ թէ թ լծորդ . ձեւով կը<sup>1</sup>  
խոնարհի անկանոն ժամանակներուն մէջ , կար . Համբէ-  
րէ , համբէր , եւ Համբէրէցէ , համբէրէաց . ապո . Համ-  
բէրէց , եւ համբէրէացէ . հրոյ . Համբէր , եւ համբէրէա:

### 5.

Պակասաւոր խոնարհմունք : — Մինչեւ հիմայ  
տեսանք որ ամէն բայ ամէն ժամանակ չ'ունենար : Ա-  
սոնցմէ զատ՝

Ա . Բուն Պակասաւոր բայերն (219.) են՝ 1 .  
որ միայն կանոնաւոր ժամանակներն ունին , եւ 2 . որ  
միայն անկանոն ժամանակները , եւ դարձեալ 3 . որոնց  
միայն քանի մը դէմքը գործածական է :

1. Անմ . Ներէ . Պարտիմ . պարտիս , տի . տիմք , իք , ին .

Անէ . Պարտէի , տէիր , տէր . տէաք , էիք , էին .

Առոր . Ներէ . Պարտիցիմ , ցիս , ցի , ցիմք , ցիք , ին . —  
պէտք ե՞ս . կամ պալէ+ ունէմ :

2. Անմ . աղա . — , գողցես , գողցէ . ցուք , ջեք , ցեն .

Հրամայտէ . Գոնդ , գողջիր . գողէք . — ըսէ :

3. Գոյ . գոն : Գոյր . գոյին : Գուցէ . ցեն : (Գուլ .) — իայ :

4. Կայ . կան : Կայր . կային : Կայցէ . ցեն : (Կալ .) — իայ :

Զատ է կուր, իսու, իսոյի ամրողջ չեզոք բայցն որ կենալ, կայնիլ կը նշանակէ: — Այս երկու բայցերով կը շինուին՝ գոյ իմ. կոյ իմ. չկայ իմ: (ունիմ. չունիմ:)

Բ. Գրաբարի մէջ Հասարակ յայ ըստածները, միայն կրւք. ձեւով՝ թէ կրաւորականի եւ թէ ներդործականի տեղ կ'անցնին: Այսպէս են՝ Համարէմ, համարէցայ. (Համարիլ եւ Համարուիլ, կամ Համրել եւ Համրուիլ.) Մոռացաւ, (մոռացաւ եւ մոռացուեցաւ.) Գոռացին, (գողնան եւ գողցուին.) Ընթեանոնին, (կը կարդային եւ կը կարդացուեին.) Եւայլն:

Ա եւ Գ. լծ. Հասարակ բայցերուն կրաւորականը սովորաբար լնէմ էականով կը ձեւանայ. Մոռացեալ լինիմ, կամ ի մոռացօնս լինիմ. մոռացօնք եղեն:

Կամի՞մ, Եցայ, Եաց. ներդործական նշանակութեամբ է, եւ կրաւորական չունի: Դերբայ՝ կամիլ. իմեցող. կամեցեալ:

Հասարակ են ըստ իմիք նաեւ Գ. լծ. կանոնաւոր ժամանակներն որ փակագծիւ որոշեցինք, (երես 225.) Թաղուցուն մեղք. (թողուին.) Մին առնուցու. (առնըւի.) Առնլոյ է քաղաքն. (պիտի առնուի.) — կամ կրաւորականէ չեզոք (474.) Շոտք ոչ լնու. Գինին հեռաւ. Զելուն հնձանիք. Եւայլն: Խոկ Ա լծ. մէջ չեզոք ներու յատուկ են այդ կրաւորական ժամանակները. Բանան դրունք. (կը բացուին.) Երկիր որ ոչ նանաս. (չես թրջիր.) Ընդ բանաւ դրանցն: Բանայցեն \* աչք ձեր:

\* Այցէմ ձեւը կրաւորականի յատուկ է. Բառնայցէ. Ինչնայցէ:

Գ. Ջիմազոհրկ կամ Միադիմի բայցերը. (222:) Սահմ. Ցաւէ (ինձ, քեղ.) Ցաւէր: Ցաւեաց: Ցաւեսցէ: Սար. Ցաւիցէ: Դերբայ. Ցաւէլ. ցաւեալ. — իւ շատիմ:

Միայն կանոնաւոր ժամանակներն ունի՝ Մարթի: Մարթէր: Մարթիցի: Մարթել. — իւրելին է:

Դարձեալ՝ Արժան է. ի դէպ է. բաւ է. Հարկ է. պարտ էր. անկ իցէ. դէպ լինի, լինէր, Եւայլն:

Ն գնելով։ Ու տեսի կամ չտեսի. ու եղեւ կամ չե-  
ղեւ։ Ու դպին կամ չդպին. — ու դպ. վկայ։

Այս վերջններուս տեղ շատ անգամ կ'ըսուի սհմ.  
ներկ. եզ. վէտ, Զէտ ուրեք. (այսինքն ոչ դպ ։) Զէտ իմ  
ընկեր. (ըստիմ) չէտ մեր տեսեալ. (տեսած չըստիմ)։

Խսկ արգելական ունին հրամայականէն զատ՝ ա-  
պառնին, ստորդս. եւ աներեւոյթը. Մէտեսից. Ի՞  
ասասցէ. մէտ ասիցեն. մէ լինել. մէ վաղվաղել, եւայլն։

### ԱՆՓՈՓՈԽ ՄԱՍՈՒԻՆ Ք-ԲԱՆԻ

Շատ անփոփոխ մասունք - բանի զանց կ'առնենք  
հոս կրկնել՝ որոնք աշխարհաբարը գրաբարէ վոխա-  
ռեալ կը դործածէ, եւ որ Քերականութեան և Մա-  
սին մէջ յիշուեցան. (Գլ. Ե. Զ. Է եւ Ը։)

### Մակրայ։

Կախագիտելիքը տես և մասին մէջ՝ երես 73։

- |  |                                      |
|--|--------------------------------------|
| ԱՐԴ գիտացի. (Հիմայ.)                                 | Մարինէներ+ս. (ներս.) տրակ.           |
| Կախագիտն եւ ապա զցու կացին է ներ+ս. (ներսը.)         | րեանն. (յառաջ, ետքը.) ներդոյ.        |
| ԵՐԲ եկիր այսոր. (երբ.)                               | Ելինարդուտ+ս. (դուրս.) տրա.          |
| ՄԻՆ (դեմ) զարմացեալ կացին արդուտ+ոյ. (դուրսը.)       | Էին. (երբ դեռ.) ներդոյ. [աէն դրսէն.] |
| ԴԵՐ եւս. (դեռ. նոր.)                                 | ԿԵՐ+ոյ եւ արդուտ+ոյ. (ներ-           |
| ՑԱՆՔ եւ հանապաս. (միշտ, Յերոյ զղջացաւ. (ետքը.)       | ՑԱՆՔ Յերոյ. (ետեւէն, կոնրկէն.)       |
| ԱՄԱ մեռաւ. (շուտ. կաշ ՀԱՆԱՔ յետոյ. (ամէնէն           |                                      |
| ՈՒ կամին. ՄԻ խնդրեր. ետքը.)                          |                                      |
| ՈՒ եւս. ՄԻ եւս. (ալ չէ. Տակառին ոչ իմանալը. (դեռ.)   |                                      |
| ալ մի.). [չէ վախճան.]) Ի բաց կացին. } (մէկդի.        |                                      |
| ՉԵՐ է կատարած. (դեռ. կայր մէկուսէ. ) { զատ.)         |                                      |
| ԿՐԻԱՔ այնպէս. (իրօք, իրաւ.) (ի) ՎԱՐ վաստակեցի. (փուձ |                                      |
| Կարէ ստիպեաց. (շատ.) ԸՆԴ վայր ջանացայ. } տեղ.        |                                      |
| ԽՆԴՐԱԳԻՆ յոյժ. (շատ.) վայրապար.)                     |                                      |
| ՀԵՐՔ ընթանային. (ստօք.) ԹԵՐԵՍ ամաչեսցեն. (դու-       |                                      |
| ԱՐԴՔ իսկ. (Հիմակուընէ.) ցէ. )                        |                                      |

Մասնական անուններէ. ածանցեալներ.

Ո՞ւր իցէ նա. Ներք. (ուր է.) Յաջ, Յարթայյեռ. որով.  
Ուր եսն երթամ. որով. (ուր երթաս.)  
(ուր օր.) [աեղ մը.] Ուստի ճանաշես զիս.  
Եթէ սուրե+. Ու սուրե+. Եւ այլ սուստէ+. (ուրիշ  
Զի՞ կոչեցեր զիս. (ինչու.) տեղէ մ'ալ.)  
Զի՞արդ. (ինչպէս.) Հափէր, Հիմ. { (ինչու.  
Քանէ՛ զեղեցկացար. (ինչ Զմէ, առ իմէ. { եր. 218:)

Դերանունական մակբայներ. Յ դէմըի համեմատ:

1. 2. 3.

Ասու.	Այդը.	Անդ. Ներք. (հոս. պուրագաւա.)
Այսօր.	Այդը.	Անդը. որով. (հոս. պուրայա.)
Ասոի.	Այտի.	Անտի. բցա. (հոսիէ, առ տեղէն.)
Ասուն.	—	Անդէն. ** Ներք. (հոսնոյն տեղը.)
Այսօրէն.	Այդրէն.	Անդրէն, որով. (դարձեալ հոս.)
Ասուսուս.	—	Անդուսու. բցա. (ասիէ.)
Այսպէս.	Այդպէս.	Այնպէս.
Աւասիկ.	Աւադիկ.	Աւանիկ. (ահա.)
Այսօր.	—	Այն օր.
Այժմ.	—	Յայնժամ. (հիմայ. ան ատեն.)
(Ե՞ս)ինձէն.	Քեղէն.	Իւրավիկ. { (ինք իրենս. ինք իր- (Մէր)մեղէն. Չեղէն.
		{ մէ, եւայլն: )

Որպէս. (ինչպէս.) Սոյնպէս. Դոյնպէս. Կոյնպէս. Դոյն-  
չափ. Այսչափ. Կոյնգունակ, եւայլն:

\* Այս տեղս միայն առաջին գէմը նշանակութիւնը  
կը գնենք, որմէ 2<sup>րդ</sup> եւ 3<sup>րդ</sup> գէմը երրունն ալ կ'իմացուի.  
զորօրինակ՝ այդք, այդ տեղը. անոի, այն տեղէն, եւայլն:

\*\* Անդէն կը նշանակէ նաեւ շուտ մը. եւ Անդրէն  
դարձեալ. նորէն:

\*\*\* Ինչնին երեք գէմը ալ կրնայ գործածուիլ:

Կրկնաւոր մակբայներ.

Ամի ամի.	{ (ամէն տա-	Բացէ ի բաց.
Ամ յամէ.		Տանէ ի տուն. Տուն ի տանէ.
Ամըստ ամէ.	լի.)	(տընէ տուն.) [լուխ:]
Օր ըստ օրէ. (ամէն օր.)		Ծայր ի ծայր. (դիմէ դը-

Առ. սակաւ սակաւ. (կամաց կարճի կարճոյ. (համառօտ.)  
կամաց.) խառնի խոռնն. (խառնակ,  
իսկ եւ իսկ. անորոշ կերպով.)  
Սերձ ընդ մերձ. | (անմիւ Հաղիւ հաղ. (հաղիւ.)  
Հուպ ընդ հուպ. | ջապէս. (միշտ աւել-  
եւս քան զեւս. (միշտ աւել-  
լի.)

### Մակրայակերպներ.

Սակաւիկ մի. Փոքր մի. Արտի մոք. (սիրով:)  
Գամ մի. (մէյ մը.) Գուշէլուիցեն. (ըլլայ թէ.)  
Փոքր ի շատէ. (քիչ շատ.) Բերան ի բերան. (բերնէ)  
Լրիւ իւրով. (բովանդակ.) բերան. ) [բեմն.]  
Ընդ ո՞ր. (ի՞նչ ճամփով.) ի զե, ի ուրեք զե. (եր-

երբեմն մի եւ նոյն մակրայր քովէ քով կը կըր-  
կնուի, որ վարը մասանց-բանի կրկնութեան մէջ կը  
տեսնենք. (երես 247:)

### Նախդիր և Նախադրութիւն:

Նախդիրներն են՝ Ա, Է, Յ, Զ. Եւ երբեմն Ա, Յ, Շ, Ա, Յ:

Նախդիրն ասով կը զանազանի նախադրութենէ՝  
որ առաջինը հոլովին նշանակութիւնը կը փոխէ, կամ  
հոլով կը շինէ, (Հոլովակերտ.) իսկ երկրորդը հոլով  
կ'առնու եւ նշանակութիւնը մը կ'առելցընէ բառին վրայ,  
(Հոլովառու.) զորօրինակ. Առեն ցնա, (անօր.) Առեն  
ցան նորա. (անօր համար:) Այս պատճառաւ՝ Առ եւ  
Շնդ երբեմն նախդիր են եւ երբեմն նախադրութիւն:

Նախդիրներն իրենց անուան միշտ նախադաս են:  
Նախադրութիւններեն ոմանք նախադաս են եւ ոմանք  
յետադաս: Կան ալ որ թէ առաջ թէ ետ կը դրուին:

### 1. Հայցական խնդրով նախադրութիւններ:

Առ ջուրս. (Ջրերու քով.)	Շնդ իս եւ Շնդ նա. (մէջեր- Առ իս.* (քովս.) նիս.)
Առ նախանձ. (համար.)	Շնդ քաղաքն. (մէջէն.)
Առ ատել. Առ հոգալ.	Շնդ քաղաքն. (անդին.)
Շնդ իս*. (հետոս.)	Շնդ դործս իւր. (համե- Շնդ իշխանս. (հետ.) մատ.)

† 8923

Նախողիւ հայցական .      Մինչեւ ի ծով . մինչեւ յերբ .  
Աւ ի կեանս . Աւ ի խրատ . քանզի թշնամիան իմ : (աւելին .)  
Արագ աւ ի լսել . (լսելու .) Իբրեւ զհաւը . (կրակի պէս .)  
Մինչեւ առ նա .      Ուղիւ զաղաւնի . (պէս .)

\* Աւ . ի . Զ . Ճ . Ը . Ը Առ բառերուն քով եւ դերա-  
նունը միշտ հայց . հոլով կը դրուի , փխկ . արականի :

Աւ , (քովը .) Ճ . Զ . (հետք) եզակիի մէջ տրա-  
կան կ'ուզեն . Եւ յաքն . մէջ հայցական : Այսպէս է  
նաեւ ներդոյականին է նախդիրը :

### 2. Առուական խնդրով .

Աւ նախանձու . (համար .) Առանց որոյ եւ դաւազանի .  
Ճնդ իմ . (իմ տեղս .) Յետ այսորիիկ . (ետքը .)  
Վասն մեր . (մեզի համար .) Զօրեն տղայց . (պէս .)  
Աւազի ձեր | դատեցայ .      Ի վերայ մեր . } (վրայ .)  
Զեր աւազի | (առջեւը .)      Ի մեր վերայ . } (վրայ .)

Հոլովուած դոյականներ ալ իրենց յատկացուց-  
չին քովը նախադրութիւն եղած են . Յաղաքս առնլոյ .  
ոյր աղաքս . քո աղաքս . (քու պատճառաւուդ : ) Ի ձեր  
աղիս . (ձեր պատճառաւու : ) Ի մէջ լերանց . ի մէջ ձե-  
րում . (մէջը .) ի մէջոյ վիմաց . (մէջէն : ) Զհետ նորա .  
Զհնի մեր . կամ Զնորա դնեոր . Զմեր ինի . (ետեւէն : )

### 3. Տրական խնդրով .

Աւ նմա . Աւ դրան . (քով .) Լու է լու ժողովը բոդեանն .  
Ճնդ ում . (որո՞ւ հետ .) Ինձ լու է լու . (լսեցընելով .)  
Վաս հրամանի . (համեմատ .) Մինչեւ անդրէն դառնալոյ .

### 4. Բացառական խնդր . (նախդրիւ եւ աննախդիր : )

Աւ օրինակէ . (օրինակ ըւշ Աւ ի քէն . (քու քովէդ ,  
լալու համար .)      կողմանէդ . քու քովդ .)  
Աւ ականէ . (նորա .) (ակն . Աւ ի ծառոյն . (ծառին  
ածութեան համար : )      քովէն .)

Աւ յիշատակէ .      Ճնդ աջմէ . (աջ դին , դիէն .)  
Աւ ի չդոյէ . (չըլլալուն Ըստ նմանէ , Ըստ նոցանէ .  
համար .)      (ետեւէն , յաջորդելով .)  
Աւ ի քաւելոյ զմեզս .      Ըստ հարաւոյ . (կողմանէ .)

Ի սկզբանէ հետէ. (ի վեր.) Յայտմ հետէ. ՅԱԴԱՄԱՅ  
Բացիքէն. (քեզմէ ի զատ.) հետէ. (ի վեր.)

### 5. Գործիական խնդրով.

Աւ ճանա-	{ (վրաները. բակաւն. (օրովը. ժամա-
պարհաւ.	
Աւ լեռամբն.	{ քովեն. ) Հնդիւ չափ. Միջովը չափ.
Փոքր է առ նովաւ. (քովը, Ընդ թղենեաւ. (տակը.) բաղդատութեամբ.) Հանդերը մարբն. { (մշկտեղ.)	
Աւ թարայիւ. Աւ աշտա-	նովաւ հանդերը. }

### Շաղկապ:

Գործածական շաղկապներն են՝

Գիտեմ եւ ես. (ես ալ.) Ետես չկ բարի է. { (որ.)
Եւ ինքն ես. (ինքն ալ.) Լուաք չկ ասեին. }
Մեզէն իսկ լուաք. Զէ, (որպէս չկ) գիտացից. Իսկ զի՞ մլրտես. (հապա.) Զէ, քանզի. (վասնզի.)
Մի յազթիր այլ յազթեա. Թէուէտի չար նէուէտի բարի. Ազտ (ուրէնի) ազատ են. (թէ չարի եւ թէ բարւոյ:)

### Միջարկութիւն:

Ո՛, ։, փախերուք.	Ա՛շ. Ա՛շ ինձ.
Ա՛, ։, տէր.	Եպնուի դու. (վայ քեզ.)
Օն, եկայք. Օն, արիք.	Ո՛ սքանչելիք.
Ազէ դու. Ազէ ասա.	Ո՛ մարդասիրութեանն:

Օրինակներէս կը տեսնես որ միջարկութիւններէն  
ոմանք կրնան հոլով մ'ալ խնդիր առնուլ:

Անփոփոխ մասանց - բանի վրայ գիտելիք :

1. Միեւնոյն անփոփոխ մասն բանի հոլով առած  
նախադրութիւն է, իսկ բայի վրայ՝ մակրայ է. ինչպէս.  
Ծուրջ զնովաւ. եւ Ծուրջ դալ. — Ասկէ զատ

2. Կայ բուն մակրայններէն՝ որ ինդիր առած  
եւ նախադրութիւն եղած է. ինչպէս. Յեպուսոր խո-  
ՀՄՌ.

բանին . յեղոյ նորա կայր . է վերոյ երկնից . յայնիոյս  
գետոյն . արդառոյ այդւոյն . ակամայ նորա . Ակուսէ յաւ  
բոխէն . եւայլն :

3 . Կայ նախաղըութիւն՝ որուն խնդիրը զօրու-  
թեամբ դրուած եւ ինք մակբայ եղած է . զորօրինակ .  
Ընթացաւ ընդ առաջ . (այսինքն՝ որդւոյն .) է վերոյ  
հասանել . (այսինքն՝ իրացն .) երթայր առաջէ կամ  
չինէ . (այսինքն՝ նոցա :

4 . Ուր, ուրեւ, ուստեւ, Երբեմն մակբայներն ա-  
ծականով մալ կը բանին . Այլ ուր կամ այլուր .  
այլ ուրեւ, (ուրիշ տեղ .) ամենայն ուրեւ . (ամեն տեղ .)  
յն ուրեւ, (մւր .) այլ ուստեւ . (ուրիշ տեղէ մը .) Եւ ու-  
ստեւ, եւայլն : Խոկ անդամ դոյականով՝ Քանի՛ց ան-  
դամ . Երես անդամ :

5 . Կան բաղդատական մակբայներ ալ . Վաղա-  
դոյն . աւելաղդոյն . յառաջագոյն, եւայլն :

## Հ Ա Մ Ա Զ Ա Յ Ն Ա Յ Ի Թ Ի Ւ Ն

Անուն-բայի միշտ ուղղական է : Բայց սովորաբար  
սեռական կը դրուի՝ երբ բայն անցեալ է . Կոր-  
տեալ զպատառն՝ ել արտաքս . (անիկայ պատառն  
առած՝ դուրս ելաւ :

Տրական կը դրուի անուն-բային՝ երբ բայն անե-  
րեւոյթ \* է . Ոչ կամիմք թագաւորել ո՞ճու : Լսել ինչ  
զձայն քո : (Որ ատիկա թագաւոր ըլլայ . որ ես լսեմ :)

\* Աներեւութին ներգոյականն ալ կրնայ տրական  
առնուել . Յանցանել +ին ընդ անապատ : Ի կալ նոր-  
յաղօթու : (Փխու . յանցանել +ու . ի կալ նորու :)

Անեղական անուն-բային, թէեւ նշանակութիւնն  
եղակի ըլլայ, յոքնակի բայ կ'ուզէ : Աննման են այլոց  
կեանք նորա : Հաւատք քո իւցուցին զքեղ :

Ածական, Յատկացուցիչ, Բացայայտիչ՝ ամենն  
ալ կրնան գլխաւոր դոյականէն թէ յառաջ եւ թէ  
ետքը դրուիլ \* . բայց նախղիրը միշտ նախընթացը  
կ'առնու . այսպէս .

որ իսնդիր - սեռի՝ գնաց, անսուցած եւ մեծացացած եւ  
բայերուն:

Անուն - բայի զօրութեամբ՝ ինչը այսինքն աղքատը:  
իւր ստրկովը իսնդիր - բնութեան՝ գնաց (Եր) բային:

գնած, առաջն բայ, { որոնք մեծացած եւ երբորդ բայով  
անուցած երկրորդ բայ, } միացած՝ երեք նախադասութիւնը

ու շաղկապ՝ անսուցած եւ մեծացած եւ բայերուն զօդիչ:

որդւոյը իսնդիր հետ նախադրութեան: } իսնդիր - ըն. մեծա-  
հետ յետադաս նախադրութիւն: } շուշ եւ բային:

մեծցուցած էր: բայ:

— Չորրորդ նախադասութիւն:

Անոր յատկացուցիչ՝ հաշեն յատկացելոյն:

Հայեն յատկացեալ՝ անոր յատկացուցչին: իսնդիր - ըն.  
ինութեր բային:

կ'ուտէր բայ՝ իտունուն անուան - բայի: — իսնդիր - սեռի զօ-  
րութեամբ կ'իմացուի՛ իւր հաշը\*. (տես 392:)

գառնուկն, անուն - բայի՝ ինութեր բային: և յօդով՝ յաջորդ  
(առ) ձայնաւորին պատճառաւ:

— Հինգերորդ նախադասութիւն:

\* Ութեւ, իմեւ ու նման ներդործական բայերն  
առանց հայցական իսնդրոյ մեալով՝ չեզոք աւ  
կրնան համարուիլ:

ու շաղկապ՝ հինգերորդ եւ վեցներորդ նախադասու-  
թեանց զօդիչ:

անոր յատկացուցիչ՝ ինութեն յատկացելոյն: և ։

գաւաթեն յատկացեալ՝ անոր յատկացուցչին: իսնդիր - ըն.  
իւր իմեւ բային:

կը իսմեր, բայ: իսնդիր - սեռի զօրութեամբ կ'իմացուի՛ իւր  
զուը: (Տես վերի ծանօթ:)

Անուն - բայի զօրութեամբ՝ անիւայ այսինքն գառնուկը:

— Վեցերորդ նախադասութիւն:

եւ շաղկապ՝ վեցերորդ եւ եօթներորդ նախադասու-  
թեանց զօդիչ:

անոր յակցցիչ՝ իւր յակցելոյն: } իսնդիր - ըն. և հանդւեր  
գիրկը յակցեալ՝ անոր յակցցչին: } բային:

կը հանդչեր - բայ:

Անուն - բայի զօրութեամբ՝ անիւայ այսինքն գառնուկը:

— Եօթներորդ նախադասութիւն:

Եւ շաղկապ՝ եօթներորդ եւ ութերորդ նախադասութեանց զօդիչ։  
անոր գլխաւոր խնդիր - բն. Եղան եր բային։  
զաւկի խնդիր՝ ուեւ նախադրութեան։ } Երկրորդական՝ խնդիւն ։  
պէս յետադաս նախադրութիւն։ } բն. Եղան եր բային։  
Եր եղած։ բայ։ Զաւկի ուեւ եր Եղան, ընջումն, փխկ. զաւկի  
ուեւ Եղան եր։  
Անուն - բայի զօրութեամբ՝ առիւոյ այսինքն գառնուկը։  
— Ութերորդ նախադասութիւն։

Օր մը մակրայակերպ. (281)։  
որ միջանկեալ շաղկապ. (566, եւ 533, ձան)։  
Հարստին խնդիր - բն. Եիսա - բային։ — Վերջահոլով՝ մարդու  
մը (եւ ոչ տեղ մը) դալ ցուցընելուն համար. (360  
եւ 364)։  
Հիւր անուն - բայի՝ Եիսա - բային։  
Եկաւ բայ՝ հիւր անուան - բայի։  
— Իններորդ նախադասութիւն։

Ասիկայ (այսինքն հարուստը) անուն - բայի՝ խնայելով բային։  
իւր ունեցածներուն խնդիր - բնութեան խնայելով բային։  
խնայելով՝ բայ։ Անուն - բայի՝ առիւոյ։

— Տասներորդ նախադասութիւն։

աղքատին յատկացուցիչ՝ բառանուն յատկացելոյն։  
գառնուկն յատկացեալ՝ աղքատին յատկացուցչին։ Խնդիր -  
սեռի՝ առան բային։  
առան բայ։ Անուն - բայի զօրութեամբ՝ առիւոյ այսինքն հա-  
րուստը։

— Տասնումեկերորդ նախադասութիւն։

Եւ շաղկապ՝ ԺԱՆ ԵՒ ԺԲ նախադասութեանց զօդիչ։  
Հիւրին երկրորդ խնդիր - բնութեան ըբառ բային։  
կերակուր գլխաւոր խնդիր - բնութեան ըբառ բային։  
ըրաւ. բայ։  
Անուն - բայի զօրութեամբ՝ առիւոյ այսինքն հարուստը։  
խնդիր - սեռի զօրութեամբ՝ պանիւոյ այսինքն զգառ-  
նուկը։

Տասուերկուերորդ նախադասութիւն։

## ԳՐԱԲԱՐ

Արք երկու էին ի քաղաքի միում, մին մեծատուն եւ միւսն աղքատ: | Եւ մեծատանն էին հօտք եւ անդեայք բազում յոյժ: | եւ աղքատին՝ եւ ոչ ինչ բայց որոջ մի փոքր, | զոր ստացեալ եւ սնուցեալ էր ընդ որդիս նորա ի միասին. | ի հայե նորա ուտէր, | եւ ի բաժակէ նորա ըմպէր, | եւ ի ծոյ նորա ննջէր. | եւ էր նորա իրրեւ զգուստը: | Եւ եկն անցաւոր առայրն մեծատուն. | եւ խնայեաց առնուլ ի հօտից իւրոց եւ յանդէոց իւրոց. | եւ էառ զորոջ աղքատին, | եւ արար առնն եկելոյ կերակուր:

### Ա. ՍՏՈՒԳ Ը Բ Ե Ն ԾԿ Ը Ն Լ ՈՒ Փ ՈՒ Մ Ն

Արք	գոյական անուն, հասարակ. զոտզի հոլովմ: Յոքն.
երկու	թուական անուն, բացարձակ. յոքնակի, անեղական:
էին	եական բայ, պակասաւոր: Ահմ. անկատար, յը. 3 դ:
ի քաղաքի	գոյ. անուն, հասարակ. ի հոլովմ: Եզ. ներգոյ:
միում,	թուական անուն, բացարձակ. Եզ. արական՝ ի նախ-
մի-ն	դրով (ի քաղաքի Գում) ներգոյական եղած:
մեծատուն	թուական անուն, բացարձակ: Եզ. ուղղ. և յօդով որոշեալ:
եւ	ածական անուն, հասարակ. և հոլովմ: Եզ. ուղ-
	ղական:
	շաղկապ:
միւս-ն	մասնական անուն: Եզ. ուղղ. և յօդով որոշեալ:
աղքատ:	ածական անուն, հասարակ: ի հոլովմ: Եզ. ուղղ:
Եւ	շաղկապ:
մեծատան-ն	ածական անուն, հասարակ. և հոլովմ: Եզ. ուղու-
Էին	ն յօդով որոշեալ: — Ուղղ. ճշտաբուն:
հօտք	էական բայ, պակասաւոր: Ահմ. անկար. յը. 3 դ:
եւ	— Սհմ. ներկոյ: Եմ:
	գոյ. անուն, հասարակ. Ա հոլովմ: Յը. ուղղ: —
	Եզ. ուղղ. հօտք:
անդեայք	գոյ. անուն, հասարակ. Գ հոլովմ: Յը. ուղղ: —
	Եզ. ուղղ. անդեայք:

- բազում՝ ածական անուն, հասարակ. Բ հոլովմ:  
 յցի. մակրայ:  
 եւ շաղկապ:
- աղքատին ած. անուն, հասարակ. Բ հոլովմ: Եզ. սեռ:  
 և յօդով որոշեալ: — Ուզգ. ուղարք:
- եւ ոչ շաղկապ:  
 ինչ՝ մասնական անուն, դրյ-  
 ական: Եզ. ուզգ:
- |      |  |
|------|--|
| բայց | շաղկապ:  |
| որոջ | գոյ. անուն, հարկ. Բ հոլովմ: Եզ. ուղղական:<br>մի թուական անուն, բացարձակ: Եզ. ուղղական:<br>փոքր, ած. անուն, հարկ. կէս-զբաղի: Եզ. ուղղական:<br>զ-որ յարարերական դերանուն: Եզ. հայցական:<br>ստացեալ ներգրծ. բայ. Ա լծորդ. և յաւելուածով, հարկ. կամ<br>կրաւորակերպ. (երես 229: ) Ընդ: անցեալ, որ եւ<br>էականով (սուցեալ եւ) եղած է սահմ. դերկար.<br>եզ. Յ դ: — Սահմ. ներկ. սունեմ: |
- սնուցեալ եր, ներգրծ. բայ. Բ լծորդ. և յաւելուածով: Սհմ.  
 զերկար. Եզ. Յ դ: — Սհմ. ներկայ՝ անուշանիմ:  
 ընդ նախադրութիւն:
- որդիս գոյ. անուն, հարկ. խառն հոլովմ: Յք. հյց. ան-  
 նախիր. (տես երես 240: ) — Եզ. ուզգ. ուրիշ:  
 նորա, ցուցական դերանուն, գոյական. Յ դմք: Եզ. սեռ:  
 — Ուզգ. Նու:
- ի միասին մակրայ:
- ի հացէ գոյ. անուն, հարկ. Ա հոլովմ: Եզ. բցու: — Ուզգ. հաց:  
 նորա ցուցական դերանուն, գոյական. Յ դ: Եզ. սեռ: —  
 Ուզգ. Նու:
- ուտեր ներգրծ. բայ. զբաղի խառն խնրհմ: Սհմ. անկար.  
 Եզ. Յ դ: — Սհմ. ներկ. սուդիմ: (կար. իւրայ: )
- եւ շաղկապ:
- ի բաժակէ գոյ. անուն, հարկ. Բ հոլովմ: Եզ. բցու: — Ուզգ.  
 բաժակէ:
- նորա ցուցական դերանուն, գոյական. Յ դ: Եզ. սեռ: —  
 Ուզգ. Նու:
- ըմպէր, ներգրծ. բայ. զբաղի խառն խնրհմ: Սհմ. անկար.  
 Եզ. Յ դ: — Սհմ. ներկայ՝ ըմպիմ: (կար. ուրիշ: )
- եւ շաղկապ:
- ի ծոց գոյ. անուն, հարկ. Գ հոլովմ: Եզ. ներգոյ: Կամ  
 ծոց, հայցական՝ որ է նախադրով ներգոյական եղած  
 է. (տես երես 217: ) — Ուզգ. ծոց:  
 նորա ցուցական դերանուն, գոյական. Յ դ: Եզ. սեռ: —  
 Ուզգ. Նու:

ՆՆԳԵՐ	չեզոք բայց, ներգործակերպ. թ. լծորդ: Ահմ. անկտր. եղ. 3 դ: — Ահմ. ներկայ՝ անվեժ:
ԵԼ	շաղկապ:
ԷՐ	էական բայց, պակասաւոր: Ահմ. անկտր. եղ. 3 դ: — Ահմ. ներկ. եմ:
ՆՈՐԱ	ցուցական գերանուն, դոյական. 3 դ: Եղ. սեռ: — Ուղղ. հա:
ԻՐՐԵԼ	նախադասութիւն:
զ-դուստր:	անուն, հարկ. և հոլովմ: Եղ. հյց: — Ուղղ. դաստր:

## Բ. Հ Ա Մ Ա Հ Ա Յ Ա Ն Ա Կ Ա Ն Ե Լ Ո Ւ Ժ Ո Ւ Մ Ն

ԱՐՔ ԵՐԿՈՒ	անուն-բայցի եխն բայցին:
ԵԲԻՆ	բայց՝ ար+ երիւ= անուան-բայցի:
Ի ՔԱՂԱՔԻ	միությ խնդիր-բնութեան՝ եխն բայցին, ներգոյական՝ դադարում ցուցընելուն համար:
—	Մինչեւ հօս՝ Առաջին նախադասութիւն:
ԱՄԻՆ	անուն-բայցի: Բայց՝ զօրութեամբ կ'իմացուի՝ եր: — Միւ ածականը և յօդով դոյական եղած:
ԱՆԴ-ԱՍՏՈՒՆ	ուղղական խնդիր-բնութեան՝ եր բայցին:
—	Երկրորդ նախադասութիւն:
ԵԼ	շաղկապ՝ Երկրորդ եւ Երրորդ նախադասութեանց զօդիչ:
ՄԻՒԱՆ	անուն-բայցի: Բայց՝ զօրութեամբ կ'իմացուի՝ եր: — Միւս ածականը և յօդով դոյական եղած:
ԱՂՋՐԱՄ	ուղղ. խնդ.-բնութեան՝ եր բայցին:
—	Երրորդ նախադասութիւն:
	* Այս Երեք նախադասութիւնները մէկի կ'ամփոփուին՝ Եթէ մին մշտառուն ու միւն առնետ մասերը՝ ար+ երիւ= դլխաւոր դոյականին բացայցտիչ համարուին:
ԵԼ	շաղկապ՝ նախադասութաց նախադասութեանց եւ չորրորդին զօդիչ:
ԱՆԴ-ԱՍՏԱՆՆ	սեռական խնդիր-բն. եխն բայցին:
ԵԲԻՆ	բայց հօդ+ եւ անդեայ+ անուան-բայցի. որ սեռական խնդրովն անդեալ կը նշանակէ:
ՀՕՄՔ	առաջին անուն-բայցի՝ եխն բայցին:
ԵԼ	շաղկապ՝ հօդ+ անդեայ+ անուանց բայցի զօդիչ:
ԱՆԴԵԱՅՋ	Երկրորդ անուն-բայցի՝ եխն բայցին:
ՔԱՂՈՒՄ	վերջադաս ածական՝ հօդ+, անդեայ+ դոյականներուն Անփոփոխ՝ փխկ. բառաւուր:

- յոյժ . մակրայ՝ բազա-ը ածականին :
- Չորրորդ նախադասութիւն :
- եւ շաղկապ՝ չորրորդ եւ հինգերորդ նախադասութեանց զօդիւ :
- աղքատին սեռական խնդ--ըն . եւ բային որ զօրութեամբ կ'իմացուի , եւ անէնաւլ կը նշանակէ :
- Բայ՝ զօրութեամբ կ'իմացուի՝ եւ :
- եւ ոչ շաղկապ : } Եթէ ոչինչն իրեւ մէկ բառ տանուի՝  
ինչ , անուն-բայի : } Եւ շաղկապը սաստկացուցիւ է :
- բայց շաղկապ՝ ու ինչ ու որով դ անուանց-բայի զօդիւ ,  
որ երկու նախադասութիւն մէկի ամփափած է :
- որոջ մի անուն-բայի՝ վերոյիշեալ եւ բային , որ զօրութեամբ կ'իմացուի : Յարաբերեալ՝ յաջորդ ուր յարաբերա-կանին :
- փոքր , վերջադաս ածական՝ որով գոյականին :
- Հինգերորդ նախադասութիւն :
- զոր ինգիր-սեռի՝ սրացեալ եւ անոցեալ եւ բայերուն :  
Յարաբերական որով դ յարաբերելոյն :
- ստացեալ առաջին բայ՝ որ յաջորդ անոցեալ անցելոյն հետ մէկտեղ՝ եւ էականով բաղադրեալ ժամանակ կազմած է :
- Անուն-բայի՝ զօրութեամբ նու կամ նորա :
- եւ շաղկապ՝ սրացեալու անոցեալ անցեալուն զօդիւ :
- մնուցեալ էր , երկրորդ բայ , որ սրացեալ անցեալն եւ էա-կանովը գերակատարի լրացուցած է :
- ընդ նախադաս նախադրութիւն : } ինգիր-բն . անոցեալ  
որդիս հյութ նախադրութ . } եւ բային . եւ յատկա-  
(տես երես 240 : ) ցեալ՝ նորայտկացը ին :
- նորա յատկացուցիւ՝ որով յատկացելոյն :
- իմիասին . մակրայ՝ անոցեալ եւ բային :
- Անցերորդ նախադասութիւն :
- ի հացէ ինգիր-բն . սրացեր բային : Յատկացեալ՝ նորա յատ-կացուցին :
- նորա յատկացուցիւ՝ է հացէ . յատկացելոյն :
- ուտէր , բայ : ինգիր-սեռի զօրութեամբ՝ ոհաց էր . (Տես աշխարհաբարի հինգերորդ նախադասութեան ծա-նօթութիւնը . երես 255 : )
- Անուն-բայի՝ զօրութեամբ կ'իմացուի՝ որով :
- Եօթներորդ նախադասութիւն :
- եւ շաղկապ՝ եօթներորդ եւ ութերորդ նախադասու-թեանց զօդիւ :

ի բաժակէ խնդիր - ըն . ըմղեր բային : Յատկացեալ՝ նորա յատ-  
 կացուցչն :  
 Նորա յատկացուցիչ՝ է բաժակէ յատկացելոյն :  
 ըմղեր , բայ : Խնդիր - սեռի զօրութեամբ՝ հուբ : Տես աշխար-  
 հարարի հինգերորդ նախադասութեամն ծանօթու-  
 թիւնը . երես 255 :)  
 Անուն - բայի զօրութեամբ՝ նո այսինքն որովն :  
 — Ուժերորդ նախադասութիւն :  
 Եւ շաղկապ՝ ուժերորդ եւ իններորդ նախադասութեանց  
 զօդիչ :  
 ի ծոց Խնդիր - ըն . նազեր բային : Յատկացեալ՝ նորա յատ-  
 կացուցչն :  
 Նորա յատկացուցիչ՝ է ծոց յատկացելոյն :  
 Անջէր , բայ :  
 Անուն - բայի զօրութեամբ՝ նո , այսինքն որովն :  
 — Իններորդ նախադասութիւն :  
 'Եղն կերպով մնացած մասերն ալ կը լուծուին :

Բայց շատերու սովորութիւն է՝ նախադասու-  
 թեան մէջն յառաջ անուն - բային որոշել , (Եթէ ներ-  
 գործութեամբ գրուած ըլլայ՝ եթէ զօրութեամբ .)  
 յետոյ բայն եւ իւր խնդիրը . եւ անկէ ետքը՝ խօսքին  
 երկրորդական կամ ամբողջացուցիչ մասերը լուծել :

Այս Լուծման հրահանգն այս տեղս այսչափ  
 համառօտ նշանակելնուս պատճառն է՝ որ բովան-  
 դակ քերականութեան , եւ մանաւանդ թ մասին ըն-  
 թացքին մէջ այս նպատակին ալ միշտ աչքի առջեւ  
 ունենալով՝ եւ երբեմն երբեմն իրական լուծմունքն  
 ալ տալով , այնպէս ջանացած ենք առաջնորդել , որ  
 աւանդուած կանոններուն մտադիր մէկը՝ իւրաքանչիւր  
 մասանց - բանի առած գրիցն ու վարած պաշտօնին  
 դիւրաւ խելամուտ ըլլայ , եւ պէտք չունենայ երկար  
 ատեն Լուծման հրահանգներու մէջ թարթափելու :

# ՔԵՐԱԿՈՆՆԱԿԱՆ

## ԲԱՌԵՐՈՒ ՅՈՒՅԱԿ

ԱՅԲՈՒՅԵՆԻ ԿԱՐԳԱԿ

— 100 —

( Յիսուսամշտամերը երկնամերը կը ցուցըմիմ : — Աստղամիշ թռնկը զբարարի  
յատուկ մասնաբար էմ : )

Ածական անուն . 20 . 95 . 106 . 114 .  
— 242 . 245 .

— առարիձանները . 21 .

— ցուցական եւ առացական . անու  
դերանուն :

Ածանց կամ Ածանցմանը . } 62 .

Ածանց կամ Ածանցեալ . }

Անդամ (առաջաշափութ) . 194 .

Անդական . \* 215 .

Աներեւոյթ դերբայ . 42 . 70 . 133 .

— Աներեւոյթ գար . 68 . ապր . 68 .

— Աներեւոյթ բայ . 134 . աներ .  
գոյական . 135 . աներ . աժաւ  
կան . 136 .

Անկանոն կամ Զարտուղի հոլովով . 8 .

— Աւո զարտուղի . 8 . \* 214 .

— Բան զարտուղի . 11 . \* 213 .

Անկանոն կամ Զարտուղի խանարհ  
մանք . 44 .

— Աւո զարտուղի . 51 . \* 232 .

— Բան զարտուղի . 53 . \* 230 .

Անկանոն ժամանակներ . 50 . \* 221 .

Անկառար ժամանակ (բայի) . 42 .

Անհոլով . \* 215 .

Անձնական կամ Էական դերանուն .  
30 . \* 219 .

Անյանգ սատանառոր . 199 .

Անյուրնական . \* 215 .

Աննախոդիր հոլովներ . 12 .

Անորոշ հայցական . \* 216 .

Անորոշ յօդ . 19 .

Անուն . 4 .

— Ածական եւ Գոյական . 20 .

— Յառուկ անուն . 22 . Հասարակ  
անուն . 22 .

— Թուական անուն . 23 .

— Մասնական անուն . 26 .

Անուն - բայի . 89 . \* 242 .

Անցեալ (անցած) ժամանակներ . 42 .

Անցեալ գերբայ . 70 . 138 .

— Անցեալ աժական . 140 . անց .  
գոյական . 139 . անց . բայ . 138 .

Անցողական բայեր . 63 .

— Արկին անցողական . 65 .

Անփափախ մասնակ - բանի . 3 . 146 .  
\* 237 .

Անխարհարար . Արդի հայերէն . 1 .

Ապահ արց . 178 .

Ապառնի ժամանակ (բայի) . 42 . 67 .

— Ապառնի - անկար . 67 . \* 227 .

— Ապառնի - յրկար . 67 .

— Ապառնի - գերիար . 67 .

Առաջին գելք . 29 . 42 .

Առաջին լեռորութիւն . 45 . \* 224 .

Առաջին հոլովնեմ . 5 . \* 212 .

Առողանձութիւն . 182 .

Աստիճաններ (աժականի) . 21 .

Արդի հայերէն . Արդի լեզու . 1 .

Արձակ խար . 190 .

Արման . 62 .

Աւելացրաւթիւն . 161 .

Բազմազաններ . 2 .

Բակառութիւն . 164 .

Բազազրեալ ժամանակներ (բայի) .  
66 . 131 . \* 226 .

Բազամայն դիր . 2 . 170 .

Բազամական առարիձան . 21 . 107 .

Բայ . 41 .

— Անբայ . կրու . չեղոյ . 41 . Էա-

կան բայեր . 43 . \* 222 . Անցողա-

կան . 63 . Բացասական . 58 .  
\* 236 . Դիմազուրկ . 57 . \* 236 .

- Պակասաւոր . 56 . \*235 . Հաւ-  
սարակ բայ . \*236 .
- Բայցերու թունարշմ . — Կահո-  
նաւոր . 44 . \*223 . Անկանոն  
բայցեր . 53 . \*230 .
- Բայցերու գելքը . 42 .
- Բայցերու սեւը . 41 . 127 .
- Բայցերու եղանակներն ու ժա-  
մանակները . 41 . 42 . 128 .
- Բայցանուն . 72 .
- Բայցիական թռուականք . 24 . \*218 .
- Բառ . 2 .
- Բայցայացուեալ . 92 .
- Բայցայաբոխ . 92 . \*242 .
- Բայցառ արկան հօլով . 4 . 103 . 106 . 111 .  
\*216 .
- անհամագիր . 13 .
- Բայցառ արկանէ ածական . 111 .
- Բայցառական բայ . 58 . 62 . 130 . \*236 .
- Բայցառական ձեւ . (բայցերու) . 58 .
- Բայցառական մակրայ . 75 .
- Բայցարձակ գերադրական . 21 .
- Բայցարձակ թռուական . 24 . 121 . \*217 .
- Բառք . նշան (կիրադրութ) . 176 .
- Բառք վանկ . (առողջանութ) . 182 .
- Գերազգական տառինան . 21 . 107 .
- Բառ ինքենն գերադրական .  
կամ՝ Բայցարձակ գերադր . 21 .
- Համեմատութեամբ գերադր .  
21 . 107 .
- Գերակառար կամ՝ Ապակառար  
ժամանակ . 67 . 68 .
- Գիր կամ Տառ . 1 .
- Հայցերէն գրերը . 1 .
- Զայնաւոր եւ Բայցամայն . 1 .
- Գլխագիր տառը . 180 .
- Գոյական անուն . 20 . 92 . 114 .
- Գոյականէ մակրացներ . 75 .
- Գոյականէ նախադրութիւն-  
ներ . 82 .
- Գործիական հօլով . 4 . 104 . 107 . 111 .
- Գործիականէ ածական . 112 .
- Գրաբար . 1 . 211 .
- Դառական թռուական . 24 . \*218 .
- Դերանուն . 29 . 123 .
- Ած . եւ զայ . գերանուններ . 29 .
- Անձնական կամ՝ Լական . 30 .
- Յուցական . 32 . Ստացական . 35 .
- Յարաբերական . 40 .
- Գերանունց հօլովումը . 30 —  
40 . \*219 .
- Դերանունց գէմը . 29 .
- Դերանունական հօլովում . 9 . 30 .
- Դերանունական մակրացներ . 78 . \*238 .
- Դերանունական յօդ . ան Դերմորու .
- Դերրայ . 42 . 70 . 131 . \*226 . 244 .
- Դերր . աներեւոյթ . 133 . Դերր .  
ընդունելութիւն . 137 . Դերր .  
անցեալ . 138 . 144 . Դերր . ա-  
պանի . 140 . 144 .
- Դէմք . — դերանունց . 29 .
- բայցերու . 42 . 90 .
- Դիմազգուրիկ . ան Միազիմիք :
- Դիմորու կամ՝ Դերանունական յօդ .  
33 . 126 .
- Դրական տառինան . 21 .
- Դրիւ . (բութ կամ՝ չելա) . 183 .
- Ենթամնայ . 175 .
- Երկար (նշան եւ վանկ) . 184 .
- Երկարրառ . 2 . 174 . 188 . 192 .
- Երկորդ գէմը . 29 . 42 .
- Երկորդ հօլովում . 6 . \*212 .
- Երկորդ լեռդութիւն . 46 . \*224 .
- Երկորդ ուղարկան . 99 .
- Երկորդ արկան հօլովում . \*216 .
- Երրորդ գէմը . 29 . 42 .
- Երրորդ լեռդութիւն . 47 . \*224 .
- Երրորդ հօլովում . 6 . \*212 .
- Զարսուզի . ան Անկանոն :
- Զեղումն . 159 .
- Հափան բայ . 43 . \*222 .
- Հափան գերանուն . ան Անձնական :
- Հանանիկ . 108 .
- Ը (արտեալ) յօդ . 17 . 116 — 120 .
- Ընդհան . յանդ . 203 .
- Ընդունելութիւն (ներկայ) . 42 . 70 .  
137 . \*226 .
- Թիւ . 3 . — Անունց . 4 . 109 . Ա-  
ճականներու . 95 .
- Դերանունց . 29 .
- Բայցերու . 42 . 91 .
- Թռուական անուն . 23 . 108 . 121 . \*217 .
- Թռուական տառաւոր . 190 .
- Ժամանակ (բայի) . 42 . 128 .
- Պարզ եւ Բայցագրեալ . 66 . \*226 .
- Կանոնաւոր եւ Անկանոն . 50 .  
\*221 .

- Ժամանակակիցներ մակրայ. 76.  
 Ժամանակակերու մասնեկներ. 69.  
 Ժամանակի որոշմանը. 113. \*246.  
 Ժիշտական տես Բացառական:
- Խ բնէ (բարդ կամ շեշտ) . 183.
- Լծորդութիւն (բայերու). 42.
- Լուծումն կամ Ա երլուծութիւն քեր  
բարկանական. 250.
- Համաձայնական. 250.
  - Սուսագարանական. 250.
- Խնդիր. 89. 96.
- Բայերու. 97. \*244. Խնդիր -  
աւելի. 97. Խնդիր - բն. 99.
  - Դերբայի. 105. \*244.
  - Ածականի, եւայն. 106. \*245.
  - Կախագրութեան. 81. \*239.
- Խնդրառաւթիւն. 96. 89. \*244. տես  
եւ Խնդիր:
- Խոնարհումն. 3. 41.
- Կանոնաւոր եւ Անկանն. 44 —  
55. \*222—231.
- Խոօք. 2. 89.
- Կանոնաւոր ժամանակներ. 50. \*221.
- Կանոնաւոր խոնարհմաններ. 44. \*223.
- Կանոնաւոր հողովանակներ. 5. \*212.
- Կատարեալ ժամանակ (բայի). 42.
- Կարճ (վանիկ). տես Առջ:
- Կէս - զարտուղի. տես Ա նկանն:
- Կէս վանիկ. տես Առջ:
- Կէտ. 176 եւ 177.
- Կը, իս մասնիկ. 69.
- Կիսուգրութիւն. 176.
- Կիրառութիւն (մասանց - բանի). 89.  
109. \*246.
- Կոտակն հոլով. 14. \*216. Ծեշտ. 183.
- Կոր մասնիկ. 69.
- Կորուսամք եւ փափախմանմբ հոլով -  
ումն. 14.
- Կոռուպական բայ. 41. 127.
- Լծորդութ. 49. 61. \*225—229.
- Կոռուպակերու. \*232.
- Կրկին - անցազական. 65.
- Կրկին խոնարհմանն. \*234.
- Կրկին - կոտարեալ. 67.
- Կրկին հողովանակն. \*215.
- Կրկին - յարնակի. 36.
- Կրկնաւոր, Կրկեալ բառ, կամ  
Մասանց - բանի կրկնութիւնը . 154. \*248.

- Կրկնաւոր մակրայներ. 79. \*238.
- Կրմառումն. տես Ա լարաթարց:
- Համաձայնական լուծումն. 250.
- Համաձայնութիւն (բնէ հանուր), կամ  
Ծարքագրութիւն. 89.
- Համաձայնութիւն (բուհ). 89. 90.  
\*242.
- Համառապարութիւն. 179.
- Համեմատութեամբ դերականն .  
21. 107.
- Հայերէն (լեզու). 1.
- Հայցական - հոլով. 4. 97. 100. 109.  
— Անորոշ հոլ. 17. \*216.
- Հասարակ տնտեսն. 22.
- Հասարակ բայ. \*236.
- Հասած (տաղաւափ). 194.
- Հարկադրական. 67.
- Հարցական տնտեսն. 27. 28.
- Հարցական մակրայ. 75.
- Հարցական նշան. տես Ա պարայի:
- Հեղ. Հեղեղ. 172.
- Հիւսեալ յանդեր. 202.
- Հոլով. 3. 4. 109. \*211.
- Երկրորդականիր. \*216.
- Հոլովիալ մակրայներ. 76.
- Հոլովումն. 5.
- Կանոնաւոր. 5. \*212. Անկա-  
նն. 8. \*213. Խոօքն. Արկին,  
եւայն. \*214.
- Հրամայական հզանակ (բայի). 40.  
— Հրայ. կոտարեալ եւ ապառ-  
նի. 68.
- Զայնարկութիւն. տես Միջարկու-  
թիւն:
- Զայնաւոր (գիր). 1. 169. 182.
- Զեւ. (բացասական). 58.
- Զեւ. (քերականական). 157.
- Զեւաւոր շարագրութիւն. 157. \*248.
- Ճոխ յանդ. 200.
- Մակակէտ. 178.
- Մակրայ. 73. 146. \*237.
- Մակրայէ համապարութիւն. 84.
- Մակրայակերու. 80. 114. \*239.
- Մառնական կամ Ա իշտկ տնտեսն. 26.  
121. \*218.
- Մասն - բանի. 2.
- Փոփախականիր. Անփափախ. 3.
  - Մասանց - բ. կազմութիւն. 3.  
— համաձայնութիւն. 89.

- Արհագիմի կամ՝ Դիմազուրկ բայ. 57. \*236.
- Միավունկ. 2.
- Միջակ անուն. անես Մատնական:
- Միջակէտ. 177.
- Միջարկութիւն. 87. \*241.
- Յանդ (տաղաւափութ.) 199.
- Յանցական առանձուոր. 199.
- Յառկացեալ. 93.
- Յառկացուցի. 93. \*242.
- Յառուկ անուն. 22.
- Գոյական եւ ածական յակ. անուաննը. 22.
  - Հոլովումն. 22. \*213.
  - Յօդառութիւն. 117.
- Յարարերական գերանուն. 30. 40. 124. \*220.
- Յարարերալ. 124.
- Յարակատար ժամանակ. 67. 68.
- Յրկոր. անորոշ. 67.
  - Յրկոր. պայմանական. 67.
- Յաւելուառեալ բայեր. \*223. 228.
- Յեղաշընութիւն. անես Ըրբումն:
- Յետագաւ նախագրութիւն. 81.
- Յորեակի. 3. 42.
- Յօդ. 17.
- Արուշալ յօդ. 17. 93. 116.
  - Անորոշ յօդ. 19. 120.
  - Յօդով հոլով. 18. 19.
  - Դիմորոշ կամ՝ Դիմանանական յօդ. 33. 126. \*247.
- Նախադաս նախադրութիւն. 81.
- Նախադասութիւն. 89.
- Ըսրըր. 158. \*248.
- Նախադրութիւն. 80. 148. \*239.
- Նախադիր. 12. 82. \*239.
- Հոլովակերտ եւ Հոլովուռու. \*239.
- Նախադրի. հոլովեր. \*211. 216.
- Ներդոյական հոլով. 13. \*217.
- Աննախադիր. 13. 103. 110.
- Ներդորժական բայ. 43.
- Լեռորդութիւնը. 44.
- Ներդորժական (էլ զայ). \*232.
- Ներկոյ ժամանակ (բայի). 42.
- Նէ մասնիկ. 70.
- Ծաղկապ. 85. 150. \*241.
- Ծարադրութիւն. 89.
- Պարզ եւ ձեւուոր. 157. 158.
- Ծեշտ. 182.

- Ծրջումն, Ծրջուն կամ Յեղաշընուն. թիւն. 158.
- Ուրանի. անես Պարոյի:
- Ուսանաւոր. 190.
- Ուոք (տաղաւափութ.) 191.
- Ուստիական մակրայ. 107.
- Ուղղագրութիւն. 73.
- Ուղղական հոլով. 4. 99. 106. 109.
- Ուրացական. անես Բացասական:
- Զակերս. 178.
- Զափական սամանուոր. 190.
- Զափաւոր յանդ. 200.
- Զափի անուններ. 106. \*246.
- Զեզոր բայ. 43.
- Եերդորժակերպ եւ Արաւորակերպ. \*232.
- Զէ բացասական մասնիկ. 59.
- Զորրորդ հոլովեալ. 7. \*212.
- Զորրորդ լժորդութիւն. 48.
- Պակասաւոր անուններ. \*215.
- Պակասաւոր բայեր. 56. \*235.
- Պայմանական ժամանակ (բայի). 67.
- Պատմական հոլով. \*216.
- Պարառական հոլով. \*216.
- Պարզ բայեր. \*223.
- Պարզ ժամանակներ (բայի). 66. \*224.
- Պարոյի կամ՝ Ուրանի. 184.
- Ուսմերական, Ուսմերէն. 1.
- Սահմանական եղանակ (բայի). 41. 67.
- Սեռ. (բայերու). 41. 127.
- Սեռական հոլով. 5. 101.
- Սեռականէ - ած ական. 110.
  - Սեռականէ - ուղղական կամ՝ սացական. 39. 84. \*246.
- Սղումն. 154. 191.
- Սուզ (վանկ եւ նշան). 4. 184.
- Սուսցական գերանուն. 30. 35. \*220.
- Սուսցական յօդ. 33. 127. 116. \*247.
- Սուրացասական եղանակ (բայի). 41. 67.
- Սուրահէտ. 176.
- Սուսցական լուծումն. 250.
- Սուսցականութիւն. 167.
- Վաղակատար. անես Գերբակատար:
- Վանկ. 2. անես եւ Հեղել. Ուոք:
- Վերլուծութիւն. անես Լուծումն:
- Վերլակէտ. 178.

Անդրջանհովով . 113 . \* 211 .

Տաղաշատիռութիւն . 191 .

Տանգըռուխ գիր . 180 .

Տեղական մակրայ . 73 .

Տեղար յանդ . 200 .

Տող (տաղաշատիռութ.) . 203 .

Տողադարձ . 172 .

Տուն (տաղաշատիռութ.) . 204 .

Տրական (վերջանհովով) . 4 . 101 . 106 .

— Անսպադիր . 13 . 102 . 110 .

113 . \* 2 .

Տրոհութիւն . 172 .

Յուցական գերանուան . 30 . 32 . \* 220 .  
Յուցական յօդ . 33 . \* 247 .

Փակագիծ . 179 .

Փոխագողարձ բայ . 127 .

Փոփոխական (մասունք - բանի) . 2 .

Փոփոխամամբ հոլովումն . 14 .

Քերականական լուծումն . կամ  
Անդրուծութիւն . 250 .

Քերականական ձեւեր . 157 .

Քերականութիւն . 1 .

Քերականութեան մասերը . 167 .




## Ա Խ Ղ Ղ Ե Լ Ի Փ

*Ճռես . Յող.*

9.	15.	աց, աց, ա-ց, աց,	էց, աց, ա-ց, աց,
17.	31.	բաղձայնով	բաղամձայնով
23.	1.	Ար-ի-ն-ն-ո-ո- . Ալ-ի-ն-ն-ո-ո- .	Ար-ի-ն-ն-ո-ո- , եւ երբեմն՝ Ալ-ի-ն-ն-ո-ո- .
76.	18.	սեռ-ականի	յառել՝ եւ բացառ-ականի
109.	18.	զորօրինակ .	թէպէտ կրնայ ըսուիլ նաեւ՝
142.	29.	յատկացուցիչներն	յատկացեալներն
147.	2.	բացասական ձեւով	բացասական
150.	21.	յառ-աջ կամ եսքը	յառ-աջ եւ ետքը
	24.	Քաջ ու ընտիր	Արէ ու ընտիր
204.	16.	4 - 4.	5 - 5.









2013 2362

